

244



# Uğra

1967

ԼՈՅԱ ՏԵՍԱՐ ՄՐԳՈՅ ՅԱԿՈՒԲԵԱՆՑ ՏՊԱՐԱՆԵՆ

CALOUSTE GULBENKIAN FOUNDATION ARMENIAN LIBRARY


ՀԱՅԿԱԿԱՆ ՕՎԵՐԱՇԽԱՐ ԳՈԼՈԽ ԿԻՒՂԵԿԵՐԸ ՀԱՅՈՒՐԿՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀԱԿ Ա. ՄՈՒՐԱՏԵԱՆ  
ՆԱԶԱՐԵԹ Պ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

# ՑՈՒՑԱԿ ՉԵՍՏԱԳՐԱՑ

ՄԵՆՑ Ա. ԱՌԱՔԵԼՈՅ-ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՆՔԻ  
ԵՒ ԵՐԶԱԿԱՑԻՑ

ԽՍՀՄ ԽԱՆՉԱՐԵԱՆ



( Ծանոթագրության և պահպանի լուրջը )

ԵՐՈՒՍԱԼԵՄ  
ՏՊԱՐԱՆ ՄՐԳՈՅ ՅԱԿՈՒԲԵԱՆՑ

1967

# ՍԻՐԱԿ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱԼԱԿԻՐՅԱԿԱՆ  
ԳՈՒՅԱԿԱՆԱԿԱՐ, ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԿԻԳՈՒԹԵԱՆ

«سيون» مجلة ارمنية شهرية، دينية، ادبية، ثقافية.

"SION" ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1967

## Սեպտեմբեր-Հոկտեմբեր

Phi 9 - 10

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

# ՄԵՐ ԺԱՌԱՆԳԱԿՈՐՆԵՐԸ

Վերամուտին, եթք բացումը կը կատարէինք Ժառանգաւորաց Վարժարանին եւ Ընծայարանին, տխուր էինք, որովհետեւ հազի՞ւ «մնացորդաց» մը կար աշակերտներու:

Անցեալ տարեշրջաննեն ի վեր սկսած էին ծրագիրներ մշակել աշակերտութեան թիւը բարձրացնելու աւանդական ժառանուննեւ, ինչպէս միշտ, մեր յայսը կապած էին Սուրբիոյ եւ Լիքանանի Հայ Վարժարաններուն։ Սակայն Յունիսի պատերազմը խցեց մեզ հայաշատ զաղութեանքն, մաս մը ուսանողներ վերադարձն իրենց ծնողներն մօտ, իսկ մեր Վարժարաննեն մէջ մնաց միայն երկու տասնեակի իսկ չհասնող աշակերտութիւն մը։

«Զգործս ձեռաց մերոց ... յաջողեա մեզ, Տէր»—ը երբ  
կ'արտասանէինք, տակաւին չէինք զիտեր թէ Թուրքիոյ մէջ  
սկսուած աշակերտահաւաքը ի՞նչ արդիւնք պիտի տար: Այսօր,  
վերամուտէն մի քանի շաբաթներ ենք, կը վերաբանանք ահա  
ժառանգաւորացը, իրազործուած երազի մը ուրախութեամբ եւ  
փառք կու տանք Աստուծոյ որ յաջողցուց «զգործս ձեռաց մերոց»:

Շնորհիս Կ. Պոլսոյ Ամենապատի Տ. Շնորհք Ս. Պատրիարքի ժաշակերութեան եւ հովանաւորութեան, Երուսաղէմի նուիրակ՝ Արծանապատի Տ. Կարապետ Ա. Քահանային առա-

Քելութիւնը ի Թուրքիա, ապահովեց մեր դպրոցին աշակերտութեան ակնկալուած թիւր: Քսանէ աւելի աշակերտներ եկան Թուրքիայէն խառնուելու մեր ժառանգաւորներուն:

«Ժառանգաւոր» կոչումը բախտաւոր գիւտն է Զաքարիա Պատրիարքին:

1843-ին, երբ ան կը հաստատէր առաջին Դպրեվանքը Ռամլէի վանիքին մէջ, զայն կը կոչէր ժառանգաւորաց Վարժարան: Երուսաղէմի տպարանի հիմնադրութեամբ հոչակաւոր այս պատրիարքը, որուն անունը կը կրեն նոյն տպարանէն լոյս ընծայուած մատենագիրներու առաջին հրատարակութիւնները, չէր կրնար գրասերի իր բառամքերքէն հանել աւելի յաջող եւ իմաստով լեցուն բառ մը, որակելու համար Ա-Յակոբեանց միաբանակցութեան պատրաստուող ուսանողը: Այդ ուսանողը վաղուան միաբանն է, պաշտպան եւ պահապան ըլլալու կոչուած գանձի մը, որ Հայ Երուսաղէմն է, որովհետեւ Երուսաղէմի Հայոց այս Վանիքը գանձարանն է դարերու բարեպաշտութեամբ կերտուած հոգեւոր գանձի մը, բազմերես արժէքներով եւ անխափան շարունակութեամբ:

Քրիստոսի եւ մեր հաւատութիւններու արեան հոտով օծուն եւ անխոնչ պաշտամունքի խունկով բուրող հաստանիստ այս պատերուն մէջ՝ քրիստոսասէր ժողովուրդի մը հոգիին աննկուն սլացքը, հաւատութին անմար կանքը եւ մագաղաքին յանձնուած գրականութեան մը աննուանելի շտեմարանը՝ Հայ Երուսաղէմը կ'ընեն գանձարան մը ո՛չ միայն թանկագին զգեստներու կամ թագաւորական յիշառակներու, այլ մանաւանդ բարդ ոգիի մը, ուր ազգայինն ու եկեղեցականը, նոյն ոսկիին մէջ ձուլուած, մեր Հաստատութիւնը կը լեցընեն մեր ժողովուրդի ամենէն հարազատ եւ առողջ ժառանգութեամբ:

Երուսաղէմը հաստ պատերու մէջ պարսպուած մեր պատմութիւնն է, խիզախօրէն կեցած Սիոնի բարձունքին վրայ, պատմելու համար սերունդներուն՝ թէ մեր նախնիք, կանքեղ մը վառող մահտեսիէն մինչեւ ձեռագիր ընդօրինակող դպիրը, խաչակիր զինուորէն մինչեւ թագաւոր ուխտաւորը, հաւատութի որպիսի՝ մղումով մը եւ բարեպաշտական որքան իրակա՞ն զգացումով Հայ Եկեղեցին ամենէն զեղեցիկը, Հայ Մատենագրութեան ամենէն հինը, Հայ Ոսկեբչութեան ամենէն թանկագինը եւ Հայ Արուեստներու ամենէն ընտիրը ընծայած են սրբազան այն տեղերուն, որոնցմէ ծագած է իրենց հաւատութին լոյսը եւ ներշնչումին կրակը:

Խակ բերուածը պահելու, նիւթական արժէքներէն հոգեկանը կերտելու աւանդութիւնը գլխաւոր առաքինութիւնը եղաւ միշտ Երուսաղէմի զինուորեալ միաբանին: Ազգային իրաւունքներու հպարտ պահապանը, Հայ ծիսակատարութիւններու նախանձանընդիր պահապանը, եւ մեր Եկեղեցւոյ ազգային ու մշակութային կոչումին նուիրուած անխոնչ մշակը, Սրբատեղիներու զիշե-



բային պաշտամունքներու եւ տօնական մեծ ծխակատարութիւններուն վազող անխոնջ վանականը, կը ցուցաբերեն շտեմարան մը հոգեկան հարստութիւններու՝ որոնց ժառանգութիւնը ըստանալու կը դիմեն Երուսաղէմ եկող Հայ ուսանողները:

Թէեւ նոյն հին շէնքերուն մէջ, որոնք ժառանուն աշակերտի յարմարութիւն ունին, կը սկսինք տարին ուրախութեամբ, հինգ լման դասարաններով, լման ուսուցչական կազմով, խոստմնալից ժառանգաւորներով եւ սաղիմական աւանդութիւնը շարունակելու վնակամութեամբ:

Կը սկսինք տարին նոյն այն ոգիով որը եղած է Երուսաղէմին անցած մեծանուն եկեղեցականներուն՝ Օրմանեան, Խապայեան, Դուրեան, Կիւլէսէրեան, Նշանեան, Գուշակեան եւ տակաւին անանուն վարդապետներու, որոնք ոգի մը կառուցած կամ շարունակած են այստեղ. ոգի մը, որ կ'անի տեսակ մը ուսուցիշէն անկախ, Ա. Տեղեաց մթնոլորտին մէջ, ուր աղօք-քն ու տէնութիւնը, ծխակատարութեան մէջ քծախնդրութիւնը, Ա. Երկրի խորաններուն առջեւ իրենց կեանքը նուիրաբերած ծերունի վարդապետներու կենդանի օրինակը եւ տակաւին հոգեկան մթնոլորտ մը ստեղծող բոլոր անրիւ խորհուրդները, Երուսաղէմը կ'ընեն տարբեր, կ'ընեն անրադատելի, իսկ սաղիմական եկեղեցականը՝ անփոխարինելի:

Կը պատմուի թէ՝ երբ վերջերս Հայաստանի մեծ երգահաններէն մին այցելած է Ա. Էջմիածին, ներկայ եղած խորհրդակատարութեան եւ ապա ներկայացած Վեհին, իր զգացումները արտայայտած ըլլայ շատ յատկանշական խօսքով մը. «Այստեղ տարբեր ձայներ ես կը լսեմ»:

Այստեղ, Երուսաղէմ, մեր ժողովուրդի հարազատներուն համար, Էջմիածին մըն է, ուր մեր պատմութեան երգին բացւած ականջները տարբեր ձայներ կը լսեն:

Ժառանգաւորները, որոնք կը պատրաստուին մեր Դպրանացին մէջ, մեր եկեղեցւոյ այդ խորհրդաւոր ձայնին իրենց հոգին բացած վաղուան եկեղեցականներն են:

Անցեալի մեր ժառանգաւորները այսօր մեր եկեղեցւոյ առաջնորդական եւ հովուական պարտականութիւններուն նուիրաւած փաղանգ մըն են, ցրուած հայկական գաղութներուն հետ, աշխարհի բոլոր ծայրամասերուն: Մայր Արռո Ա. Էջմիածնի պէտքերուն կենդանի պատասխաններն են անոնք էջմիածնական բոլոր թեմերուն մէջ, հաւատաւոր սպասաւորները մեր եկեղեցին:

Ոգին արժեւորող, անոնք ունին նաեւ մտաւորական որակը, դրոշմը մեծ ուսուցիչներու, որոնք, այսօրուան մեր միաբաններուն նման, շրջապատեցին մեր ժառանգաւորները եւ անոնց ջամբեցին ուսում եւ գիտութիւն:

Որովհետեւ Երուսաղէմը՝ դպրոց մըն է հոգիի եւ մեծ դպրոց մը միտքի, որ անցեալ դարէն ասդին իր նպաստը բերաւ

հայագիտութեան վերածնունդին, իր հրատարակութիւններով եւ ամսագիրով։

Կը սիրենք յուսալ որ թեմական հեռաւոր դաշտերու մշակներուն հետ, կը պատրաստուին այստեղ ուսուցիչ եւ մտաւորական եկեղեցականներ, շարունակելու համար մատենագիտական աւանդութիւնը Ս. Երուսաղէմի։ Երէ կենսական պէտք մըն է զոր կը գոհացնեն հովուական պաշտօնի տրամադրուող մեր միաբանները, նուազ կենսական զործ մը չէ որ կը տուժէ այստեղ անոնց մեկնումով։ Մեր ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի շրջանաւարտներէն թեմերուն մէջ ծառայողներուն թիւը կրկնապատիկէն աւելի է Արոնին մէջ ծառայող միաբաններուն։ Իրականութիւն մը, որ ֆիշ անգամ կը գնահատուի իր իրական արժէքով։

Ե՞րբ իրատես եւ ամխառն գնահատութեամբ արժեւորած է Երուսաղէմի Հայոց Վանքը։ Վերեւ յիշուած նոյն Զաքարիա Պատրիարքը շհալածուեցա՞ւ Պոլսոյ Վարչութեան եւ նոյնիսկ Պատրիարքութեան կողմէ։ Հայ տպարան հաստատած եւ Հայ մատենագիրներ հրատարակած ըլլալուն համար։ Բացէ՞ Երուսաղէմի պատմութիւնը եւ հոն պիտի կարդաք անհաւատալի այս իրականութեան նման բազմաքի դրուագներ, ուր մեր Ազգը անտեղի եւ կոյր բննադատութիւններով միայն Վարձատրածէ մեր միաբանութեան անասելի գոհողութիւններն ու տեսութիւնները։

Գանգատէ մը աւելի, ցաւալի իրողութիւն մը հաստատելու համար միայն կ'անդրադառնանք անոնց, որոնք մեզի անհասկնալի իմաստութեամբ իրենց մամոնան կը թափեն երեւալայական դպրեվանքներու դասարաններուն մէջ, երբ ժամանակին լիելքոնեան, Գարակէօգեան, Կիւլպէնկեան ազնիւ գերդաստաններու անունները կրող դասարաններու դուռերուն վրայ՝ պարապութիւն մը կը թեւածէ։

Սակայն արտաքին թուլացումները եւ ժխտումները չեն մթագներ մեր լաւատեսութիւնը, որովհետեւ ժառանգաւորներ ունինք մեր ակնկալած թիւով եւ որակով։ Այստանը բաւ է մեր ուրախութիւնը ընելու համար ամբողջական, որովհետեւ զիտենք քէ այստեղ անոնք պիտի շարունակեն զինուրագրուի ժառանգութիւնը պահելու այն մեծ պայշարին, որ մերն է։

Եւ ուրախութեան մէջ սկսուած տարին պիտի շարունակնենք, հակառակ նիւթական դժուարութիւններու, չյարգուած խոստումներու՝ կատարած ըլլալու համար մեր պարտականութիւնը դարերուն դիմաց։

## ՏԵՂԵԿԱԳԻՐ

### ՆՈՐ ԺԱՌԱՆԳԱԿԻՐՆԵՐՈՒ ԵՒ ՄԻԱԲԱՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

**Ամենապատիւ**

Տ. Եղիշէ Ս. Արքեպս. Տէրտիքան,  
Քարեխնամ Պատրիարք Ս. Արռոյ,  
Երուսաղէմ.

**Ամենապատիւ Ս. Հայր,**

Զերդ Քարձը Սրբազնութեան իրահան-  
գով, անցագրային եւ այլ գործողութիւն-

Սրբատեղեաց մէջ ծառայութեան յօժարոյ  
միաբաններ գոտին եւ ամերաժեշտ բայրո  
պաշտօնական ձեւակերպութիւնները կա-  
տարելով՝ Երուսաղէմ քերել զանոն :

Յաջորդ օր, Կիրակի, 3 Սեպտեմբեր,  
ներկայացայ Կ. Պոլոսյ քարեխնամ Պատ-  
րիարք Ն. Ամենապատուութիւն Տ. Շնորհ  
Ս. Արքեպս. Պալուստեանին, որուն յան-



Ժառանգաւոր նոր սաներն ու միաբանուները Պոլսոյ մէջ .

Արժ. Տ. Կարապետ Ա. Քինյ. Անդրեասեանի հետ :

Անք կարգադրելէ ետք Շաքար, 2 Սեպ-  
տեմբեր 1967-ին նամրայ ելայ դէպի Կ.  
Պոլսոյ, յոյժ կինսական տառելութեամբ  
մը. այս է՝ Սուրբ Արռոյ ժառանգաւորաց  
Վարժարանի եւ Ընծայարանի սաներ և

նեցի Զերդ Սրբազնութեան կողմէ տրաւած  
յանձնաբարական զիրը : Շնորհակալ սիր-  
ուով կը յայտնի՞մ քէ Ն. Ամենապատ-  
ուութիւնը սիրալիր ընդունելութիւն մը ը-  
րան ինձի, միաժամանակ խոստանալով

կարելի բարոյական օժանդակութիւնը բնակչութեան յաջող իրազարծման համար : Ընդառաջելով յայտնուած բուռն փափաքին, Պոլիս բնակութեան տեսողութեան հիւրը եղայ Պէյօղլուի Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ Թաղական Խորհուրդին եւ անոր Ասենապետ Մեծ . Տիւր Թագուր Քամերի, վայելելով նիւրական քէ բարոյական ասպնձական հիւրասիրութիւն :

Երկուշարքի, 4 Մեպտեմբերին խոկ սկսայ աշխատանիցներու : Պոլսահայ քերպերուն միջոցաւ յայտարարութիւններ եղան եւ բացատրուեցաւ ժամանումիս նայա-

եւ այլ ծախսերու հայրայրման պատճառած դժուարութիւնները :

Ակնարկուած ծախսերը հոգալու համար, Աստուծոյ վատահելով և օժանդակութեամբ քանի մը շատ ազնիւ ու նուիրեալ անձերու, սկսայ նուիրահաւաքման գործին : Այս ձեռով էր որ ծախսերուն կէսը հայրայրեցի, իսկ մնացեալը անձնական բարեկամութեան շնորհիւ վոխառութեամբ կարգադրելով՝ գործերս ամբողջացուցի եւ Զորեցարքի, 18 Հոկտեմբերին 20 սաներ եւ 6 միարանցուներ «Խոկենտերուն» շոգենաւով Պոլսէն նամբայ հանեցի : Խոկ ես կիսաւարտ քանի մը գործերու կարգադրութենէն եսք



Ժառանիցաւոր նոր սաներն ու միարանցուները  
զիրենք Ս. Երկիր քերող շոգենաւուին առջեւ, Պոլիս :

տակը : Շաբար մը չանցած արդէն արձանագրած էի 5 սաներ եւ չորս միարանցուներ : Այս պարագան 12 Մեպտեմբեր քուսկիր նամակով մը յայտնած էի Զերդ Ամենապատութեան, եւ նոյնը կրկնած՝ 21 Մեպտեմբեր քուսկիր նամակով, ուր յիշած էի նաեւ քեկնածուներու նամապարհի

Շաբար, 21 Հոկտեմբերի զիշերը օդանաւով հասայ կիտ ու անկէ ուղղակի Հայֆօներպալով՝ Կիրակի առաւօտ ֆարաֆին վերայ դիմաւորեցի զիրենք եւ անցազրային ու մախային գործողութիւնները վերջացրնելով, չորս ինքնաշարժներով զիրենք քերի Սուրբ Երուսաղէմ, Ս. Յակոբեանց

Մայրավանքը : Ընդհանուր խանդավառութեան մէջ սամերը առաջնորդուեցան ժառանգաւորաց Վարժարան, իսկ միաբանցուները՝ իրենց յատկացուած սենեակներու :

Յաջորդ օրն իսկ սամերը սկսան հետևելի դասաւանդուրիներուն, իրենց կարողութիւններուն համեմատ դրուելով եւ տեւեալ դասարանները .

- 3 հոգի Ընձայարանի Ա. Կարգ
- 4 հոգի Ժառանգաւորաց Գ. Կարգ
- 8 հոգի Ժառանգաւորաց Ա. Կարգ
- 2 հոգի Նախապատրաստական
- 3 հոգի Մասնաւոր Դասարան :

Յիշեալներէն զատ, արձանագրած եմ 3 սամեր, որոնք անցագրային դժուարութիւններու պատճառաւ չկրցան ընկերանալ խումբին : Կը յուսամ որ անոնք եւս մօտ օրէն կը յաջողին զալ Ս. Արոռ եւ հետեւիլ դասաւանդուրիներուն : Արձանագրած եմ նաև Պոլսոյ Կեդրոնական Վարժարանի 9-րդ Կարգէն երիտասարդ մը, որ կը փափաքի կրօնական ասպարէց մտնել : Զիւտրական ծառայուրին ալ կատարած ուլլալով, երուսաղէմ պիտի զայ յառաջիկա ; 6 ամիսներու ընթացքին : Տակաւին, արձանագրած եմ 50 տարեկան անձ մը, որ ամէջ յարմարութիւն կը ներկայացնէ Ս. Յակոբինց Միաբանութեան անդամ ըլլալու : Ան ալ կը կարգին երուսաղէմ կը հասնի յառաջիկայ 2 ամիսներու ընթացքին :

Վերջացնելէ առաջ գործունեութեան այս ամփոփ համարատուուրինը, սրտի պարտ կը նկատեմ հրապարակով շնորհակալութիւն յայտնել կարգ մը սիրելի անձ-

նաւորութիւններու, որոնք ոչինչ խնայեցին Ս. Արոռիս համար այնիքան կենսական այս առաքելութեան յաջողութեամբ իրազործումին : Այդ անձնաւորութիւններն են Հոգչ. Տ. Խաչատուր Արդ. Մարանեան. Արժ. Տ. Յարութիւն Խաչակիր Քինյ. Հայանեան, Արժ. Տ. Բարբող Քինյ. Քրքանեան, Արժ. Տ. Շնորհ Քինյ. Մուրասունան, Տիար Թագուր Քամեր, Տիար Արամ Պետրոսին, Տիար Մարտիրոս Աղաւնիեան, Սեմերենեան Եղբարք, Տիար Պերճ Շիկուհեր, ինչպէս նաև Պոլսահայ քերքերը, «Մարմարա», «Ժամանակ» եւ «Արշաւ», որոնք իրենց յօդուածներով բազալերեցին մեզ մեր ծանր եւ դժուար աշխատանքին մէջ :

Ի վերջոյ՝ ամենայ շնորհակալութիւն մասնաւանդ Պոլսահայ մեր ազնիւ համայնքին, իր սրտարուխ ընդունելութեան և բաջակերութեան համար :

Կը կցեմ Պոլսահայ քերքերու մէջ որրուած յայտարարութիւններու օրինակները, ինչպէս նաև լոյս տեսած բոլոր յօդուածներն ու նկարագրականները : Կցուած են նաև Պոլսոյ մէջ առնուած սամերու եւ միաբանկարները :

Այս բոլոր Զերդ Ամենապատուուրեան բարձր ուշադրութեան յամանելով, կը խնդրեմ Զեր հայրական օրինութիւնները :

#### Համբուրփի

- Ն. Ամենապատուուրեանդ Ս. Աղոյն,
- Մնամ միշտ խոնարի որդի
- Կարապետ Ա. Քինյ. Անդրէասեան

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՔՐԻՍՏՈՆԻ ԱՆԺԱՆՈԹ ԽՕՍՔԵՐԸ

(AGRAPHA)

Հնամբեցաղներուն թերեւս զարմանք պատճառէ յօդուածիս վերնագրին ընթերցումը: Վատահարար հարց տան անոնք թէ միթէ կանոնական չորս Աւետարանները չե՞ն պարփակեր Քրիստոսի բոլոր խօսքերը, և եթէ ոչ՝ ինչո՞ւ համար անոնք դուրս ձգուած են Աւետարաննեն: Վերոյիշեալ հարցումները ինքնարերարար կը պատասխանուին երբ ի մտի ունենանք հետեւեալները —

1. Երկար ժամանակ Քրիստոսի կեսանքին ու գործունէութեան պատճութիւնը և ուսուցումները բերանացի եղան: Առաքեալներն ու աշակերտները Քրիստոսի վարդապետութիւնը բերանացի կը տարածէին Փոքր Ասիոյ Երկիրներուն, Յունաստանի և իտալիոյ մէջ: Վարդապետը զրաւոր աւանդ չձեց իր հետեւորդներուն. բայց, Յ. Ք. 64 թուականին, Ներոնի հարածանքէն ու հրամայած կոտորածէն Էտք, ողջ մնացած քրիստոնեաներ հաւաքուելով տեսան թէ իրենց եղբայրներուն կարեւոր մէկ մասը սպաննուած էր, ինչպէս օրինակ Պետրոս Առաքեալ: Անոնք իմաստութիւն սեպեցին զրի առնել Յիսուսի պատճութիւնը և այդ էական դորձը յանձնեցին Մարկոսի: Մարկոսը կը կազմէն մեր այօրւան Աւետարանները, ըստ Մատթէոսի, Մարկոսի, Ղոկասու և Յովհաննէսի: Քանի որ կանոնական հաշակուած չորս Աւետարանները իրենց մէջ չէին պարփակած Քրիստոսի բոլոր խօսքերը և ուսուցումները, միւս աւետարանները ևս չըջադայութեան մէջ էին սկզբնական չըջանի քրիստոնէական աշխարհին մէջ:

ու զործունէութեան մասին զոյ եղող աւանդութիւնները:

2. Մարկոսի Աւետարանին հրամարակութիւնը մէծ ընդունելութիւն գտաւ նորադարձ քրիստոնեաններուն մօտ: Ուրիշներ եւս հւտեւելով Մարկոսի օրինակին, սկսոն նիւթեր հաւաքել Քրիստոսի անձին, ապրելակերպին, հրաշագործութիւններուն և վարդապետութեանց մասին: Կարծ ժամանակի ընթացքին, բաղմաշատ քրիստոնեաց չըջանակներ ունեցան իրենց Աւետարանը, այնպէս որ Բ. զարու կիսուն, քրիստոնեայ Եկեղեցին ստիգմացաւ քննել ՄՀանընող Աւետարանները և օրինակները վուրացնել: Անոնք կը կազմէն մեր այօրւան Աւետարանները, ըստ Մատթէոսի, Մարկոսի, Ղոկասու և Յովհաննէսի: Քանի որ կանոնական հաշակուած չորս Աւետարանները իրենց մէջ չէին պարփակած Քրիստոսի բոլոր խօսքերը և ուսուցումները, միւս աւետարանները ևս չըջադայութեան մէջ էին սկզբնական չըջանի քրիստոնէական աշխարհին մէջ:

Քրիստոսի անձանօթ խօսքերը, որոնք կը ճանչցուին յանարէն Agrapha անունով, կանոնական Աւետարաններէն անջատ՝ կը զանուին նաև այլ հեղինակութիւններու մէջ, զորս պիտի տեսնենք:

AGRAPHА-Ի ԳԻՒՏԸ ԵՒ

ՈՒՍՏՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

1889 թուականէն սկսեալ Քրիստոսի անձանօթ խօսքերը ուսումնասիրութեան նիւթ դարձան:

Agrapha-ներու հաւաքումի դժուարին

զործը կատարած է Alfred Resch: Իսկ 1896ին, ամերիկացի գիտնական J. H. Rogers-ի կը պարտինք Resch-ի հաւաքած Agrapha-ներուն քննադատական ուսումնասիր

բարթինը, որ ցարդ մնացած է յիշեալ նիւթը չօշափող զասական զործը:

1897-ին, անգլիացի երկու հնախօսներ՝ B. P. Grenfell և A. S. Hunt, Oxyrhynchus քաղաքի (այժմու Behnesa, Միջին Եգիպտոս) իրենց պեղումներուն ընթացքին, Բ. Պ. Գրենֆելը պատկանող պապիրոս մը դատան, ուրուն երկու երեսները զրուած էին: Պապիրոսի ընթերցումէն ի յայտ կու զար որ անմաս կը կազմէր Քրիստոսի խօսքերու հաւաքածոյի մը:

Դարձեալ նոյն հնախօսներուն կը պարտինք գիւտը Թովմասի Աւետարանին և յաւելեալ երեք պապիրոսներու:

Բանասէրներու համար հետաքրքրական էր զիտնալ թէ Դ. գարէն առաջ ինչպէս կազմուած էին այս փոքր զրքերը (8.5×7 սմ.): Բարեքախտարար, բացատրութիւն մը կը դանենք Սր. Յովհան Ասկերերան Հայրապետին քարոզներէն մէկուն մէջ, ուր կը յիշուի թէ «կիներ և փոքրեր սովորութիւն ունին հմայեալի տեղ փոքր աւետարան մը կրել իրենց վիրէն»:

Agrapha պապիրոսներու յաջորդ գիւտը կը կատարուի 1935 Թուականին, H. I. Bell և T. C. Skeat զիտնականներու կողմէ:

Սակայն, 1945-46 տարիներուն, Հիւականին Եղիպատոսի մէջ զտնուող Գորթական մատենադարանի մը ձեռապիրներուն ի յայտ դալը, գերազանցեց վերոյիշեալ նախորդ դիւտերը:

Բասնեւչորս վաւերաթուղթերը գտնուեցան կուժի մը մէջ. անոնք թէեւ կ'իյնոն նոր կտակարանի պարականոն զրքերու շարքին, բայց կը բովանդակեն Քրիստոսի մէջի անծանօթ խօսքերը:

Քրիստոսի անծանօթ խօսքերու դիւտեն ամենակարեւորը և Հետաքրքրականը Թովմասի աւետարանն է: Ան Յիսուսի կեանքի մասին պատմութիւն մը ըլլալէ աւելի՝ հաւաքածոյ մըն է Քրիստոսի խօսքերուն<sup>(1)</sup>:

(1) Թովմասի աւետարանին ուսումնապիտութիւնը և քարզմանուրիւնը կատարած է Գերեննելի նպա: Փոլատեան: Տե՛ս, «Աւետարան Հայ Թովմասու, երեւան համուած Եղիպատական նորագիւտ պապիրոսներէ», Պէյրուր, 1960:

Սկզբնադրիւթներ որոնցմէ քաղուած են Քրիստոսի անծանօթ խօսքերը:

### Ա.—Նոր Կտակարան

Նոր կտակարանի մէջ Քրիստոսի Երկու խօսքերուն կը հանդիպինք, որոնք արձանագրուած չեն չորս Աւետարաններուն մէջ:

ա.—Պօղոս Առաքեալ մէջը բերում մը կ'ընէ Յիսուսի խօսքին երբ հրաժեշտ կ'առնէր Եղիպատոսի երէցներէն —

«Ամէն բան ձեղի ցուցուցի, թէ այսպէս պէտք է աշխատիլ ու տկարներուն օգնութիւն ընել, և միտք բերել Տէր Յիսուսի խօսքը՝ զր ինք ըստ Աւելի երանելի է տալլ բան թէ առնելը» (Գործք Առաքելոց, ի. 35):

բ.—Պօղոս առ Թեօաղոնիկեցւոց ուղղած Առաջին Թուղթին մէջ կը զրէ, թէ մէկնելները որ յարութիւն պիտի առնեն, ողջերուն հետ միանալով երկնելք պիտի բարձրանան Քրիստոսի երկրորդ գալուահանն:

...«Ետքը մէնք ալ որ ողջ մնացած ենք՝ անոնցմով մէկնելզ պիտի յափշտակուինք ամպերով Տէրոջը առջեւ ելլելու օդին մէջ, և այնպէս յաւելուեան Տէրոջը հետ պիտի ըլլանք» (Դ. 16):

բ.—Աւետարանի Զեռագիրներուն մէջ գոյ յաւելումներն ու տարբերակները

Առաջին, Յիսուսի պատմութեան վերաբերեալ զրութիւն մը Յովհաննու Աւետարանին մէջ եւ

Երկրորդ, Ղուկասի կողմէ արձանագրւուած Երկու խօսքեր՝ որոնք թէեւ կը պակէսին նախնական նորագիրներու մէջ, սակայն զործածուած են հին ձեռապիրներու մէջ:

Անոնք, սկզբնական շրջաններուն զրբւուած ըլլալով ձեռապիրներու մէջ, այժմ կը զտնուին ներկայի իրենց տեղը Աւետարաններուն մէջ.

«Եւ ամէն մէկը իր տունը զնաց: Եւ Յիսուս Զիթենեաց լեռը զնաց: Ու առառուանց նորէն տաճարը եկաւ, և բոլոր ժողովուրդը իրեն կու զար՝ ու ինք նստեր

կը սորվեցնէք անոնց : Եւ զպիրները ու փարիսեցիները չնութեան մէջ բռնուած կին մը բերին անոր , ու զանիկա մէջտեղը կայնեցնելով՝ ըսին իրեն , Վարդապետ , այս կինը չնութեան մէջ այս մեղքը դործած առենք բռնուեցաւ : Եւ օրէնքին մէջ Մովսէս մեղի սրատուիրեց այսպիսիները քարելոծել . Հիմա գուն ի՞նչ կ'ըսես ատոր համար : Զայս կ'ըսէին՝ զանիկա փորձելով՝ որպէսզի անոր վրայ ամբաստանութիւն բնելու առիթ մը ունենան . բայց Յիսուս զէպի վար ծռելով՝ մատովը գետին վրայ կը զրէք : Սուկայն Էրը վրան ինկան՝ հարցընելով իրեն , վեր նայեցաւ ու ըսաւ անոնց , Զեղմէ անմեղ եղողը՝ առաջ անիկա թող քար ձգէ ասոր վրայ : Եւ նորէն զէպի վար ծռելով՝ գետին վրայ կը զրէք : Եւ անոնք զայս լսելով ու իրենց խզճմտանքէն յանդիմանուելով՝ մէկիկ մէկիկ դուրս կ'ելցին , ծերերէն սկսած մինչեւ յետիները . Եւ Յիսուս մինակ մնաց , ու կինը մէջտեղը կայնած : Եւ Յիսուս վեր նայելով՝ ըսաւ անոր , Ալ կին , ո՞ւր են անոնք որ քու վրայովդ ամբաստանութիւն կ'ընէին . մէկը քեզ շդատապարտե՞ց : Եւ անիկա ըսաւ , Ոչ մէկը , Տէր . ու Յիսուս ըսաւ անոր , Ես ալ չեմ զատապարտեր քեզ . զնա ու ասկէ հուե մեղք մի դորձեր» (Յովհ. է. 53-լ. 11) :

«Եւ ըսաւ Յիսուս , Հայր , Թողութիւն տուր ատոնց , վասնզի չեն զիտեր ինչ կ'ընեն» (Ղուկաս , իթ. 34ա) :

«Եւ զարձաւ յանդիմանեց զանոնք՝ ըսելով , Զէք զիտեր թէ ինչ հոգիի տէր էք դուք . վասնզի Որդին մարդոյ չեկաւ մարդոց հոգիները կորսնցնելու , համար փրկելու» (Ղուկաս , թ. 55-56ա) :

Դ.— Պարականոն Աւետարաններ և այլ պարականոն զրութիւններ

Պարականոն Աւետարաններէն ամենակարեւորն է Նազովրեցիներու Աւետարանը , որուն մէջ բաւական թիւով խօսքեր կան որոնք չենք դտներ Կանոնական Աւետարաններուն մէջ . օրինակ , կը կարդանք թէ Յիսուս իր անմեղութեան համար կը մերժէ

մկրտուիլ Յովհաննէս Մկրտիչէն . ան կ'ըսէ :

«Ե՞րբ մեղանչած եմ ես որ պարտաւոր եմ երթալ եւ իրմէ մկրտուիլ» :

Այլ Պարականոն Աւետարանները որոնց մէջ կը հանդիպինք Agrapha-ներու հետեւալուներն են . —

— Ebionites

— Կոստոնիկան

— Թովմասի

— Յակոբոսի

— Կեղծ Մատթէոսի և

— Նիկոդիմոսի :

Պարականոն զրութիւններէն կարեւոր են

— Թղթակցութիւն եղեսիոյ Արդար Թագաւորին եւ Յիսուսի միջև :

— Epistula Apostolorum , որ խօսակցութիւն (dialogue) մըն է Յիսուսի և անոր աշակերտներուն միջև , Քրիստոսի Յարութիւններն ետք տեղի ունեցած :

— Պատմութիւն Հիւսն Յովսէփի , զոր Յիսուս ձիթենիներու լերան վրայ իր սուաքեալներուն պատմած է իր հօր կեանքին և մահուան մասին :

— Յայտնութիւն Պետրոսի :

— Թուղթ Տիտոսի և այլն :

Դ.— Եկեղեցական Հայրերու գործերուն մէջ :

— Բարիստափ

— Կղեմէս Բ.-ի

— Յուստինոսի

— Երանոսի

— Կղեմէս Աղեքսանդրոսիի

— Տերտուղիանոսի և այլն :

Ե.— Պատարագամատոյցներ եւ Եկեղեցական Կանոններ

Որոնց մէջ շատ քիչ թիւով Agrapha կը դառնուին : Աղեքսանդրոյ Պատարագամատոյցին մէջ , Տէրունական աղօթքին մէջ կը կարդանք հետեւեալ յաւելումը .

«Եւ մեղ փորձութեան մի տանիք որ կարող չենք տանելու» :

Իսկ Եկեղեցական Կանոններէն են .

— Didache Բ. զար

— Syrian Didascalia Գ. դար

— Apostolic Constitutions Գ. դար:

Զ. — Կիոստիկեան յայտնութեանական համեր և երգեր

Կիոստիկեան Աւետարանէն անկախ կան նուել Հետեւեալ Կիոստիկեան զրութիւնները.

— Book of Thomas the Athlete

— Apocryphon of John

— Pistis Sophia

— The Two Books of Jeu

— Memoria Apostolorum

— Questions of Mary

— Excerpta ex Theodoto

— Kephalaia

— Book of Mysteries

— Odes of Solomon Խւայլն:

Է. — Թալմուտ

Թալմուտական զբականութեան մէջ միայն Երկու տեղ կը հանդիպինք Քրիստոսի անձանօթ խօսքերուն.

Ա. — Արամէտական խօսքը Մատթէոսի Ե. Գլ. 17րդ. Համարէն թէ՝ մի կարծէք թէ ես եկայ օրէնքը կամ մարդարէները աւրելու, չեկայ աւրելու հապա կատարելու:

Բ. — Մէծ հռչակ վայելող Եղիազար Հիւրկանոս Հրեայ աստուածարանին մէկ զրութեան մէջ, ուր վերջինը կը նկարագրէ իր տեսակցութիւնը Գալիլիացի Յակոբոս անունով անձի մը հետ: Յակոբոս Հետեւեալ հարցումը կ'ընէ Հիւրկանոսի. «Ձեր օրէնքին մէջ զրուած է, դուն պոռնիկին վարձքը պէտք չէ բերես Աստուծոյ տունը, ուրեմն, օրինաւո՞ր է այս տեսակի գրամ զործածել Քահանայապետին խորհրդական մը հոգալով»: Երբ Եղիազար տալու պատասխան մը չի դտներ, Յակոբոս իրեն կ'ըսէ. «Այսպէս սորվեցուց ինծի նազովրեցի Յիսուսը. Պոռնիկի մը վարձքէն հաւաքուած զումարը պիտի վերադառնայ

պոռնիկի մը վարձքին: Ազտեղութեանէ եկածը պիտի վերադառնայ ազտեղութեան»:

Ը. — Խալամական հեղինակներ

Խորամ Հեղինակներու մօտ, մասնաւորապէս խորամ աստուածարան էլ-Ղազալիի զրութիւններուն եւ Գուրանին մէջ կը դըմնըին շատ մը պարականոն տողեր ու Ացրափաներ:

Խորամներ Յիսուսի պատմութեան ու վարդապետութեան ծանօթացան Քրիստոնեայ կրօնաւորներու միջոցաւ: Ապա Թալիթա էլ-Մաքքի զրութիւնը, գովարանելով խոնարհութեան առաքինութիւնը, Յիսուսի մասսին զրած է Հետեւեալը. «Ան ըստ Խորամնիի դաւակներուն, ո՞ւր կը մեծնայ հումարը. Հոդին մէջ: Ճշմարիտ կ'ըսէմ ճեզի, իմաստութիւնը միայն կրնայ ամիլ մարդու սրտին մէջ, երբ ան հոդի վերածուած է»:

Աղրար մեծ Մոնկոլ թաղաւորը (1517-1605) պատերազմէ մը ետք յազդական մուսք կը գործէ իր մայրաքաղաքը Fath-pursikri (Հնդկաստան) եւ այդ առթի մզկիթին հարաւային գրան վրայ կ'արձանագրէ Յիսուսի հետեւեալ խօսքը.

«Յիսուս, խազաղութիւն թող ըլլայ եր վրայ, ըսած է. Այս աշխարհը կամուրջ մըն է, անցիր անոր վրայէն, բայց հոն մի ընակիթը»:


Նոյն իմաստով Երբայեցուց Թուղթին մէջ կը կարդանք.

«Վասնզի մենք հս մնայուն քաղաք չունինք, հապա հանդերձեալը կը փնտունք» (ԺԳ. 14):

Քրիստոսի՝ մեզի անձանօթ եղող խօսքերուն ուսումնասիրութիւնը եւ յայտնարերումը ոչինչ նուազեցուց կանոնական չորս Աւետարաններու արժէքէն, այլ իր օգուտը ունեցաւ՝ լոյս սփոելու եւ առաւել տեղեկութիւններ տալու Յիսուս Քրիստոսի կեանքին եւ ուսուցումներուն մասին:

ԲԱՐԳԵՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԼՆ.

## ԳՐԱԿԱՆ



### ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ

### ՓՈՐՉ ՄԸ ԲՆԱԳՐԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻ

Հայ Խոչակաւոր բնարերգակ Գևորգոս Դուրեանի (1852 Մայիս 20-1872 Յունիուր 21) գրական ժառանգութիւնը բաղկացած է մերուածներէ, բարերգութիւններէ, ինչպէս նաև տասնեակ մը նամակներէ և դամբանականէ մը: Անուրանալի է որ այս խումբին մէջ մերուածները կը հանդիսանան ամեամբատօքն բարձր, արժեքաւոր ու արուեստի կատարելուրեան հասած ստեղծագործութիւններ, որոնց շնորհիւ խանամեայ վազամետիկ այդ Պոլսցին դարձած է հանուր Հայուրեան ամենն սիրելի գրագիտներէն մին:

Խոհական իր մերուածներուն նակատագիրը, նման իր սեւ բախտին, տխուր պատմութիւն մըն է: Թերեւս անիրամեշուն է այստեղ խօսիլ այդ նակատագրեն, աւելի տրամաբանան, հասկնալի ու պատճառարանուած դարձնելու համար ուղղումներու և բազրային վերականգնումի ներկայ փորձը:

Բանաստեղին մահէն անմիջապէս յետոյ, շնորհիւ Ակիւտարի Բնարեցասիրաց Ընկերութեան փուրաշանուրեան՝ կ'որոշուի հասորի մը մէջ ամփոփել Դուրեանի ստեղծագործութիւնները, մերուած ու բարերգութիւն: Ասիկա՞ նախ կորուստէ Փրկելու համար Հայ Գրականուրեան պատկանող անդամատելի զանձեր, եւ ապա իրազործած ըլլալու տարարախուն Սկիւտարցին չերմ իզար, իր ափ մը մերուածները իրատակուած տեսնելու: Հաւաքուած նիւրերէն մերուածները կը յանձնուին այդ օրերու «հուշակուորքներէն Ախմոն Ֆելէկեանի խմբագրուրեան, իոկ բարերգութիւնները՝ Յակոր Պարոնեանի: Այս վերքինը, դասաւորումէ մը ետք՝ բասերախաղերը տպարան կը յանձնէ, մինչ Ֆելէկեան իրեն վատահած թօրագրական աշխատանքը կը վերածէ: «ըրագրութեան աններելի յանցամբին: Հատորը, ուրեմն, իրատակուած բանաստեղին մահէն գրեթէ տարի մը ետք՝ 1872-ին, «Տաղէ եւ

թատրոնուրինք Գեղարվ Դուրեամ տիտղոսով, ծանր մեղքը ունի կատարուած այդ «օրբ-րազրարինները»:

Կոմացնին խան տարիններ. մոռացումի եւ հանելի՛ անհոգուրեան տարիններ, երբ, Դուրեամի ձեռագիրները. մանաւանդ բատերախանդերը, բափառիկ կետնի մը կ'ունենան: 1890-ական բուռկաններուն Պուաժայ մը՝ Բարսեղ Ե. Լեսէրնան (յեռոյ բահանայ) կը հետաքրքրուի Դուրեամի կետնով ու գրականուրեամբ. կը հաւաքէ բանաստեղծին ժամանակակիցներէն այն բոյր մանրամասուրինները որոնք չեն մոռուած. նկարը զգել կու տայ, եւ կը ձեռնարկէ Դուրեամի զարծերու տաքարուրեամ՝ ձեռագիրներու տեսրակի մը վրայէն ուղղելով Ֆելէկեանի «սորբազրուրինները»: Հասուրը, լոյս տեսած 1893-ին «Տաղէ իւ թատրոնքուրիններ, Խամականի, Քամբանական, Տապանագիր» տիտղոսով, աւելի խնամւած է ու նշշրիտ բան առաջինը: Խախ՝ որ հասորին մաս կը կազմէին նամակները, եւ մանաւանդ այն պատշաճու որ վերցուած էին Ֆելէկեանի փոփոխուրինները: Սակայն, իմշապէս Արշակ Զօպաննան շուտով կը նկատէ, Լեսէրնանի հրատարակուրինն ալ հեռու էր կատարեալ ըլլալէ և չեր ներկայացներ Դուրեամի ֆերրուածներուն եւ նամակներուն Հարազատ տպագրուրիննը: Արովինեսու ապրելով Համիտեան հետզինու խստացող բռնակալուրեան ներքեւ, Լեսէրնան պարտաւորուած էր. Թուրք գրանմանուրեան իսկ ստիպումով. հասորին դուրս ձգել բանաստեղծին հայրենասիրական-ազգակարական ֆերրուածները. բիւռով եօր համ («Ծղճէ Առ Հայաստան», «Ի Պարփաքրական Ընտրուրին Ամեն. Հայրիկին», «Ի Դիմաւորուրեան Ամեն. Հայրիկին», «Հայրիկին Հայոց», «Նոր Սեւ Օրեր», «Երգ Մարտին Վարդանանց» եւ «Էլիշտ Հայուն»), կրթանել (երկու տանօնվ) «Սիրեցէ Զ'միտեան» ֆերրուածը, վերցնել վերնագիրը «Երբուինեա» ֆերրուածին, դուրս ձգել ամենն իսրայուր տողը «Եմ Յաւը» ֆերրուածէն («Հայրիկին մը ունիմ բշուա») եւայլին: Խոկ թատրոնքուրիններէն տպուած են միայն երկուէր՝ «Թատրոն» եւ «Վարդ եւ Շուշան»: Նոյնիսկ եօր շեշտուի որ դուրս ձգուած ֆերրուածները կը ներկայացնեն Դուրեամի սկզբանական շրջանի եւ արուեստի սեսակէտն բոյ ստեղծագործուրինները, դարձեան հասցուածը մեծ վնաս մը պէտք է համարել բանաստեղծին համար մանաւորապէս եւ Հայ Գրականուրեան. ընդհանրագէս: Արովինեսու, նախ բնրերցողները կը զրկուողն Դուրեամի լրիւ հաւաքածոն ու նենալու կարելիուրենին, եւ, մանաւանդ, այս ձեռով անկարեի կը դանար վերոյիշեալ եօր ֆերրուածներէն վերցնելու Ֆելէկեանի «սորբազրուրինները»: Հնածեարար ամոնն ցար մեզի ծանօթ են ներմուծուած եւ արուեստական փոփոխուրիններով. այս պարագան անելի ծանրակշիռ կը դասան երբ նկատ ունենամ այն հանգամանքը՝ որ Ֆելէկեան առաջեւրար Հայրենասիրական քերթուածները «օրբազրուած» է, մինչ նազի բանի մը բառ կամ արտայայտուրին փորած է փոփոխուրեան ներարկել մնացեալ հնարական ստեղծագործուրիններն: Բաց աստի, Լեսէրնանի հրատարակուրեան մէջ կան ընրեցումի սխաններ, որոնց յանցանիք յանախի Ֆելէկեանին է. որպինեսու Լեսէրնան Դուրեամի ձեռագիր տեսրակի իր տրամադրուրեան տակ ունենալով համդերձ եւ ուղղումներ ընթուղ մէկտեղ՝ յանախի Ֆելէկեանի սխախ ընրեցումները կրիմած է եւ կամ, իմշ որ անդրբանի է, երբեմն պահած Ֆելէկեանի «սորբազրուրինները»: Այսպէս, «Ա» վերնագրուած ֆերրուածին մէջ Ֆելէկեան հետեւեալ երկու տողը կը բերէ.

«Եւ Երբ լըսուի չը չազգեստի մը չը չիւն»

Չոր տերեւոց վըրայ՝ ուրփուէ մէրկ աշուն»

իսկ Լեսէրնան կը կարդայ,

«Եւ Երբ լըսուի չը չազգեստի մը չը չիւն»

Չոր տերեւոց վըրայ՝ ուրփուէ զորս աշուն»

մինչ բնագիրն է՝

«Եւ Երբ լըսուի չը չազգեստի մը չը չիւն»

Չոր տերեւոց վըրայ՝ ուրփուէ զորս աշուն»:

Հոս երեւան կու զան թէ սխախ ընրեցու (Չոր-Չոր) եւ թէ «սորբազրուրինն» եւ այդ «սորբազրուրեան» պահպանում Լեսէրնանի կողմէ: (Չոր-մէրկ): Անզգուշուրինն եւ ըմբռնումի պահան» որոնք իմաստի փոփոխուրին յառաջացուցած են:

Լեսէրնան մանր փոփոխուրիններ եւս ըրած է մանակներուն մէջ. օրինակ՝ Տիգրան Աղամեսանի ուղղուած նամակը (էջ 230) իր հրատարակուրեամբ կը սկսի այսպէս:

«Սպառուր,

Մի՛ բողոք այդ անհուն հառաջն. սրտի այս փոթորկէլը թո՛ղ գուրս ժայթքի»:

իսկ բնագիրը այսպէս կը սկսի եւ կը վերջացնէ առաջին այդ պարբերուրիննը.

**«Աղաւո՞ր»:**

Մի՞ բաղեր այդ անհուն Հառաջը՝ սրտի այդ փոթորիկը թո՞ւ գուրս ժայթքի... Դու ինձ յիշեցուցեր էիր որ իր (Ընդդժումը Դուրեանին կը պատկանի) Հողակոյտին վրայ փունչ մը ծաղիկ սփռեմ. ե՞ս դժոխք մը անէծք Աստուծոյ անուանը վրայ թափեցի, աւելի աղէկ չըրի. ծաղիկը կը թոռմի, սակայն անէծքս Աստուծոյ կողը խրեցո՞ւ»:

«Տրուունչէի Դուրեանն է այստեղ մոնչոքք, երբ մանաւան ակնարկուած մնանալը իր սիրելազոյն բարեկամ Վարդան Լուրֆեանն է. ո՞չ ո՛վ պէտք է իրաւունք ունեցած ըլլայ կետ մը իսկ փոխելու կամ յաղուելու բանաստեղծին ժառանգութենէն»:

\* \*

Էլուկերեանի հրատարակութենէն ետք, վազամեռիկ բանաստեղծին եղբայրը՝ Եղիշէ Գրդ. Դուրեան (ապա Արքեափսիկոպս և Պատրիարք Կ. Պալոսյ և Նորւապէմի) կը չանայ հաւաքել ֆերրոզին ձեազքերը: Այդ հաւաքումն է որ հետք կը բերէ երուադիմ և որ, իր վախճանումէն յանոյ (1930) ի պահ կը դրուի Պատրիարքանին մէջ: Այդ հաւաքումը կը բաղկանայ հետեւալներէն.

**1) Ա. ՏԵՏՐԱԿ ԳԵՐԹՈՒԱԾՆԵՐՈՒԻ**

Կը պարունակէ Խանինց ֆերրուածները: Ապահովարար սեւազրութեան տեսոր մըն է, կամ սկզբանական օրինակում մը տարքեր տեսորէ: Ունի հետեւեալ վերմազիրը. «Պ. Դուրեան. Տեսոր Ալաջին. 1871»: Վերջին երեսին վրայ ունի Դուրեանի կողմէ կատարուած զծագրութիւն մը, զոր Թէոնիկ տպած է իր Տարեցայի 1914-ի էջ 19-ին վրայ: Նոյնը, աւելի մեծցրած, տպուած է Վահրամ Թէրզիաշեանի «Պետրոս Դուրեան մենազրութեան մէջ (Հայկական ՍՍԾ ԳԱ Հրատարակչութիւն, Երեան, 1959, էջ 187):

**2) Բ. ՏԵՏՐԱԿ ԳԵՐԹՈՒԱԾՆԵՐՈՒԻ**

Կը պարունակէ Երեսունվեց ֆերրուածները: Ունի հետեւեալ վերմազիրը. «Տաղֆ. Պ. Դուրեան. 1871»: Կը պակսին 19-20 էջերց, ուր վաստակար կային «Նուազ է. Տարեղարձի Ալգային Սահմանադրութեան» և «Հծծինչէ ֆերրուածները: Ապահովարար Ա. Տետրակին վերանայուած և սրբազրուած օրինակութիւնն է, տպազրութեան համար պատրաստուած: Երեսունվեց ֆերրուածներէն վերջինը՝ «Ա», անջատ բուդրի վրայ կը գտնուի: Խոկ «Եսոր Սեր Օքրեան հետ կայ նաև «Էմանուէլի Տ Հոկտեմբեր 1871-ի բիւլ նոյնին տպազրութեան մէկ օրինակը: Այս Տետրակին մէջ են Սիմոն Ֆելէկեանի կատարած «սրբազրութիւնները, տարքեր գոյն մելանով և երբեմն մտախուլ: Իր մերուոր եղած է «սրբազրելի» բառին վրայէն բարձի զիծ մը բաշի և տողերուն միջնեւ զտնուող տպա միջոցին վրայ աւելցնել «սրբազրութիւնը»:

**3-4) «ՎԱՐԴ ԵՒ ՇՈՒՇԱՆ»**

Թատրերգուրիւմ, երկու օրինակ, անշատ տեսորակներով:

**Ա. ՏԵՄՐԱԿԻՆ ՎԵՐԲԱԶԻՔԻՆ Է. «Վարդ Եւ Շուշան կամ Հովհիմ Մասեաց. Թատրերգուրիւմ երգախան ի չորս արարուածու: Հեղինակուրիւմ Պետրոս Ա. Դուրեանի. Խոսկիւար 1867»:**

**Բ. ՏԵՄՐԱԿԻՆ ՎԵՐԲԱԶԻՔԻՆ Է. «Վարդ Եւ Շուշան. Թատրերգուրիւմ երգախան ի չորս արարուածու. Գրեց Պ. Ա. Դուրեան. Խոսկիւար 1867»:** Կը բուի թէ այս տեսորակին միայն առաջին էջը (անուանաբերը) եւ երկրորդ էջը («Անձնինք») Դուրեանի ձեռնով գրուած են. թատրերգուրիւմն ուրիշի մը կողմէ ընդօրինակութիւնն է: Միանաւան որ, միւսներէն տարբեր՝ այս մէկը չունի բանաստեղծին ստորագրութիւնը վերջաւորութեան:

**5) «ՍԵՒ ՀՈՂԵԲ»**

Թատրերգուրիւմ: Ունի հետեւեալ վերմազիրը. «Սեւ Հողեբ. Թատրերգուրիւմ երգախան յերիս արարուածու և ի մի վերջարան. Հեղինակուրիւմ Պետրոս Ա. Դուրեանի. Խոսկիւար 1868»:

**6) «ԱՐՏԱՇԵՍ ԱՇԽԱՐՀԱԿԱՆ»**

Թատրերգուրիւմ: Թերի: Կը պարունակէ միայն ժանի մը արաբներ, խան ի խուռ, առանց դասաւորուած ըլլայու:

**7) «ԱՆԿՈՒՄԾ ԱՐՁԱԿԱՌԻՆ ՀԱՐՍԱՌԻԹԵԱՆ»**

Թատրերգուրիւմ: Ունի հետեւեալ վերմազիրը. «Անկումն Արշակութիւն Հարսաւութեան. Հեղինակուրիւմ Պետրոս Դուրեանի. 1870»:

## 8) «ԹԱՏՐՈՆ ԿԱՄ ԹՇՈՒԱՓՆԵՐ»

Թատրերգուրիմ: Անի հետեւեալ վերնազիբը. «Թատրոն Կամ Թշուամներ. ժամանակակից բատերախաղ. Թատրերգուրիմ ի հինգ արարուած եւ յերիս պատկերս. Գ. Դուրեան 1871»: Էջ 48-ի վրայ կայ նաև «Յառաջարան»ը, ուրիշ ձեռքի մը կողմէ (Յ. Պարոնեան)՝ կատարուած «օրբազրուրիններով»:

## 9) «ՏԱՐԱՎԻԲ Ի ՄԻՊԵՐԻԱ»

Թատրերգուրիմ: Միակ անտիպ ձեռազիբ, տպուած Պէյրուրի «Սփիւրք» Շարարաբերքին մէջ (1961, թի 49-52): Տպագրուրիմը կատարուած է Խմբազրին՝ Պրմ. Ս. Միմոնեանի կողմէ, երուսաղէմի ներկայ հաւաքումէն առնուած ձեռազրին հիման վրայ:

## 10) ՆԱՄԱԿՆԵՐ

Տետրակ մը՝ հետեւեալ վերնազրով. «Նամակների Պետրոս Դուրեանի. 1871»: Բանաստեղծին ձեռազրով, կը պարունակէ հինգ նամակներ.

- 1) Առ Գ. Տ. Աղամեան. 5 Փետրվար 1871
- 2) Առ Գ. Տ. Աղամեան. 5 Յուլիս 1871
- 3) Առ Գ. Տ. Աղամեան. 14 Հոկտեմբեր 1871
- 4) Առ Գ. Տ. Աղամեան. 23 Նոյեմբեր 1871
- 5) Առ Գ. Տ. Աղամեան. 6 Յուլիս 1871

Վեցերորդ նամակի մը բնդորինակուրիմը ուսուած է, սակայն չէ շարունակած. միայն կրցած է զրել. «Զ. նամակ. Առ Գ. Ա. Լուսիննեան»:

Խոկ առանձին բուգրերու վրայ նն հետեւեալ նամակները, բոլորն ալ բնազիր.

6) Ա. Լուսիննեանին ուղղուած, որ կը համապատասխանէ էսէկրնեանի երատարակուրեան էջ 249-ի նամակին: էսէկրնեան իրք բուական կը դնէ «1871 Դեկտեմբեր 10»: Բացիքը բուական չունի:

7) Ա. Լուսիննեանին ուղղուած, էսէկրնեանի էջ 235-ի նամակին կը համապատասխանէ: Կը կրէ «1871 Օգոստոս 13» բուականը:

8) Ա. Լուսիննեանին ուղղուած. էսէկրնեանի էջ 238-ի նամակին կը համապատասխանէ: Կը կրէ «1871 Սեպտեմբեր 6» բուականը:

9) Խորեն Նար-Գյուի ուղղուած. էսէկրնեանի էջ 227-ի նամակին կը համապատասխանէ: Կը կրէ «1871 Յունվար 22» բուականը:

## 11) ԴԱՄԲԱՆԱԿԱՆ

Վարդան Լուրֆեանի դագաղին վրայ Դուրեանի կողմէ արտասանուած դամբանականին սեւազրուրիմը:

\*

Այս ձեռազիբներու զայուրեան եւ երուսաղէմ զանուելուն մասին յանախ ակնարկութիւններ ըրած է հանգուցեալ Արշակ Զապանեան «Անահիտ»ի մէջ, եւ փափառած որ անոնք երատարակուին՝ վերջնականապէս ճշդելու եւ ուղղելու համար Դուրեանի երկերէն ներս եղած փոփոխուրիմները: Խճախէ արդէն կը տեսնուի վերոյիշեալ ցանկէն, ձեռազիբներու այս հաւաքումը որեւէ անտիպ չի՝ պարունակեր, բացի «Տարազիր Ի Միակերիա» բառերգուրիմներ, տպուած «Սփիւրք»ի մէջ 1961-ին:

Թէոդիկ 1914-ին իր «Տարեցոյց»ին մէջ երատարակելով «Նուազ է. Տարեդարձի Ազգային Սահմանադրութեան» ենթուածը, որ միջին այդ որ անտիպ մնացած էր, կ'աւելցնէ: «Միակ անտիպ ենթուածը, զօր նզիշէ Արք. Դուրեան հանեցաւ տրամադրել»: Անորոշ այս խօսքն Վ. Թէրզիկացչեան հետեւուրիմներ կը հանէ: Եւ կ'եզրակացնէ: «Այս խօսքերից ամենայն իրաւամբ կարելի է եղրակացնել, որ Դուրեանի հոգեւուրական եղրայրը, որը նոյնպէս բանաստեղծ է՝ միատիկ-կրօնական բեկումով, իր ձեռքի տակ ունեցել է նաև ուրիշ անտիպ բանաստեղծուրիմներ, ժամանգուրիմ մնացած իր ողբացեալ եղրօրից: ... Թէոդիկիլը... կարողացել է ձեռք բերել այդ տեսրակից (կ'ակնարկէ ձեռազիբներու Ա. Տետրակին) միայն մի բանաստեղծուրիմն, քանի որ նզիշէ Արքապիսկոպոսը չի ցանկացել աւելին տրամադրել» («Պետրոս Դուրեան», Երևան, 1959, էջ 188-189): Ապա, Թէրզիկացչեան կը հարցնէ թէ ո՞ւր մնացած է ձեռազիր այդ տեսրակը, եւ հաւաքանակ կորուսուի մը (1914-ի Մէծ Պատերազմի ընթացքին) պատասխանառութիւնը կը բեցնէ Դուրեան Արքապանի վրայ:

Նախ պէտք է շեշտել թէ Թէոդիկի տեսած ձեռազիր տեսրակը կորուսուած չէ եւ կը

ներկայացնէ Գետրոս Դուրեսանի ձեռագիրներու հաւաքման Ա. Տետրակը (ներկայ ցանկին թիւ 1-թ)։ Յետոյ՝ թերեւս հարկ է կրկին անգամ յայտնել որ անտիպ ո՞չ մէկ նիւր կայ ներբուածներու երկու տետրակներուն մէջ։ Խոկ Թէոդիկի տպած «Ազգային Սահմանադրութեան Տարեդարձի» ներբուածին մինչև 1914 անտիպ մնացած ըլլար կարելի է բացարձի հետեւեալ կերպով։ 1872-ի Ընթերցախիրաց-Ձեւէկեան հրատարակութիւնը կատարուած է Բ. Տետրակին վրայէն, ուր ինչպէս յիշուեցաւ վերը, կարելի է գտնել Յեւէկեանի «օքրբազրութիւնները»։ Այս տետրակին մէջէն կը պահսի 19-20 էջերը, ուր պէտք է գտնուած ըլլան «Ենոյուածք Մը» ներբուածին վերջին (իմբերորդ) տունը, «Ենուազ է» Տարեդարձի Ազգային Սահմանադրութեան ներբուածը լման եւ «Հծծինք» առաջին երկու տունները։ Յեւէկեան կրնայ առաջին եւ վերջին ներբուածները ամբողջացուած ըլլալ Ա. Տետրակէն կամ այն տաեն զոյսուրին ունեցած ուրիշ որեւէ ձեռագրէ, եւ ասկայն նկատի ունեցած շրւլալ որ ամբողջ ներբուած մը («Ենուազ») դուրս կը գցէր այս ձեւով։ Արդէն պակսող տունները առաջին եւ վերջին ներբուածներուն (հազիւ 16 տող), չէին կրնար լիցնել պակսող երկու էջերը լրիւ, քանի որ տետրակին իրաքանչիւր էջը ունի 28 տող։ Աւելի նշգրիս ըւլալով, առաջին եւ վերջին ներբուածներու պակսող տունները ունին 16 տող։ «Ազգային Սահմանադրութեան» ներբուածը՝ 34 տող, ընդամենը՝ 50 տող։ Խոկ պակսող երկու էջերու համազումարն է 56 տող։ Տարբերութիւնը՝ 6 տող, պէտք է հաշուել «Ենուազ է» Տարեդարձի Ազգային Սահմանադրութեան ներբուածին իրեւ վերնագրի միջոց։

Խոկ կեսկրնեան նոյնիսկ երէ տեսած ըլլար այդ ներբուածին ձեռագիրը՝ չէր կը նար տպել, զրաբննուրեան պատճենուա։

## \* \*

## Քանի մը զբանաւթիւններ.

1) Գետրոս Դուրեսանի սիրային կեանքին առնչութեամբ, համելուկ մը գյուրին ունի իր ներբուածներէն մէկուն «Զ'նէ Պաշտեմք» մէջ յիշուած Պիտոս անունին շուրջ։ Արշակ Զօպաննեան իր ուսումնասիրութեան մէջ («Գետրոս Դուրեսան», Թիֆլիս, 1894, էջ 71) կը զրէ. «...այդ անունը վաւերական չէ. Դուրեսանի ձեռագրին մէջ Պ... սկզբնաւոր կայ միայն. Խասոսը վերջէն աւելցուած է, չփացուիր որո՞ւն կողմէն եւ ի՞նչ նպատակով։ Խոկ Վ. Թէրզիպաշեան իր յիշուած աշխատութեան մէջ այս մասին կը զրէ. «Ո՞վ է բաննուած այդ խորհրդաւոր անուան տակ։ Պատահական է արդեօ՞ք, որ Դուրեսանին լաւ նաևաչող սկիւտարցինները՝ Ընթերցախիրաց ընկերութեան անդամները, լրացրի են Դուրեսանի կիսատ տողը Պիտոս անունով» («Պ. Դուրեսան», Ներեւան, 1959, էջ 146)։ Հակառակ այս երկու հեղինակներու հաւասարութեանը, ձեռագիրներու ուսումնասիրութենէն երեւան կու զայ որ Դուրեսան ի՞նչ անձնապէս Պիտոս զրած է «Զ'նէ Պաշտեմք» ներբուածին մէջ։ Բազդատելով ձեռագրի երկու տետրակները, կը տեսնուի որ առաջին, սեւագրութեան տետրակին մէջ միայն «Պ...» դրուած է, մինչ երկրորդին մէջ (որ աւելի ուշ ընդօրինակուած է եւ սրբարութեամբ՝ վերջնական ձեւ տացած ներբուածները կը պարունակէ), «Պիտոս» լման ձեւով կ'երեսի, նոյնիմէն Դուրեսանի ձեռագրով։ Հետեւարար ուրիշներու կողմէն կասարաւած կամայական յաւելում մը չէ այդ անունը։ Միւս կողմէն, պէտք է ուշադրութիւն դարձնել որ «Պիտոս» բար, հօրերորդ տան առաջին տողին իրը վերջին բառ, յանձարանական կամ հենական ո՞չ մէկ առաւելութիւն կ'ընծայէ բանաստեղծին՝ յաջորդ երեւ տողերուն առնչութեամբ։ ուրեմն այդ անունը ենթ, յայտնապէս դրուած է իրը բնական եւ զգացական մէկ ներքին ստիպման ու պատճառի արդիւմք եւ թերեւս կը ներկայացնէ իրապէս այդ անունով սիրուած էակ մը։ (Թէրզիպաշեան կը յիշէ Արաքսան-Պիտոս դերասանուիքի մը, Դուրեսանի հասակակին եւ Վարդավեանի դերասանախումբին անդամ, որ իր գործունեութիւնը սկսած է 1867-68 թուականներուն, երբ բանաստեղծն ալ այդ խումբին հետ էր։ Այս բոլորը պարզ գուգադիպութիւն. ո՞վ զիսէ։)

2) Արշակ Զօպաննեան իր յիշուած ուսումնասիրութեան մէջ (էջ 174) խօսելով Դուրեսանի զրելու նդանակին մասին, կ'աւելցնէ որ հեղինակներ կողմէն խոկ զատարուած սրբարութիւնները երեսին անհաջակ են, ու իրեւն օրինակ կու տայ հետեւեալ տողը (անուած բանաստեղծին վերջին) «Ա» խորագրուած կիսաւարու ներբուածէն։

«Ո՞ւր զէթ ցամքած է կանթեղին տակայժ իւզ».

Զօպաննեան կ'աւելցնէ. «Դուրեսան ցամքածը փոխած է մարածի։ Խոդին ցամքիլը աւելի նիշ չէ՝ քան իւղին մարիլը»։ Պահուած ձեռագրին մէջ սակայն՝ նիշդ հակառակն է իրողութիւնը. Դուրեսան նախ զրած է «մարած» եւ ապա բար փոխած «ցամքած»ի, իր խոկ ձեռագրով։

Նոյն գրքին մէջ, Զապանեան կու տայ «Սիրեցի Քեզ» Տերրուածին երկու տարրեակները: Ասկայն յաշտանապէս տպագրական անկանոնութեան մը հետեւանելով՝ երկու Տերրուածներուն առանձին տուները խառնուած են իրարու և յաջորդականութիւնը այս ձեւով խանճարուած է: Երկու տարրեակներուն տուներուն համապումարը խան է: Զապանեանի տպածին մէջ 1, 2, 3, և 4 տուները կը ներկայացնեն Ա- տարրեակին առաջին չորս տուները, և մնացեալ տուները կը սկսին 9-են և կը շարունակուին անընդմիջաբար մինչեւ 12, ներառաեալ: Առան կը ներկայացնեն Ա- տարրեակը, ջնուած: Դուրեանի կողմէ ձեւազիր Ա- Տետրակին մէջ: Միւս տուները, այսինքն 5, 6, 7, 8, 13, 14, 15, 16, 17, 18, 19 և 20 կը ներկայացնեն Բ- տարրեակը, որ է ծանօթ «Սիրեցի Քեզ» Տերրուածը՝ 10 տուներով:

3) Հեռազբի Ա. Տեսրակը կը բովանդակէ 29 տաղեր, առաւել՝ երկու տարրերակներ («Սիրեցի Քեզ» և «Զօնիկք»): Խոչ Բ. Տեսրակը պարունակած է 36 տաղեր, որնցմէտ երկուքը («Նուազ կ. Տարեցարձի Ազգային Սահմանադրութեան» եւ «Հծծիկներ») կը պակսին՝ 19-20 էջերը ինկած ըլլալով: Երկու տեսրակներուն բովանդակութիւնն է հետևեալը.

Ա. ՏԵՏՐԱԿ

- 1 Խղաք Հայրենասիրի
  - 2 Սիրեցի՛ Գմիտեանս
  - 2r Սիրեցի Քեզ (Զեղուած Հեղինակին կողմէ. տարբերակ թիւ 16-ի)
  - 3 Գետք կ Միննիկ'
  - 4 Յընտրումն Պատրիարքական Ամեն. Հայրիկին
  - 5 ի Գիմաւորութեան Ամեն. Հայրիկին
  - 6 Հայրիկին Հայոց
  - 7 Երգ Պատերազմի Վարդանանց
  - 8 Առ Կոյսն
  - 9 Վիշտ Հայունն
  - 10 Կոյսն Լժեալ
  - 11 Խայուածք Մի
  - 12 Խուազ կ. Տարեդարձի Ազգային Սահմանադրութեան
  - 13 Հծծիւմն
  - 13r Զօնիկ (Զեղուած Հեղինակին կողմէ. տարբերակ թիւ 22-ի)
  - 14 Մանուկն Առ Խաչ
  - 15 Իցիւ Թէ
  - 16 Սիրեցի՝ Քեզ
  - 17 Սիրել
  - 18 Դրժել
  - 19 Լընակ
  - 20 Թբրունիկն
  - 21 Գիշեր Մի
  - 22 Զօնիկ
  - 23 Նէ
  - 24 Առ Մայիսն
  - 25 Առաջին Կասկածք
  - 26 Վերոզբալ Տաղէն Օր Մը Վերօք
  - 27 Զնէ Պայտեն
  - 28 Կոկոն-Մողկումն Կոյսին
  - 29 Այւու, սեւ

P. SUSPENDED

- |    |  |                            |
|----|--|----------------------------|
| 1  | Խղճ  | Առ Հայոստան                |
| 2  | Սիրեցի՛ք   | ԶՄիմեան                    |
| 3  | Պէտք է Սեռնի՛ւ   |                            |
| 4  | Ի Պատրիարքական   | Ընուռութիւն Ամեն. Հայրիկին |
| 5  | Ի Գիմառուռութեան   | Ամեն. Հայրիկին             |
| 6  | Հայրիկն Հայոց  |                            |
| 7  | Երդ Մարտին   | Վարդանանց                  |
| 8  | Նէ   |                            |
| 9  | Առ Կոյսն   |                            |
| 10 | Վիշտ Հայուն  |                            |
| 11 | Կոյսն Լինալ  |                            |
| 12 | Կայուածք Արք   |                            |
| 13 | (ՀՀոգորքին 19-20 էջը ինկած : Ազահօգաբարք Կը պարունակէր «Նուող է առարելարձիք ազգային Առաջարկութեան» չերթուումը) |                            |
| 14 | (ՀՀոգորքի Բափուած 20րդ էջը : Ազահօգաբարք Կը պարունակէր «Ճճիւնք» բերթուումը)                                    |                            |
| 15 | Չօնիլիք  |                            |
| 16 | Մանուկն Առ Խաչ   |                            |
| 17 | Խիշէ՛ Ռէ   |                            |
| 18 | Սիրեցի Քիզ   |                            |
| 19 | Սիրել  |                            |
| 20 | Գրծել  |                            |
| 21 | Լնակ   |                            |
| 22 | Թրբուհին   |                            |
| 23 | Ներս Հետ   |                            |
| 24 | Տրունիք  |                            |
| 25 | Զգչում (Օր Մը Վերքը)   |                            |
| 26 | Զ ԱՌ Պաշտեմ  |                            |
| 27 | Կոկն-Մազիկիք Կոյսին  |                            |
| 28 | Սեւ, Ուեւ  |                            |
| 29 | Առ Մայխս   |                            |
| 30 | Մանիշակ  |                            |
| 31 | Խմ Հանգիստը  |                            |
| 32 | Խոր Սեւ Օրեր (Կը զտեսուի Խաւ «Մամուլըի Ժէջ տպուածին Ժէկ որինակը»)  |                            |
| 33 | Խմ Յաւը  |                            |
| 34 | Խուէք Ցիշառակի Առ Պ. Յ. Ճանփէսնեան. Յուշիք   |                            |
| 35 | Ի Գիբեզգանն Ամենասիրելոյ Վարդան Լուր- Փեանի. Հեծեծմունիք   |                            |
| 36 | Ա. (Տեսուակէն անջատ՝ առանձին Բուզբի վրայ)  |                            |

4) Ընթերցասիրաց-Ֆելէկեամ հրատարակուրիւնը կը պարունակէ: 37 ժերրուած: Տարրերակներ չունի: Հրատարակուած է ձեռազրի Բ. Տեսուակին հիման վրայ, ուր, ինչպէս յիշունցու, կը գտնուին Ֆելէկեամի «սարբազրուրիւնները»: Էխոէրնեամ հրատարակուրիւնը կը պարունակէ 32 ժերրուած, առաւել չարս տարրերակ («Պէտք է Մեռնի», «Միքայել» Քնօք, «Եղիշ Թէ» և «Վիշտ Հայութ»: այս վերջինը՝ աղճատուած եւ միայն ... եօր տող): Երկու հրատարակուրիւններուն բովանդակուրիւնն է հետեւեալը (միայն տաղեր):

## ՀՆԹԵՐՑԱՍԻՐԱՑ-ՖԵԼԷԿԵԱՄՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՐԻՒԹԻՒՆ

## ԷԳԱՄԻՐՃԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՐԻՒԹԻՒՆ

- 1 Խեց Առ Հայուստան
- 2 Եցիշ Թէ
- 3 Մանուկին Առ Խաչ
- 4 Ի Պատրիարքական Ընտրուրիւն Ամեն. Հայրի-կին
- 5 Մամիշակ
- 6 Ի Գիմաւորուրեամ Ամեն. Հայրիկին
- 7 Սիրեցի Քեզ
- 8 Հայրիկն Հայոց
- 9 Նոր Սեւ Օրեր
- 10 Սիրել
- 11 Երգ Մարտին Վարդամանց
- 12 Լճակ
- 13 Պէտք է Մեռնի
- 14 Առ Մայիս
- 15 Թրբուհին
- 16 Նէ
- 17 Վիշտ Հայուն
- 18 Սիրեցի Զմիւթեանս
- 19 Ներա Հետ
- 20 Առ Կոյսն
- 21 Կոյսն Լիւստ
- 22 Նայուած Մը
- 23 Գրմել
- 24 Զնէ Պաշտեմ
- 25 Սիւ, սեւ
- 26 Կոկոն-Շաղիկ Կուսին
- 27 Ի Գերեզմանն Ամենասիրելոյ Վարդան Լուրփեամի. Հեծեծմունիք
- 28 Հծծիւնիք
- 29 Յօնիկ
- 30 Նուէր Ցիշատակի Առ Յ. Ճանփէսնեան. Յուշիք
- 31 (Միք Ի Մահ Գրուած) Տրունիք
- 32 Զգում (Օր Մը Վերջը)
- 33 Խօ Մահը
- 34 Խնչ Կըսեն
- 35 Խօ Հանգիստը
- 36 Խօ Յաւը
- 37 Ա-
- 1 Եցիշ Թէ
- 2 Մանուկին Առ Խաչ
- 3 Մանիշակ
- 4 Սիրեցի Քեզ
- 5 Սիրել
- 6 Լճակ
- 7 Պէտք է Մեռնի
- 8 Առ Մայիս
- 9 \*\*\* («Թրբուհին»)
- 10 Նէ
- 11 Սիրեցի Զմիւթեանս
- 12 Ներա Հետ
- 13 Առ Կոյսն
- 14 Կոյսն Լիւստ
- 15 Նայուած Մը
- 16 Գրմել
- 17 Զնէ Պաշտեմ
- 18 Սեւ Սեւ
- 19 Կոկոն-Շաղիկ Կուսին
- 20 Ի Գերեզմանն Ամենասիրելոյ Վարդան Լուրփեամի. Հեծեծմունիք
- 21 Հծծիւնիք
- 22 Յօնիկ
- 23 Նուէր Ցիշատակի Առ Յ. Ճանփէսնեան. Յուշիք
- 24 Տրունիք
- 25 Զգում (Օր Մը Վերջը)
- 26 Խօ Մահը
- 27 Խնչ Կըսեն
- 28 Խօ Հանգիստը
- 29 Խօ Յաւը
- 30 \*\*\* («Պէտք է Մւռնիլը տարրերակը»)
- 31 \*\*\* (Անս Մրանայ Օրն Երգանիկ...)
- 32 Մնաս Բարեաւ («Սիրեցի Քեզը տարրերակը»)
- 33 \*\*\* (Փոխանակ Քաղցը Օրորեկում...)
- 34 Կը Սիրեմ Զեղ («Եցիշ Թէ» տարրերակը)
- 35 Հայուհին
- 36 Ա-

Հետեւաբար, ինչպէս կը տեսնուի վերոյիշեալ ցանկերէն, Պետրոս Դուրեամի տուղերը բիւով բարանուն են, առանց նկատի ունենալու հիմք տարրերակներ՝ «Սիրեցի Քեզ», «Չօմիկիք», «Պէտք է Մեռնի», «Եցիշ Թէ» և «Վիշտ Հայութ»:

5) Ընթերցասիրաց-Ֆելէկեամ հրատարակուրեամ մէջ տաղերը կը հետեւին կամայական դասաւորումի մը: Խոյնն է պարագան Էխոէրնեամ հրատարակուրեամ: Անձնապէս կը խորիմ որ յարմարագոյն լուծումն է պահե՞լ Պետրոս Դուրեամի դասաւորումը (Բ. Տեսրակ), որ արդէն կ'ընդգրկէ ժերրուածներուն մեծ մասը: Այդ ցանկին վրայ հարկ պիտի ըլլար աւելցմել չարս տաղեր՝ «Խօ Մահը», «Խնչ Կըսեն», «Հայուհին» և «Անս Մրանայ Օրն

նրջանիկ»։ Այս ժեւով, կարելիուրեան սահմաններուն մէջ յարգուած պիտի ըլլար տարարախուս հեղինակին ալ բաղամնքր, բանի որ երկու տետրակիմներուն մէջ նոյն դասաւորումը պահուած է, որմէ կրնայ հետեւցուի թէ Դուրեան կրնար նախասիրութիւն մը ունեցած ըլլալ նման դասաւորումի մը համար։

6) «Պատմա-Բանափրական Հանդեսի մէջ (1966, թի 2, էջ 165) Ա. Ս. Շարուրեան կը գրալի Դուրեանի բնագիրներուն խնդրով և բանի մը հարցեր մէշտեղ կը բերէ։ Ներկայ փորձը կը քանայ, ի միջի այլոց, պատասխանել այդ հարցումներուն եւ միաժամանակ լուսարանի մուր մնացած բնագրային զանազան կէտեր։

7) Գետրոս Դուրեանի տապերան ամբողջական եւ նշզրիտ հրատարակութիւնը անհրաժեշտութիւն մըն է. անհրաժեշտութիւն մը՝ որ երկար տարիներէ ի վեր զգացուած է եւ որ սակայն կարելի չէ եղած ցարդ իրազործել։ Բնագիրներու վերականգնումի ներկայ փորձը առաջին ժային է նման ձեռնարկի մը։

❖

Աշխատութեան մէջ նկատի առնուած են միմիւրայն Գետրոս Դուրեանի երկու ձեռագիր տետրակիմները եւ Ընթերցանագ-Ֆելեկենան ու Էխուրենեան զոյզ երատարակութիւնները։ Այս երկուէն ետք եղող հրատարակութիւնները նկատած եւ մէկուն կամ միւսին սխալ-ները ակամայ կրկնող տպագրութիւններ։

Ներկայ փորձին մէջ Ընթերցանագ-Ֆելեկենան երատարակութեամբ լոյս տեսած ներքուածները դրուած են միշտ ձախ էջին վրայ, իսկ դիմացը՝ Դուրեան բնագրի ներւածները (Բ. Տետրակ)։ Էխուրենեանի սխալները կամ տարբերութիւնները ցոյց տրուած են իրեւն ծանօթազրութիւններ՝ աչ էջին տակը։ Այդ տարբերութիւններուն մէջ նկատի առներած չեն յանախ կեսառուրեան փոփոխութիւնները, բացի այն պարագաներէն՝ երբ նման բան մը իմաստի ալ փոփօխութիւն պիտի յառաջանեմ։

Այս աշխատութեան մաս չի կազմեր նախակիմներու եւ բատրերգութիւններու համեմատական իրատարակութիւնը։ Աշդպիսի ձեռնարկ մը կը կարօտի աւելի ժամանակի, առաւ համբերութեան եւ տժնաբան աշխատամշի։

Հայ ժողովուրդի արժանաւորազոյն զաւակ, տարարախոս Գետրոս Դուրեանի անձին եւ զործին նկատմամբ տածուած բուռն սիրոյ եւ հիացումի արդիսնէ է այս համեստ փորձը, որ նպատակ ունի իր սկզբնաշախ զեղեցկուրեան բերելու բնարերգակ մեծ ներողին անման ժառանգութիւնը։ ի շահ եւ ի փայելում բոլոր այն սերունդներուն՝ որոնք բանաստեղծին հետ պիտի սիրեն, անոր նման պիտի հառաչեն ու անոր սեւ նախասագրովի պիտի միան, միաժամանակ այցուելով կետամի ու մահուամ, ոչնչութեան եւ անմահութեան յափունական ու անյուծելի խորհուրդներէն։

ԱՐԱՅԻ ԳԱԱՀԱՑՃԱԿԱՆ

## ԻՐՋՔ ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՐԲՈՒՐ ցողին փաղփուն շիրեր գիշերուան  
կոտորի՝ թերթի՝ ծաղկի վըրայ կը տեղան,  
Եւ երբ երկինք ասողեր շողան մը ավար,  
Յայտեն արցունիք՝ կայծ իմ աշերըս խաւար:  
Ի՞նչ, Հայաստան, ֆեզ մոռնա'լ...  
Երբէ՛ք, այլ սեւ նոնի մ'ըլլալ, ֆեզ շո՛ւք տալ:

Զիս աստղազարդ երկին սփոփել չ'է կարող,  
Մասեաց սարին արտասուալից է նա քող,  
Չեր յիշատակն ինձի համար հեշտազին,  
Նըման կուսին սիրոյ առջի արցունքին.  
Դամբա՛նք, աւե՛րք, ձեզ մոռնա'լ...  
Երբէ՛ք, այլ ուղիս մ'արցունք ըլլալ, ձեզ ցօ՛ղ տալ:

Երկար՝ շպրայ՝ քանու՝ եւ անգունդք ու վրհեր,  
Ամպրոպ ու շանք, մահուան զանգակ ու ջահեր՝  
Չ'է, չ'են կարող պահ մը ձեր վառ յիշատակ  
Շածկել սեւի՝ ու սոսկումի՝ վէմի տակ.

Ազա՛տ օրե՛ր, ձեզ մոռնա'լ...  
Երբէ՛ք, այլ հուր մ'ըլլալ, եւ ձեզ Հայո՛ւս տալ:

Զուարք բնութեան այն կամարներն ծաղկահիւս,  
Բոյը՝ կայծ ու զեղ, նայուածք՝ ժըպիտ սիրուհոյս,  
Անուշ հովեր՝ արծար ալիք վրտակին  
Չեր հուրն սրտէս պահ մը առնել չը կրցին.  
Փառա՛ց օրեր, ձեզ մոռնա'լ...

Երբէ՛ք, այլ ձեզ պատրոյք մ'ըլլալ, ու լո՛յս տալ:

Արշալոյսին տժգոյն աստղեր երբ փաղփին,  
Գողտըր գեղգեղ վարդակարու բուլրուլին,  
Բնութեան դաշնակք, ո'հ, չ'են կրնար նուազեր  
Զձեզ հառաչք, յոր մորնչեն նոնիներ.

Սե՛ւ սե՛ւ օրեր, ձեզ մոռնա'լ...  
Երբէ՛ք, արիւն մ'ըլլալ, եւ ձեզ կարմի՛ր տալ:

Թերեւս ժատին Հայոց մըրին սարերը,  
Կամ շունչ ծխնեն Սիպիրիոյ սառերը,  
Բայց սեւ հոգիք ու սեւ նամկեր անողոք  
Խեղդել կուգան ազատ հոգւոյս իմ բողոք,  
Արդարութի՛ւն, ֆեզ մոռնա'լ...  
Երբէ՛ք, այլ սուր մ'ըլլալ, սրտեր ֆեզ մուտ տալ:

## ԻՆՉՔ ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ

Երբոք ցողին փաղփուն շիքերն զիշերուան  
Խուսի՝ թերթի՝ ծաղկի վըրայ կը շողան,  
Երկինքն երբոք աստղեր փալիլին զիշերը՝  
Ցայտեն արցունիք՝ կայծ իմ ցաւած աչերը՝  
Ի՞նչ, Հայաստան, քեզ մոռնա՛լ...  
Երբէ՛ք, այլ սեւ նոնի մ'ըլլալ՝ քեզ շո՛ւք տալ:

Զիս աստղագարդ երկին սփոփել չ'է կարող,  
Մասեաց սարին արտասուալից է նա քող,  
Զեր յիշատակն ինծի համար հեշտագին,  
Նըման կուսին սիրոյ առջի արցունիքին.  
Դամբա՛նք, աւե՛րք, Զեզ մոռնա՛լ...  
Երբէ՛ք, այլ ուղև մ'արցունիք ըլլալ, Զեզ թա՛ց տալ:

Երկար՝ շղթայ՝ զնդան՝ անդունիք ու վըհեր,  
Ամպրոպ ու շանք, մահուան զանգակ ու զահեր,  
Չ'է, չ'ն կարող պահ մը Զեր վառ յիշատակ  
Ծածկել սեւի ու սոսկումի՝ վէմի տակ.  
Ազա՛տ օրե՛ր, Զեզ մոռնա՛լ...  
Երբէ՛ք, այլ հուր մ'ըլլալ եւ Զեզ Հայո՛ն տալ:

Զուարք բնութեան այն կամարներն ծաղկահիւս,  
Բոյք՝ կայծ ու գեղ, նայուածք՝ ժըպիտ սիրուհոյս,  
Անուշ հովեր՝ արծար ալիք վրտակին  
Զեր հուրն սրտէս պահ մը առնել չը կրցին.  
Փառա՛ց օրեր, Զեզ մոռնա՛լ...  
Երբէ՛ք, պատրոյգ մ'ըլլալ այլ Զեզ, ու լո՛յս տալ:

Արշալոյսին տժգոյն աստղեր երք փալիլին,  
Գողտըր գեղգեղն վարդակարօտ բուլբուլին,  
Բնութեան դաշնակք, ո՞հ, չ'ն կրնար նըւաներ  
Զեր հառաչներն որով մորնչեն նոնիներ.  
Սե՛ւ սե՛ւ օրեր, Զեզ մոռնա՛լ...  
Երբէ՛ք, արիւն մ'ըլլալ եւ Զեզ կարմի՛ր տալ:

Թերեւս ժպտին Մասեաց մըքին սարերը,  
Կամ արտասուին Սիպերիոյ սառերը,  
Բայց սեւ հոգիք ու սեւ նանկեր չ'ն կրնար  
Խեղդել իմ ձայնս՝ փշրել փըշոտ իմ քընար.  
Արդարութիւն, քեզ մոռնա՛լ,  
Երբէ՛ք, այլ սուր մ'ըլլալ՝ սրտեր քեզ մուտք տալ:

Մինչ ց'ե՞րը զոշեմ, ձայնըս մէկը չը լսեր,  
Հայն իւր ժանգոտ չդրան երբէ՛ք չը սարսեր...  
Բնաւ ինձ հետ իրաւունք ոչ քորովեց,  
«Հայր չես» ծաղրեց, եւ ձայնը զիս չը քովեց.  
Հա՛յ ու շդրայ, ձեզ մոռնան՛,  
Երբէ՛ք, այլ շունչ մ'ըլլալ, ու ձեզ ոգի տալ:

Հարուստն ու կղեր թէ ազգ զգգան եւ վառին,  
Թէ «Լոյս եւ Սէր» հայ սրտերուն մէջ քառին,  
Թէ հայութիւն երկնէ «Ազատ զաւակներ»,  
Թ'եղբայրութեան՝ սիրոյ վառին կըրակներ,  
Քնա՛րդ իմ, զեղ մոռնան՛,  
Ո՛չ, յետ շիրմիս ժեղ ձայն ըլլալ, ու հայ լալ:

1869

## ՍԻՐԵՑԵՔ Զ'ՄԻՄԵԱՆՍ

Վարդակարմիր Գողգոթային վեհ զազար  
Միշտ փալփող, սիրոյ անշէ՛ջ նառազայր,  
Դեռ կըսպասե՞ս թափել սրտից քու սրլաւք.  
Զ'ո՞վ կը հըսկես, վեհ եւ անդո՞ւնդ, թէ կըմախէ՛ք,  
Որ սեւ ժայռից մէջ մարեցաւ այն թեկրեկ  
Յարբառն վըսեմ թէ «ըզմիմեանս սիրեցէ՛ք»:

Ծածկէ ամպով կարմիր կողերդ, Գողգոթա՛յ,  
Եւ թող խայտան ցաւոտ ոսկերք սեւ Յուդայ...  
Ժանգոտ ու գուլ թուրերն առին կարմիր փայլ,  
Նոր կըսօնին հետ արեան ուղինք առին քայլ...  
Թնբանօթին առջի բուրբիւնն խեղդեց սէզ  
Զքաղցր հազար թէ «ըզմիմեանս սիրեցէ՛ք»:

Մարդագոհով Վատիկանի մըխացին  
Ծխնելոյզքը, կամարքը «փա՛ռք» զոռացին,  
Փոխ-Քրիստոսք խաչն ըրին դաստակ կացինի,  
Սեւ դրօշ մը ատելութեան արիւնի,  
Դարուց մոխրէն կամ ամպերէն յուսայ հէք  
Զըկեալն լըսել թէ «զմիմեանս սիրեցէ՛ք:»

Մինչ ց' ե՞րբ գոչեմ, ձայնը մէկը չը լրսեր,  
Հայն իւր ժանգոտ շղթան երբէ՛ք չը սարսեր...  
Վայրկեան մ' ինձ հետ դեռ իրաւունք չ' թոքովեց,  
Հայն զ' իս ծաղրեց, եւ ձայն մը զ' իս չը թովեց.  
Դեռ կը գոչեմ Զեզ, Հայե՛ր,  
Որ դամբանիս մէջ չը լրսեմ Զեր վայեր:

Հարուստն ու կղեր թէ ազգ զգգան ու վառին,  
Թէ «լոյս եւ սէր» Հայ սրտերուն մէջ թառին,  
Թէ լուսոյ դարն երկնէ «ազատ զաւակներ»,  
Թ' եղբայրութեան՝ սիրոյ վառին կը բակներ,  
Թէ եւ ըլլամ ես մեռել,  
Դամբանէս դուրս կ' նետուիմ Ա.Զ.Ա.Տ Հայն տեսնել:

1869

## ՍԻՐԵՑԷՇ (1) ԶՄԻՄԵԱՆՍ

Վարդակարմիր Գողգորային վեհ զագար  
Միշտ փալփրլող, (2) սիրոյ անշէ՛ջ նառազայք,  
Դեռ կըսպասէ՞ս (3) թափել սրտից (4) քու սըլաք.  
Զ' ո՞վ կը հըսկես, վիհ եւ անդո՞ւնդ թէ կը մախք.  
Ո՞ր (5) սիւ ժայռից մէջ մարեցաւ այն թեկրեկ  
Բարբառն վըսեմ թէ «ըզմիմեանս սիրեցէ՛ք»:

(6) Ծածկէ ամպով կարմիր կողերդ, Գողգորա՛յ,  
Եւ թող խայտան ցաւոտ ոսկերք սիւ Յուդայ...:  
Ժանգոտ ու գուլ թուրերն առին կարմիր փայլ,  
Նոր կրօնին հետ արեան հեղեղն առաւ քայլ...  
Թնդանօրին առջի բոմբինն խեղդեց սէկ  
Զհագագըն քաղցր թէ «ըզմիմեանս սիրեցէ՛ք»:

Մարդագոհով վատիկանի մըխացին  
Ծխնելոյցքը, կամարքը «փա՛ռք» զոռացին,  
Փոխ-Քրիստոս խաչն ըրին դաստակ կացինի,  
Սիւ դըրօչ մը առելութեան արիւնի.  
Դարուց մոխրէն կամ ամպերէն յուսայ հէք  
Զրկեալն լըսել թէ «ըզմիմեանս սիրեցէ՛ք»:

(1) Էֆս. Սիրեցէ՛ք: (2) Էֆս. փալփրլող: (3) Էֆս. կ' սպասէ՞ս: (4) Էֆս. սըլաք:

(5) Էֆս. Որ: (6) Էֆս. Այս եւ հետազայ տունը կը պակսին, անշուշտ իբր հետեւանք համիտեան գրանին, քեան արգելին:

Տնանկին դամբանը կ'անհետի ոտնակոյն,  
Տընակին մէջ մարի առկայծ կանքեղն հող,  
Այն մութին մէջ նօրի տրդեկի կը հեծին,  
Դղեակըն խրախ մինչեւ լոյս ջահի կը հիւծեն,  
Հարուստին կառք ժխորով կ'անցնի սրբարշաւ,  
Հէֆին դագաղն իր զերեզմանն լուր իջաւ...:

Գերսեմանին իջնող հրեշտակին դալկահար՝  
Որ զեղ՝ ծաղիկ՝ արցունիք ու փառք չը ճանչնար՝  
Նորա ցուրտ գոզն աղբատը սոսկ կ'ըսփոփի,  
Ճոխն եւ տընանկ պատանեխին մէջ կ'ըլլան մի.  
Կայծակնարեւ թէ մըռընչեն մըռըիկներ  
Թէ «սիրեցէ՛ք զիրար», հէֆն հոս չեն սիրեր:

1869

## ՊԵՏՔ Է ՄԵՌՆԻ՛Լ

Դժգոյն գիշեր մ'էր քաղցրաբոյր աշնային,  
Երկինքն աստղեր զերը «սիրոյ վէրքք» ցոլային,  
Դեղնած ու չոր թերթից՝ լուսինն իր թեկրեկ  
Շողքը ցողէր ամրան վարսիցն աղէրեկ.  
Շամբերուն մէջ կը սողոսկեր ուղիւ մ'անհետ,  
Կայծեր՝ աստղեր կը խաղային ալեաց հետ,  
Սիւգը խաղար տերեւներուն հետ թերեւ,  
Կը շոյէր զլուխս՝ այրած նակատս վառէ թեւ,  
Նա իր շնչովն իս զոհ ընել կը կարծեր,  
Բայց կ'արծարծեր, ո՞հ, իմ սիրոյն բիւր կայծեր...  
Ոգի մ'անցաւ սրտէս թողուց հոն ըստուեր,  
Աստեղց բոյլ մը... միայն գիտեն զայս աստղեր...:  
Համբոյրի մը յիշատակն էր սիւգին շունչ,  
Իր դողդոց ձայնն՝ տերեւներուն սա շըշունչ.  
Գունատ նակտին տիրիկ պատկերն այս լուսին...  
— Ո՞հ, կեանք պէտք է տալ՝ սիրու սրուի թէ կուսին:  
Կը սիրէ նէ, նայուած էին մէջ կը թումի.  
Ո՞հ, ի՞նչ է նէ — ձիւնով շաղուած մի անդրի,  
Վըսեմ նակտին վըրայ զոյգ մը աստղեր վառ՝  
Եթէ սիրէ՝ հալի, թ'ատէ՝ կարի սառ...:  
Լոկ հուր աշեր՝ ժրպիտ՝ արցունիք տեսի նախ:

Տնանկին<sup>(7)</sup> դամբանը կ'անհետի ոտնակոխ,  
Տընակին մէջ մարի առկայծ կանքեղն հող,  
Այն մուրին մէջ նօրի տրղեկի կը հեծեն,  
Դղեակըն<sup>(8)</sup> խրախ մինչեւ լոյս չափ կը հիւծեն,  
Հարուստին կառք ժխորով կ'անցնի սըրարշաւ,<sup>(9)</sup>  
Ճէֆին դագաղն իր գերեզմանն լուռ իջաւ...:

Գերսեմանին իջնող հրեշտակն դալկահար՝  
Որ գեղ՝ ծաղիկ՝ արցունիք ու փառք չը նանչնար՝  
Նորա ցուրտ գոզն աղքատը սոսկ կ'ըսփոփի,  
Ճոխն ու տընանկ պատանին<sup>(10)</sup> մէջ կ'ըլան մի.  
Կայծակնարեւ թէ մըռընչեն մըրըիկներ  
Թէ «սիրեցէ՛ գ'իրար», հէֆն հոս չեն սիրեր:

1869

## ՊԵՏՔ Է ՄԵՌՆԻԼ<sup>(1)</sup>

Դժգոյն գիշեր մ'էր բաղցրաբոյր աշնային,  
Երկինքն աստղեր զերք «սիրոյ վէրքք»<sup>(2)</sup> ցոլային.  
Դեղնած ու չոր թերթից՝ լուսինն իր<sup>(3)</sup> թեկրեկ  
Շողքը ցողէր ամրան վարսիցն աղէրեկ.  
Նամբերուն մէջ կը սողոսկէր ուղին մ'անհետ,  
Կայծեր՝ աստղեր կը խաղային ալեաց հետ.  
Սիւզը խաղար տերեւներուն հետ թերեւ,  
Կը շոյէր զլուխս՝ այրած նակասս վառէ<sup>(4)</sup> թեւ,  
Նա իր<sup>(5)</sup> շնչովն իս զոհ ընել կը կարծէր,  
Բայց կ'արծարծէր, ո՞հ, իմ սիրոյն թիւր կայծեր...  
Ոզի մ'անցաւ սրտէս՝ թողուց հոն ըստուեր,  
Աստեղց բոյլ մը ... միայն գիտեն զ'այս աստղեր...:  
Համբոյրի մը յիշատակն էր սիւզին շունչ,  
Իր դողդոց ձայնն՝ տերեւներուն սա շըշունչ.<sup>(6)</sup>  
Գունատ նակտին տվրիկ պատկերն այս լուսին...  
—<sup>(7)</sup>Ո՞հ, կեանք պէտք է տալ՝ սիրտ տրուի թէ կուսին:  
Կը սիրէ նէ, նայուածքին մէջ կը բառմի.<sup>(8)</sup>  
<sup>(8)</sup>Ո՞հ, ի՞նչ<sup>(10)</sup> է նէ — ճիւնով շաղուած մի անդրի,  
Վըսեմ<sup>(11)</sup> նակտին վըրայ<sup>(12)</sup> զոյզ մը աստղեր վառ՝  
Եթէ սիրէ՝ հալի, թ'ատէ՝ կտրի<sup>(13)</sup> սառ...:  
Լոկ հուր աչեր՝ ժըպիտ՝ արցունիք տեսի նախ.

(7) կէս. Տընանկին: (8) կէս. Դրզեմէլքն: (9) կէս. Ժրիորով կ'անցնի սըրարշաւ:

(10) կէս. պատուեքին:

(11) կէս. Պէտք է ՄեՌՆԻԼ: (2) կէս. Վէրք: (3) կէս. իւր: (4) Ա. տետրակին մէջ՝

Համբոյրի: (5) կէս. իւր: (6) կէս. Միշակէտը կը պակսի: (7) կէս. Գծիկը կը պակսի: (8)

կէս. կը թոռմի: (9) կէս. Գծիկ մը դրուած: (10) կէս. Ի՞նչ: (11) կէս. Վառ: (12) կէս.

Ջրայ: (13) կէս. Կըորի:

Կուրծս ուռուցիկ լանջ մը ըզգաց սիրաբախ,  
Սիրոյ մրմունչ՝ հառաչ լսեցի թեկրեկ խօսք,  
Դողդոջ ու զիրկ՝ պաղ ձեռք մ'ըզգաց ձեռքը սոսկ.  
Թեւերուս մէջ լոյս մը՝ հով մը մարեցաւ.  
Էակ չ'էր նէ, այլ սէր՝ հուր՝ շունչ՝ ժըսիտ՝ ցաւ.  
Գոհար աչեր՝ վարդ այս՝ այլ ինքն էր քախիծ.  
Այն գիսաւոր ասողէն «քար մը» մընաց ինձ...  
Յիշատակ մը՝ զերեզման մը... սո'ւրք սափոր,  
Ուր հեկեկով սիրտըս կ'ընէ միշտ քափօր...:  
Երանի՛ թէ ըլլամ ես շիր մ'արտասունք  
Եւ անհետիմ դամբանիդ բով սիրասուգ.  
Իցի՛ թէ խոտ մ'ըլլամ ու ես ցամքիմ հոտ,  
Մաղիկ կ'ըլլամ՝ բայց առանց ֆեզ չ'ունիմ հոտ.  
Լոյս թէ մուր՝ բուն՝ շունքը պիտի չ'անհետի,  
Հառաչելով ուշ պիտ ըլլամ ուլք ուղի,  
Շիրմիդ վարդը շը քոռմած՝ ֆեզ զրկեմ ես...  
«Կեանի կուտաս, սիրտ թէ տաս» ըսեն ետեւէս:

1869

### Ի ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

### ԱՄԵՆ. ՀԱՅՐԻԿԻՆ

Այն սըզալի սեւ սեւ նոնեաց ետեւէն  
Արշալոյսին շողք մեզի «կո՞յս» կ'աւետեն,  
Խուսեց խաւարն, փողփողէ լոյս արեւուն  
Հայոց կարմիր մարգաց սառուտ սարերուն,  
Փըլատակաց մըրին խորքէն կուգայ ձայն  
Հայե՛ր, Հայե՛ր, դեռ Հայաստան չ'է կործան...  
Զայն տրողը չ'է ըստուեր,  
Հուր ներշնչողք չ'ն' ասողեր,  
Եղրայրութեան է հուր ձայն,  
Հայը սիրող Հայ'ն է այն:

Նա զիշերուան հետ ազգ խոկաց ու լացաւ,  
Եւ արեւուն սըլախաց հետ կրակ դարձաւ,  
Հողմոց թեւով միշտ սըլացաւ հայկարան,  
Տիգրիսի հետ թրչեց աւերք տխրական.  
Հայաստանի՝ եղրայրութեան սիրահար,  
«Հայ» գոչելով շուրքերն եղան դալկահար:

Աւարայրի նա վարդին  
Սոխակն եղաւ տրումազին,  
«Վարդան» գոչեց նա, անդէն  
Վասա՞կն ելաւ դամբանին:

Կուրծս ուռուցիկ լանջ մը ըզգաց սիրաբախ,  
Սիրոյ մրմունջ՝ հառաջ լսեցի քեկրեկ խօսք,  
Դողդոջ ու գիրգ՝ պաղ ձեռք մ'ըզգաց ձեռքըս<sup>(14)</sup> սոսկ.  
Թեւերուս մէջ լոյս մը՝ հով մը մարեցաւ.  
Էակ չ'էր նէ, այլ սէր՝ հուր՝ շունչ՝ ժրպիտ՝ ցաւ.  
Գոհար աչեր՝ վարդ այտ՝ այլ ինքն էր թախիծ.  
Այն զիսաւոր աստղէն «քար մը» մընաց ինձ...  
Յիշատակ մը՝ զերեզման մը ... սո'ւրք սափոր՝  
Ուր հեկեկով սիրուրս կ'ընէ միշտ թափօր...:  
Երանի՛ թէ ըլլամ ես շիք մ'արտասու՛ք  
Եւ անհետիմ դամբանիդ քով սիրասուգ.  
Իցի՛ թէ խոս մ'ըլլամ ու ես ցամքիմ հոդ,<sup>(15)</sup>  
Մաղիկ կ'ըլլամ՝ բայց առանց ֆեղ չ'ունիմ հոտ.<sup>(16)</sup>  
Լոյս թէ մուր՝ քուն՝ շուքը պիտի չ'անհետի,  
Հառաշելով ուշ պիտ՝ ըլլամ ոսկը ու դի,  
Շիրմիդ վարդքը<sup>(17)</sup> չը թոռմած ֆեղ գրկեմ<sup>(18)</sup> ես...  
«Կեանի կուտաս՝ սիրս թէ տաս» ըսեն ետեւէս:

1869

## Ի ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

## ԱՄԵՆ. ՀԱՅՐԻԿԻՆ

Այն սըգալի սեւ սեւ նոնինաց ետեւէն  
Արշալոյսին շողք մեզի «Լո՛յս» կ'աւետեն,  
Խուսեց խաւարն, փողփողէ լոյս արեւուն  
Հայոց կարմիր մարգաց սառուտ սարերուն.  
Փըլատակաց մըքին խորքէն կուզայ ձայն—  
Հայե՛ր, Հայե՛ր, դեռ Հայաստան չ'է՛ կործան...  
Զայն տրւողը չ'է՛ ըստուեր,  
Հուր ներշնչողք չ'ե՛ն աստղէր,  
Եղրայրութեան է հուր՝ ձայն,  
Հայը սիրող Հայն է այն:

Նա զիշերուան հետ ազգ խոնկաց ու լացաւ,  
Եւ արեւուն սըլաքաց հետ կրակ դարձաւ,  
Հողմոց թեւով միշտ սըլացաւ Հայկարան,  
Տիգրիսի հետ թրչեց աւերք տիրական.  
Հայաստանի՝ եղրայրութեան սիրահար  
«Հա՛յ» գոչելով շուրքերն եղան դալկահար:  
Աւարայրի նա վարդին  
Սոխակն եղաւ տրտմագին,  
«Վարդա՛ն» գոչեց նա, անդէն  
Վասա՛կն ելաւ դամբանէն:

(14) կfu. Ճեռքը: (15) կfu. Հոսք: (16) կfu. Միշտէտը կը պակսի: (17) կfu. Վարդը: (18) կfu. Կըրկեմ:

Նա իրաւո՞ւնք՝ ազատութիւն գոչեց յար,  
Փոշոտ ու խոնջ ոսքերն նետեց, ուր Հայ կար.  
Ուր որ Հայ կար, զերս համբուրեց նա այն հողի,  
Ուր Հայն շնչեց՝ հառաջ եւ հուր դրկեց հոն,  
Բոցար ըստիշ Հայէ առ Հայ նա քըռաւ,  
Հարուած՝ ցաւ՝ դաւ սէրն խեղդելու չ'եղան բաւ:

Այս հայկազնը չ'ունէր սուր,

Այլ կուրծն ունէր հայ՝ խաչ՝ հուր.

Կը հազնէր սեւ ու գրգիւակ,

Նա զուր ունէր, ո՛չ քըսակ:

Ազաւ սիրեց, ազաւ գոչեց, չը քովեց,  
Հայն զ'այն ատեց, Հայ մը ձեռքը չը քօրվեց.  
Բանտ՝ կախաղան՝ ախոր՝ Միակիր եւ սուսեր  
Զը կրցին ճայնն մարել՝ խեղդել իր յոյսեր.  
Միշտ «Հա՛յ» կանչեց, բարձն էր գլխուն Մասեաց սար  
Նա սիրտն ըրաւ հայրենայուշ զոռ քընար:

Արդ հայրենաց մեր շնչիկ՝

Հով մը կուգայ անուշիկ՝

Վաս հակատուց այցելու,

Հայուն աչերն սրբելու:

Բա՛ց են քեւեր, բա՛ց են սրտեր, բա՛ց նակատ,  
Եկո՛ օգնել տրկար Հայուն ապարախտ,  
Հո՛ւր հայրենաց, եղբայրութեան դու հազա՛զ,  
Քընարահար Հայու մը իդա ֆեզ հրեշտակ.  
Վէս Վոսփորին ալիք ըզբեզ բարեւեն,  
Ցրուէ՛, սեւ ձեռք, սեւ ամպ, Հայոց արեւէն:

Արտօսր ու ֆիրտդ քող փալփլին՝

Զերք աստղեր հայ երկնքին,

Եւ սորվեցուր Հայուն դու

Միրե՛լ, օգնե՛լ իրարու:

Արտասուաքոր՝ ֆեզ կը նային հայ աչեր,  
Սեւ շղթաներ ֆեզ ցոյց կուտան զոռ ժաջեր,  
Մըշոյ կտրինք՝ աղջիկի ի ֆեզ ապաստան  
Հայն ու դամբանն տանարն իհրդակն՝ Հայաստան.  
Թո՞ղ փառակաց մոխրէն յառնեն յիշատակ,  
Մուր մենաստանք վերափայլե՛ն նախնի փառ...

Լո՛յս, լո՛յս տեղան ամեն տեղ,

Գիտութիւն, լո՛յսն հայ աստեղ,

Լո՛յս իհրդակին, լո՛յս վըհին,

Լո՛յս հայ փառաց շէջ զահին:

Ահա սրանայ մեզ ապագայ բոցագէս,

Մեր հայրենի աւերակաց տալ լոյս վէս.

Հարկ չ'են մեզի նիզակ եւ սուր ու վառոյ.

Իրաւունքի՝ սիրոյ՝ լուսոյ ենք կարօտ.

Նա իրաւո՞ւնք՝ ազատութիւն գոչեց յար,  
Փոշոտ ու խոնջ ուսեմբ նետեց ուր Հայ կար,  
Ուր որ Հայ կար ջերմ համբուրեց նա այն հողն,  
Ուր Հայն շնչեց՝ հառաջ եւ հուր դրկեց հոն.  
Բոցաբընիշ Հայէ ի Հայ նա քրոաւ,  
Հարուած՝ ցաւ՝ դաւ սէրն խեղդելու չ'եղան բաւ:

Այս հայկազնը չ'ունէր սուր,  
Այլ կուրծն ունէր Հայ՝ խաչ՝ հուր,  
Կը հազնէր սէր եւ գրգիւակ,  
Նա գո՞ւր ունէր, ո՛չ քըսակ:

Ազա՞տ սիրեց, ազա՞տ գոչեց, չը քովեց.  
Հայն զ'այն ատեց, Հայ մը ձեռքը չը քօրվեց.  
Բանս՝ կախաղան՝ աբսոր՝ Սիսիր եւ տուսեր  
Չը կրցին ճայնն մարել՝ խեղդել իր յոյսեր.  
Միշտ «Հայ» կանչեց, բարձն էր գլխուն Մասեաց սար.  
Նա սիրտն ըրաւ հայրենայուշ գոռ քընար.

Արդ հայրենաց մեր շնչիկ՝  
Հով մը կուգայ անուշիկ՝  
Վառ նակատուց այցելու,  
Հայուն աչերն սրբելու:

Բա՞ց են քեւեր, բա՞ց են սրտեր, բա՞ց նակատ,  
Եկո՞ օգնել տրկար Հայուն ապարախտ,  
Հո՞ւր հայրենաց, եղբայրուրեան դու հագա՞զ,  
Քընարահար Հայու մը իդա քեզ հրեշտակ.  
Վէս վլուփորին ալիք ըզքեզ բարեւեն.  
Ցըուէ՛ սեւ ձեռք՝ սեւ ամպ Հայոց արեւէն.

Արտօսը ու քիրտդ քող փալփիին՝  
Զերք աստղեր Հայ երկնքին,  
Եւ սորվեցուր Հայուն դու  
Միրե՛լ, օգնե՛լ իրարու:

Արտասուաքոր՝ քեզ կը նային Հայ աչեր,  
Սեւ շղթաներ քեզ ցոյց կուտան գոռ քաջեր,  
Մըշոյ կտրինք՝ աղջիկիք ի քեզ ապաստան  
Հայն ու դամբանն՝ տանարն՝ հիւղակն՝ Հայաստան:  
Թո՞ղ փլատակաց մոխրէն յանեն յիշատակ,  
Մուր մենաստանիք վերափայլեն նախնի փառք . . .  
Լո՞յս, լո՞յս տեղան ամէն տեղ,  
Գիտութիւն, լո՞յսն Հայ աստեղ,  
Լո՞յս հիւղակին, լո՞յս վըհին,  
Լո՞յս Հայ փառաց շէջ ջահին:

Ահա սրանայ մեզ ապագայ բոցագէս,  
Մեր հայրենի աւերակաց տալ լոյս վէս.  
Հարկ չ'են մեզի նիզակ եւ սուր ու վառող.  
Իրաւունքի՝ սիրոյ՝ լուսոյ ենք կարօտ.

Եղբայրութեա՞ն Հայն կը յենու, ո՞չ քազի,  
Բռնէ ձեռքէն որ շունչ առնէ եւ հոգի.  
Եւ ալ մոռնայ հայկազն հէֆ  
Հին հարուածներն ու խոր վերք.  
Եւ սիրով ի տրով որոտան  
— Կեա'ց միշն ՀԱՅՐԻԿ ԽԾ. ԹԻՄԵԱՆ»:

1869

## Ի ԴԻՄԱԽՈՐՈՒԹԵԱՆ

**ԱՄԵՆ. ՀԱՅՐԻԿԻՆ**

Ո՞վ է որ զայ մեզ՝ նեղքած օդն՝ ալին,  
Ճակատն գոհարք՝ աստեղք կը փայլին.  
Թագաւո՞ր մ'է Հայ, որ ցատկեց շիրմէն,—  
Ո՞չ, դէմքը վառողք արցունք ըսպի են.  
Նա կ'արհամարհէ ծիրանի՝ փառքեր,  
Նա սեւ է հազեր:

Նա մեր հայ եղբարց արցունքն է քաւեր,  
Ցոյց կուտայ մեզի արիւն ու աւեր,  
Դիւցա՞զն մ'է, որ դո՞ւրս թըռաւ դամբանէն,  
Ո՞չ, թուր չ'է ձեռքն՝ այլ խաչ բռներ արդէն,  
Զը ցայտեր աշքէն շանքեր, այլ սէ՞ր՝ գո՞ւր.  
Դողայ անկէ Քուրդ:

Նա կուգայ Հայոց մարգերէն կարմիր,  
Ազատեց Քրդէն Հայը վշտակիր,  
Խաչտիայտով մը պանծացաւ յաղթող,  
Հնչեցուց ի Հայս ազատութեան փող,  
Տեսէ՞՛, քուրծ հազեր, կարծես ենք դրակ,  
Բայց սիրոն է կըրակ:

Գայ Մասեաց սարէն՝ նա ձախն ու աջը  
Մովսէսի քրնարն՝ Ղեւնդի խաչը,  
Աստղի մը նայուածք, քրնարի մը ձայն,  
Ազեաց խորերէն կը սիրէ նա Հայն,  
Դեռ չը նանչցա՞ք զ'այն, նակա՞տք վշտակոծ,  
Հրեշտակն է Հայոց:

Ահա կը հնչէ նորա հետ սըրինգ,  
Արձագանգ կուտան Հայոց դաշտ՝ լերինք,  
Երքանիք իր շուրջը, Հայե՛ր արտալած,  
Զը խարեր՝ մատներ նա մեզ օտարաց,  
Զը սիրեր ոսկի՝ փառք ու վատ մարդիկ,  
Հայուն է Հայրիկ:

Եղբայրութեան Հայն կը յեմու, ո'չ քազի,  
Բռնէ ձեռքէն որ շունչ առնէ եւ հոգի.  
Եւ ալ մոռնայ հայկազն հէֆ  
Հին հարուածներն ու խոր վերք.  
Եւ սիրտք ի տրոփ որոտան  
— Կեա'ց միշտ, ՀԱՅՐԻԿ ԽԸՐԻՄԵԱՆ.»

1869

### Ի ԴԻՄԱՀՈՐՈՒԹԵԱՆ ԱՄԵՆ. ՀԱՅՐԻԿԻՆ

Ո՞վ է որ գայ մեզ նեղքած օդն՝ ալին,  
Ճակտին վրայ գոհարք՝ աստեղք կը փայլին.  
Թագաւոր մ'է Հայ որ ցատկեց շիրմէն,—  
Ո՛չ, դէմքը վառողք արցունք՝ ըսպի են-  
Նա կ'արհամարի ծիրանի՝ փառքեր,  
Նա սեւ է հազեր:

Նա մեր Հայ եղբարց արցունքն է ժաւեր,  
Ցոյց կուտայ մեզի արիւն ու աւեր,  
Դիւցա՞զն մ'է որ դուրս թըռաւ դամբանէն,  
Ո՛չ, քուր չ'է ձեռքն՝ այլ խաչ քններ արդէն,  
Զը ցայտեր աչքէն շանքեր, այլ սէ՛ր՝ գուրք.  
Դողայ անկէ քուրդ:

Նա կուգայ Հայոց կարմիր մարգերէն,  
Ազատեց Քրդէն հէզ Հայ գերիներն,  
Խաչափայտով մը պանծացաւ յաղթող,  
Հնչեցուց ի Հայս ազատութեան փող,  
Տեսէ՛ք, քուրծ հազեր, կարծես ինք դիակ,  
Բայց սիրտն է կըրակ:

Գայ Մասեաց սարէն՝ նա ձախն ու աջը  
Մովսէսի քընարն՝ Ղեւննի խաչը,  
Աստղի մը նայուածք՝ քընարի մը ձայն,  
Աղեաց խորերէն կը սիրէ նա Հայն.  
Դեռ զը նանցա՞ք զ'այն, նակա՞տք վշտակոծ,  
Հըեշտակն է Հայոց:

Ահա կը հնչէ նորա հեշտ սըրինգ,  
Արձագանգ կուտան Հայոց դաշտք՝ լերինք,  
Երբանք իր շուրջը, Հայե՛ր արտալած,  
Զը խարեր՝ մատներ նա մեզ օտարաց,  
Զը սիրեր ոսկի՝ փառք ու վատ մարդիկ,  
Հայուն է Հայրիկ:

Գլխիկը դըրած սըզաւոր սըթեմ,  
Զը քափիր նակատէն դեռ ալիք վըսեմ,  
Բայց դէմքին վրայ կանուխ են փթքած  
Անցքի ու վշտի խորշումներ միշտ քաց.  
Միակ վարձք մ'ունի՝ այն է կոչել զ'ինք,

«ԽԸՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ»:

1869

### ՀԱՅՐԻԿՆ ՀԱՅՈՑ

Փուրա՛, հովուապե՛տ, սիրող յար ազատ՝  
Հարազատ,  
Փարատի՛ սեւ ամպ, փայլի՛ արդ արեւ  
Արդարեւ,  
Փողփողի՛ն դաշտեր, ազատ առնե՛նի ժայլ  
Առ նենգ զայլ,  
Յըցո՛ւր ցուպդ, Հայերն կանչէ՛ յ'արօս մի՛  
Յար հոտ մի՛:  
Ճանկեր արիւնոտ կուրծ մեր քափ առինք,  
Թափառի՛նի,  
Եկո՛, հովուե՛ մեզ, սիրածդ, ազգասէ՛ր,  
Ազգ ա՛ս էր:  
Դու գըքու նըման երկնի հայրիկին՝  
Յ'այր՝ ի կից,  
Յ'որոց եւ յ'ալիս սփոռ՝ լոյս եւ սէր,  
Լո՛յս եւս, Է՛ր  
Յափ՝ չը զարքնու հրնուած յ'այգուն յ'այն  
Յա՞յ, բուն հայն:  
Սոխակ մ'էիր մերք ի նոնս, ւերգերդ՝  
Վէրգերըդ  
Առած բիւրաւոր՝ դեռ դու կանչեցիր,  
Կա՞ն, չ'է՛ ցիր  
Երգերդ միշտ մեր սիրտ, սիրոյ՝ հոգւոյ ձա՛յն,  
Յ'ոգւոց հա՛յն  
Հանեց՝ վառեցաւ ձայնէդ՝ իմացաւ  
Հիմա ցաւ,  
Քե՛զ լսնդրէ Հայն արդ, ամբոխ ամբոխ չ'է՛  
Ամբողջ է.  
Արդ ըսէ՛ Հայուն, ըրէ՛ ազդ անոր  
Աստանօր.  
Ես կարօս եմ վառ սրտից՝ ձեռքերի,  
Զեր գերի,  
Եղբարքն ազատե՛լ, լո՛յս տալ ի Մասիս,  
Ի մաս յ'իս

Դլխիկը դըրած սըգաւոր սըթեմ,  
Զը թափիր նակոտէն դեռ ալիք վըսիմ,  
Բայց իր դիմաց վրայ կանուխ են փթթած  
Անցքի ու վշտի խորչումներ միշտ թաց.  
Միակ վարձք մ'ունի՝ այն է կոչել զ'ինք

«ԽԾՈՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ»:

1869

## ՀԱՅՐԻԿՆ ՀԱՅՈՑ

Փուրա՛, հովուապե՛տ, սիրող յար ազատ՝  
Հարազատ,  
Փարատի՛ սեւ ամպ, փայլի՛ արդ արեւ՝  
Արդարեւ,  
Փողփողի՛ն դաշտեր, ազատ առնե՛նք բայլ,  
Առ նենգ գայլ  
Յըցո՛ւր ցուադդ, հայերն կանչե՛ յ'արօս մի՝  
Յար հօս մի:  
Ճանկեր արիւնոտ կուրծ մեր թափ առինք,  
Թափառի՛նք,  
Եկո՛, հովուէ՛ մեզ, սիրածդ, ազգասէ՛ր,  
ազգ ա՛ս էր:  
Դու գըքու նըման երկնի հայրիկին՝  
Յ'այր՝ ի կին,  
Յ'օրոց եւ յ'ալիս սփուէ՛ լոյս եւ սէր,  
Լո՛յս եւս, է՛ր  
Յափ՝ չը զարքնու երնուած յ'այգուն յ'այն  
Յա՛յ, քուն Հայն:  
Սոլխակ մ'էիր մերք ի նոնս, ւերգերդ՝  
Վէրֆերդ  
Առած թիւրաւոր՝ դեռ դու կանչեցիր,  
կա՞ն, չ'է՛ ցիր  
Երգերդ միշտ մեր սիրտ, սիրոյ՝ հոգւոյ ձա՛յն,  
Յ'ոգւոց Հայն  
Հանեց՝ վառեցաւ ձայնէդ՝ իմացաւ  
Հիմա ցաւ.  
Քե՛զ լսնդրէ Հայն արդ, ամբոխ ամբոխ չ'է՛,  
Ամբողջ է.  
Արդ ըսէ՛ Հայուն, ըրէ՛ ազդ անոր  
Աստանօր.  
— Ես կարօտ եմ վառ սրտից՝ ձեռքերի,  
Չեր զերի  
Եղբարքն ազատե՛լ, լո՛յս տալ ի Մասիս,  
ի մաս յ'իս

Առնել իմ նախնեաց արիւն արտառւթեն,  
Արդ սուզեն  
Ելնեն Հայք՝ օրհնեն սիրով յաւէտ իս  
Յ'աւետիս.  
Ցանկամ, որ Հայք ինձ ըսեն ա'հ, յամայր  
«Ահա' մայր».  
Այս իմ վերջին տեսն, միշտ նետք Հայլայ կա՞ն  
Հայկական:

1869

## ԵՐԳ ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱՆԱՑ

Արփ'ք, որդի'ք Արարատեան,  
Նըսեմ նակատք ցայտե՛ն քող շանք,  
Դողդոչ ձեռաց մէջ սուբ ցոլա՛ն,  
Արդար վրիժուց ժամն հասաւ արդ,  
Փշրի' Պարսկին անդուլ կացին,  
Հայք քա՛ւ լացին.  
Մեռնի՛ն Մասեաց շուքերուն տակ.  
Յաւէրծ կանգնե՛ն յաղթանակ.  
Օ՛ն, ազա՛տ ըլլանի  
Եւ Հայաստան մեր,  
Թող տա՛ն արձագանկ  
Մասիք անվեհեր.  
Մեռնի՛ն յ'Արտազ՝ Տղմուտի մօսն'  
Ուսկից ծազի' մեզ առաւօս:  
Մեր սուսերց փայլէն  
Սասանին Սասանէ,  
Մեր ամեն բայլէն  
Ծազի յաղթանակ:

1869.

Առնել իմ ճայնեաց արիւն արտսութէն.  
Արդ սուզէն  
Ելնեն Հայք՝ օրհնեն սիրով յաւէտ իս՝  
Յ'աւետիս.  
Յանկամ որ Հայք ինձ ըսեն. Ա՛հ, յամայր  
«Ահա՛ մայր».  
Այս իմ վերջին տեսն, միշտ նետք Հայկայ կա՞ն  
Հայկական։

1869

## ԵՐԳ ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱՆԱՑ

Արի՛ք, որդի՛ք Արարատեան,  
Նրսեմ ճակատք ցայտե՞ն թող շանք,  
Դողդոջ ձեռաց մէջ սուր ցոլան,  
Արդար վրիժուց ժամն հասան արդ,  
Փշրի՛ Պարսկին անդուլ կացին.

Հայք բաւ լացին.  
Մեռնի՛ն Մասեաց շուֆերուն տակ,  
Յուերծ կանգնեն յաղթանակ.

Օ՛ն, ազա՛տ ըլլանի՛  
Եւ Հայատան մեր,  
Թող տա՞ն արձազանգ  
Մասին անվեհեր.  
Մեռնի՛ն յԱրտագ՝ տղմուտի մօն՝  
Ուստի ծագի մեզ առաւօտ:  
Մեր սուսերց փայլէն  
Սասանին Սասանի,  
Մեր ամեն բայլէն  
Ծագի յաղթանակ։

1869

## ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ

(Շար. 1)

## ՊԱՏՄԱԿԱՆ

• ԱՅԻ ԱՌԱՋ Ա ՎՐՋԱ ԽՈՎԱՅԻ ԽՈՎԱ ԽՈՎԱ ԽՈՎԱ

ԵՐԱՐ ԵՐԱՐ

• ԱՅ ԱՐԵԱ ԽՈՎԲ Ա ՎԲԱ Ա ՎԲԱ Ա ՎԲԱ Ա ՎԲԱ

ԵՐԱՐ ԵՐԱՐ

• ԱՅԻ ԱՌԱՋ Ա ՎՐՋԱ ԽՈՎԱՅԻ ԽՈՎԱ ԽՈՎԱ ԽՈՎԱ

ԵՐԱՐ ԵՐԱՐ

• ԱՅԻ ԱՌԱՋ Ա ՎՐՋԱ ԽՈՎԱՅԻ ԽՈՎԱ ԽՈՎԱ ԽՈՎԱ

ԵՐԱՐ ԵՐԱՐ

• ԱՅԻ ԱՌԱՋ Ա ՎՐՋԱ ԽՈՎԱՅԻ ԽՈՎԱ ԽՈՎԱ ԽՈՎԱ

ԵՐԱՐ ԵՐԱՐ

• ԱՅԻ ԱՌԱՋ Ա ՎՐՋԱ ԽՈՎԱՅԻ ԽՈՎԱ ԽՈՎԱ ԽՈՎԱ

ԵՐԱՐ ԵՐԱՐ

## ՀԱՅԱՑԻ ՀՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

## ՀԵԹԱՆՈՍՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑ

ՅՈՎ.ՍԵՓ Վ.ՐԴ. ՍԱՆՏԱԼՃԵԱՆ

Խողուխնեայ և Մենուայ Ա. (Ք. ա. իր 805-800) Առաջին պատմական Արձանագրութենէն (թիւ 2, տողք 6-6-13-13) և միակ Ընծայական Արձանագրութենէն (թիւ 45, տողք 5-13) կը տեսնենք որ Կորդուաց Խնուռասիս (որ եւ ինու) կոչուած վիճակին մէջ Քաղդիս և Քաղդինայ Տեարք կը պաշտուէին(111), որոնց Խապուինիս այլեւայլ ընծաներ մատուցած է: Այս վիճակին մէջ է Կորդուաց արդի Սիտէք կամ Միտաքա քաղաքիկն, Կորդուաց աշխարհին հարաւային ծայրից արեւելակողմբ: Ապա յայտ է որ Կորդուացիք Ուրարտացւոց պէս Քաղդիս զերազոյն դիքը՝ Հանդերձ այլովք՝ կը պաշտէին, և Քաղդիք պէտք էր որ կոչուէին: Այսպէս կրօնական և կրօնականազգագրուկան տեսութեամբք, իսկ տեղագրական և քաղաքական-ազդադրական նկատմամբք, կը տեսնենք թէ Բերոսոս (Աղեքս., Բաղմամէկա) որ Բարելոնի ամենահին աւանդութեանց քաղուածիչն էր, «Հայաստանի Կորդուացւոց լիոններն» ոճը գործածելով՝ Կորդուաց աշխարհին ի վազ ժամանակաց Հայաստանի մասն եղած ըլլալը կը յայտնէ:

Սաղմանաւոր Բ. (Ք. ա. 860-825) իւր մէկ արձանագրութեան մէջ (առ Լէյարտայ թիւ 12, Ա. 14-15) Բզմունեաց ծովք «Նախեայ վերին ծով», իսկ Կապուտան ծովք «Նախեայ ստորին ծով» կ'անուանէ: Ապա ուրեմն այս երկու ծովերուն մէջտեղը գտնուած երկիրներն՝ յորոց միջի էր և է Կորդուաց աշխարհն, Նախեան ժողովուրդներէն բնակեալ էին: Հետեւարար՝ Կորդուացիք Նախեան ժողովուրդներէն մին էին: Ա. Գրոց երրայրական ըրնազրին մէջ (Ծննդ. Ը, 3 և Եսայի Աշ, 38) տեսնուած «Արարատ» յաւուկ անունը ասորի և արարացի թարգմանութիւնք «Կորդուք» անուամբ փոխանակած են, ի Գ. Թագ.՝ Փթ. 37 «Արարատ» ունին, իսկ Երեմիայի ԾԱ. 27 «Արարատ»ը ասորին ունի «Արարատ» և արարացին «Արմենիա»: Ապա ուրեմն Ասորոց եւ Արարացւոց մէջ ծանօթ բան մըն էր որ Կորդուք կամ Կորդուաց աշխարհն ի սկզբանէ անորի Արարատայ (Հայաստանի) ամբողջացուցիչ մէկ մասն էր: Այլազդ չէ հնար բացատրել վերոյիշեալ տարրերութիւնները, և

(111) Թիւ 45 Արձանագրութեան 11րդ տողին սկիզբը եւ Քաղդիս դից անունէն առաջ սեպածեւ նշանագիր մը եղծեալ է, զոր Մէյս ուսուցչապետն իրաւամբ «Գուռն» զաղափարագով վերսանին հաստատու է: Ցորմէ կը հետեւի թէ Խնուռախիս վիճակին մէջ Քաղդիս առաջին կարգի մեհեան մ'ունէր: Այս Դուռը մոյն Արձանագրութեան 14-33 տողերուն մէջ տեսնուած Մուռանակիր վիճակին (Մոկաց) Մուռանակիր խաղակին Գրան հետ պէտք չէ շփորել, թէպէտ աստէն եւս Քաղդիս կը պաշտուէր:

Եթէ Ասորին և Աքարացին մերթ մասը բոլորին տեղ առած են, այլուր բոլորը բոլորիւ յայտնելով՝ յիշեալ մասը լուեհայն բոլորին մէջ բովանդակած են: Արամեան, Արտաշէսեանց և Արշակունեաց Հարստութիւնք Կորդուացինքը անշուշտ միւս այլ Հայացեղ ժողովրդոց արենակից և Համազգի ճանչցած ըլլարինուն Համար էր՝ որ զանոնք միշտ իրենց իշխանութեան տակ առած եւ բռնած էին, այնպէս որ՝ ազգային դրութեան տեսութեամբ՝ Կորձէից նաև Հանդին միւս այլ Հայացի նահանգներէն և Կորդուաց նախարարագետներն միւս Հայազգի տանուաէքրներէն չէին տարրերէր: Առանց իրեք երկրաութեան է որ Կորդուաց ժողովուրդն ինչպէս կրօնիւ՝ նոյնպէս եւ արեամբ հընադոյն ժամանակաց Հայատանին ցեղերուն կրօնակից, արենակից և Համազգի էր. եւ այլազգ չէ մարթ խորհիլ(112): Եթէ Աքեմենեանց պետութեան ժամանակ ինքնօրէն եւ անկախ ժողովուրդ մէր, որով Յոյն ժամանակիք առնոց երկիրը «Քաղաքական Արքենիա» ընդհանուր անուան տակ միշտ չէին առնուր, այս պայման իրաց անոնց ազգազրական ծագման վնաս մը չըկրել: Միւս կողմանէ՝ Հնազոյն ժամանակաց մէջ Կորդուացոց լեզուն Ուրարտեան ժողովրդոց զաւառարարառաներէն մին պէտք էր որ ըլլար. որովհետեւ թէ՛ Կորդուացիք եւ թէ միւս այլ Նախեան-Ուրարտեան ժողովուրդք մի և նոյն արբական ազգազրական անմիջական ծագումն ունէին: Սակայն ինչպէս յընթացս ժամանակաց շատ բան Քաղաքական եւ կրօնական յեղափոխութեամբք եւ ազգեցութիւններով մեծապէս կը փոխուի, այսպէս իրենց նախկին լեզուն Արարացի, Պարսիկ(113) և Թուրք տարրներով տակաւ խանդարեցաւ եւ եղաւ: Հսու Ազաթանգեղեայ (ՃՓԲ), Հայոց զարձիւն ի քրիստոնէութիւն՝ Կորդուաց կամ Կորդուաց աշխարհն իշխանն եւս քրիստոնէութիւնը ընդունած էր (Ք. Ե. 305), ըստ որում միւս այլ նախարարներով Լուսաւորիւ Կեսարիւ տարաւ Ս. Ղեւոնգիսուն ձեռնազգութելու Համար: Զորորդ գարուն երկրորդ կիսայն մէջ՝ յաշխարհն «Կորդուաց եղիսկոսուր» կային(114), և նոյն ժամանակամիջոցին մէջ Կորդուացի մը կաթողիկոսական իշխանութեան հասած էր, եւ կը կոշուէր «Շահակ կորձեայ»(115): Սակայն ապահովապէս՝ քրիստոնէութիւնն անոնց դժուարին լեռներուն մէջ չկրցաւ տարածիլ եւ պնդաղոյն Հաստատուիլ(116): Ճշգիւ այս պատճառու՝ միանդամայն Արշակունեաց Հարստութեան վաղ անկմամբն, եւ Սասաննեանց պետութեան, Մահմետական Արարացւոց, Պարսիկ և Թրքաց կրօնական որբանեակներ չահելու եւ իրենց բարբառները Կորդուաց մէջ Հաստատելու ջանիքն՝ Կորդուացիք յընթացս ժամանակաց կրօնիւ և լեզուաւ կարծես:

(112) Արդի Կորդուացոց մէջ աւանդուրենական ասացուած մըն է այն, որով կը խոստովակին թէ իրենք Հայոց հօրեղօրորդիք են:

(113) Կարդուացոց լեզուին մէջ տեսնուած Պարսիկ տարերին մեծաւ յոյժ մասմբ յեմազոյն պարսիկնենէն են:

(114) Փ. Բիւզամելացի, Գ., մեւ:

(115) Աթ:

(116) Ս. Վրբանիսի ժամանակ (Ք. Ե. իրը 330) Աշտիշատայ մէջ եւ անոր մօտերք տակաւին հերանու Հայեր կային (Փ. Բիւզ. Գ. գ): Ս. Յուսկան ժամանակ՝ բազմարիւ ամեատք եւ զերդաստանք զգիցն հնուրեամ պաշտամուն ... ընդ խաւար կատարէին» (Անդ, Գ, մգ): Ս. Մերոպ (Ք. Ե. իրը 400) Գողրան զաւառին մէջ զօդեալ հերանոս ազգայիններ զուաւ (Մ. Խորեն., Գ. խէ):

բոլորովին օտարացան ի Հայոց՝ յիւրեանց արենակցաց (117)։ Այս պատճառ-ներով՝ հնագոյն ցեղային անհամաձայնութիւնն յանհաշտ թշնամութիւն չըջցաւ՝ յսնհնարին վնաս իրենց հարազատ և քրիստոնեայ եղբարց։

Աստին համառօտիւք երկրորդելով կ'ըսենք թէ լոկ ազգագրական տե-սութեամբ՝ հնագոյն ժամանակաց Հայաստանին սահմաններն էին ի հիւսի-սոյ արեւելից՝ Կաստից ծովն, ի հիւսիսոյ՝ Կուռ զետն և Եւքսինեան Պոն-տոսին հարաւային եղերքն, այս է Կողքիսի արեւմտից հիւսիսոյ սահմաննե-րէն մինչեւ Թերմոպոն գետն, յարեւմտից՝ Եփրատույ աղեղն, ի հարաւոյ՝ Կասիայի և Մասին լերանց զղթայն, Կորդուական լերանց հարաւային ծայ-րերն եւ Նայիրեայ ստորին (Կապուտան) ծովուն հարաւակողմանքն, իսկ ա-րեւելից հարաւոյ մասին մէջ՝ լերինք Մարտց, այս է Զազրոս լերանց զօտ-ոյն վերին մասն։

Քաղաքական-աղդագրական սահմանագլխոց նկատմամբ՝ զիասկիս կամ զկասկայս կը պարտինք բաժնել Գանել վերադոյն նկարագրեալ ըրջամա-կէն, վասնզի տառնք բնաւ եւ ոչ մի ժամանակ Հայաստանի վրայ տիրող հարստութեան մը Հապտակեցան, եւ ազդին միւս անդամներուն հետ միա-սրուելու եւ ձուլուելու առիթ չունեցան. ուստի առանձնացեալք՝ իրը օտար ցեղեր եւ աղդ մը մնացին։ Կասկեաց անջատմամբն՝ Հայաստանի քաղաքա-կան-աղդագրական կացութեան սահմանագլուխները կ'ունենանք։

Յայս վայր բառաւածներն հնագոյն ժամանակաց Հայաստանի սահման-ները մեզի կը նկարագրեն։ Իսկ հին ժամանակաց վերջին զարերուն նկատ-մամբ՝ կը տեսնենք որ Հերոդոտոս Պարսիկ Աքեմենեանց պետութեան ժամա-նակի Արմենիոյ սահմանները եթէ ոչ լիովին՝ զոնէ բաւական զոհացուցիչ կերպով մեզի կը յայտնէ։ Երբ (Ա., 72) կ'ըսէ թէ «Հայիւս զետն ։ Ար-մենիոյ մէկ լեռնէն իջնելով՝ կիլիկիոյ մէջէն կը սահի կ'անցնի», եւ զարձ-եալ (Ե., 52) թէ «կիլիկիոյ եւ Արմենիոյ սահման կը կենայ Եփրատ անուն զետն», եւ (Ե., 49) թէ «կիլիկիոյ սահմանակից են Արմենք», յարեւմտից սահմանագլուխները թ. ա. հինգերորդ դարուն մէջ նկարագրուած կը տես-նենք այնպէս, ինչպէս Երեք զար առաջ Սարգոնի ժամանակ էին։ Միւս կող-մանէ՝ Երբ նոյն պատմիչն (Ա., 194) «ի վերոյ քան զիստրեստան՝ Արմենաց» ժողովուրդները կը ճանչնայ, այնու իսկ Ասրագատականի արեւմտեան մասը, զիորդուացիս եւ Աղձնեաց արեւելիսան մէկ մասը իմանալով, Արմենիոյ հա-րաւակողմանց արեւելիսան կիսոյ սահմանագլուխները մեզի կը նկարագրէ։ Ասկայն Հերոդոտոս՝ միջնաշխարհին եւ արեւելիսան եւ հիւսիսոյ մասանց վրայ Արմենիա եւ Արմենք ընդհանուր անունները զործածելու տեղ, քանի մը տեղերու եւ նահանդաց կամ զաւաաց անունները կը զործածէ։ Քանո-փոն եւս մասամբ նոյն ոճը ունի։ Միջնին ժամանակաց մէջ ճշդողոյն եւ յրա-տակալույնու կը գրեն Սարարոն եւ Պտղոմէոս։ Այս Երկու մատենագրաց ա-ռաջինն (ԺԷ., ԺՂ., 15) զիսէ իրը «բուն Հայաստան» ։ Երկրին բովանդակ մասն, որ Մարտաստանի, Աղուանից աշխարհին եւ Վրաստանի երկայնու-

(117) Քրիստոնեութեան կորնէից մէջ հաստատելովն, խիստայից վարդապե-տուրեամբ, ասոնց դպրոցական ուսուցչութեամբն եւ առաջնորդութեան միջցաւն միայն հնար էր՝ որ Կորդուացոց լեզուն այսօր միւս Հայացի ցեղերու բարբաներուն կարենար համելիսամալ։

թևամբը՝ մինչեւ ի կողքիս և ի ծովեղերեայ կապաղովկիս կը տարածի»:  
Իսկ երկրորդն՝ որ Ք. և. երկրորդ դարուն մէջ կը դրէր, Հայաստանի սահմանադրութենքը այնպէս կը նկարագրէ, ինչպէս ունէր հեթանոսութեան վերջին տարիները, և անդր եւս քայն:

### ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

Ա. Հայ ազգին ծագումն: Այս ծագումն փոխական չէ: Բ. Հայացի ժողովրդոց ազգագրական նկարագիրն: Գանձկարանական նկարագիրք շայոց: Տնիմային հաւաքական, աշխարհագրական և անձնական յատուկ անուանիք. լեզու ընդհանրապէս. կրօնիք. պատմական աւանդուրին:

Գ. Ցեղագրական, լեզուագիտական և կրօնական միուրին:

Ա. Ազգի մը ծաղման հնտագոտութիւնն որչափ և գժուարին ըլլայ, մէր իսկ ազգին ծագման պարագաները որոնեն և անոր նախնի նահապետը յականէ յանուանէ որոշելն անհնարին աշխատանք մը կը հանդիսանան: Մարգկային ազգին նախաւոր դարերը խոր մթութիւն մը պատաճ է. մթութիւն մը՝ որ զանոնք մէր աչաց անհետազոտելիք կ'ընէ: Ցեղք և ժողովուրդք իրենց նորագիթ մանկութեան մէջ՝ և նոյնիսկ իրենց խոր ու տհառ երիտասարդութեան ատեն իրենց ծնողաց ու հաւուց վրայ խորհիլ և խօսիլ բառ արժանուոյն կարող չէին: Իրենց մանկական զործոնէութեամբն և կամ երիտասարդական երեւակայութեամբը՝ ոմանք յադուց իրենց նախնիքը զիսնալ կարծեցին. զիտութիւն մը՝ որ հաճոյականի կամ զիւցադնականի հետ՝ առասպելը և ծիծաղական զրոյցները իւր մէջք խառնեալ կը բովանդակէր:

Բուն մէր ազգին մէջ սկսեալ և զիցարանական կամ առասպելական ու զրոյցական և մտնաւանդ ճշմարտիւ պատմական յօրինուածութեամբ ձևիացեալ մէլլի հասած աւանդութիւն մը չունինք արդարեւ, որով հասաւած և իր սոսոյդ ազգային աւանդութիւնէ զիսնայինք թէ ո՛վ էր և ինչպիսի անուն ունէք մէր ազգին նախնի նահապետն, որ այսպիսի յատկութեամբ ի վաղուց մէր ազգին մէջ արդեամբք հանչցուած ըլլար: Կը տեսնենք այսօր թէ կարծեալ նախնի նահապետ Հայկ զիւցադն՝ մէր նախնեաց Ռուբորտացւոց Ռւաս կամ յաւազոյն Հուսա՝ հողմոց և մըրկաց զիքն էր (118), և ոչ այլ ինչ (թէպէտ մէնք՝ ո՛չ հողմոց պէս անդադար փոփոխական և ո՛չ մըրկաց պէս աւելիք էնք): Են ո՛չ մատենադրիք մը տհնահ խորհուրդը կրնանք ընդունելիք համարիլ, իր այն թէ սակաւէք ոմանք Հայկ անուռն անձիք մը հետեւ Բարելունէն նեած ըլլալով՝ տիրած ըլլան արդէն ընակեալ և հզօր երկրի մը, և այս երկրին ժողովրդոց նախնի նահապետին տեղը գրաւած ըլլայ կարծեալ տիրողաց զլուին: Նոյն մատենադրին՝ այս է մէր պատմահայրն Մովսէս Խորենացի, կամէք զայն աւանդեւ, «բայ յօժարութեան և ոչ ըստ ճշմարտութեան» (119):

Մէր ազգին ծագման փոխական ըլլալն եւս խոտելիք է: Սոսոյդ է որ Հերոոդոսո (կ, 73) կը դրէ թէ «Արմենք Փոխակացւոց զաղթականքն էին»: Ատկայն այս պատմահօր կարծիքն հաւանականօրէն լոկ լեզուարանական

(118) Զայսմանէ տես դիցարանական մասին մէջ:

(119) Մ. Խորենացի, Ա. իր:

տեսութենէ մը յառաջ կու զար, ըստ որում՝ Արմենաց և Փոխվացւոց լեզուներն իբրարու հետ սերտ աղերս ունէին: Արզարեւ, կը տեսնենք թէ Ուրաբունան լեզուն զբեթէ կիսով յանական բառեր իր մէջը ունի:

Միւս կողմանէ՝ Պղատոնի իսկ ծանօթ էր որ Փոխվացւոց լեզուին մէջ յունական տարերք կային(120): Իսկ «ըստ նորագոյն հետազոտութեանց՝ կ'երեւի իսկ թէ Հայերէն լեզուն փոխվական լեզուին մայրն եղած էր. Հայերէնն յայտնապէս յոյն լեզուին հետ ինամութիւն ունի. և այս բանս մեղի յիշել կու տայ այն առասպելը, ըստ որում Հայոց ծագումն թեսազիայէն էր»(121): Շարունակելով Փոխվացւոց վրայ խօսիլ, ըստ արդի զիտնականաց՝ «անոնց լեզուին մնացորդքն՝ Յունաց և Հնագոյն Արեաց մէջտեղ միջին անդամը կը կազմէն: Իրենց Զեւսը Բաղարոս (հին պարս. բազ = տասուած)»(122) կամ Մարազիոս(123) կ'անուանէին, մէկ բայէ մը՝ որ «յարգել» նշանակելով, թէ՝ Հնդկին և թէ Յոյնին հաւասար է»(124): Սակայն այսպիսի աղերս չնպաստեր Փոխվացւոց բնաւին: Թէպէտ պատմական տեսութեան մը համեմատ՝ «Փոխվացիք արեւմտից ծանօթ եղած ազգերուն մէջ իրը մեծացոյնն և Հնագոյնն և իրենց ցեղերուն ասխական բնակավայրաց մէջ իրը նախաւոր այդրէնածին ժողովուրդ մը կը նկատուին(125), սակայն սոյն արև այդրէնածնութիւնն իսկ սկիզբ մը պէտք էր որ ունենար, յորմէ առաջ փոխվական ազդն իրը լոկ ցեղ մը յարեւելից դաղթելով՝ Փոքր Ասիայ մէջ հաստատուած էր: Պատմական զիտութիւնն զայս ունի այսօր հաստատութեամբ թէ ամէն երեւելի դաղթականութիւն ո՛չ թէ յարեւմտից յարեւելու, այլ ասոր հակառակն՝ յարեւելից յարեւմուս եղած է»(126):

Ունինք արզարեւ որոշ վկայութիւններ, որոնք կ'աւանդեն մեղի թէ նախաւոր ժամանակաց մէջ Փոխվացիք իրենց Միւտա թագաւորին ժամանակ Ասիայէն յեւրոպա անցան(127): Սակայն յարեւելից գէպ յարեւմուս

(120) Տես Պղատոն, *Cratylus*, 410<sup>o</sup>. իբրակ. F. Didot. 1856, հար. II, էջ 302(XXV): Տես Փոխվական բառեր ի Bochart, հար. II, սին 110<sup>o</sup> և հետեւ, և ի Jablonski, *Opuscula, Lugduni Batavorum*, 1809, հար. IV, էջ 63 և հետեւ.:

(121) O. Abel, *Makedonien*, էջ 45. տես անդէն Schroder, ի ծանօթ. 5. տես ի ծանօթ. 6:

(122) Ի Կամբիկ Մուհամեդի (Մուկա) բաղադին մէջ Բազրաբառում կամ Բազրաբառ (ասուույշ-կրկնակն) անուն դիմ մը կը պաշտուէր, զոր Մարզան Խորապատայ պարտանան Մէծ Արքանազրին մէջ (տող 76) և Լառնաքայի Հարթ Կոթողին մէջ (տող 40) կը յիշէ: Դարձեալ նոյն բազաւորն իւր Տարեկրութեանց (տող 57), Խորս. պալատ. Մէծ Արքանազրին (տող 49) և նոյն պալատ. ժԴ. սրահն Տարեկրոց (տող 47) մէջ նւմիլիշի վիճակին արքայիկը Բազրաբառ (ասուուածառուր) կը յիշէ: Ապա Բազ բան նախրիայ և Փոխվիոյ ժողովրդոց հաւասար էր:

(123) Աւրաբուի բազաւորի Խալութիմիս և Մինուա Ա. Մերիտոս (յարգեալ, յարգելի) անուն դիմ մը կը պաշտէին, զոր Բակենուին հետ նոյն կը համարիմք: Զայսման տես դիցարանական մասին մէջ:

(124) E. Curtius, *Griechische Geschichte*, 6րդ ապագրութիւն, հար. II, էջ 66: Lassen, *Zeitschrift der deutschen morgenlandischen Gesellschaft*, հար. Ժ, էջ 369 և հետեւ.: Leake, *Asia Minor*, էջ 22:

(125) E. Curtius, անդ, էջ 31:

(126) Տես H. Kiepert, *Lehrbuch der alten Geographie*, 1878, էջ 106:

(127) Տես Nicand. *Georg.* II. ap. Athen. XV, 31, էջ 683, V, 11-13; Lycophr. 1397-1408: Euphor. ap. Schol. Clem. Alex. էջ 9 C. (Deimling):

և զած շարժումն ընդհանուր չէր, եւ էր ըստ ընդհանուր կանոնի: Մեր աղջային աւանդութիւնն եւ պատմութիւնն լաւ զիտեն թէ Հայաստանի հոտքաւոյ արեւմտակողմանքը՝ Ասորեստանեայ, եւ Հարաւոյ արեւելակողմանքը՝ Մկիւթական ցեղերու հզօր զաղթականութիւնք հաստատուած էին աշխարհակալութեամբք եւ կամ փախատեամբ: սակայն և ոչ իսկ ընդ ազօտ մեզի կ'ակնարկեն թէ արեւմտան կողմանէ Փոխւղացիք կամ ուրիշ որեւէցիք Փոքր Ասիոյ ժողովուրդ մը աշխարհակալութիւնք եւ կամ հանդարտիկ ու յարատեւ սպրդմամբ Հայաստան մտած եւ հոն հաստատուած ըլլան: Եւ չեն իսկ ակնարկեր, վասնզի այնպիսի դէպք պատահած չեն: «Թէ՛ Հերոդոտոսի եւ թէ՛ ուրիշ մատենագրաց քոյն՝ այլեւայլ ցեղերու աղերսից մէջ կարգաց վեր ի վայր ըրջումներ կը տեսնուին, որովհետեւ՝ հին Փոխւղացիք թէ՛ Եւրոպայի եւ թէ՛ Ասիոյ մէջ կը դանուէին, եւ թերեւս քանի մը Փոխւղացիք մանր ցեղեր՝ յարարերութեամբ անազան ժամանակի մը մէջ յԱսիա եւ դարձած են: Այսպէս այս ցեղին նախաւոր նիստը Եւրոպայի մէջ փնտուեցին, եւ Փոխւղացիները անկէ ամենահին զաղթականութեամբ մը Ասիոյ մէջ բերին: Հերոդոտոս (է, 73) միայն կը զրուցէ թէ՝ 'Մակեդոնական զրուցին համեմատ՝ Փոխւղացիք Մակեդոնիոյ մէջ կը բնակէին, եւ անկէ յԱսիա զաղթեցին': Անոնց նախաւոր հայրենեաց վրայ Հերոդոտոս բան մը չըսեր: Նախ կրտսեր ժամանակաց մտանազիբներն եղան՝ որ անոնց Եւրոպական ծաղում մը տալ մտարեցին (128), եւ անկէ Փոխւղացւոց թրակիական նախաւոր ծաղում մը հետեւցուցին (129), եւ Փոխւղացւոց յարեւմտից գալստեան զաղափարէն մոլորեալք, հիներն՝ որոնց մէջ եւ Հերոդոտոս (է, 73), Փոխւղացւոց ցեղակից Հայերը Փոխւղացւոցմէ ծաղեցուցին, մինչդեռ ասոր Հակառակը ընելու էին: Ո. Արէլ կ'ըսէ (130). 'Յեղից կարգաց այսպիսի վեր ի վայր ըրջում մը նոյնիսկ Յունաց մէջ մէր առջեւը կ'ելլէ, մէր դիմուածին մէջ իրն յայտնի է. մինչդեռ Հեռարնակ Հայերն քիչ ծանօթացեալ էին եւ այնպէս կ'երեւար որ նշանակութիւն մը չունին, Փոխւղացիք իրենց հնութեամբն, իրենց երրեմն ունեցած զօրութեամբն եւ իրենց կրօնական պաշտամամբքն հոչակաւոր աղդ մէին: Փոխւղացւոց արեւմտային՝ թրակիական գալստեան զաղափարն վրայ գալով, ճշմարիս աղերսն ա'լ աւելի ըրջեալ այլայլեցաւ: Յայտ է թէ այս բանս Հերոդոտեայ պարզ եւ ողորկ աւանդութենէն հեռու է, թէպէտեւ չէ պարտ ուրանալ թէ նոյնիսկ այս աւանդութիւնն յիշեալ մոլար հետեւանաց և անհիմն ասցուածոց նախնական պատճառ եղած է» (131): Առոնց սկզբնապատճառն Քսանթոս Լիւղացի (132) և զած էր ի մտանաւորի, որ կ'ըսէր թէ Փոխւղացիք Տրովական պատերազմէն վերջ Եւրոպայէն յԱսիա անցած էին (133): Այս անցքն նոյն ժողովրդեան մէկ փոքր մասին յիւր նախկին հայրենիս դարձած էր անտարակոյս, վասնզի ըստ Հոմերոսի (Խլիական, Բ, 862-863. Գ, 184-187. Լ, 428-431) նոյն պատերազմի ժամանակ Ասիոյ մէջ Փոխւղացիքին:

(128) Քսանթոս առ Սորարնի, Ժ. կ. 29: Տես եւ Ալիանու առ Եւսոսորիոյ, մելք. 322րդ տողի, ի Geogr. Gr. Min., հրտ. Muller-Didot, հար. թ, էջ 274:

(129) Տես Սորարն, է, գ, 2, եւ Խոլովը. 25 յէջ 330. Ժ. գ, 16. ԺԲ, դ, 4: Հարարկը. F. Didot:

(130) Makedonien, էջ 42 իւ հինգեւ:

(131) Deimling, Die Leeger, էջ 46-47: Knobel, Die Volkertafel der Genesis, էջ 56-59:

(132) Գ. ա. 470ին կ'ապրէր ուստի Հերոդոտոսի ֆիշ մ'առաջ գրած է:

(133) Քսանթոս առ Սորարնի, Ժ. կ. 29:

զացիք կային, որոնք եւ Տրովաղացւոց նիվակուկիցներն էին(134) : Արդէն Հերակլէսի ժամանակ՝ այսինքն Տրովական պատերազմէ զար մառաջ, Փոխացւոց Բերբեկացիք կոչուած մէկ ցեղն՝ Եւքսինեան Պոնտոսի Ասիական և զերաց վրայ՝ Մարիանդիւնացւոց եւ Հերակլիոյ արեւմտակողմբ՝ առնց առհմանակից էր : Մինչդեռ յիշեալ Փոխաղացիք վերջոց հետ երկրին սատացման համար կը պատերազմէին, Հերակլէս իրենց սասիսց օգնութեան եկած ըլլալոյ՝ յաղթուեցան(135) :

Ապա՝ ամէն կանխակալ կարծիքէ պատ միտք կը պարտի ընդունիլ Ա. Արդէ Գերման գիտականին վճիռը թէ «Փոխաղացիք ամենահին ժամանակին ներէն ի վեր Փոքր Ասիոյ մէջ հաստատուած ժողովուրդ մէին, ... որուն նախաւոր ծագման վրայ յայտնի հետք զմեկ տարակուսի մէջ չեն թողուր։ Արդէն Փոքր Ասիոյ աշխարհապարական յատկութիւններն զմեկ Հայաստանի բարձրաւանդակին կ'առաջնորդէն, եւ Փոխաղացւոց ու Արմենաց մէջ եղած աղղակցութեան նկատմամբ՝ զարմանալի վկայութիւններ մեզի կը տրուին։ Քուրքսէսի արշաւանին մէջ երկու ժողովուրդք մէկ հրամանատարի տակ՝ միեւնոյն զինուք մէր տաջեւ կ'ելլեն։ Եւ Հերոդոտոս (Է, 73) կը յաւելու անդէն թէ Արմենք Փոխաղացւոց զաղթականներն էին։ Եւզոքսոս (առ Սաեփ. Բիւզ., առ Եւստաթ. ի Դիոն. Պեր. 694) անոր կը համաձայնի եւ երկուց յեղուաց նմանութիւնը եւս կը յիշէ։ Միեւնոյն կերպով Փոխաղացւոց եւ Արմենաց մէջ ստորերկեայ բնակութեանց սովորութիւնը կը զոննէք (Վիարուգ. Բ. ա. 5. Քան. Պրշաւ. Դ., 4, 25. Դիոն. Ժ. 28)։ Վերջապէս՝ Երկորին ժողովուրդքն ուղղակի իրը նոյնանշան կ'առնուին (Cramer, Anecd. Gr. Oxon. IV, էջ 257)։ Սակայն չէ ուղիղ թէ Արմենք արեւմտեան Փոխաղացիներէն յառաջ նկած ըլլան։ Նա՛ թէ ասոր հակառակն։ որուն պատճառը եթէ Յոյն մատենապիրներու քոյ փնտունք, իրն զիւրաւ կը մեկնուի։ Յոյն ակազոս (Հնախոս. Հրեից, Ա, 6, 1) Փոխաղացիները ուղիղ Եղանակաւ թորգոմէն ծագել կու տայ (1 Մոլս. 10, 3)»(136)։ Աստէն յաւելունք ապա թէ Հայք եւ Փոխաղացիք իրերաց հետ անծուկ խնամութեամբ էին(137)։ Զանց չըննենք յիշել առաջն թէ անցեալ զարուն մէջ Հ. Խաւելինսընի առաջնորդութեամբն այլիւայլ զիտնականնէ՝ բանասէրք եւ պատմագէտք, կարծելով թէ Ուրարտեան սեպագիր արձանապրութեանց յեղուն անարխական էր, համարեցան թէ Հերոդոտոսէ յիշուած կարծեալ Հայ-Փոխաղացի արխական ժողովուրդն Ք. ա. իրը 650րդ տարին Հայաստան մտած եւ տակաւ զայն զրաւած էին։ Սակայն նոյն լեզուին ըստ կանոնաց զիտութեան արխական Եղած ըլլալուն ամենասպահով զիւտովն՝ կը տեսնենք թէ որովհետեւ Ուրարտեան յեղաւ քանդակեալ առաջն սեպագիր արձանապրութիւնք Ք. ա. իրը 820րդ տարին յօրինուած են, ապա յիշեալ 650րդ տարիէն շատ ու շատ զարեր առաջ Հայաստանի մէջ ասիական ազգ մը կը բնակէր. եւ որովհետեւ նոյն յեղուն նախկին հայերէնն է, հետեւութիւնն ալ յայտնի է. «Հայոց ազգին ծագումն Փոխականի չէ»։ Եւ ծմբարութիւնն ճզիւ ասոր հակառակն կ'ընծայի. այսինքն թէ «Փոխաղացւոց ծագման երկիրն Հայաստան էր»(138)։

(134) Deimling, անդ, էջ 76-77:

(135) Տես Ապողուդ. Բ. ե. 9. Ապողուն Հռոդ. Արգոնաւորդք, Բ. 774 և հետեւ. (Deimling.) :

(136) O. Abel, ի Pauly's real Encyclopedia, ընդ բանի. Pryges, էջ 1569:

(137) O. Müller, Dorier, հնը. Ա., էջ 9 և հետեւ. : Griech. Lit. Gesch., հնը. Ա. էջ 4: O. Abel, Makedonien, էջ 45, ծանօթ. 5: Hock, Kreta, հնը. Ա., էջ 117 և հետեւ. :

(138) Տես Knobel, անդ, էջ 58:

Մերս Կորիւն իւրն պատմութիւնը կը սկսի սա խօսքերով «ԶԱՐՔԱՆՈՂ-ԼՈՒՆ ԱՊԳԻՒՆ և Հայոստան աշխարհին զատուածապարզեւ չնորհս, զգրոցն զիւտ ... պատմեսցուք ձեղ...»։ Մեր ազգը Ասքանաղեան կոչելու՝ այսինքն Ասքանաղին ծաղել տալու զարտփարն՝ Կորեան մտաց մէջ Երեմիայի (ԾԱ., 27) յիշած «Ասքանաղեան դնդին»<sup>(139)</sup> յիշատակութեան հետ Արարատաց անունն միաւորուած ըլլալէն յառաջ կու զար : Այս յատուկ անունները Կորիւն Ա . Գրբէն միայն կրնար զիտնալ :

Ապա ուրեմն զարդարարն ազգային չէ . եւ չէ իսկ Հաւաստի թէ Ասքանաղ մեր ազգին նախնի նահապետն եղած ըլլայ, այլ լոկ Հայացի ցեղի մը զլուխ եւ հիմնաղիք :

Մեր ազգին կարծեալ Թեսաղացի Արմենուէ ծաղած ըլլալուն առասպելին վրայ ուրիշ տեղեր պիտի որ խօսինք :

Մինչդեռ չունինք այն Հաճոյական բաղդը՝ որով մեր սկզբնական նախնուոյն անունը ազգային միջնորդաւ ճանչնալ կարենայինք, կու զայ ի մէջ Ս. Գիրքն, յորում (Ծննդ. Ժ, 2-3) Յարեթայ որդւոյն Գոմերայ(140) մէկ որդին թորդում կը կոչուի, որ եւ ըստ Մ. Խորենացւոյն (Ա., Ե) Հայկայ Հայրն էր՝ կարծեալ նախնուոյ Հայոց : Մեր ազգային եւ արտաքին ազգաց մտանազիք զրեթէ առ Հասարակ՝ Եղեկիէլ մարդարէին (ԼԲ., 6) «տունն Թորդումայ ի կողման Հիւսիսոյ» խօսքերը Հայաստանի վրայ առած են . որով մեզի իշխանութիւն կու տան խորհնելու՝ թէ ըստ մտաց Ս. Գրոց, «Թորդումայ տան» Հիմնաղիքն նոյն ինքն Թորդում եղած ըլլալով, եթէ Հարկ է ճշգել իւթե իրօք մեր նախնի նահապետին անունը, Գոմերայ այս կրտսերազոյն որդւոյն անունը պէտք է ընդունիլ, ուստի եւ մեր ազգին ծաղումը անոր պէտք է ընծայել, գոնեայ որչափ ինչ մարթ է առնել ի մասինս՝ ճահաւոր պահանտիւք : Յամենայն դէպօ՝ այսպիսի դժուարակնահուն խնդրոյ մէջ փոխանակ մեր աղզային ծաղումը մտացածին Հայկ զիւցազնի մը սեպհականելու, լաւագոյն կը Համարինք յարգելի մատենէ ցուցուած եւ Հեղինակաւոր անձինքէ ընդունուած Թորդումայ զայն վերազրել :

Բ. Նախաւոր ժամանակներէն Հայոց ազգն, աղդազրական տեսութեամբ՝ էր արիական յընդարձակ միտու, այս է՝ վասնղի սանսկրիտ եւ իւրանեան Արեաց ազգերու հետ մերծաւոր աղդակցութիւն ունէր . յանձուկ միտու՝ էր նա Հնդիկ - Եւրոպական, այսինքն՝ աղդակից Հնդիկ Արեաց, Երանեանց, Փափւացւոց, Յունաց, Լատինաց, Կեղուաց, Գերմանաց եւ Ալաւաց՝ ընդհանրապէս, որոնք վերոյիշեալ պատճառին Համար յընդհանուրն արիական ազգք եւս կը կոչուին : Հայ ազգին արիական մէծ եւ ազնիւ ցեղոյն անդամ մը ըլլալուն զիսաւոր ցոյցերն են՝ մեր ազգին տօհմային եւ Հայրենական Երկրին աշխարհազրական անուններն, անուանք վիճակաց եւ անձունց ընդհանրապէս, լեզուն, կրօնքն եւ պատճառին աւանդութիւնքն, որոնք առ Հասարակ արիական կամ Հնդիկ - Եւրոպական են :

Ասոնց մէկ քանիքին վրայօք սակաւուք պէտք է որ խօսինք աստէն :

Սակայն փութանք նախ յառաջազոյն Հայոց գանկարանական նկարագրաց վրայ քանի մը խօսք ըստ՝ Այս նկարագիրներն՝ դոր Ուրարտեան կոշել պատշաճ կը Համարինք, Հայոց մէծագոյն յոյժ մասը իւր մէջը կ'առնու :

(139) Ըստ Երայական բնագրին «Աշենազայ քազաւորութեան»:

(140) Երայական բնագրին, սամարացի բնդորիմակուրիւմն եւ իին ասորի քարդամուրիւմն այս անունը թողարժու ումիմն : Խօրանասնից քարդամուրիւմն զայն ումի թողարժու, յորմէ Հայն ըրած է թորդում :

Ասոնք ընդհանրապէս են կարճադրութիք, իրենց ճակատի ոսկրն խոնարհ և կարի կանոնաւոր է. քունքի ոսկրներն խոռոչս ունին երեւելիս. իրենց յօնքն տուաւելագոյն ստուար, հոծ եւ երկայն են, եւ կը յանդին յազի՝ որ յաձախագոյն նուրբ է. յօնից ոսկերաց կամարն թեթև իմն դուրս կարկառեալ է. աչքերն՝ յայն են մանաւանդ եւ երկայն, բիբերն ի նսեմ զոյն կասկի (կազմակերպութիւն Աղանաց եւ կամ Շիրակայ սերունդներուն սեղչական են). ուժին ուղղորդ, կանոնաւոր եւ աւելի կամ նուազ ստուար է. արտերու ոսկըրներն հազի թէ դուրս կարկառեալ են. ծամելեաց վերին ոսկրն թեթև իմն խոնարհ է. իսկ ծնօտն կանոնաւոր, որ եւ բաւական զդալի ծայրով մը կը վերջանայ:

Երկրորդ դասակարգը Խատուեան կամ Հիսոտիս հանուանենք, վասնզի արգեամբք այնպիսի է: Այս դասակարգի վերաբերեալ Հայերն ըրգաձեւ զրլուխ ունին, լի քունք, ճակատ կարի խոնարհ, ուռուցեալ աչքեր, կամ արուձեւ այտեր, քիթ մը՝ որ արմատէն իսկ վեր կը ցատկի եւ աւելի կամ նուազ անձեթեթ եղանակաւ ուռուցիկ է եւ զէպի խոնարհ կորացեալ զանգուածով կը վերջանայ:

Դրական փաստերով կը սասուզուի թէ արբական Հայք Հայաստանի հոգոյն վրայ հնագոյն ժամանակներէ կը բնակէին: Երբ Մննդոց զիբքն (ԺԱ, 13-32) Ք. ա. ԺԹ զարը ակնարկելով Թարաւանց զաղթականութիւնը կը յիշէ, «Կասդիք» կ'անուանէ այն ազգը՝ որուն երկրէն նորս զաղթեցին: Որովհետեւ «Կասդիք» անունն լոկ արբական լեզուներով՝ լոյս-տուող-աստուածոյն երկրպագութ՝ իմաստը մեզի կ'ընծայէլ, յայտ է թէ նոյն աղջն եւս արբական ցեղէն էր: Արդ՝ տեսանք կանխաւ թէ Կասդիք (= Քաղտիք) նախկին ժամանակաց Հայերն էին, որոնք յանիշատակ ժամանակաց իրենց հոգոյն վրայ բնակած պէտք էր որ ըլլային:

Ք. ա. իններորդ զարուն վերջին քառորդին մէջ յօրինուիլ ոկսան մեր աղջային սեպազիք արձանագրութիւնքն. ասոնք յայն եւ բնդարձակ լոյս կը սփուեն մեր խնդրոյն վրայ, որով աչօք բացօք կը տեսնենք թէ հնագոյն ժամանակաց Հայաստանի մէջ նախկին արբական - Հայացի լեզուն կը խօսուէր: Աշխարհապատկան անուններ եւս կը նկատուին՝ Կասդք, Կասդք կամ Կասդիք, Կասք կամ Կասդիք (= Կասդիք) ցեղազրական անուններն, այնու որ այ ցեղերուն բնակած երկիրներն՝ նոյնիսկ յիշեալ անուններով կը կոչուէին: Ուրարտիայ ընդարձակութիւնին՝ անոր արքայանիստ վիճակն «Բիանա» Շիանու - երկիրն Եղաւ: Բիան անունն լոկ հնդիկ - եւրոպական է, յատուկ անուն մը, որ Փոքր Ասիոյ եւ Յունաստանի մէջ զործածուած է:

Մեր նախնեաց կրօնքն եւս հնդիկ - եւրոպական ազգաց պաշտօն կրօնից զիլաւոր նկարագիրները ունէր: Ի բաց առեալ մանր մասունքը՝ որոնք Մեմականաց եւ քանի մը արբական ժողովրդոց եւս հաւասար էին, կը տեսնանք որ մեր Ուրարտիան նախնեաց կրօնքն՝ Լոյս, Լոյս - ընող, Լոյս - տուող աստուած մը մեզի կը ներկայացնէ: Նա՝ Ուրարտացւոց ամենազից կաճապին մէջ զերագոյնն է. մաքրութիւն տուող (նիպշի-դուլիս, նիպշի-դիս) եւ որրող (ուրպուլիս) է նա: Կասդիս = Խալդիս = Քաղդիս բարձրագոյն զիքն ունի որդիս բազմաթիւս, որոնք Քաղդիսք կը կոչուէրն անկէ զրեթէ անբաժին: Մեր նախնիք կը պաշտէին Տէփարա զիք մը, որուն անունն երկնից-պաշտօն, — սպաս՝ կը նշանակէր. ապա նոյնիսկ լուսափայլ երկնից-պատուած կը ճանչնային:

Ունէին զիլածիրեղիս՝ ամենայն մաքրութեանց զիքը, Հանդերձ այլք: Այլ այս ամենայն ինչպէս Ուրարտիան՝ նոյնպէս Զանդիկ կամ Զրա-

դաշտական կամ Մազդեզեանց կրօնին հիմն էր : Ահուրա-Մազդան (Արա-մազդ) իր գերազոյն զիք քարազող Զանզիկ Արեաց կրօն՝ լուսոյ և մաք-րութեան կրօնք էր : Կարծես Քազզիս և Ահուրա-Մազդա Լզբարք էին հարա-զատք : Քազզիսք և Քազզիսեանք զիք՝ Աւեստայի Երկնային ոգիքն են : Մեր նախնեաց Երկնից իր աստուածոյ պաշտօն մատուցանելնուն գրեթէ նման , Աքեմենեանց պետութեան Պարսիկներն «Երկնից ամբողջ բոլորակը Արամազդ կ'անուաննեն»(141), և մեր հարց պէս «Արեւու , Լուսնի , Երկրի , Կրակի , Զրոյ և Հոզմոց զոհէր կը մատուցանեն» :

Մեր Արձիբեդիս զիքն՝ Աւեստային Աշա-Վահիստան էր , որ կրօներ ժամանակաց մէջ Արդիբիհիշտ կը կոչուէր : Ուրարտեան ժամանակաց մէջ՝ անտարակոյս ի նախնեաց առեալ , մեր հարք կը պաշտէին Աստրինիս անուն դիք մը , որ Աւեստայի մէջ Աթվիեան Թրահատավնա դիւցազն էր , և Մ . Խո-րենացոյն Հրուգինն : Ուրարտեան կրօնին Ռւաս (Հուաս) դիքն՝ Զրադաշ-տական կրօնին մէջ Վայու զից հետ նոյն , և Վիզական կրօնին Վայու զից հետ մերձուստ ազգական պէտք էր որ ըլլար : Ուրարտեան Ազարուստա Հրու-դիքն , կամ ճշդագոյն՝ Հրու ստեղծող՝ զիքն՝ Երանեանց մէջ Աստարս կը կոչ-ուէր : Յասացելոց կը հետեւի և կը հաստատուի որ Ուրարտեան կրօնն իւր զիմաւոր նկարազրաց մէջ Արփական – Զրադաշտական կրօնին հետ մերձա-ւորագոյն ազգականութիւն ունի : Այսպիսի պայման իրաց Ուրարտացոց կողմանէ փոխառութենէ մը յառաջ Եկած չկրնար ըլլար . վասնգի Ք . ա . ին-ներորդ գարուն վերջերը՝ յորս կը յայտնուին մեղի Ուրարտեան զիքն , ո՞չ Բակորիանցիք , ո՞չ Արփական Մարք և ո՞չ Պարսիկք քաղաքական առաւե-լութիւն մուէին քան զՈւրարտացիս , և ոչ իսկ կրօնական ազգեցութիւն մը կրնար անսնցմէ զորձածուած ըլլալ Ուրարտուաց վրայ : Անոնց քաղաքական դրութիւնն այն ժամանակներն խիստ տկար էր , իսկ անոնց լոկ կրօնական դրունիւթեան ընծայել այսպիսի Երեւելի զից մուտք յՈւրարտու՝ չէ ար-դարեւ բանաւոր : Հարկ է ասպա ըսել թէ այս կրօնական ազգեցութիւնն նա-խաւոր ժամանակներու մէջ գոյացած էր , այսինքն Երր հնդիկ-Եւրոպական ազգերն իրենց նախաւոր ընակումայրը տակաւին թօղած չէին , և հոն Ու-րարտացոց և Երանեանց նախահարքն իրերաց դրացի էին : Թէպէտ չենք կրնար Ուրարտեան կրօնին միւս Արփական ազգաց կրօնից հետ ունեցած ա-զերսը ժանրամասն նկարազրել աստէն , սակայն շենք ալ կրնար Յունական քանի մը զից ալ նոյն կրօնին մէջ գոյութեանը վրայ լուսթեամբ անցնիլ : Իր տեսնենք ապա որ Օրա , գարնան , ծաղկանց և սուզզաց զիցուհին՝ Ռւաս ան-ւամբ , Խարխ , Ճորչ , Խարխանք , Խնդութիւն զիցուհին՝ Խարաս կոչմամբ և Ռիխ , Ռիւս , անձրեւի զիքն՝ Ռւիսաս յորջորջամբ , իսկ Երիմիթիս ոճրա-զործաց պատժող զիցուհին՝ Երիննաս անուամբ պաշտօն կ'ընդունէին ի Հո-յոց հնագոյն ժամանակաց :

### ՅՈՎՈՒՔ ՎՐԴ . ԱՍՏԱՌԵԱՆ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ ԵՒ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՔ ՎԱՐՈՒՑ ՄՐԲՈՑ

Գրիգոր Բ. Կաթողիկոսը, «Ո Վկայասէր տիտղոսը ստացաւ, կտրեւոր փոփոխութիւններ կատարած է մեր ծխական մատենաներուն մէջ՝ դանոնք ճոխացնելու նպատակով։ Յատուկ ուշադրութիւն դարձուց է ձեռք բերելու շարք մը վկաներա վարքերը որոնք կը պակսէին մեր մօտ։ Թէ քանի՛ վկայարանութիւններ թարգմանուած են վկայասէրի վերահսկողութեամբ՝ չէ հազարդուած մեղի իր կամ իր գործակիցներուն կողմէ։ Ալիշան «10 կամ 15 հատի ներքեւ» դատած է «Գրիգոր Վկայասէրի յիշատակարան» (Շնորհայի եւ պարագայ իւր, էջ 32)։

Այս յօդուածին նպատակն է ծանօթացնել այն վկայարանութիւնները եւ ներողեանները որոնք թարգմանուած են վկայասէրի եւ իր գործակիցներուն միջոցաւ եւ ունին յիշատակադրութիւն այդ մասին։ Դասաւորած ենք նախ թուականի կարգով եւ ապա անուններու։

1— 1092— Վկայարանութիւն Ս. Եւստոփիոսի, Մարինոսն կոչեցելոյ, եւ Ռոմելի և Զենոնի եւ Մակարա, որք եղեն յամս Մարկիանոսի ամբարիչու թագաւորի— թարգմանեցաւ պատմութիւն սրբոց վկայեցը ի յունականէն ի մերու՝ ի մայրաքաղաքի Մելետինոյ, ի թուականիս Հայոց Շելլ. ընդ որս Քրիստոս տացէ վարձս բարեաց աշխատողաց ի սմու— Զեռ. Ս. Թ. 1 գ., էջ 418-424։

2— 1100— Վկայարանութիւն սրբոյն Ստեփանոսի Հոռվմայ Հայրապետի եւ որոց ընդ նմա— Յամբին հինգհարիւրորդի, քառասներորդի, իններորդի թուականութեանս Հայոց թարգմանեցաւ պատմութիւնս հանդերձ այդ բաղում ներբողական եւ վկայական ձատիւք ի յունականէն ի մերս ի ձեռն սուրբ քահանայափետին Աստուծոյ՝ տեան Գրիգորիսի Հայոց Կաթողիկոսի— Կարինեան Յուղակ, 916, Խէ։

3— 1101— Պատմութիւն վարուց Եփրեմի Վարդապետի Խորին Ասորւոյ, զոր թարգմանեցաց յասորոց ի մերս երջանիկ Կաթողիկան Հայոց Գրիգորիս Վկայասէր, ի թուականիս Հայոց ի ՇԵ— Զեռ. Ս. Թ. 74, էջ 547-614։

4— 1101— Պատմութիւն Սրբոյն Յովհաննու Ասկերեանի Կոստանդինուպոլսի հափիկոպոսի, եւ տիեզերաց լուսաւորչի, ծննդեանն եւ սննդեանն եւ զեղեցիկ քաղաքավարութեանն— Յամբի Հազարերորդի Հարիւրորդի Աստուծոյ մերոյ եւ Տեան Յիսուսի Քրիստոսի գալստեանն, եւ հինգհարիւրորդի յիսներորդի ի մերում թուականութեանս, եւ յեթին եւ ի տասներորդ ամի թագաւորութեանն կոժոնոսի Ալէքսի բռնակալի, ևս Գրիգորիս որդի Գրիգորի Մագիստրոսի Հայկացնոյ, ըստ աշխարհի Պարմեւ, ըստ Ժառանգութեան Պահլաւիկ, ըստ ցեղընտիրն լինելոյ յազգէ Արշակունի, որ եւ ողորմութեամբն Աստուծոյ կոչեցայ ի դիտապետութիւն Ազքանազեանս, ի ընիկ

աթոռ հայրապետութեան նախնեացն իմոց : Եւ բազում նեղութիւն կրեալ մեր յայլասեռ ազգաց հեթանոսաց եւ ընակաց : Եւ ապա ի յառաջասացեալ ամդ հասաք ի սուրբ լեառն, զոր Սեաւն կոչեն, ի մեր սեփական պարզեւական նկեղեցիքն յուխտն սուրբ, որ ըստ ասորի բարբառոյ Պալաշոյ կոչի, որ թարգմանի Գրահամ Աստուծոյ : Եւ անդ յերեսուն եւ ի վեց ամի մերոյ աթոռակալութեանս, թարգմանեցի զլարս ճղնութեան մեծ եւ սքանչելի առնն Աստուծոյ Յոհաննու Ռոկերբանի, Կոստանդնուպօլսի Եպիսկոպոսապետի, ի ձեռն առն միոյ, որում անուն էր Թէոփիոտէ՝ ազգաւ յոյն : Եւ ապա եսու վերստին արծարծել զսա ի տարբարան եւ յուտարածայն բայիցն եւ բարից առաջին թարգմանութեանն ըստ քերթողացն իմաստից միաչար տողելով, ի ձեռն Մատթէոսի Եպիսկոպոսի, որ սնեալ եւ վարժեալ էր Ծնդ մերով ձեռամբ — Զեռ. Ս. Յ. Թ. 79, էջ 180 :

5.— 1103:— Վկայարանութիւն սրբոցն Ղամպէսսի եւ Ղամպէուհոյ ճղնազգեաց վկայիցն Քրիստոսի:— Յամբին հինգհարիւրորդի յիսներորդի երկրորդի ի թուականին Հայոց՝ թարգմանեցաւ վկայարանութիւն սրբոց այսոցիկ ի յունականէն ի մերս՝ ի ձեռն Գրիգորիսի Վկայասիրի սրբազն Կաթոլիկոսի Հայոց Մեծաց, զոր Տէր Աստուծ պսակակից արացէ սրբոց:— Մատ. Հայի. թարգմանութեանց, էջ 721-2:

6.— Սքանչելիք որ եղեն ի ձեռն սրբոյ և մեծ վկային Քրիստոսի՝ Թէորգեայ, զոր արարեալ է պատանոյն Գէորգեայ, գերեցելոյն յազգէն Գդաց:— Իրազործեցաւ զործ սքանչելեացս ի ժամանակս Փոկասու Տիւրանոսի Կայսերն յունաց, եւ թարգմանեաց ի հոռոմոց ի Հայս սուրբը քահանայապետն Հայոց Մեծաց Գրիգորիս Վկայասէր, զոր եւ պսակակից արացէ սուրբը վկային՝ աղօթիւք սնենայն սրբոց:— Զեռ. Ս. Յ. Թ. 1 Դ, էջ 916-923:

7.— Վարք և քաղաքավարութիւն Ս. Գրիգորի Աստուծարանի, Նազիանզու Եպիսկոպոսի, զոր գրեաց քահանայն Կեսարու Կապաղաղովիկացւոց Եկեղեցւոյն եւ Համանուն նորին, զոր թարգմանեաց ի յունականէն սրբազն Կաթոլիկոսն Հայոց Մեծաց՝ Գրիգորիս Վկայասէրն:— Զեռ. Ս. Յ. Թ. 1 ա, էջ 118-127:

8.— Երանելոյն Թէովիիլոսի ասացեալ ներբողեան պատմագրաբար Սուրբ Հօրն մերոյ եւ Լուսաւորչի քահանայապետին Քրիստոսի եւ վկայի՝ Մեծին Գրիգորի Եպիսկոպիսովի Հայոց Մեծաց աշխարհին:— Թարգմանեցաւ լուսագարդ եւ վայելչաչար ձառս այս ի յունականէն ի մերս, Հրամանու Երիցս երանեալ Հայրապետին՝ տեսոն Գրիգորիսի Հայոց Մեծաց Կաթոլիկոսի, ի ձեռն իմաստուն եւ Հանճարեղ թարգմանչին Թէովիստէի:— Զեռ. Ս. Յ. Թ. 89, էջ 1-165:

9.— Պատմութիւն Ս. Մամասա Ճննդեան եւ սննդեանն եւ վկայութիւն նորին:— Յաւրինեցաւ ձառ պատմութեան սրբոյ վկայիս Մամասա, ժամանակ ինչ ըստ Հնոց ուրինակաց, եւ բովանդակն ըստ նոր թարգմանութեան սրբազն Կաթոլիկոսին Հայոց Մեծաց՝ տեսոն Գրիգորիսի Վկայասիրի, զոր եւ պսակակից սրբոյս արացէ Քրիստոս:— Զեռ. Ս. Յ. Թ. 1 Գ, էջ 212-218:

10.— Երանելոյն Արբա Եփրեմի Խորին Ասորոյ ներբողեան պատմագրաբար ասացեալ ի վկաստումն Ս. Յովհաննու Մկրտչին Քրիստոսի:— Անրաժանելի Ս. Երրորդութիւն, պարզեւեալ զողորմութիւն եւ զթութիւն մեղաց ասացողացս եւ լոռաց եւ փափազողի ներբողինիս տեսոն Գրիգորիսի Վկայասիրի, թարգմանողի ձառիս, եւ Քրիստոսի վառք:— Զեռ. Ս. Յ. Թ. 1 Բ, էջ 490-495:

11.— Վարք եւ քաղաքավարութիւն եւ հահատակութիւն սուրբ եւ փառաւորեալ

մեծ վկայուհւոյն Պարասկեւեայ.— Թարգ-  
մանեցաւ ի յունականէ ի մերս ի ձեռն սըր-  
բազան և վկայից սկրողի տեսան Գրիգորի  
Կաթողիկոսի Հայոց, որում ողորմեցի Տէր  
Յիսուս Քրիստոս, ամէն.— Հ. Բ. Սարգիս-  
եան, Յուցակ Զեռադրաց, Բ. Հատոր, Էջ  
509:

12.— Վկայութանութիւն նահատակութեան սուրբ և փառաւորեալ ձղնազգեաց մարտիրոսին սրբուհւոյն Վասվառեայ Կուսին և Երանելոյն Յուլիանեայ.— Զթարդմանող և դյաւրինող զպատճութեան սրբոց

վկայիցո՞ւ՝ դուք Գրիգորիս Հայոց Կաթողիկոս յիշեսչիք ի սրբամատոյց յազաւթա ձեր ընդ նմին եւ զիս զանարդան քահանայու զԳրիգոր Թորոսանց եւ զծնողան իմ եւ զրատացող զրոցու — Յիշտ Զեռալդաց Անթիլիսու, էջ 276:

13.— Վկայարանութիւն սուրբ եւ վա-  
սարագիւղակ վկայիցն եւ երանեալ նահատա-  
կացն Քրիստոսի՝ Փոտինոսի եւ Անիկանոսի,  
եւ որոց ընդ նոսա — Զթարդմանող պատ-  
մութեանս զաէր Գրիգորիս Կաթողիկոս Հա-  
յոց յիշեացիք ի Տէր — Զեռ. Ս. Յ. Բ. Ի. 1 ր.,  
էջ 916-931 :

Ե. ԵՊԱ. ԾՐՎԱԿԱՆ

## Էջեր ՆՈՐ-ԶՈՒՂԱՑԻ ԱՆԳԻՐ ԲԱՆԱԿԻՒՄՈՒԹԻՒՆԻՑ

Իրանի Սպահան քաղաքի Նոր-Զուղացուարձանի անգիր բանահիւսութեան մէջ ուրոյն տեղ են զրաւում սիրային մօտիւները, որոնք իրենց պարզ, անպաճոյն կառուցուածքով եւ արեւելեան պատկերաւորութեամբ ո՛չ միայն գեղարուեստական ուրոշ արժէք են ներկայացնում, այլ եւ բնորոշ զաղափար են տալիս 17-րդ դարի ջուղահայ երգիչների ստեղծագործական ձիրքի եւ զրականութեան մասին:

Այդ սիրային բանաստեղծութեամն անտիպ էջերից ուշագրաւ է «Քօյդ սալվի ծառ» խորագրով քնարական երգը, որ իր հիւսուածքով թէեւ շատ պարզ է եւ զարդարուած պարսկերէն ու թրքերէն բառերով, բայց ունի պատկերաւոր եւ ինքնուրոյն կառուցուածք: Դա լիրիքական մի նրկար է, որի մէջ ժողովրդական երգիչը դըրսեւորել է իր քնքոյց ու ջերմ սէրն ու հոգեկան ալբումները: Նա հիացած իր եարի «անման» գեղեցկութեամբ, զծել է նրա առանձնայատկութիւնները, իր գոյները վերցնելով մերթ բնութեան պատկերներից, մերթ թանկագին գոհարեղէններից: Տեսէ՞լ էք զուք «սալվի չինար» կամ «զուլալ լալ ու մարջան» եւ կամ «ջալահիր», զմբուխու ու ալմաս: Այդպէս գեղեցիկ է երգչի սիրածը.

Քօյդ սալվու չինարի, ծոցդ զիւլ նշան ունի,  
Երնէկ կու տան ու եարին, մեզ պէս նօվշվան ունի.  
Քեզ ուրիշ բարար տեսայ, չունէի աննման ես,  
Անզին քարի բարերար գաւալ լալ, մարջան ես:

Քօյդ սալվու չինարի,  
Ծոցդ զիւլ նշան ունի.  
Երնէկ կու տան ու եարին,  
Որ մեզ պէս նօվշվան ունի:

Իւազ չունեմ, ի՞նչ անեմ, զիսնես հեռանում եմ, Սրտիս սիրածն դու ես, շասես՝ մոռանում եմ. Ամէն զմնէն ու բարովը հետս տանում եմ, Այս խարուն, ու ծեռքէն աշայիր ֆարման ունեմ. Ֆիքր ու խիալս դու ես, շասես՝ մոռանում եմ:

Քօյդ սալվու չինարի,  
Ծոցդ զիւլ նշան ունի.  
Երնէկ կու տան ու եարին,  
Որ մեզ պէս նօվշվան ունի:

Ասէկ վարադով տաքած, ամէնը զառ քաշած,  
Զավայիր, զմբուխու, ալմասու, ամէնը բրաշած.  
Էս աշխարհէ փոյր շումես, ամէն տեղ նաղաշած,  
Վարդի վրայ ես բառած, ամոյշ հոսով փայլած,  
Պայծառ երեսիդ խալը դու զառ նշան ունիս:

Քօյդ սալվու չինարի,  
Ծոցդ զիւլ նշան ունի.  
Երնէկ կու տան ու եարին,  
Որ մեզ պէս նօվշվան ունի:

Հարի գեղ ու հրապոյրից սքանչացած եւ հոգեկան բարձր տրամադրութեամբ համակուած երգիչը զարկում է իր քնարի լարերին եւ սիրազեղ մօտիւներով կանչում «քաղցրիկ» եարին.

Եկ, իմ քաղցրիկ աղաւնի,  
Ասէկ խնձօք զարմանալի.  
Քեզ տեսնողին բիւր երանի,  
Եկ, իմ քաղցրիկ աղաւնի:  
Եկ, իմ քաղցրիկ աղաւնի  
Դու որ եկար,  
Քարի եկար,  
Անզին քարի աղաւնի:  
Հազար բարի,  
Քարի եկար:  
Բիւր տեսնողին

Դաւ որ եկար, ծրեւեցաք,  
Խըրեւ արեւ ինձ ծագեցաք,  
Յնծուրիւն ինձ պարզեւեցաք,  
Վառ աստղի նման փայլեցաք:

Դաւ որ եկար.

Բարի եկար.

Հազա՞ր բարի,

Քեզ տեսնողին

Թիւր երամի:

**Այս ստանաւորի ոճը,** կառուցուածքը  
վկայում էն, որ դա պատկանում է 18-րդ  
դարի սուաջին հէսի Հայ մշակոյթի բաւու-  
զոյն գէմքերից Պազտասար Դպիրին, որն  
իր գարաջընում փայլել է որպէս նշանա-  
ւոր բանաստեղծ, մտսենողիր, քերականո-  
ղէտ, երաժիշտ և հրապարակագիր: Նրա  
ազնիւ ջանքերով կ. Պոլսում լոյս են տեսել  
մի չարք արժէքաւոր զրքեր, որոնցից յիշա-  
տակենք «Մատեան ողբերգութեան» Գրիգոր  
Նարեկացու, «Գիրք Հարցմանց» Գրիգոր  
Տաթևացու, «Գիրք Սահմանաց» Դաւիթ  
Անյաղթի, «Աղոմաղիրք» Առաքել Միւնեցու  
և ուրիշներ, որոնցով հարստացրել է  
Հայ գրականութեան գանձարանը:

Պազտասարի ստանաւորի ներքեւում  
գրուած է մէջ՝ այսինքն՝  $1180+551=1730$ :  
Դա նշանակում է, որ Պազտասար Դպիրին  
իր ստանաւորը զրել է մէլգանից 233 երկոր  
տարիներ առաջ:

Նոր-Զուլայի ժողովրդական ստեղծա-  
գործութիւնից մեր գրական արխիւում ու-  
նանք նաև մի այլ անտիպ երդ, որ նոյնպէս  
սիրոյ չուրջ է: Դա «Քօյից ֆէշիդայ ես»  
խորագրով սիրուն ստանաւորն է, որ ար-  
տագրեցինք 1740 թուականին զրուած մի  
հին ձեռագիր տաղարանից: Արեւելեան վառ  
զզացումներով տողորուած այդ սիրերգուած  
պատկերանում են ժողովրդական երդի  
ներքին աշխարհը, հոգեկան զեղումներն ու  
յոյզերը: Երդն ունի պարզ, բայց պատկե-  
րաւոր կառուցուածք: ահա երգի ամբողջա-  
կան կերպարը.

Բօյից ֆէշիդայ ես, շատ սիրուն շմշառ ես,  
Ճամբար զնում տեղդ խիստ ենց կը կուրասես,  
Նեղ տեղ ամ ես բնկել: բող զաս ինձ ազասես:

Շատ զարդարած ես դու,

Ռսկով շինւած ես դու.

Զավահիր ես անզին,

Մինաքարած ես դու.

Ուզում ես հոգիս առնես,

Մի՞րէ հրեշտակ ես դու:

Փայլում ա պատկերդ, վառ ա չուխտ մամերդ,  
Խաղում ա խալէրդ, բիւրիւլի բեւերդ,  
Բաց զափադ, տեսնեմ ալմազ մաշարներդ:

Շատ զարդարած ես դու.

Ռսկով շինւած ես դու.

Զավահիր ես անզին,

Մինաքարած ես դու.

Ուզում ես հոգիս առնես,

Մի՞րէ հրեշտակ ես դու:

Սուրայի զեարդան իննզ, վեց, եօն բանդ ա,  
Գիւլգիւլ դուս զայ խոսերդ, ողջ շաքար-զանդ ա,  
Ուր զնում ես, ինձ տար նօտար, եա՛ր ինձ խղնա:

Շատ զարդարած ես դու.

Ռսկով շինւած ես դու.

Զավահիր ես անզին,

Մինաքարած ես դու.

Ուզում ես հոգիս առնես,

Մի՞րէ հրեշտակ ես դու:

Այնախանայ շիննեմ, զաս դավերն նստես,  
Քաշն կանգնեմ, դուս, զուսին վեր բերեմ ենց,  
Երէ լսուս բլորի, ինձի դազար չանես:

Բարակ շմշառ ես դու,

Ռսկով շինւած ես դու.

Զավահիր ես անզին,

Մինաքարած ես դու.

Ուզում ես հոգիս առնես,

Մի՞րէ հրեշտակ ես դու(\*):

(\*) Այս ստանաւորն ունի մի այլ օրինակ:

Երգն ունի դիւրեկտ եղանակ եւ մինչեւ  
օրս երգւում է Նոր-Զուղայի հին սերնդից  
շատերի շրթերի վրայ:

Արուարձանի ժողովրդական բանահիւ-  
սութեան սիրային մօտիւների մէջ տես-  
նում ենք նաև փիլիսոփայական մտո-  
րումներ, որոնցից նշենք «Եսար» խորագրով  
երգը: Կեանքի փորձառութեան բովից եր-  
գին եկել է այն եղանակացութեան, որ ըն-  
տանեկան երջանկութիւնն ու ներդաշնա-  
կութիւնը կառուցւում են սիրող սրտերի ո՛չ  
միայն փոխադարձ սիրոյ, այլ եւ յարդան-  
քի, դոհողութեան, ներդամտութեան եւ  
գաղտնապահութեան պատուանդանի վրայ:  
Ուստի, երգիչը ջահել սրտերին յորդորում  
է իրար «Ղադրն» իմանալ, թէ՛ լաւ եւ  
թէ՛ վատ օրում դիմանալ ու գաղտնապահ  
լինել: Առհասարակ, ժողովրդական եր-  
գիչը պատկերացրել է կեանքի իրականու-  
թիւնն այնպէս, ինչպէս որ կայ, տանց  
զունաւորելու: Երգիչը զիտէ եւ այն, որ էս  
աշխարհում բոլորս էլ հիւրեր ենք, էսօր  
«սազ» ենք, վազը՝ մեռած: Բայց թէ ինչո՞ւ  
ենք ծնուել, ի՞նչ է մեր վեհ կոչումը եւ ին-  
չո՞ւ երազի պէս կ'երթանք, այդ էսական  
հարցերի լուսարանութեան մէջ չի մտնում,  
այլ զծում է միայն ընդհանուր երեւոյթը:  
Պէտք է դիտել, որ երգի մէջ ո՛չ միայն զգա-  
ցում կայ, այլ եւ՝ անկեղծութիւն, իմաս-  
տութիւն ու խորութիւն: Ահա ոտանաւորի  
ամբողջական գծադրութիւնը.

Նար ա, պիտի նարի զադրն իմանայ,  
թէ՛ վատ օրի եւ թէ՛ լաւ օրի դիմանայ  
Ու հարզիզ ոչ ով նրանց սեղ շիմանայ:

Քամի սադ ես, տար գերմ ձեռաց,  
կեր ու խմիր հետ ընկերաց.  
Ես օր սադ ես, վաղը մեռած:

Ահա սրանք են սիրային դրականութեան  
այն անդիր փշրանքները, որ գրի առինք  
Նոր-Զուղայի երգասէր Հայ ժողովրդի  
շրթներից եւ մի հին ձեռադիր տաղարանից,  
երգեր, որոնք իրենց պարզ, բայց պատկե-  
րաւոր բովանդակութեամբ ու կառուցուած-  
քով եւ զգացմունքի անկեղծութեամբ ցայ-  
տուն գաղափար են տալիս ժողովրդական  
տաղասաց երգիչների ստեղծագործական  
ձիրքի, ճաշակի եւ հոգեկան ապրումների  
ժամին:

### ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ

Փեկիեւի (Իրան)

### ԲԱՌԱՐԱՆ

Բոյ-Հասակ, Տօվֆիւմն-Երիտասարդ, Ջո-  
ւել, բարար-տեսակ, Հութի-որովհետեւ,  
դարու անել-ընդունել, բարէրար-Հաւա-  
սար, իլաշ-գեղ, զմնէ-կողմից, աջայիր-  
տարօրինակ, զարմանալի, փարման-Հրա-  
ման, հրովարտակ, Փիքր-մտածողութիւն,  
ուշք, զառ-ոսկելին, Էլշիդայ-Երկարածիզ,  
ջալահիր-գոհար, Մինաքարած-կերտուած,  
դափաս-վանդակ, Մազար-վանդակապատ,  
սուրայի-սափոր, զեարդան-պ տրանոց,  
բանդ-կապ, Տօվար-ծառայ, սպասուոր,  
այնախանայ-Հայելատուն, Գոս-դաս, դա-  
վեր-ամենից վերեւ, Քլորել-կակազել:

## ՄԻ ՔԱՆԻ ՏԱՂ ՅՈՎԿԱՆՆԵՍ ԹԼԿՈՒՐԱՆՑՈՒՑ

Հայաստանի Հանրապետության գործադրության մասին օրենքը հայտաձև է 1956 թվականի մայիսի 25-ին ընդունվել ՀՀ օրենսդրությամբ:

Միջնադարեան երգիչ Յովշաննէս Թըլկուրանցու յօրինած տաղերի մասին զանազան մատենադարաններում գտնուող ձեռագրերի մէջ եղած տաղերի հիման վրայ, մինչ այժմ լոյս են տեսել մի քանի առանձին գրքեր, ուսումնասիրութիւններ եւ բազմաթիւ յօդուածներ, որոնք գրեթէ լրիւ ձեւով լոյս են սփոռում միջնադարեան մեր սիրոյ երգչի կեանքի ու ստեղծագործութեան վրայ:

Վերջին տարիններում Փերիա դաւառի (Սպահանի շրջան) զրչագրերը ցուցակացրելիս, Խոյդան զիւղում Արմենակ Տէր Յովշաննիսինանի մօտ գտանք մի «Տաղարան», որի մէջ կային մի շարք երգեր՝ Հայ միջնադարեան տաղերգուններ Յովշաննէս Թլկուրանցուց, Մկրտիչ Նաղաշից և ուրիշներից:

Համաձայն «Ախոն» ամսագրի մէջ «Փերիա դաւառի զրչագրերի համառօտ ցուցակից յօդուածում» («Ախոն», 1965 թ., համար 9, էջ 323) արած մեր խոստման, «Տաղարան»-ի մէջ նղած նիւթերի բովանդակութեան ցանկը տուեցինք առանձին յօդուածում («Ախոն», 1966 թ., Յունուար, էջ 16), Ակրտիչ Նաղաշի պատկանող զոյլք տաղերի հետ, այժմ եւս, դարձեալ ըստ մեր խոստման եւ «Ախոն» ամսագրի շատ յարգելի խմբագրի ցոյց տուած չերմ հետաքրքրութեան, այստեղ առաջ ենք բերում «Տաղարան»-ում եղած եւ Թլկուրանցուն պատկանող ու վերագրուող բոլոր երգերը:

Նախքան երգերի գրի առնելը, յիշենք որ մեր ցանկութիւնն էր սրանք հրատարակել բանասէր Դերշ. Ն. Եպսկ. Մովականի, Թլկուրանցու մասին հրատարակած գիրքը ձեռքի տակ ունենալուց յետոյ, համեմատութեամբ իմանուէլ Պիվազեանի «Յովշաննէս Թլկուրանցի» (Երևան, 1960 թ.), Ա. Մնացականնանի «Հայկական Միջնադարեան ժողովրդական երգեր» (Երևան,

1956 թ.), 1740 թուին Կոստանդնուպոլսում տպագրուած «Գրքուկս որ կոչի Տաղարան», եւ մի քանի այլ 17-րդ դարում տպագրուած տաղարանների ու Ամենափրկչեան Վանքի Թանգարանի ձեռագրերում եղած երգերի:

Նկատի ունենալով, որ երկար վնասուութից յետոյ մեզ չյաջողուեց ձեռք բերել Դերշ. Ն. Եպսկ. Մովականի հրատարակած գիրքը<sup>(\*)</sup> կամ նոյնիսկ 1954 թուի «Ախոն»-ի այդ համորները, ուստի որոշեցինք «Տաղարան»-ի երգերը հրատարակել, առանց յիշեալ զրքի համեմատութեան:

Ստորև մի քանի խօսք եւս մինչեւ այժմ հրատարակուած եւ մեր «Տաղարան»-ում եղած երգերի մասին, որոնք գրի ենք առել ըստ ձեռագրի «Տաղարան»-ի մէջ ունեցած հերթականութեան:

1. «Տաղ Ալեքսանոս նօթաւորին»: Գըրւած է «Տաղարան»-ի 41ր-48ա թերթերում: Յիշուած է էմ. Պիվազեանի «Յովշ». Թլկուրանցի զրքում (էջ 80), առանց լրիւ երգի: Լրիւը չենք ունեցել ձեռքի տակ:

2. «Աչեր ինչ ես անցեր ետեւ»: Գտնւում է «Տաղարան»-ի 128ր-130ա թերթերում: Յիշուած է էմ. Պիվազեանի զրքում (էջ 82): Լրիւ երգը տրուած չէ: Մեր ձեռքի տակ եղել է Ն. Եպսկ. Մովականի «Հասկ» ամսագրում հրատարակած օրինակը (1943 թ., Մայիս-Յունիս, էջ 230):

3. «Գեմ բահար օդի բաւար»: Երգը լրիւ տպագրուած է էմ. Պիվազեանի զրքում (էջ 157, բացատրութիւնը՝ էջ 248), «Տաղարան»-ում գտնւում է 130ա-133ա թերթերի վրայ: Սոյն տաղը կայ նաեւ Ն. Զ. Թանգարանի թ. 271 ձեռագրում (թ. 181թ.), որ միւսների հետ համեմատած՝ ունի մի քանի աննշան տարբերութիւններ:

(\*) Սոյն զիրքը այժմ ունենք ձեռի տակ, որը սիրու մեզ ուղարկեց «Ախոն»ի յարգոյ խմբագրը:  
Լ. Մ.

4. «Ես ձեզ տեսայ սիրով նստած»: Առաջին անգամ տպագրուել է 1513 թուի երգարանում, լրիւ տպագրուած է իմ. Գիլյայեանի զրքում (Էջ 141, բացառոր. Էջ 143). կայ նաև Ն. Զ. Թանգարանի թ. 271 ձեռագրում (թ. 183ա), ունի չնչին տարրերութիւն և պակասում է չորրորդ տունը: Մեր ձեռքում եղած «Տաղարան»-ում զբոն նրում է 133ա-134ա թիրթերում:

5. «Յանկարծակի մէկ մի տեսայ»: Գրանքուում է «Տաղարան»-ի 134ա-134բ և 153ա-153բ թէրթէրում, միասին ունեն վեց տուն: Երգն սկսուում է «Աւրշնեալ անուն արարողին» սկզբնատողով: Տպուած է իմ. Պիտագորանի գրքում (Էջ 148, բացատրութիւնը՝ Էջ 245), որտեղ պակասում է երկրորդ մասի սկիզբի մէկ տունը: Երգը գտնուում է նաև Ն. Զ. Թանգարանի թ. 271 ձեռագրում (թ. 183ա), որտեղ պակասում են առաջին, երկրորդ եւ վերջին տունները, իսկ երրորդ տան առաջին բառը փոխան «Ճոխայդնաց»-ի զբուած է «Կոխսագնաց», ունի այլ աննշան տարրերութիւններ ևս:

6. «Օրինակ անուն անմահ բանին»:  
 Գտնեում է «Տաղարան»-ի 134թ-135թ թեր-  
 թերում: Տպուած է իմ. Պիվագեանի զրքում  
 (Էջ 187, բացատր. Էջ 261), որի հետ համե-  
 մատած՝ «Տաղարան»քում կան պակաս տու-  
 ներ և խախտուած է զրանց չերթականու-  
 թիւնը: Երզը գտնեում է նաեւ Ն. Զ. Թան-  
 գարանի թ. 214 (թ. 142) և թ. 271 (թ.  
 183թ) ձեռագրերում: Առաջինում երդն  
 սկսում է «Ա(ւր)Հ(նեա)լ է անուն Ա(սու-  
 ծո)յ անմահին», իսկ միւսում՝ «Օրէնեալ  
 անուն արարադին» սկզբնատողերով:

7. «Արեկ արեկ իմ խուփ(պ) սուրար»:  
Գտնեում է «Տաղարան»-ի 139ա-140ա թեր-  
թերում: Երգը լրիւ տպուած է էմ. Պիվազ-  
ևանի գրքում (էջ 119, բացատր. էջ 233):  
Կայ նաեւ Ն. Զ. Թանգարանի թ. 271 ձե-  
ռագրում (թ. 165թ):

8. «Անելեր ունես զարմով բաշած»:  
Գտնուում է «Տաղարան»-ի 140ա-140բ թեր-  
թերում: Թուում է որ առաջին անգամն է  
տպագրուում: Զենք դասել մեր ձեռքի տակ ե-  
ղած երգերի մէջ: Մեր կարծիքով պատ-  
կանում է թէկուրանցուն, չնայած որ երգի-  
վերջում Յովհաննէս անուան փոխարէն

զրուած են «Ֆլանն Ան» բառերը։ Երգի վերնագիրը զրուած է «Սիրոյ Յովանիսի»։

9. «Գուա արեգակնա նման ելանես ի յառաօտէ» : Գտնւում է «Տաղարան»-ի թերթ 142ր-144ր-ում : Տպագրում է առաջին անդամ, զոնէ մեղ այլպէս է թւում : Վերնագիրը պրուած է «Միքոյ Յովանիսիս» : Թիւ 8 երգի նման վերջում յիշուած չէ երգչի անունը, ոմն ընդօրինակող «Յովանէս» անունը վերցրել (կամ թերեւս պակասում է վերջին տունը) և յիշել է իր՝ «Զաքարիա»յի անունը, չմոռանալով նաև իրեն կոչել «Քահագող» :

10. «Տեսայ սուրաբ մի գեղեցիկ»:  
Գտնուում է «Տաղարան»-ի թ. 153ր-  
154ա-ում, որ թերի է և ունի միայն չորս  
տուն: Լրիւը՝ 8 տուն, տպագրուած է իշմ.  
Պիլագեանի գրքում (էջ 122, բացառը. էջ  
234), որի հետ համեմատած՝ ունի բառերի  
որոշ տարրերութիւն: Երզը (դարձեալ ոչ  
լրիւ) գտնուում է նաև Ն. Զ. Թանգարանի  
թ. 271 ձեռագրում (թ. 183թ), առաջին ան-  
գամ տպագրուել է 1513 թուի Տաղարա-  
նում: Առ մենա չեն ունեաւ: Ժերօն տպեաւ:

11-12. «Դու զանձ մնացական խնդրե»  
(*«Տաղաբառն»* թ. 154ա-159բ) եւ «Ալյրէն  
միհնէն ց՛քէն զովիմ քան իմ լեզուս» (*թ.*  
156ը-159բ-թէրի): *Շատ հաւանական է որ*  
*լինեն թէկուրանցունը, քանի որ դրանցից*  
*առաջինի վերնագիրն է «Տաղ Սիրոյ Յովու-*  
*նիսի ասացեալ»: Այսպիսի վերնագիրներ  
ունեն երգաբանում եղած թէկուրանցու  
միւս երգերն եւս, կամ՝ «Սիրոյ է ասաց-*ևալ» եւայն:**

Սոյն երգերից վերջինը դժբախտաբար «Տաղարան»ում մնում է թերի, միւս թերթերը չկան եւ վերջանում է թ տառի վրայ: Հակառակ մէր փնտուսութին, այլ երգարաններում չգտանք, ըստ երեւոյթին ոըրանք եւս անտիպ են:

Ստորև բերում ենք ցանկը Թէկուրանցուն պատկանող այն երգերի, որոնք զբանը լուսավորում են Նոր-Ջուղայի Թանգարանի միքանի ձեռագրերում, որոնք մինչ այժմ հընարաւոր է եղել մեղ գտնել:

1. «Արեւանման շող-շող կտան»: Թահ-  
պարանի թ. 271 ձեռադիր (թ. 166ա, էմ.  
Պիվ. էջ 125):

2. «Հազար ուսում է ֆեզ ծառայ»: թ. 271 ձեռագիր (թ. 166թ, իմ. Պիդ. էջ 128):  
 3. «Ոյս երեսացդ եմ ու փափակ»: թանգարանի թ. 271 ձեռագիր (թ. 167թ, իմ. Պիդ. էջ 134):  
 4. «Թէ մասն չէր ու կամ մեռնիլ»: թանգարանի թ. 271 ձեռագիր (թ. 167թ, իմ. Պիդ. էջ 137):

5. «Աղեկ պատկեր բոլոր եւ գեղեցիկ հայ»: թանգարանի թ. 271 ձեռագիր (թ. 168թ, իմ. Պիդ. էջ 144):

6. «Ասուած անսկիզբն եւ անսահման»: վանքի ձեռագիր թ. 148 (թ. 41թ-47թ: Անի պակաս տուններ եւ որոշ տարբերութիւն: իմ. Պիդ. էջ 164):

7. «Քանի դատիս ի հետ մեղաց»: վանքի ձեռագիր թ. 148 (թ. (47թ-48թ, իմ. Պիդ. էջ 178): Երզը լրիւ է բայց ունի տարբերութիւններ:

8. «Այսաւը էի խիստ տրսում»: Տրպաղուած է իմ. Պիվագեանի «Յովհ. Թիկուրանցի» դրքում (էջ 219, յաւելուած: նաև 1740 թուի «Տաղարան»ում (վանքի դրագարան թ. 2359, էջ 358) և տողերս դրողին պատկանող մի հին տաղագիր (թրանկանն անյայոյա): Տաղարան»ում (էջ 218): Երեքն էլ ունեն չական տարբերութիւններ.

9. «Այլրեն մինչեւ ի ժէն զանգատ ունեմ հայ»: վանքի թանգարանի ձեռագիր թ. 271 (թ. 152թ, իմ. Պիդ. էջ 223, յաւելուած):

10. «Այս ինչ կրակ էր զիս այրեց»: Տողորուած է իմ. Պիվագեանի դրքում (յաւելուած էջ 226), նաև Ա. Մնացականանի «Հայկական Միջնադարեան ժողովրդական Երդեր» դրքում (էջ 183): Սոյն դրքին ներածականի մէջ տրուած են նաև որոշ կարեւոր լուսարանութիւններ թիկուրանցու մասին:

11. «Է ման քանի յիշեմ զենք»: Տողուած է իմ. Պիվագեանի դրքում (էջ 173, բացառ. էջ 252), ինչպէս եւ Երկու այլ տաղագիր «Տաղարան»ներում (\*): Արանցից մէկը

(\*) «Տաղարան»ներից մէկը տպագրուած է 1740 թուի Կառանձնաւայուսում, բաղկացած է երկու անշատ մասերից, 384 և 144 առանձին էջերով: Անի մէջ բռնվ դարիքի, բարուի եւ հայերէն ու բռներէն խառն երգեր:

տպագրուած է 1740 թ. Կոստանդնուպոլսում (էջ 376) (Ն. Զ. Վանքի դրագարան-մատենագարան, թ. 2359). Երկրորդը՝ թուականն անյայոյ (էջ 373) (պատկանում է Ա. Պիորդ եկեղեցան):

Սոյն Երկու տպագրուաթիւնների մասին եւս յիշուած է իմ. Պիվագեանի «Յովհ. Անի թիկուրանցի» դրքում:

### 1

Տաղ Ալեքսանոս Ազնաւորին Ասացեալ է  
1

Ասուած գրած եւ մարդաէր,  
Երրակ լակը իւր ծառային,  
Ով հաւատով պարզեւէ խնդրէ,  
Փուրով առնէ զիմնիրելին:

### 2

Թէ միտ դնէմ նայ զվարքն առնէ,  
Զլլիկանոս նզնաւորին,  
Տէրն առայ ձեզ խաղաղուրին,  
Եւ ինձի մայր ելեալ այս բանին:

### 3

Ասուածածէր իշխան մի կայր,  
Նփրիանոս անուշ կասին,  
Մեծ նայ նիստ քայաք Ստամբուլ,  
Որ բագաւորքն(1) կօծէին:

### 4

Ինքն եւ իր կիմն բարի,  
Պանող բանին Աւեստանի(2),  
Դարպահ տունին ուկով ծեփած,  
Գանձ ունիկն որդի շումէին:

1 - Ձեռագրուած բագօնքն:

2 - Ձեռ. օնտարանի:

Բացի սրանից, իմ. ձեռքի տակ կամ երկու ոյլ հնատիպ երգարան, քուակամներն անյայոյ և սկզբից ու վերջից բերի. սրանցից մէկի ցանկն սկսում է էջ 221-ից, իսկ միւսն ունի (մոտ) 384 էջ. 92 (ԴԲ) երկ և ցանկի վերջում գրաւմ է. Անզան զանե եղացր յիշեսէի միով ասուած ողբրմայիւ, զգապատճառըն տրամեցման սորին եւ զայշաւաւորսն զործարմին: Քանզի մինչեւ ՏԵ այս վայր պաշատ տաղարան որ տրպած է, առ հարուստ է և զիր չկերպ ամենեցումք:

Տաղ հաւանաբար տպուած լիմի 1701 թ. Ա. Պատուաց, որը յիշուած է Ք. Կորկուտեանի «Հայ Տպագիր Գիրքը Կառանձնաւայուսում» (էջ 109, թ. 17) դրքում:

Լ. Մ.

5

Կիմն փափաք ունէր որդոյ,  
Խըրակ ի լաց պահէր ոչուին,  
Այնով շրջէր ի լաց նորայ,  
Լոլով առնէր զգանգաս սորին:

6

Եկեղեցայց կուտար պարզեւէ  
Ասկի ծածկոց սուրբ սեղանին  
Քահանային կուտար դեկան(3).  
Ողորմութիւն առ աղբատին:

7

Զօր եւ զբած հայր երկնային,  
Ողորմեցաւ իւր ծառային,  
Իր եւ նոցայ զաւակ արինեալ.  
ԶԱԼԵՒԱՆՆ անուն ի բարին:

8

Յորժամ մեծացաւ եւ զարգացաւ.  
Բարով ելից Զ-է տարին,  
Տարին ի վանքն Յովանիսին.  
Ուկի բերան վարդապետին:

9

Անացին ուսոյ տէր մեր որդին.  
Զուսումն սուրբ առառածային,  
Զօր եւ ուսաւ եւ կատարաւ,  
Խմաստնացաւ սուրբն ի բարին:

10

Հայրն եւ մայրն կամեցան,  
ԶԱԼԵՒ անուն որ կարգէին,  
Գնացին ի զուռն հօրի.  
Զայն իշխանի դուստրն ուզեցին:

11

Դուքս ուրախ սրտի մտօք.  
Զնադտն եւ զտալին կտրեցին,  
Ասացին կուտամք զմեր Մարգարիտ.  
ԱԼԵՒԱՆՆ նոխ պատկերին:

12

Շատ քահանայք իշխան առին,  
ԱԼԵՒԱՆՆ մօտ զնացին.  
Թէ երամայէ պարօն որդի.  
Եկ ի յաւրէն նախաստեղծին:

13

Լոլով մտու եկեղեցին.

3 - Դասեկան-դրամ:

Երկիր էպազ սուրբ սեղանին,  
Ես խոստացայ զիս Ա(ստուծո)յ,  
Ինձ չէ կարիք կին ամուսին:

14

Շատ ամօրով խաւորանք տվին,  
Բննադրատեալ ծին հեծուցին,  
Տարին ի դուռն ծնօղին,  
Դնուդքն ի դէմ ելաւ զաւկին:

15

Լոլով զորդին համբուրեցին,  
Հանց որ բաղաժն ի լաց համին,  
Աւեալ տարան հարսն եւ ածին,  
Փառօք մտան ի յեկեղեցին:

16

Շատ աղաչեց զիրիցանին,  
Լոլով անկաւ ի ոս նոցին,  
Մի դնէք պակ անցաւորին,  
Ինձ չէ կարիք կին ամուսին:

17

Սուրբ քահանայքն զարմացան,  
Պատկին դրին եւ աւրինեցին,  
Յորժամ զսէրն կանարեցին,  
Տորեալ ոսկի սենեակն ածին:

18

Զդուոն եւ զդուսորն վակեցին,  
Անիոզ եզան եւ ննչեցին,  
Ալեւանն եւ Մարգարիտն,  
Մէն(ակ) բռդին եւ զնացին:

19

Կինն խաղար եւ զիրկն ածէր,  
Զորքուցանէր անմեղ հսկին,  
Նա կուսուրեան պսակ ունէր,  
Մտիկ շարաւ ամենայնին:

20

Ասաց թէ բոյր իմ Մարգարիտ,  
Առ ենց նշան զիմ մատանին,  
Մինչեւ ի դուրս ելնամ եւ զամ,  
Ելաւ շնարձաւ ի յերանելին:

21

Ետես աղքատ մի ողորմազին,  
Եր ես բեկեզն եւ ծիրանին,  
Ինքն հազար ժուրց աղքատին,  
Եւ կամէր զնակ յեզր ծովին:

22

Այլ ոչ դարձաւ ի սինեկին.  
Կին ձայնեաց մարմ Աննային,  
Ասաց տեսէք զաեր որդին,  
Զիմ աչաց լոյս եւ ձեր հոգին:

23

Լալով ի դուրսն վազեցին,  
Ալլէ բանոսն խնդրեցին,  
Զարմ եւ զիշերն ի շարք զային,  
Ալլէ բանոսն որոնէին:

24

Ալլէ բանոսն հայէին,  
Նայ զինահար տայր հեծելին,  
Ես ծառայ եւ տեսան Յիսուսին(6),  
Այն որ արար զերկին եւ զերկիրն:

25

Ալլէ բանոսն նայեաց անցաւ,  
Սինէական բրովը լերին,  
Արաքիայ եւ Յօվիերայ,  
Ի ծերպս լերանց ժարանց ի վիմին:

26

Երեսուն եւ մին տարի կեցաւ,  
Աղօր արար յամապատին,

(\*) :

27

Ել եւ զնաց Երուսաղէմ:  
Երկիր էպազ սուրբ սեղանին,  
Դարձաւ եկաւ յԱրքայ ժազաք,  
Շատ աղօրեց յերանելին:

28

Մինչ եւ զնաց եզր ծովին,  
Եւ նայեցաւ հօրն աշխարհին,  
Գնաց ի դուռն ծնօզին,  
Հօրն որ աղքատ կու կենային:

29

Ե(ր)կիր էպազ հօրն իշխանին,  
Ետես զմայր եւ զկին բարի,  
Մեւ զինցեալ ի շուրբ զային,  
Ալլէ բանոսն խնդրէին:

30

Հաւրն երկու աչքն եր կուրացեր,  
Վանց ու կարաւան Ալէ բանին,  
Զոր անդադար ի լաց կենար,  
Եւ հառաջէր կոկծազին:

31

Հաւրէն խնդրէր զսորմուրին,  
Դէմ մօրն լայր ոզորմազին,  
Տվէք հանգիստ ի ձեր դրան,  
Վանց ու կարօւ Ալէ բանին:

32

Մայրն լայր աղաղակէր,  
Աչքն է մման իմ տզին,  
Շինեցէք տեղ հանգստեան,  
Վանց ու կարօւ Ալէ բանին:

33

Երր մայր եւ կին ի դուրս ելին,  
Եկտի աղջկութեն եւ ծառային,  
Ի դուրս զային զմազն զինքն,  
Երեսուն ի բաշ կուտանին:

34

Եւ նա կացեալ առ հայր դրան,  
Մինչեւ եզեալ երկու ամին,  
Առեալ բարակ ի բուխտ երկայն,  
Ի ներս զրեց զանցանելին:

35

Վաղճանեցաւ երանելին,  
Անուշահոտ յօւնկ բուրեցին,  
Լցաւ փալան եւ դարպաստին,  
Համց որ յուսով ի տես զային:

36

Հրեշտակն արեալ եւ զիր հոգին,  
Փառօք երկինս ելամէին,  
Խառնի ի դաս պարուտակին,  
Բւրախուրիւն անպատմելին:

37

Ասա ժողովն կուտեցին(4),  
Գնացին զի հայրն ձայնեցին,  
Արի դու տես զայն աղքատիկն,  
Ունիս զրած բուխտ մի յափին միջին:

(\*) Բնագրում ույն երկու տողը պակասում է:

4 - Զեռազրում՝ կուտեցան:

38

Եր եկ էառ զբովիսն ի ծնուացն,  
Կարդաց լուս քան զառաքին,  
Ալէ խանոս եմ ճեր որդին,  
Լալով ողջոյն իմ ծնողին:

39

Մազմոսարանն ճեր թշան,  
Զիմ մատանին առ Մարգարիտին,  
Բայց լսեցէ զիմ զանկատին,  
Զինչ բո ծառայքդ հետ ինձ արին:

40

Հայրն անկաւ խելքն զնաց,  
Հանց որ ուշզին զնայ կամկեցին,  
Մայրն եղեւ աղէկոսոր,  
Մուտ չի զտաւ առնուլ որդին:

41

Ապա ցանց կարմիր դեղան,  
Ժողովին ի յետս դարձուցին,  
Մայրն անկաւ ի վերայ օրդուն,  
Լայր եւ ճայներ ողորմազին:

42

Քո մօրն վայ Ռ (հազար) թերան,  
Աշխարհն ամէն զիմ խեղմն լան,  
Ալէ խանոս իմ սիրական,  
Այս ինչ սեւ լուս էր որ լուսացան:

43

Քո մօրն վայ հազար թերան,  
Ամին եկուկ հօրդ իշխակին,  
Զիմ իին խոցերս նորացուցեր,  
Հազար անչափ էր Մարգարտին:

44

Գայր ի յառաջ իր Մարգարտին  
Եւ նիշ բարձրեալ յոյժ ահազին:  
Ալէ խանոս իմ քազ անձին,  
Քանի պահեմ զին մատանին:

45

Առ արարին խիստ ահազին,  
Որ աշխարհս ամէն լացին,  
Դարձեալ եհան զծիրանին,  
Եւ զիւր համդերսն հազուցանին:

46

Ապա տարան ամփոփեցին,  
Եկեղեցին սուրբ շինեցին,  
Ալէ խանոս անուանեցին.  
Շատոց առներ ողորմութիւն:

47

Շիմեցին մեծ եւ ահազին,  
Եկեղեցի որ շատ ուխս կուլիմին,  
Ի մեծն բաղաքին ըԱտամպօլայ,  
Շատ թշկուրիւն առնէ,  
Ի փառս Քրիստոսի Աստծոյ մերոյ:

2

Յովանիսի Թուրլի (ու)ր (անցոյ)

1

Աչեր ինչ ես անցել հետ ինձի,  
Անդադար դու ծոռ կու նայի,  
Հանապազ կու ցանկանա,  
Գեմ ի հորին այրես զիմ հոզի(1):

2

Յորժամ տեսնուս պարկ մի քարախնայ,  
Նստիս և ի հետ պլշիս,  
Յամկուրիմ անցանի զնայ,  
Դու կերակուրն յորդանցն լիմի(ս):

3

Ով պատուցաւ մէկ կենալով,  
Որ դու այնշափ լրջադիմիս,  
Այլ մերկ երես ինքն ամաչս,  
Որ սուրբ կենաս աստն ու խս:

4

Զամհոգուրին կը ի թէ,  
Մարմին լոէ իմ խօստիս,  
Փախիր ի լիտի կանանց,  
Ծէ արդար եւ սուրբ դու լիմիս:

5

Մի կոռւր անպատերացմն  
Որ շատապվ շի փարերակիս,  
Զի քէ ի կիմն մօտենա,  
Գեմ բարով ոչ ազատիս:

6

Կարմիրն արիւն է եւ նամիր,  
Տես քէ ասել զնայ կամիս,  
Սպիտակն զազիր է եւ քարախ,  
Եւ զեղեցիկն ուկըր է եւ միս:

7

Երբ որ կալուզ հազն է կուտած,  
Որ ի տառանն երբառ նայիս,  
Եւ ամենայն մարմին ոչինչ,  
Լուկ դու կուրեն կու դատիս:

8

Կիմն բաղցրիկ գրուց ունին,  
Եկից որ աչօքդ հաւանիխ,  
Բայց խիստ դիմար ակնառնէ,  
Դայ յորժամ դիմպ ոսմդ ի յայս քարիս:

9

Արաւտն ու առաջն էր զեղեցիկ,  
Յետոյ մահադեղ որ նաշակիխ,  
Լալազին մնաս ի վայր մարմին,  
Ընդէր ոչ դու պատկառիս:

10

Խէվ Յովանիս Թուրկուրանցի,  
Մի տար զիեզ փորձ այս շարիս,  
Որ երեսովդ երրաս կրիս,  
Անչէք որդանցն բուն լինիս:

3

Յովանիսի Թուրկուրանցոյ  
Ասացեալ է Սիրոյ

1

Գեմ բաւեար օդիկ բաւեար,  
Ալիկի կու տաս սիրոյ խալպար,  
Մով-ծով աշեր ու լուս բնար,  
Քո ունն էր բան զկամար(1):

2

Ճակասոյ լուս է լուսընկար,  
Բուլոր լուսին շամս ու դամար,  
Վարսերդ ոսկի թելով բաշած(2),  
Վերայ աճմինդ իշնու հաւառ:

3

Երեսդ ի վառ է ծիրամի,  
Վարդ բովիան ու նօնուփար,  
Մոցդ է պաշչայ վարդով ի լի,  
Մարգարիտ ատամ ունեն է շար ի շար:

4

Քո ճայնդ անուշ բարցր եղանակ,  
Բերանդ ի վայր կու բամի ջօնար,  
Այդ քո մատներդ է լուսեղէն,  
Բան զլուսին, որ լոյս կու տայր:

1 - Բնագր.՝ կամար:

2 - Բնագր.՝ բանշած:

5

Անձի քո նոյն(3) բուսեր չինար(4),  
Կու նօն կրոյ բան զուռ դալար,  
Անատակ ծովիս նման զերիսն,  
Ի մէջն զարդեր ի արար:

6

Անցեղ նետով զիս խոցեցիր,  
Որ այլ չունիմ բժիշկ արար,  
Է զեղեցիկ կերպ ու սուրար,  
Որ է սունդուռած(5) նախշ ու նիկար:

7

Նշդարենի ծառ ես ծաղկեր,  
Պտուռ կու տաս մուշք ու ամսար,  
Տեհեզ հազեր ես ծիրամի,  
Դիբներդ ամէն մարգարտաշար:

8

Բաղամ խարայ Զին ու մաշին,  
Ի այլ երկրի բերեալ պաշար,  
Այս նամապարիդ որ կու բայլիս,  
Բուսեր շուշան ու նօնուփար:

9

Կարմունք կապեր ես ապիկի,  
Ես զիս զինի ուրախարար,  
Ով որ խմէ ի քեզանէ,  
Ուրախանայ սրտովն օժար:

10

Արեկ իշնունք ի պաղչամին,  
Ու պլազուլին ենեմք ադար,  
Որ ի բաֆուր վարդին սիրուն,  
Ի շուրջ կու զայ նայ բանց զդիւահար(6):

11

Գարնանային ամիսն երը զայ,  
Հաւսար ծաղկին շօր ու դալար,  
Ճղերդ որ դոր զնացք առնուն,  
Ի լիռներուն բաֆին ի վայր:

12

Մարդն որ սիրու կու հանդիպի,  
Նայ բան զկրակ լինի ի վառ,  
Այլ ոչ աղաւերդ աշբն կու զայ(7),  
Ոչ ասմաւուր կարդամ ոչ նառ:

3 - Բնագր.՝ բո նոյն:

4 - Բնագր.՝ պինար:

5 - Բնագր.՝ սունդաւծ:

6 - Բնագր.՝ զդիւահարն:

7 - Բնագր.՝ կուրզայ:



## 5

Տաղ Սիրոյ

## 1

Յանկարծակի մէկ մի տեսայ,  
Որ կու ցօղէր լոյս երեսէն,  
Թուղարքը իշեր շամարն ի վայր,  
Ծող կու կարէր նայ շողն ի զգէն:

## 2

Աչերն է ծով ունեն է բռոխ ամպ(1),  
Վարոն է դեղան ոսկի թելէն,  
Ճօնէր զնայր քան զուռի(2) ճիւզ,  
Հրով այրէր զաշխարհն ամէն:

## 3

Ճոխայզնաց մանրախայլող,  
Ճողի ժակէր ի մարմնէն,  
Կուրվն ծածկէր զաշխարհ(3) ամէն,  
Ճախար կարէր իւր շրբունքն(4):

## 4

Երբ որ աչերս ի նա դիպաւ(5),  
Նա վառեցաւ քան զմումնդէն,  
Խելխ զնաց ի վայր մնացի,  
Զարհուրեցայ ի տեսլեանէն:

## 5

Արինեալ անուն արարողին,  
Որ նա ստեղծեր յափ մի հողէն,  
Է պատուական էնց զեղեցիկ,  
Զյուսն էր առեր արիզակէն:

## 6

Խելվ Յովանէս թուրկուրանցի,  
Խիստ մի հաներ ոսքդ ի ծայրէն,  
Ազէկ սուրար երբ մեռանի,  
Ցամի զնայ զուն երեսէն(\*):

1 - Բնագր.՝ ամ:

2 - Բնագր.՝ զոռի:

3 - Բնագր.՝ զաշխրի:

4 - Բնագր.՝ շրբունքն էր:

5 - Բնագր.՝ դիպայ:

(\*) «Ճազարանքում» սոյն երգը դանուել է ան-  
չառ տեղերում և հետեւալ դաստիարակինն ունի  
Ա. 1, 2, 3: Բ. 5, 4, 6:

## 6

Արինեալ Անուն Անմահ Բանին

## 1

Արինեալ Աստուծոյ անուն անմահ քանին  
Որ ի կողէն կին ստեղծել է:  
Ոչ կողն ի ծուծ ունի (եղբայրք),  
Ոչ կմկան զլույօն խելի է:

## 2

Կին զայլոց խաղըրախաւս է,  
ԶԱՅԱՄ ի դրախուն արտախսէ,  
Կինն սատամայի ընկեր է,  
Աստուած փրկէ ի կմկանէ:

## 3

Կինն զԴաւիրն ջանայ պղծէ,  
Եւ զԱղումն ապականէ,  
Սուրբ Յովաննէսն զիխատէ,  
Աստուած փրկէ ի կմկանէ:

## 4

Կինն ի ջառէ ինքն չի վախէ,  
Տարեւ որդուն ոչ ի թուրբէ,  
Կին զով սիրէ հաւատն այն է,  
Աստուած փրկէ ի կմկանէ:

## 5

Կինն զԵղբայրն խառնակէ,  
Զգէնն եւ զքաժին ի մէջ ձգէ,  
Կին զով սիրէ հաւատն այն է,  
Աստուած փրկէ ի կմկանէ:

## 6

Կին զմանուկն յաղականէ,  
Ալվի դանայ եղբար ձայնէ,  
Այլ մեծամեծ մեղանց առնէ,  
Աստուած փրկէ ի կմկանէ:

## 7

Կինն քէ այսօր ապաշխարէ,  
Վաղին քան դեւ եւ այլ շար է.  
Աչն արտասուօֆ սիրտն արատ է(1),  
Աստուած փրկէ ի կմկանէ:

## 8

Կինն քէ երդումամբ ճայրէ(2),  
Քեզի համար ինձ մահ տիրէ,  
Մի հաւատար քէ ի հողէ,  
Աստուած փրկէ ի կմկանէ:

1 - Բնագր.՝ ամարան է:

2 - Բնագր.՝ ճայրի:

9

Կիմն (ար) զրած է եւ բարի,  
Ի սուրբ կուսանքն նմանի,  
Ապայ թէ չար է եւ ամելած,  
Դիւաց լիմի ինքն իւր ի տեղին(3):

10

(Անւ) Յովանիս ի կնկանէ,  
Շատ է խմեր դառ ի ժամէ,  
Ընդով սրտովն երգ զբեր է:  
Աստուած փրկէ ի կնկանէ:

7

### Տաղ Յովանիսին

1

Արեկ արեկ իմ խուփ սուրար,  
Փառք ու պատիւ բո ստեղծօղին,  
Եղեմական դրախտէն կու գաս,  
Աւրինեալ անուն բո նաշխողին:

2

Արեկ արեկ զարմանային,  
Արեկ աշման պայծառ լուսին,  
Նիստ որ հայիմ երես ի վեր,  
Տեսնդ հերիք է այս ինձ բաժին:

3

Տեսդ բժիշկ է հիւանդին,  
Ակազչուրիսն է զերմոտին,  
Աշերդ ծով է ծարուածին,  
Տերանդ ժաղցը է ժաղցածին:

4

Մոցդ է դրախտ անմահուրեան,  
Ի յետ դարձնէ զելած հոգին,  
Ոչ մեռանի ոչ ծերանայ,  
Ոչ երեսնի դրանայ լենդին:

5

Վաղին որում որ համդիպի,  
Ի ծայր ելմէ բարով տարին.  
Ով զաւրարտ համբորէ,  
Կնդովն անցնէ բոլոր ամսին:

6

Մով դու մերով ի ներս ձենկս,  
Մոտիկ ժամ զժառն կամաչին.  
Ով կուռ միշացն զիրկ ածէ,  
Կամաչ մեայ ժամ զմշդարենին:

3 - Բնագր՝ անդին:

7

Խեվ Յովանիս Թուրկուրանցի,  
Փառատորէ հայր եւ զորդին,  
Ազուր սուրարն ի հոգ դառնայ,  
Անշէք այրէ զիր սիրելին:

8

Սիրոյ Յովանիսին  
(Անտիայ)

1

Ում(է)իր ունիս դալմով ժաշած,  
Անեան ունիս շաբրով լցրած,  
Խո ոչ խմած եմ ոչ հարրած,  
Խելիս ի գլուխս ունին տարած:

2

Աշեր ունիս դու զազալի,  
Ով ենց տեսմաւ զերդ մոմն հալի,  
Սրտիկս ի փորս կու մաշի,  
Գում երեսիս զերդ խունի լիմի(1):

3

Երբ որ ժայլես փաշի ելայ,  
Սիրսու ի փորս(2) կու զողայ,  
Խելիս ի գլուխս կենայ կերրայ,  
Ճեղ մի հայիր թէ չէ մեռայ:

4

Երբ զինց տեսայ(3) խելիս անցաւ,  
Զպատուիրան մռացայ,  
Ցես եւ ենզի հետեւցայ,  
Ամեննին խեր չի տեսայ(4):

5

Յլանն խեվ դարձեր սիրուայ,  
Զինչ(5) զպլպուն վերայ վարդին,  
Այս անցաւոր(6) ազտ աշխարիս,  
Քանի դասիս զերդ զամասուն: Ով այր:

1 - Բնագր՝ լիմիցի:

2 - Բնագր՝ բոր:

3 - Բնագր՝ տես:

4 - Բնագր՝ տեսայ ես:

5 - Բնագր՝ զինչս:

6 - Բնագր՝ անցոր:

Լ. Գ. ՄԻՆԱՍԵԱՆ

ՆԱՐ-ԶՈՒՐ

(ՄԻՆԱԳԵԽԱԼ յաջորդող)

# ՑՈՒՑԱԿ ԵՒ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

## ԵՐՈՒՍԱՂԵՄԻ Գ. ԿԻՒՂԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱՏԻՊ ԳԻՐՔԵՐՈՒԻ

(1512 — 1800)

(բարձր)

55

ՅՈՒՂԱՅԻՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՒՂԱՅԵՐԻ (ՄՐԳՈՒՉ). ԳԻՐՔ ՀԱՄԱԲՈՅ ՎԱՅԵ ԽՄԿՊԳԷ ՃՐԾ-ՄԱՐԻՏ ՀԱՄԱՏՈՅ: Նոր Զուղա, Հրա. Առեփաննոս Արքակիսկոզուի, տոկ. Ա. Ամենափերկէ: Վահրի, 1688, 16 չ. + 364 = 380 էլ:

### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

ԳԻՐՔ ՀԱՄԱԲՈՅ Վայե խմկուի ճշմարիտ հաւատոյ. և գաւառութեան ուզգավառ կաթու-ղիկէ. ընթանուու հայեաստանեան եկեղեցւոյ: զորս տառք և ունեմք այժմ. ի Գրիգորէ սուրբ լուսուուրչէն: և Երից սուրբ Ժողովոցն Լ. ի Սրբոց Հոգիթնկալ. երկուուսան վարդա-պետաց: և ևս վայե ընդդիմութեան երկարնակաց. որք հետեւին ըստ մտացածին բանից իշխանց: և ոչ ըստ աւանդութեան սրբոց Հոգիթնկալ հարցն. զորս սուսացեալ ուսան ի քաղ-կեդուսիան ժողովուն: և ի տուժարէն լեւոնի. որ յայտնի ընդդիմ է երից սուրբ Ժողովոցն և աստուածածիկալ սուրբ Հարցն:

Եղեւ տպագրութիւնս ի թագաւորութեան արքայից արքայ. Շահ սուլէման. թագաւ-օրին: ի Հայրապետութեան Տեման եղիազարու կաթուղիկոսի ամենայն Հայոց: ի Հուղար-ի վայե Սուրբ ամենափերկի Զեւսուր նորին առաջնորդի Առեփաննոսի Արհի Եպիսկոպոսի: ի քաղաքաբարութեան պայտազատ պարուն Աւետին: Ախուտողք տպարանումն զարդիս և գաւառուածաւուր իբրիցունքս ևս յիշեւ ազաշեմք:

### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

ԴԱՒԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԵՒ ՆԵՐԱՅՈՒԹԻՒՆ ԱՆՈՒՂՂԻՑ:  
SMBOLUM ARMENIORUM ET INTRODUCTIO DE DI DIRECTAM.

Ի թուոյ գրիշն ո. զ. ձր: և ըստ Հայոց անլ և զ: Օգնեան Հոգի սուրբ տառուած և Հաս ի թիկուն տկարութեան մերոյ:

### ԵՐՇԱՏԱԿԱՐԱՆ

Պատման և նոխերգանք զրոց:

Վակմախոնից անձանց. և ճշմարտարիտ ողոց. ի քրիստոս տառուած հաւատացե-լոց. լուսաւորչանեւոց. մանկանց սուրբ կաթուղիկէ եկեղեցոյ հայաստանեաց ուզգավա-ռաց բարերաստից: Նուսատ յումեմն Առեփաննոսէ բանի պաշտօնէն: և վերադիսողէ մասին Հայոց որք ի կողման պարսից:

Քիսութիւն լիցի ձեզ սերեկեացդ. զի զպատճառ տպագրութեան մեր է այս Հետազոտ եղաք ներկայո զի յուրզք զիրք զոյր յանյայտ յումերէ ի մերայնոց նոխնեաց սրբ-րոց վարդապետաց: մանաւանդ պիտանիք Հարկաւորք և լուսաւորք. և թէ ուրեք ու-այս. և այն զտանիք. զի՞նչ շահ և օգուտ հասարակին: վայս որոյ ազաւինեալ ի յոյսն ու-

մենից սուրբ Հոգին. սկսար ի լուս ածել զարդարատառնա. առ ի տպել դժուգեմի սուրբ Դըր-  
եանից. զոր յետ սուդ ժամանակի տովեալ առաքելոց եմք առ ձեզ: այլ ներկայութեա թուղթը  
որ եւ զիրը եւս. վասն ընդդիմութեան երկարնակաց. թէ ևս եւ ո՞վ ոք: աշխատասիրու-  
թեամբ ճեշեալ տքնութեամբ ժողովեալ եւ մեկնեալ հոգով սրբով աստուածաշունչ գրոց:

Նուի զմաթօսազայի սիւնեաց. Լոգիսկուորսի. թուղթն որ առ կայսրի հերակլ զրեաց:  
Երկրորդ. ստեփաննոսի սիւնեաց. Տոխիկուորսի. թուղթն որ առ զերմանոս զուտորիարզն  
կոստանզուուուսի զրեաց:

Երրորդ միւս ստեփաննոսի սիւնեաց եօփսկազոսի որդոյ տարսաին իշխանի որ առ  
զրիզոր կաթողիկոսն զրեաց: Չորրորդ զօջոսի տարսանցոյն. որ առ թէսիւսէ զրեաց:  
Հինգերորդ վարդապետ մեծին Հոփորը ընդդիմութիւն. որ առ հասուրակ Երկարնակն զրե-  
աց. ի սուրբ զրոց աստուածաբանից: Վեցերորդ Հր. բանք միխայէլի վասն ժողովոյն բազ-  
կեզոնի զրեաց որ եւ ինքն էր ազգաւ ասորի. վարդապետ ևս պատրիարք նմին ազգի:

Արդ որովհեաւ ոչ զոյր յազգին մերոյ տպազրատուն. Եթէ տպեալ յուսվէցուցեալ  
սփեաւ էին ի տուսե հայոց. եւ մեռազրով Հազեր այսպէս. եւ այսքան լինի որդէս տեսա-  
նէքզ. եւ յզէլ տալ տպել յերկիրն Փուանկաց. անմարթ էր եւ անկար: Զի մեր զիրք ինք-  
եանց զրոցն է ներհակ. վասն որոյ ոչ կամին. եւ ոչ թոյլ տան առ ի բազմանալ. մերայնոց  
սրբոց վարդապետաց զրեցելոցն: Այժմ որովհեաւ. պատրաստեալ եղեւ ի միջի մերում  
գործարոն տպազրութեան այսուհետեւ անան. և անկանակ տպելոց ևմք զամենան զըրը-  
եանս սրբոց վարդապետաց որ առ մեղ զոյ: Բայց այժմ զկրինակի փոքր գրեանս որ եւ զրու-  
եւ կատարումն իսկ եղեւ. հինգ հինգ հորիւրով. սփեացաք առ ամենայն լուսաւորչածնունդ  
և ուզգափառ հասարակ հայոց: զի են սուս փորձ զործարակիս եւ զրչութեան. իբր առ-  
հաւատաշեալ ի խրախութեան քրիստոնութեաց: Քանզի պատշաճ տեսեալ մեր ներկայութ զո-  
սաւ. հարկեալ ի վերայ սիրելի. եւ հարազատ Էղբարց. Յոհաննէս եւ Աղէքսանդր վարդապե-  
տաց: որ եւ իսկոյն թարց տարակուսի հոգացեալ. առաք եւ տպեցաք զհայցելին մեր: որոց  
քըիստոս լիցի վարձահատոց: Զինի որոյ զմէծամենքն եւ կատարեալոն եմք տպելոց: Բո-  
րեխոսութեամբ եւ անդամանլի հայցուածովք բարձուարշալ նահատակին քրիստոնի եւ  
բազմերախափ. Գրիզորի լուսաւորչին եւ Հոգեկիր սուրբ Հորցն. եւ մերովք ազօթիք: Եղեւ  
սկիզբն եւ կատարումն սորին ի վասն սուրբ ամենափրկչի նոր հուզայու. մեռմբ եւ Հոգու-  
րարձութեամբ Տեսան Ստեփաննոսի նորին այցելուի ի վասն քրիստոսի աստուածոյ: որ է  
որհնեալ յութիւնան ամէն:

Վ ՃԱՐԱԿԱՑՈՒՅԹ

### ՅԻՇԱՏԱԿԱՐԱՐ

...զապեան. զիշտարոն վարդապետն. զհոգէրարձու վանեաց ևս տպազրութեանս զէկր  
Անդրէան. զէկր Թօվման. զէկր Յոհաննէ:

Եւ այլ զործակալք տպազրութեան. եւ միշտ աշխատոզք զէկր Սարդին. Եւ զէկր  
Աստուածատուրն ի սրբոյ յոկորայ: մահզասի Կոստանդ զպրայետն. զաւաք ստրկաւազուն-  
սրի. զաէթն. զախէնն. զմիքայէլի զներսէսեանքն. զյոհաննէս. զաստուածատուրն. զաս-  
պարն. յոհաննէս. տէքսնն. Թօրոսն. փիլիպոս. պետրոսն. զյոհանն. զախէնն. զհայցրապե-  
տըն. զալափէրան. զյարութիւն. զտեփաննոսն. եւ զմանուկ զիր թափոզն. եւ զտեփաննոսն.  
զպետրոսն. մալիբրարչն. որք այժմ կան. ի վերայ իրագանչիր զործոց. զոր տէր ստաւած  
զամենեսկան վարձարեսցի ամէն:

Հայր մեր որ յերկինս:

Յիշանչիր եւ զոյ մրգ ի վատաց

### ԿԻՆՈՒՅՆԵԿԱՆ Մատենադարձն

230-155 Յ.:

ՆԱԽՈԹ. Բ. անտամարերի հայերէն եւ լատիներէն զոյ վերնազիրները կը կրկնուին 81.  
92. 121. 142. 201. 219. 239. 283 և 305 էլեբուն վրայ եւս: Բ. Յիշատակարանին կը պականին  
առաջին երկու էլեբը. 361-362:

ԱՆՈՒԱՆՆԱԹԵՐԻ

դիրք մ-ԱԴԱՎԱՅՐՈՅՑ ԲԵՐԴԻՔԻՄ ԵՐԿԱՐԵՆԱԿԱԼՑ, մահաւոնդ աշխարհաւոր ժաղավոյն քաղկե-  
զանի արարեալ սրբազնեց վարդապետաց-  
(Անմիջապես կը սկսի յովանակալուրի իւնք :

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՐԱՆ Ա

... Արդ զմի. է. զրացու եղեւ վերջի ի առարտանում իսպահնու. ջուղայ և Քրիստոնի  
փառք յաւիտանս ամէն :

Էջ 272

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՐԱՆ Բ

Կատարեցաւ Հինգերորդ զիրքս իսպահնու. ի զեօզարաս ջուղայ ընդ Հավանեաւ սուրբ  
ամենափրկչի վանցաց մեռամբ և Հոգարարձութեամբ Տեամ Ստեփաննոսի Կորին առաջ-  
նորդի. և արհեստան եպիսկոպոսի. և աստուածարան վարդապետի:

Աշխատութեամբ սրբազրոյի սորբն Տէր Ազէքսանդրի. եղիցի ժամն բարեաց ի Քրիս-  
տոնէ առաւծոյ մերոյ որ է օրհնեալ յաւիտանս ամէն : Տէր

Էջ 479

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՐԱՆ Գ

Կատարեցաւ վեցերորդ զիրք սորբոյն Գրիգորի առթեւացոյն: և Քրիստոնի փառք  
յաւիտանս Ամէն :

Էջ 660

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՐԱՆ Դ

Հետրհոք տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի կամօք և կարողութեամբ Հօր. և սրբոյն  
Հոգոյն. աւարտեցաւ զիրք Հակաճառական որ բնդդէմ պիզծ ժողովոյն քաղկեդոնի: և ամ-  
րացարին յեւսի և փլարիանոսի Հետեւողացն նետորի: յամի Պաւահաչութեան տահմի  
Հայկական ոճէ: ի Հայրազետութեան. տեսան Ազիազարու Կաթուղիկոսի ամենայն Հայոց: և  
յառաջնորդութեան յարած նահանգի քաջ ախոյանիս ուղղափառութեան տեսան Ստեփան-  
նոսի արքակիսկոպոսի և աստուածարան վարդապետի: որոյ Հրամանաւ. և օժանդակու-  
թեամբ Համատեսեցաւ առաջքատունն. ի վահա վահական և փուարնուկ ամենափրկչի Կոր  
Հուղարկու յամսեան մայիսի: ի և: Ընդ ամին և զարբազոզ սորբն. զՏէր Ազէքսանդր  
միշէ առաջէմ: Այլ և վերակացու առաջքատունն. զՏէր Անդրէաս կուսակրօն քահանայ:  
և զերիցուն զործավարը սորբն. զտէր սորպիս: և զերինակ տէր աստուածատուրոն. և  
զմանուկ զալիր:

Էջ 760-761

Կիւլպէնեկան Մատենագարան

230-155 Ժ.Ա.

57

ԿՐԵՄԻԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ (ԳԱԼԱՆՈՍ). ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ... : Ա. Համար: Հառճ, սով. Հայության Տարածման (Propaganda Fide), 1690. 16 էջ. + 918 էջ:

### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

CONCILIATIONIS ECCLESIAE ARMENAE CUM ROMANA

Parte prima Historialis

Autore Clemente Galano.

### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՈՑՆ ընդ մեծի սուրբ Եկեղեցւոյն Հոռվժայ.

Շարադրեալ ի յերկուս Համար ի պատմական և վիճարանական ի կարգէ թէատի-  
հուաց կողմէս վարդապետէ:

Առաջին Համար

### ՎԿԱՑՈՒԹԻՒՆ

Կը կրկնուի 1650-ի ազադրութեան վկայութիւնը՝ Տէր Գրիգոր Մոքծորեցիի կողմէ,  
զրուած 1648-ին:

### ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զաւար:

ՄԱՆՈՒԹ. Կը պարունակէ միայն հայերէն բնագիրը:

Կիւլոչնեկան Մատենագրան

230·2 Կուլու.

1690

58

ԿՐԵՄԻԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ (ԳԱԼԱՆՈՍ). ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ... : Ա. Համար: Հառճ, սով. Հայության Տարածման (Propaganda Fide), 1690. 62 էջ. + 531 էջ:

### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՑՆ ընդ մեծի սուրբ Եկեղեցւոյն Հոռվժայ:

CONCILIATIONIS ECCLESIAE ARMENAE CUM ROMANA

Parte prima Historialis

### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՑՆ ընդ մեծի սուրբ Եկեղեցւոյն Հոռվժայ: Շա-  
րադրեալ ի յերկուս Համար. ի պատմական և վիճարանական ի կարգէ թէատիհուաց կողմէ-  
վարդապետէ:

Առաջին Համար :  
CONCILIATIONIS ECCLESIAE ARMENAE CUM ROMANA

Ex ipsis Armenorum patrum, et doctorum testimonio.

In duas Partes, Historiale & Controversiale diuisse.

Pars Prima.

Autore Clemente Galano Surrentino clero reg. Lri theologo

Et S. Sedis Apostolicae ad Armenos Missionario.

ՎԿԱՑՈՒԹԻՒՆ

Լատիներէն վկայութիւններու կարգին, կը կրկնուի 1650-ի տպագրութեան հայերէն վկայութիւնը՝ Տէր Գրիգոր Մարծորեցիի կողմէ, գրուած 1648-ին :

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չափ:

ՄԱՆՕԲ. Կը պարունակէ հայերէն և լատիներէն բնագիրները :

Կիւլունկներուն Մատենագործուն

230-2 Կում.

1692

59

ԾԱՐԱԿԱՆՈՒՅՑ : Ամսագլուխութ, ազ. Ա. Աստուածածինի, 1692, 720 էջ :

ԱՆՈՒԱՆԱՄԵՐԻ

ԾԱՐԱԿԱՆՈՒՅՑ . Երաժշտուկան Երգեցմանը Հոգեւորականք . աստուածայնոց և Երջանկաց . սրբոց վարդապետոց Հայոց թարգմանչաց վկարգաւորութիւնն Եկեղեցւոյ վայելչացունոց : Ի թաւոյն քրիստոնիւթագր, և ի Հայոց . ոճիս, Դեկտումերեր ամսոյ.ր: Տպեցեալ Յանդէլուամամամ բաղադրի:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ճնորհօք ական մերոյ Յիսուսի Քրիստոսի և ողորմութեամբ նորին՝ յանկեւեալ առարտեցաւ զիրկի Երաժշտուկան, որ և շարականոց, ի տպագրատնի Արրունոյ Աստուածածնի. Ի Հայրապետութեան ական Նահապետին ամենայն Հայոց Կաթուողիկոսի և յաջորդ սրբոց առաքելոց Թաթէոսի և Բարդուղիմէոսի և սրբոյն Գրիգորի Լուսաւորչին. ի Հոյական Նաւահանգիստ ամսգիրամ: Արդ որք Հանդիպիք աստուածայնոց Երգարանին այստիկ՝ ընթեռելով, կամ Հարեւանցի զրամնով. Աստուած ողորմեցի միավ յիշտուկել մի խնայէ զի կարի աշխատեցաց ի սրբագրութեան զորա. թէ ի Հողովս անուածոց՝ և ի Խափազրութիւն նոց թէ ի ժամանակ բայցից. և ի կերպաւորութիւնն նոցա, Հանեւելով Հանուրին արիստակէսի: վասն որոյ եթէ ոք հմուտ է քրիստութեան: և վարժ գրչութեան արիստակէայ: զացէ և ոչինչ պակասաւու ի գրելոց նորին. բացի եղեր բայչն զոր եթէ քննեսց ըստ խռորհնաման բայցին, զացէ զհաւաստին: Նաև, առկա աներեւութիւն այլակերպութեան խնդրեմ մի վրայովի այլ խռուժարար քննել. և ընդ բայցին իւրոյ Համեմատել և զկերպութիւն պային ներ ներկայաւու ասհանականին խռովել. զի մի անհւթեմ մեցի և վարդապի: և թէ այլ ինչ սխալութիւն զացի այն չէ ի կամաց մերոց այլ ի մասացմանէ. և

կամ այլ իմեն կառկածածաց. զամանակը խնդրեմք ներեւ. զարգացման լճուն է զարկորպն յապահել. որք հմուտք էք արհեստի և մակաղբութեան և զմեղ օպահել ահմեղադրելին. իսկ որք ոչ էք ներ հմացեալ արհեստից զբարութեան և քերթողութեան. մի այլ ինչ բարութեք յանգնաբար. այլ չանցարութ ուսանի զգրեան. և անդեկան ներզուրեալ զիտութեան. և փառ վերնեմայն բերատուի աստուծոյ ընդ հօր և սրբոյ հոգուն. այժմ եւ անզրութանենիւ. ամէն:

Կիւլուէնկեան Ամառենապարան

264.7

1692

## 60

ՄԱԳԱԼՈՒ ԽՈՐԵՆԱՅԻՆ. ՀԱՅՈՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ. Ամառենապարան, ապ. Բովաշամաս. Եղա. Վահան-  
գեցի, 1695, 10 չ. + 483 + 4 չ. = 497 էջ:

### ԱՆԻՌԱՆԱԹԵՐԲ

ԱԶԳԱԲԱՆՈՒԹԻՒՆ. ՏՈՂՄԻՆ. ՑԱՐԵՎԻՇԱԾ. Յօրմեցեալ ի Մուսիսէ Խորենաց, յևոսմէծ  
Վարդապետէ. և յոզներախա ՔԵՐԹՈՂԱՆՈՐէ: ի խնդրոյ Պայտպատասպետի Սահակայ Բազ-  
րատունոյ: Հարազատ, և բուն Պատմութիւն Նախնեացն Առանց, Թազաւորաց, Ա: Բատ-  
նաց, Նախարարաց և Հայրապետաց Արամէան Ազգին: Ակսեալ ի Հայկայ Քաջէ, մինչեւ  
Ալբանայր Թազաւորի մեր: Ի լոյս ամեալ Տպիւք, և Մարիիք Թօմոյ Վահանդեցոյ, Վե-  
հափայիի Եպիսկոպոսի, և բազմոչն Վարդապետի: ի Հայրապետութեան Արոյ Էջ-  
մբանի Տևան Նախարարի ամենայն Հայոց Կաթողիկոսի: Յամի Մարդեղութեան Բանին  
1695: ՅԱՄԱՆՈՒԹՈՎՄԻ

### ԱԿՆԱՏԱԿԱՆԱՐԱՆ Ա

Առ Համայն Ընթերցողն Հայտառանեաց:

Քաջազմութից և Համագունից, Հարց, և Եղբարց Առաւելամիրոց բացայաբանու-  
թիւն առկառուք, առկա առաջիցելոյ Գրոյն, Առևո մեծի Մօսէսի Խորենացւոյ: զորոյ  
զատանելին, ամենուրեք առուց և պահան, որոչս զարգագոյն է բանաէր Տեսոզաց: Առաք  
և իմ նայելով յայտախի աղէս անբերելի, բարւոց վարկայ տպագրել թուովք նուազիք,  
զաման անձնունու զույու տեղուոյ: բանզի յարուունուք պատերազմաց՝ և հեղմունք անբա-  
րից արեանց, ասանեցուցի զրեան: և զորու կալուածո եւ թոպայու, որք միշտ՝ հնչեն  
և զոշեն յունկն լուզաց ամենեցուն: Առաքի ես անաբան, ունայն, և թափուր յամենից  
լուաց՝ և օպտակարաց, թօմա ծուայ ծուայից Առածոյ: ի վայելուշ Քաղաքէ Վա-  
հանդու. Գողթեաց, ձեռնամուխ Եղեալ առեցի զշանազմէակ՝ և զինցեցկաւար Պատմու-  
թիւնս, Նախնեալ մերց, և Հայկապունեաց Տոնմի. Համեզ՝ և ախորժալուր ոճիւ: Ական  
ի Հօրէ Հանուրց յԱշամայ...

Ընծայէ ծաղիկ բերկութեան.

ցանկալի աղին Արամէան:

Եռամենն Վահանդեան:

Թօմա Նուրիշաննեան:

Մարին Մօրեղոր որդի:

և մատթէսո չարեցի:

## ՅԻՆԱՍԱԼԱՐԱՆ

Ամենազար Բանն. որով դոյլացեալ հաստեցան կակը հանուրք, և անթուելեաք, և գեղազամացյաց, չքնազանեար զարդուր՝ և վայելչականօք չքեզութեամբն՝ եղան՝ կարգեցան՝ և կացին յիւրագոնչիւր կայսեր՝ անդրէալ, և անսաքթաք հապատեկութեամբը՝ որովք՝ յաւչտ, և անզրաւ յաւիտնիւր օրհնի, և փառուուրի անվաճան չնորհակալութեամբ, և երկրագութեամբ Աստուածայինն Բան, հանգերձ Հարր, և Ամենասուրբ Հոգւովին՝ անսպաս ամտակաւ։ Ամէն։

Յորմէ օժանդակութիւն, և նպաւտաւուրութիւն առընկալեալ ևս Հուսկ յետին ի զիրս Մանկանց նեկացեայ՝ տանկու սազարթապանոյն, և անզաստանս տաստակարեր, թօմա նպիսկոպոս, ի Գաւառէ Գողթնեաց ի մասէ Վանանուու, տարսզրական հողմավարութեամբ անցի ի Կալուած Երօոքիւ, և մէծածնա աշխատութեամբ փութացայ ժամանել ի գեղեցկազիր, և ամենայն զովասանութեան արժանաւոր քաղաքն յԱմսզրասմ, առ ի յօրինէ՝ ևս Հոգակ զորուն զործին Տապազրութեան, և զՏափառական Պղնձեաց՝ վասն փորազրելոյ զզիրս համայնց Գաւառաց, զորս երկամբք բազմօք, և յոզնակի ծախիւր կատարեցաց ընդ Մատթէուր, որ է որդի Եղրօր Մօր իմոյ, զոր նախ յզեցի ի նոյն քողաք, սակա պատրաստէոյ զպարագայս առաջիկայ Գործոց մերոց, և զինի կազմելոյ՝ և յօրինելոյ զոր պարտն էր, և պատէն. Հաճեցայ տպէլ զիկազրութեան Բազմէրախտի Առն Մօսիսի Քերթազահօրն, իրը Առաջին Պատու Երախտեաց՝ իմոց աշխատութեանց, և իմովք ծախիւր։ Այլ ի յինի ձեւնամուր սմին իրին՝ մինչեւ ցաւրառումն, կրեցաք և արրաք զյոզնազուն, և զանբերի գանձնութիւնս, և զտուժանս ի մերայնոց Աւառունատեաց, Հանապազասուս։ և Զարարուեաս Արանց, որք մորթօվք ոչխարենիւր պարուրեալ զինքեանս, իսկ՝ ի ներքուստ յունչտ զիշտազ քանզ՝ զայլ, և բերանք նոցա լիք զանութեամբ, և նենդութեամբ՝ անշարժա ամենայն բարոյ, որոց կատարածն՝ ըստ զործոց իրեանց։ Բայց սոկայն՝ աղաձմ մեծաւ. Բախաննամաօք զզաս Եղրարցդ. Մըրազանից, ի սոսահին մեր սմին, ընթեռնով՝ և տեսանելով. Եթէ զտանիցի ի սմա սխալումն ինչ, ներել մազթեմ. զի՞ ոչ Հաւանութեամբ մերով եղան այնոքիր, այլ՝ յօրինեակն լեալ ընկալիք. զի՞ մի միայն ունեաք օրինակ, և այն նօար զրով եւս վաս որոյ՝ կարեկութեան սիրով՝ չոյցել, ներել մեզ։ Եւս՝ և կողկազին մայնին՝ ինքրեմ, ի սրութենէ մերմէ, յիշել զՊատկերս, և զինթակայս յողնոցան ախտից՝ ևւ ցաւոց, զԹօմա՝ զՏարտրեցեալոց ի Մանկանց նեկացեայ Արրոյ, և զՀայրն իմ զՆուրիշան Նուրիշանան, ևս յԱսյրն իմ զԴիլդար համեստակենցադ, և զհամօրէն բնախին նոցա, զկենանիս, և զհանգուցեալու. Ընդ նունին՝ յիշեցէ ի Քրիստոս, և զեղրարս իմ զԳրիգոր, և զԱրիստոսէնս, որք Հանգուցեալք են ի Քրիստոս, և զՅակօր Կրտուե նղրայրն իմ կենդանի, և զՔոյրն իմ Հանգուցեալ ի Քրիստոս, զԶանան. նաև յիշել մազթեմ, զՀարազաւ, և զԶենանաուն Գործակալս իմ, զՄատթէոս՝ զկատարեալ Հմուտն յԱրուեան Տօղորութեան, որ է որդի Եղրօր Մօր իմոյ. և զԵղրօր որդի իմ, զՂոկաս Փիլիսօֆոս, որ է Վարժ զանզան լեզուաց։ Եիւսիքը և զՄենոց նոցա ի Քրիստոս, հանգերձ ընտանեօր իրեանց. ուստի և զՏրիտուուր միրոյ ձերոյ, և երախտեաց՝ տառելազէ Հասուուցէ Քրիստոս՝ յաւուր աներեկի։ Ամէն։

Յանկամ յաւչտ բուժիլ յախտից տանջողական  
ևս անզիստան թօմա վարուք Բահմանական։

կ 484-487

Կիւպէնկան Առանձնապարան

956-621

հու 1695

61

ԱՍՏՈՒԱՐԱՍՈՒՐ ԵՊՈ. ՆԵՐՍՈՒԱՆՎԻԶ. ԲԱԱԳԻՒՐՔ ԼԱՏԻՆԱՏՈՅՑ ԵՒ ՀԱՅՈՑ Ի ՎԵՐԱՑ  
ԱՍՏՈՒԱՐԱՍՈՒՐՆԵ ԵՒ ԺԱՄԱԿԱՐԴՈՒԹԵԱՆ ԳՐՈՑ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՈՒՑՆ. Հառմ, առ. Հա-  
ւառոյ Տարածման (Propaganda Fide), 1695, 8 էշ. + 596+ 14 էշ. = 618 էշ.

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

DICTIONARIUM LATINO - ARMENIUM.

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

DICTIONARIUM LATINO - ARMENIUM Super Sacram Scripturam, & libros Divini Officii Ecclesiae Armenae, compositum per D.N.E.I.

ԲԱՄԲԻՔԻ ԱԼՏԻՆԱՅԻՆ ԵՒ ՀԱՅՈՑ Ի ՎԵՐԱՑ ԱՆՏՈՒԱՐԱԾՈՒՆՉ ԵՒ ԺԱՄԱԿԱՐԴՈՒԹԵԱՆ  
ԳՐՈՑ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՈՑՆ, ՀԱՐՈՂՐԵԿՈՒ Ի Ա. Ն. Ե. Դ.

ՎԿԱՑՈՒԹԻՒՆ

Համարիչը :

ՅԻՇԱՏԱԿԱՄԱՐԱՆ

Զանիք :

ՄԱՆՈՒ. Հեղինակին անուած է լատիներէն վկայութենէն, ուր գրուած է.  
"Authore Illustrissimo D. Deodato Nierszesouicz Episcopo Traianopolitano":

62

ԽԱԶԱՏՈՒՐ ՎՐԴ. ԷՐԶՐՈՒՄԵՑԻ. ԳԻՐԳ. ՔԵՐԱԿՈՒՆՈՒԹԵԱՆՆ: Լիվանս, առ. Ա. Էջմիածնի Ե.  
Ա. Մարզոկ, 1696, 124 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳԻՐԳ. ՔԵՐԱԿՈՒՆՈՒԹԵԱՆՆ արարեալ և շարադրեցեալ: Ի Խաչատուրէ ազգուժեցոյ Աստուածա-  
ծաբան վարդապետէ որդույ Լուսաւորչանիստ աթոռոյ սրբոյ էջմիածնի: Յաղագս մանկանց,  
և այլաց, որք առկանին ոչ են ուստալ զրարւոք կերպ խօսէլոյ, և գրելոյ, և ընթեռնոյ,  
Յօրինեալ ներ տաղարանուու սրբոյ էջմիածնի. և սրբոյ Սարգսի զօրավարի. Ի Հայրապետու-  
թեան Տեան Նահապետի զիտապետի, և Կաթողիկոսի ամենայն Հայոց: Յալիխօսնայ: Քա-  
ղաքի: Ներ թուում փրկին 1696: իսկ Հայոց ոճին. Մարտի դ: Հրամանաւ մեծաւորաց:

ՎԿԱՑՈՒԹԻՒՆ

Ես՝ կաֆացի՝ Յօհաննէս, վարդապետ՝ տեսան գէորգեան, բազմիցս ընթերցայ:  
մէծաւ մատղութեամբ, քքերթողական վարդապետութիւնս, շարադրեցեալ ի Խաչատուր  
էջմիածնի առաջարան վարդապետէ, Զոր ինչ զտի ի ամա տեսի, թէ յոյժ առաւել  
ոգտակար, և շահուար է ազդիս մէրոյ: զայինչ զտի ի ամա, որ ընդգիմանայցէ լեզուի մե-  
րում, կամ այլոց քքերթողարան վարդապետաց, կամ ունիցի զանդէս ինչ նիմիք սեսի, այլ  
ունի զառատ, և զզոյցձառ վարդապետութիւն. վասն որոյ արժանի Համարեցայ՝ ամենե-  
սին, զի տաղագրիցի ի փառ ամենակարբին առաւեճայ, ի զովեաս ամեներանեցելուոյ՝ միշտ  
կուսին մարիսմու՝ յօդուա և ի ճոխութիւն մէրայնոց արածէնաց, սիրեցելոց ճշմարտու-

սիրաց։ Ուստի՝ վկայութեամբ Համառահեծ զվերոյ զբկցեալս, և մասանեաւ իմով կնքեամ։ Դժողորեցի զար:

Յամի Տեսոն մերոյ՝ ոռզէ և ըստ մերոյ Համարողութեան ոճիոդ։ Յօդուասուի Ժ. Ի կոստանդինուազիս:

Նաև՝ սրբագրութեամբ Յօհաննու վարդապետի, կաֆոյեցոյ:

### ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զար:

Կիւլովէնկւան Մատենադարան

465

Խ. 1696

### 63

ՀՈՒԿԱՆ ՎԱՆԱՆԴԵՅՑԻ. ԲԱՆԱԼԻ ՀԱՄԱՍԱՐԱԾԻ ԱՇԽԱՄՀԱՑՈՒՑԻ. Ամողերուամ, առջ. Բառա Եղիս. Վահանդէցի, 1696, 2 չ. + 30 = 32 էլ։

### ԱՆՈՒԱՆԱԱԹԵՐԹ

ԲԱՆԱԼԻ ՀԱՄԱՍԱՐԱԾԻ ԱՇԽԱՄՀԱՑՈՒՑԻ ՄԵՐՈՅ ՆԱՐԱԾՆԻ. Զոր ի Լոյս Էած Հայկական Տառի Վեհանձն, և Սրբափայլ Հայրն մեր, Տէր Թօմոս՝ Աստուածազգեստ Բարունին Վահանդէցի, և առաքելազործ Եպիսկոպոս Սրբոյ Խաչին։

Տարագրեցաւ ի Ղաւկաս Ասպաշնորհ Ջահընկալէ Վահանդէցոյ:

Տողիւր, և Տախիւր Թօմոսու Վարզապետի:

Տարաբարդութեամբ Քաջ Դոգբէ՛ Տեսոն Մատթէոսի, Ներհուն Տողացի Հայոց Յամի Տեսոն, 1696: ՅԱՄԱԿՀՈՎԱՄԻ

### ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

(Ապուած և Այլ Հայկասի Ընթերցօքանէն)

... Եւ արդ՝ լըջմուսթեամբ, և զուարթ Կրեսոք Ընկալարուք զայս Գործակ մեր ի Վայելումն Բահանէր Համազնեացդ, և լիշեցէր ի Սրբափայլ յազմիս՝ զետանձ Վարդապուան մեր, և զշեզահոյի վեհն Վահամախորհուրդ՝ զՏէր Թօմոս Եպիսկոպոսն Սրբոյ Խաչի վանիցն Պողթնեաց, զի՞ Ընծայէ զծաղիկ բերկութեան. Յանկալի Ազգին Արամեան։  
Եւ՝ զյազներախու, և զժիակ Բան Տողագիր Հայոց՝ զանուանին Մատթէոս Յառհանին։

Ազայ՝ և զԾրուաց Դոգբէ՛ Ղուկաս, Ճնունդո Գրիգորի՝ Մերունդո Նուրիչանի, Մսունդո Հասմայու՝ և զՄատուցող այսր Գործակի. և զայլ Արեանառու մերոյ Տոնէ՛ զկենդանիս, և զՀանգուցեալս. սրով՝ և զուք լիշեցալէ ի Քրիստոս լիջիք յազմոթ Արժուառաց. Ամէն։

Կիւլովէնկւան Մատենադարան  
391-93 Բ.ս.

### 64

ԹՈՎՄԱՆ Ա ՔԵՄՓԻՍ. ՀԱՄԱՀԵՏԵՒԹԻՒՆԻ ՔՐԻՍՏՈՍԻ. Ամողերուամ, առջ. Թովման Եղիս. Վահանդէցի, 1696, 420 էլ։

ԱՆՈՒԱՆԱՄՔՆԵՐԸ

ԳԻՐՔ ԹՈՒՄԱՅԻ ՔԵՄՓԱՑԻՈՑ : Յաղագու . Համահնուհմանն Քրիստոսի : Թարգմանեցեալ ի Յոհաննիսէ յոլով երախտ Վարդապէտէ Կոնստանդինուպոլսէցոյ : Ի խնդրոյ Զուղայէցի խօսքայ Սահրատի որդուոյ պարոն Քասպարին : Գործեօք, և ծախիւշ թօմասու որբափայլ Եպիսկոպոսի որբոյ Խաչին : Յամի Տեսուն 1896: Յամսէլլոզամի

ԵՒՇԱՏԱԿԱՐԱՆ Ա

Առ միահամառ Աւումեասէր Հոյլո Մերազնեայց :

... Տոկցի զգիրս մեծի երանելոյ, և մայելւարուղի աղբերն թօմասու Քեմփացոյ, ի զուարձութիւն, և յարիութիւն մանկանց Նկեղեցոյ : Այնքան պատուելի, և սիրելի է ճաշուկ այս զրոյ, մինչ զի՞ որբան լեզուք գոն ի կալուածն Եւրոպայու, ամեներեան ունին թարգմանեցեալ ընդ բարբառոյ ինքնանց . լութերեանք, և կարդինալանք հետ՝ և ամենայն ոք միշտ կը զոյն ի ծոցի իւրում իւրբէ՝ զմեծ իմ միիթարութիւն Հոգոց : և մերս զոյր թարգմանեցեալ ի լոթին լեզուէ, ի Հայկական բարբառ աշխատանօթ Յոհաննիս վարդապէտէ Կոնստանդինուպոլսէցոյ յամի Փրկչին մերոյ, 1670. ի խնդրոյ ազնուատոն ջուղայէցի Շահրմանէնց Պարոն Քասպարին : Արդ՝ մեծաւ թախանձանօք խնդրեմ յեղրացդ սիրելեաց, զի ամենայն ոք ըստացի զայս ըսպեզանի, և բուժի ամենից ախտից . զի սովորսթափեցեալք ի նիրշմանէ ծանրադառնէ, բուռն հարցէ զուղիդ շարդաց ըստ մայնի մակար դիր բարբառոյն . Ճրադ ոսից ինոց բան բռ, եւալին :

Այլէն՝ զայն յուշարից աւազութեան մերոյ. զի որբան վկայութեան բանք տառածան՝ և եղան ի սուրբ դիրս յայս, և ազիքրատա, և անվարժա թօմաս Վանանդցի՝ բան իւմում ահասութեան, և անկատարութեան, աշխատեցայ՝ և յանդիման ածի զիւրաքանչիւր վկայութեանց ի սմա եղայոց գհամարազիրս զիւնց Համայնից, և արքնթէր նոցան զմիւն տանց պարունակեցելոց. զի զնոյն խնդրազաց, և որոնողաց՝ զիւրազոյն լիցի տառեան ունիլ՝ զոր ինդրացն : Աթէ՝ որոց անսանն, և զզան՝ երեխցի հաճոյ իմի՛՝ և ընդունելի, շնորհողին պատի, և գոհութիւն. զի ես ոչ այլ ինչ՝ կթէ ոչ պղինձ, որ յայլմէ Հարիցհան Հնչէ. իսկ եթէ աւելորդ իմն՝ և անտեսորժ, և բամանէլի, զերումն, և զանգորասութիւն սպասեմ ունիլ. թօմաս պարտաւոր, և սիալական Վարդապէտ :

Էջ 3-5

... Արդ ևս թօմաս լեալ ուր վէրջին .

ի վանանդայ զողթնեաց մասին :

Տպագրէցի զնիւուած վէհին .

և Համարձակ քարոզողին :

Եղեալ զնրազ յաշանակին :

ի զուարձութիւն բազմականին :

Զաւզ աղալիմ զամենեսին :

Եկէլ զնէքս առ միշտ բարին :

Այլ և զնեզօնս իմ բազրապին :

ըշնուրիթան ընդ Դիլարին :

Ուստի և զօղն Հանուրց Փրկչին,

մեղ և նոցա յաւէտ տացին :

Էջ 8-9

ԵՒՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

... Աւստի ևս Հէքս, և ողբոց բազմաց ստորակայեալս, անճաշակ, և անհպաւոր այնքանեաց բարգմանակ, և ամենալի երանանց, և արտաքսւլ յերամաց, և ի զառուց

որդուց առաջապահի՝ Թօմաս Եպիսկոպոս, ի Նոհանգէ Գողթնեաց, ի Մասնէ առնչալի վայրից Վանահանու. միշտ վերահայելով յունախութեան վատնեցեալ զիմ զկետնօն տունին առաջը թափանցոյն. պատհանուոր վարկայ զհամեզախոս, և զքաղցրաձաւոկ Գիր Թօմասու Քեմֆացոյ առազգրել յիմում Գործարանում, զոր յարձարեցի, և կողմեցի վշար անթուելեաբ. այլէն ծախս նոցուց՝ յիմոց ընթից զի զոնէ յընթերցաւէր Եզրացդ ինդրեցից զօժիոս սիրոյ, և կորեկցութեան, ծօնել եզկելույս զփշրանս մշտածառոյց ազօթից ձերոց. թերեւ նորօք բուժեցայց ի սպառականութեան ախտից զի ևս որդն էմ, և ոչ մարդ, և չիթ իմն զիւրածախ, և հոգմազար, որ ոչ երբեք ի մեսութեան աշաց կայակայ. ևս արդ՝ ազաշեմ զհամայի իսումքու սպառազինեալ Հայոց, և Եղբարց. զի՞ մինչ ճաշոկէք բժոգելով ի համեղարուղին, և ի քաղցրանոս ազգերն առին, յիշման առնիցէք արժանին զհուսկ. ևս զարիկարս, զթօման զանարգինու՝ յերամս բանափրաց: Այլէն՝ ծնօզնի իմ քաղցրանոյց. զհայրն իմ համեստակենցազ՝ զնուրիչինեան. և զլայրն իմ պարիկշտաղնոց՝ զԴիլզարն. ևս զեղրարս Հօր իմոյ՝ զԴուկաս, և զլաւիանոս: ևս զեղրարսին իմ զհարազան՝ զԴրիզոր, զլերիստակէն, և զՅակոր, և զըոյրի իմ Զանայ: Այլէն՝ յիշէլ մազթեմ զրազերախոս, և զկառավարօզ Գործարանիս, ևս բուն հմուտ, և Վարդ Տպագրութեան, զՎարպետ Մատթէոսն, որ է որդի Եղբօր Իմոյ. ևս զհայր իւր, զՅօհաննէս. ևս զմայրն զՄարիոմ. ևս զեղրայր իւր՝ զՊէտրոս: Եւս՝ ևս զորդիս Եղբարց իմոյ՝ զԴուկաս՝ ևս զՄիքայէլ. որք ևն վարժ, և Ներհմացեալը Լաթինական Լեզուի, և կրթեցեալը յուսումն Փիլիպոսիական, ևս բազմազան Հանճարոյ. զորս Ամենազօր Զեն Արարչին պահեացէ անսայթաք զեացիւք. յօդաւոտ, ևս ի պայցառութիւն Եկեղեցոյ Սրբոյ՝ ամէն: Խոկ զորիսուուր սիրոյ ձերոյ, ևս ցաւակցութեան՝ Հաւատաց՝ Քրիստոս, ըստ խոստանն իւրոյ՝ սրբէս ասացն. և տան Հօր իմոյ օրինանի բազում են. Յօհ. 14: 2: յայն օթեւանի, ևս զահոյի Հանգուացէ զմէզ Քրիստոս յաւուրն աներեկի, ևս զմէզ՝ և զմէրս ամենայն Հազորդ արտացէ ուրախութեան այնորիկ, զոր ակն ոչ համա՛ եւայլն. ի փառ Ամենասորոյ Երրարդութեան, այժմ, ևս յարիստան, Ամէն:

## Կիւրէնէկւան Մատենագարուն

230-2

Ք. 1696

## 65

ԱԱՍՈՒԱՐԱԾՈՒԽՆ.2: Ամսդերամ, առ. Թօմաս Եպօ. Վահանգէցի, 1696. 432 + 1 է. + 537 = 970 է.:

## ԱՆՈՒԱՐԱԾՈՒԽՆ. II.

ԱԱՍՈՒԱՐԱԾՈՒԽՆ.2 ՆԱՐ ԿԱԱԿԱՐԱՆ Տպագրեցեալ Վայելչագիր՝ և Գեղեցկագիր յօրինուածով: Հաւատութեամբ, Տպիւր, և Մատիւր Թօմայ Ասամեմ Վարդազեաին. և Վանիցն Գողթնեաց Սրբոյ եղային Մարգարիոյ Եպիսկոպոսն: ի Հայրապետութեան Լուսահեղոյն Գահոյին Սրբոյ Էջմիածնի՝ Տեղան Նոհապետի, Հօրն մերոյ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչի Փոխանորդի, և ամենայն Հայոց Խեժագուուի Հովուազեատի: Յամի Տեղան 1696: ԱԱՍՈՒԱՐԱԾՈՒԽՆ.:

## ԱՆՈՒԱՐԱԾՈՒԽՆ. II.

ԳԲԲՐՄՔ ԱԹԱՔԵԼՈՅՑ: Թուղթք Երանելոյն Պօղոսի Առաքելոյ: Թուղթք Կաթողիկէեաց: ՏԵ-  
սիւր Յօհաննէս:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Ա

Յիշատակարան.

ի կամո՞ւ եւ ի բարեհաճութիւն Ամենազօրին Աստուծոյ, որ հանուրց էութեանց զսկիզըն, եւ զկատարումն յօրինեալ՝ եւ անօրինեալ յիւրաքանչիւր պայմանի, եւ կայտնի զետեղեալ պահէ իւրով մշտնջենաւոր ամէնունակ կատարելութեամբն:

Նմա բազմազատկարար գոհութիւն՝ եւ երկրագութիւն անսպառ յաւիտնիւր՝ Եւ անլուսու ձայնիւր՝ երից անձնաւորութեանց՝ եւ միանոյ Աստուծածութեան, Հօր՝ եւ Որդուր՝ եւ Հոգևոյն Սրբոյ, Ամէն:

Յորմէ եւ ևս ամէնազարան, եւ բազմաց աւազից ստորակայեալ՝ թօժաս, յորի՝ յորշմամբ միայն նովիսկոպոս. իսկ՝ յարդեանց՝ եւ ի պաշտումանց այնմ չնորհի թափուր՝ յու ունայն միշտ. զոլով ի Գոզթ Գաւառէ՝ վանանց վերակոչեցեալ վայրէ, ծարուեցայ մեծաւ տենչմամբ տոպազը զլուստառուն Հոգւոց բարեկիրաց, եւ արեգակնախայլ Լուսակիր Հիմն, եւ Սիւնն Սրբոյն Սրինի զառած, եւ գհիւսուած Տեօրինութեան Քրիստոսի՝ զԱռոր Աւետարանն, զայն՝ որ ի չորից հոգեկիր արանց արտադրեալ՝ բացայայտեցաւ ի Փրկութիւն, եւ ի Կեցարթիւն սիրով՝ եւ ճշմարտութեամբ բնդուանզաց:

Զի՞ որպէս ի չորից տարեկաց գոյանայ ամէնայն մարմին, ըստ այնմ՝ եւ Չորից Աւետարանաց զօրութեամբ զարգանան՝ եւ բարզաւաճեալ չքեզազարդ ծաղկին, եւ պազարէր լեռ՝ ինդալից Երեւին Համայն պարք բարեպաշտից: Չոր վաղուրեմն նախ տոպազը բնդուալ գոյր ի Մեծէ՝ եւ յերշանկազայն վարդապետէն ԱՄԿԱՆԱՅ Երեւանեցույ. որոյ Տէրն Տերանց Համառացէ ըստ քրտանց նորա, եւ ըստ բազում երախտեացն, զորս կթող անջինչ յիշտառի յեկեղեցով մերում: Ուստի եւ ևս յովնազան վիրօք լցեալս ձեռնարկի երկրորդումս տոպազը բնդուալ վշտոք՝ սակա մեծմիթար վայրացս, որ եմք. եւ ինդրեմ մեծաւ թափանձմանը՝ ո՛չ առնել զմեղ անտես, այլ յեշել զէքիք, զթօժաս նովիսկոպոս՝ Հանդերձ Հորազուա գործակալուք իժովք՝ Մատթէոսիւ, եւ Պուկասու, որք են կառավարիչք, եւ ամէնայն իրաց կատարօղք, եւ Հոգացողք, Գործարանիս մերոյ միշտ՝ եւ Հանապատ:

\* \*

Հաւատ անրիծ լեռ ընդ յուսոյ,

յեւեալ ի նոյն շաղկապ սիրոյ:

Պարազայիւր մաքուր զործոյ,

Հասցեն փառաց Բանին Սրբոյ:

Մասուցից ձեզ բաժակ ըրբոյ,

յականէ զուս վրտակ ցօղոյ:

Յորմէ արքեալ տենչմամբ Հոգւոյ,

բղինն ակունք Հանգէս զեսոյ:

Որ ոք կալցի զայս զեզ աղդոյ,

յիշի ունօգ բարեկաց Հանրոյ:

Արեաց Եղբարցդ մերայնոյ,

խոպազութիւն աւուրբ լիոյ:

Եւ ճառազայթ անչէջ Լուսոյ,

Համբնթաց ձեզ մինչ յերեկոյ:

Էջ 430-432

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

Գոհութիւն անքննելի իսութեան, անօահմանելի զոյութեան, անհասուածելի միականութեան, անհասանելի բարութեան, Համարուն արարչութեան, Համազոյ Ածութեան. Առալուսուան՝ Եւ Համազօր Անձնաւորութեան. Անկիզրան ընդ Ակզրան, եւ Անկիզրանուրին Ակզրանց, Ամենասուրը Երբորդութեանն. Հորն Դառողի, Խնիշելոյ Որդւոյն, եւ Սրբոյ Հոգւոյն՝ Անդամանելի Բդիսան նոցին. որոյ անձնուելի կարօզութեամբն՝ աւարտեցաւ Վայրէ շաղիք՝ եւ Գեղեցկաղիր ԱՍՏՈՒԽՆԱՇՈՒԽՆԵ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱԽՆԱ, Նորոտունել Բուրաստանս,

Է. Երկնարուղիս ութեղի տկանակիս վառեկա. յԱմբ Տեղան 1700. և ի Հայոց Թուքին, ոճիք:  
Արդ՝ որք Հանդիպիք այս Աստուածակիրու Քրափառիս, մի՛ մահմանայք յիշել յա-  
զոքս ձեր զեռութեա Բարունին, և զՄըրափայլ Հայրն մեր՝ Թօսաւ Աստրելացաւիզ նպիսկո-  
պոս Սրբոյ Խոչին յամենավայելու Չորսին Վահանգու. Գողթնեաց զաւաշին. որոյ Հաւա-  
նու Թեամբըն՝ Տղիւքն՝ և Մափիւքն յանկելեալ աւարտեցաւ Աստուածաշանչն Սուրբ Նոր Կոտո-  
կարսեան: Այլէ՝ զբոցզրամանոյ ծնօպն նորա. զՀայրն Համեմակենցար՝ զԵռորիշն նուրի-  
ջանեան. և զՄայրն պարկէտապնաց՝ զԴիլուրն: և զՀանգուցեալ Հարազտու եղրարսն  
զԴիլուր, զԱրիստակէս, և զՅակօր, և զՔոյրն իւր Զանայ:

Նաև՝ զաւեկս սոցա՝ զՄինան, զՄարիամ, զԵւզիեայ, զՂուկաս զԴիլուր, զՄի-  
քայլէ, և զԹուրքանզայ: Ընդ որս և զՔեռոյ որդին իւր զՀարազտու՝ զրազերախոս, և  
զրուն վարպետն Մատթէոս, որ միշտ՝ և անձանձիք տքնեցաւ ի վերայ Տպարութեանն.  
Էսու՝ զՀայրն սորին՝ զՅանանէս, զՄայրն Մարիամ, զԵղրայրն՝ զՊէտրոս, և զՅորարողրազ  
որդին իւր՝ զԱմբրոզիոս: և զայլ Համազուն արքանուն մերձաւորն վերցրեցիւար էլեհի,  
զԿենդանիսն և զՀանգուցեալս ի Քրիստոս՝ յիշման արժանիք առնեցէք ի Սուրբ ազօթ  
ձեր:

Ի վախճանեի յիշեցէ՛ք յազօթս ձեր զՀարազտու՝ և զԲարեկմիտ՝ աշխատաւորս նախա-  
զեկ վէլի Տպարանին՝ զՄատթէոս Յօհաննիսիսան, և զՂուկաս Գրիգորիան. որ ըստ կորի,  
և բայ պաշտօնի իւրեանց մատրաւոր աշխատեցան՝ և աշխատին յազուու՝ և ի ովայծա-  
ռութիւն էկէղեցոյ Սրբոյ. Ամէն:

Էջ 536-537

Կիւլոչնեկան Մատենագրաբան

225. 4

1698

ԽԱՆՕԹ. Չորս Աւետարանները ունին է 1-432 համբանքը: Առանձին ամուանարերով և  
1-537 էջակալուրեամբ իր տրուիմ «Կործ Առաքելոց: Թուղթ Երանելոյն Պողոսի Առաքե-  
լոց: Թուղթ Կարուղիկեայց: Տեսիլ Յօհաննու»:

## 66

ԳԻՐՔ ԱՇԽԱՄՀԱՅ և ԱՄԱՍՊԵԼԱԲԱՆՈՒԹԵԱՆՑ ՈՐ է ԱՀԱՏԷՍՎԳԻՐՔ: Հրոտ. Երկմիտ վար-  
դապէտ: 1698. 181 էջ:

ԱՆՈՒԱՆԱԲԵՐԻ

ԳԻՐՔ ԱՇԽԱՄՀԱՅ են ԱՄԱՍՊԵԼԱԲԱՆՈՒԹԵԱՆՑ ՈՐ է ԱՀԱՏԷՍՎԳԻՐՔ: Ի Սուրբ էջմիածին  
Երկմիտ Վարդապէտէ: Ի Հայրապետութեանն Տեղան Նահապետի Կաթողիկոսի ամենից  
Հայոց: և Թվականութեան Հայոց. ոճիք. յունիս. ժ. և ի թվին փրկչին. 1698. յունիսի. ժ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱ

Չունիք:

Կիւլոչնեկան Մատենագրաբան

956-621

Խռ. 1698

Կազմեց. Ա. Գ.

(Տար. 5)

## ՏԵՂԱԳՐԱԿԱՆ

### ՎԻՊԱԳՐՈՒԹԻՒՆ

### ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒԼԻՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ

ՍԱՐԳԻՍ ԴՊԻՐ ՅՈՎՃԱՆՆԻՍԵԱՆ

Եւ արդ՝ աստի անցանեմք յայնկոյս նեղուցին ի Ֆէնէրն Անատօլիան, որ է ի մասովն Բիւթանիոյ՝ դէմ յանդիման Ռումէլիան Ֆէնէրին: Եւ է սա տեղի իմն վայելու և զուրծական:

Եւ աստի լինի Երթալ առ ծալեզերը մինչև ի նորակերտ հիսուրն Պօղագին Գոմիադ գալէսի կոչեցեալ, որ է Հանդէպ ուռմէլիան դափադ հիսուրին: Արաց Երկուքն ի միասին կոչին Գամադ գալէլէրի:

Տեղիս այս ընկալաւ զանունս դալագ՝ վասն յորժ մեծամեծ եւ անամ բարտի ծառոցն եղելոց ի ծալեզեր անդ: Ի մէջ այսը Աւանի Գամադ կոչեցելոյ ասի թէ՝ զո՞ն տաճիկ բնակիչք իբր անձինք հազար: Թուղ սորա անուանի է:

Ի գիշերի բացեալ կան կրպակք սորա՝ վասն դիւրութեան նաւորզաց ի դիւտ կերակրոց եւ այլոց պիտոյից: Զի ի չնչել արեւելեան եւ հիւսիսային ընդդիմակ հողմոց՝ բազմութիւնք նաւուց մինչեւ Երթեմն երեքհարիւր անտանօր խոնեալ մասն ի Գամադ իսքէլսին, եւ սպասեն յարմաք հողմոյ առ ի նաւել ի ծալն Պօնոսուի: Եւ լինի Երթեմն զի անցանեն ամիսք չորք, եւ ոչ լինի յարմաք հողմ գնալոյ նոցա, եւ յորդամ չնչէ Պաթը, կամ Գալէ, եւ կամ Լուսու, յայնեմամ լինի զուարձութիւն մէծ, զի ի ծալէ զիարիսիս առեալ, եւ ընդ Պօղագին խօրովին արտաք ելեալ՝ եւ զնաւոն առազատեալ ցնծութեամբ Երթան դանաւ պարհու իւրեանց:

Եւ ի բերդի աստ զո՞ն 25 տառք տաձկաց, եւ 20 զինուորք պահնակք ի նմա: Նստի Եւ Տիգուար՝ որ է բերդակալ:

Եւ չին բերդ սորին, ուր էր Եէրօն՝ այսինքն տաճար Դիսուուրիօնի, անուանեալ կոչի ի թուրքաց Եօրուս գալէսի:

Եւ երբեակ են դիրք նորա, այսինքն միջնարերը, բերդ, եւ քաղաք: Բաժանեալը ի միջնանց պարսպաւ եւ դրամբը:

Պարիսպ քաղաքին միայն ձգի մինչ ի ծովալոր իսկ բերդ, եւ միջնարերդն անկանին ի վերայ լըրին:

Յայսմ բերդի չինեալ է մղկիթ մի, այն Եանձայ էֆէնտին, որ կայ թաղեալ ի զրմբեայ կղոնարուծածք չիրմի անդ, կայացեալ ընդ մէջ Պէշիքտաշին՝ եւ Օրթայ քեօյին, զորմէ տեսցես ի կրպին՝ յայսմ համառութեան տեսրակիս:

Առ սոսորոսով պարսպի քաղաքին՝ կայացեալ է ի ծալեզեր անդ վերոյ գրեալ նորաչին բերդն, նոյնպանակ՝ եւ Հանդէպ նորին ի Ռումէլիին այլ բերդ, որք միանդումայն Երկուքին եւս կոչին Գամադ գալէլէրի, որպէս ասացաք ի վերոյ: Շինեցան սոքա ի թուականի հիճրէթին 1033: Ի ժամանակս Զորրորդ սուլդան Միւրատին, ընդդէմ ասպատակութեան Գամադաց, որք եկեալ Հարիւր յիսուն նաւակօք յանկարծ յաւարի առին զնոր զիւղն մերձ ի Խոթէնեէ, որ կոչի թուրքերէն Եէնի քեօյ, զորմէ լիով ասացաւ վերապոյն ի ճառի Եէնի քեօյին:

Սակաւ ինչ ի բացեայ ի պարսպէ աստի են ծառափիստ տեղիք, յորում են զերեզմանք տաճկաց, որք յառման բերդին անկան ի մարտին, եւ տեղին այն՝ կոչի Շէհիսլիք, մինչեւ ցայսօր ժամանակի:

Տեղիս այս՝ ասի Եօթներորդ սոր և Պուսուն ասիայի կողման պօղագին՝ ի յիւս-

քիւտարէ մինչեւ ցասա, և է բնակութիւն տաճկաց: Եւ գխույթի է՝ զի մերձ ի հօրուս շննեաց Յուստինիանս կայսր յունաց զՃաճար Արքոյ Հրեշտակապետին Միքայէլի:

Եւ ապա՝ Իդնատիս Պատրիարքն Կոստանդինուպոլսոյ շննեաց զՃենաստան՝ Տաճարի Արքոյն Միքայէլի, յիններորդ դարուն իրը յամի Տեառն Տ50: Ուր մինչեւ ցայտը երեւի Հին շինուած այն մենաստանի:

Ուրքս եւ ի վերկոյս Եօրուսի Եւ՛ երեւին տեղիք Հին շինուածոց այլոց տաճարի:

Վեցերորդ բաղաւեկ եւ Պուռուն Անատոլի կողման՝ է Մաճառ պուռնին, առ որով է եւ տեղին այն, որ ասի Մաճառ Պաղչէսի:

Եւ Եուշա տաղին յետ կոյս նորին ի զըլուտի այսր լերին՝ է գերեզմանն Եուշային:

Եւ առ գերեզմանաւ նորին է ջրհոր բարեհամ ջրոյ՝ եւ խոր է հոր նորա բատ խորոթեան գրկաց ութուստանից:

Իսկ առ լերամբ Եուշային, է ջուրն այն անուանի՝ որ կոչի Կիւմիչ սույիի: Աստ եւ անդ ի մացառափախտ տեղին լերին, երեւին հիմունք Հին շինուածոց:

Զգերեզմանէ Եուշային ասեն թէ՝ ունի զերկայնութիւն վաթսուն եւ վեց սուփց, եւ հաշուկն այլազդիք թէ՝ և սա զերեզման Յուսուս որդւոյ նաւեայ: Բայց ոչ է այն՝ այլ է շիրիմ յաղթանդամ վաղնջական արքայի ուրուք Ամբիոս կոչեցելոյ, որ բապանաւ ի Բօլիտելիսին՝ ի միոյն յընկերացն Յասոնի ի խմբէ Արգոնաւտաց քառասուն եւ ինն քաջաց հելլենացւոց, որք չողունընդ առաջի ուրուք Ամբիոս կոչեցելոյ, որ բապանաւ ի Բէլիասայ արքային Թեստալացւոց ի Կոլքիս յերկիրն Զէրքէսաց, անցանելով նաւեաւ միով ընդ Պրոպոնտիս եւ ընդ այս նեղուոց ծովու ի Պոնտոս, վասն սոկեղիսակ մորթոյն, որ էր ընդ ձեռամբ Այիզասայ արքային Զէրքէսաց եւալլին:

Եիրիմս այս՝ յայտ Լզեւ ասեն 350 ամօք յառաջ, եւ պահպանութիւն զերեզմանին յանձնեալ Լզեւ միում ցեղի ի բնակչացըն Քավագ գիւղի, որք մինչեւ ցայժմ կոչին Տէտէ օղուլլարի: Ուր սուլթան Օսմանն Երրորդ շուրջ զգերեզմանաւն շինեաց որմ ցածուն, եւ առաջի նորին նէմազիկահ, այսինքն աղօթաւեղի, յոր յաճախեն ուխտաւոր նոցա:

Աջակողման ծոցն՝ լերինս այսորիկ կոչի

Մաճառ Պաղչէսի: Եւ ահեակ կողմն ձուցյն՝ անուանի Ռւմուր Եէրի:

Որոց մի անուն տալով նախնիք, թէ ձուցյն ծովուն՝ եւ թէ լերին՝ կոչէին Արկիրիօն, այսինքն Արծաթի, վասն բազում որամուգք զնեալ յինելոյ սորա:

Յորում ի հնումն զոյր եկեղեցի յանուն Արքոյ Վկային Բանտէլէիմօնի, եւ առաջի նորին հիւանդանոց, զոր նորոգեաց կայսրն Յուստինիանս, եւ զհնացեալ տաճարն Արքոյն նորով շինեաց:

Ուր ի Մաճառ Պուռնիէն մինչեւ ի յիւմուր Եէրին սալայատակ ձանապարհ շինեաց սուլդան Մուսթաֆայն Երրորդ, վասն զիւրութիւն յինելոյ ի քարշէլ զնաւուն ընդուզէմ յորձանաց: Եւ է սա յետ կոյս նորաշէն բերգին, զոր ևս շինել նոյն սուլդան Մուսթաֆայն Երրորդ:

Քանդի՝ լաց ի բերդորէիցն, որք կոչին Գավագ գալէլէրի, նորաշէն բերդ մի, եւ այլ եւս մարտկոցք, այսինքն թապեհայք շինեցան աստի եւ անտի յերկոսին կողմունան Պօղպին ի ծովեղերս անդ:

Աստ մեծի մասին ի ժամանակս պատերազմի Երրորդ սուլդան Մուսթաֆային: Եւ այլք ոմանք ի ժամանակս սուլդան Ալտիւ Համբասին, յամի տեառն 1788: Եւ կէսք ի ժամանակս սոյն սուլդան Սէլիմի:

Եւ աստ է Ռւմուր Եէրին, որք զոն բովչ բռագործաց, եւ է տեղի զեղեցիկ եւ զուարձալի:

Հինգերորդ Պուռունն զկնի նորա է Սէրվի պուռնին:

Եւ է սա վեցերորդ տեղի թագաւորական պինիչի ի յիւսքիւտարէ մինչեւ ցասա ի կողմն Անատոլուի:

Աստ է եւ պէյիլի տէյիրմէնն, ուր կան երեք արքունի Ջրաղացք, յորս աղացեալ յինի ալիւր արքունի հացին, յորմէ կազմի սպիտակ հացն թագաւորական:

Եւ յետ սորա է Հիւնքեար իսքէլէսին, որ է տեղի զեղեցիկ եւ վայր մարդագետին:

Եւ ի սմին հարթակետին ծովեղերեայ տեղուն յինի երրեմն երբեմն թէֆէրրիմ մէծամէծ էսնաֆից արուեստաւորացն քաղաքին Էստանպոլու, ուրանոր վրանս հարեւալ՝ և ափացիւք զնոսա յարդարեալ, խա-

զարկուք խաղան ի նմա , և նուադարանք անսանօր Հնչեցուցեալ , և բազմութիւն զրոսասիրաց ի վերայ զալար արօսոյ դաշտակին տարածեալ՝ ցնծան և խայտան , ամենեւին բերելով զնմանութիւն իմն՝ խմբեալ բանակի զօրաց : Եւ աստի ի ներքո ի ցամաքակողման սորին է կոչեցեալն Թօդաթ պաղէսի (Թօգաթ . բատ զործածութեան թուրքաց , նշանակէ մակաղատեղ խաշանց)՝ վայր զուարձական մինչեւ ի ծայր նոյն գեղեցիկ դաշտին :

Ուր շինւալ է սուլդան Սիւլէյմանըն Առաջին կարկածահոս տապանս , նման Զաղարդանիցն Քւաղէտիսանէին :

Եւ քանզի քայքայեալ էր՝ շնուածն այն , կրկին նորոգեաց զնա սուլդան Մահմուտն յամի տեան 1746: Եւ ի թուականութեան հիճրէթին 1159:

Եւ անդ են երկու սիւնք կանդնեալը ի յիշասակ նետաձութեան Զորրորդ սուլդան Միւրատին :

Որպէս եւ այժմ կանդնեցան այլ սիւնք ի Առորդանիէ ի յիշասակ զինաձութեանց այժմեան սուլդան Աէլիմին :

Յետ որա է Եալը քեօյին բնակութիւն տաճկաց ծովեղերեայ , որպէս եւ ցուցանե անուն նորին :

Եւ ի շարի սորու է Պէլլոզն , բնակեաւ ի Հայոց , եւ ի տաճկաց : Յորում է եկեղեցի մի Հայոց՝ յանուն Սրբոյն Նիկողայոսի ժամանէք ժողովրդով :

Եւ աստ է մեծացն յորդաբուզի տղրիւրն գեղեցիկ , մերձ ի ծովեղին , զոր շինել ետ սուլդան Մահմուտ Կիւմբիրքի Խաչագ աղային տան երեւելոյ՝ քարաշէն յօրինուածովք շինուած հաստատուն , որոյ շինութիւն եղեւ յամի Տեան 1746:

Ուր զրի Տաճկերէն ի վերայ աղրերն յարմ բանի ՍԱՀԻՓԻԻԼ ԽԱՅՐԱԹ , Վ.Լ. ՀԱՍԼԻՆԱԹ , կը ՍէՅէիԾ ԻՍՀԱԳ ԱՂԱ Է-ՄԻՆԻ Կիւմբիրիք ԱՄԻԹԱՆէ . Աէնէ 1159:

Այս աղրիւր ի վազուցէնսէ մշտահոսէր , որ ապա ցամաքեցու ամենեւին , ուստի բնակիչքն զիր աղերսանաց մատուցեալ առ սուլդան Մահմուտ : Վասնորոյ՝ բազում ծախիւր կրկին բերել ետ զնուր նորին անդ , եւ յայն ասկս ի հրամանէ արքայի կերտեցու շինուած աղրերն այնորիկ :

Եւ է աս այժմ տեղի զրոսանաց յեղա-

նակի ամառան , ուր երթեալ զրոսասէրք նոտին առ ջրովն ընդ յարկաւ քարակերտ շինուածոյն , և զուարձացեալ բերկրին շաշմամբ շառաշմամբ յորդահոյ ջրոյն :

Ասու նոտի զատաւորն բերզին Եօրուսի : Եւ ի ծոցի Պէրգովին յերկոսին կողմունս նորին լորեալ են վարժք ձկանց , եւ կայ Դալեան մեծ միասիւն՝ բարձր այլ իմն ձեւով կազմեալ , եւ ի ծայրի նորին նոտի ոք փոխանակու եւ դիտէ վասն ըմբռնելոյ զառւերածուկն , այն է Գլըլճ Պալլզի :

Եւ աստ ջուրն Ազպապա զիւղին զայ ի յերանց , եւ խառնի ի ծով :

Եւ է Ազպապայն տեղի յոյժ հաւատար . եւ ունի ող՝ սուողչարար :

Եւ զինի այնորիկ է Սուլդանիէն , անընակ ի մարդկանէ , որ նախագոյն կոչիւր ենաչէրլի Սուլդան՝ յանուն կենակցի սուլդան Սիւլէյմանին Առաջնոյ : Է աս հինգերորդ տեղի՝ թաղաւորական Պինիչի : Եւ յետոյ անուանեցաւ Սուլդանիէ , առ որոյ ծովեղերին՝ է զաշտ ընդարձակ եւ ծառախատ , եւ ծոց սորա էր մեծ եւ լայնանխատ , այլ ծանծաղ եւ ճախին , եւ ունչը կզզեակ ինչ ի միջի իւրում , զոր սուլդան Սիւլէյմանն լցուալ հողով , արար ցամաք զաշտավայր , եւ է տեղիս այս հանդէպ հողմոյն հիւսիսոյ : Յորում է գեղեցիկ աղրիւր՝ եւ աւազան , եւ ի յըլակայս նորին բարելից պարտէզք :

Սուլդան Սիւլէյմանն Առաջին՝ շինեաց ի զաշտավայրի տատ հովանոյ՝ այսինքն քեօչք , եւ պարտէզ վայելուէ , եւ տնկեաց անտանօր ծառս գեղեցիկ , եւ հանդէպ սոյն քիօչքիս զոյ ծառ մի , եւ ասեն թէ՝ յիւրմէ բղնի իւղ անուշահոտ , որով գերեսա եւ զնուս օծանեն :

Ասու է ջուրն սուողչարար՝ բղնիւալ ի վերայ ուղղարերձ յերին ընդ խորովիս ինչ հին ձեռագործին , որ յոյժ շահաւէտ է քան զգեղ բժշկին :

Եւ անտի յառաջ է ինձիր Քէօյին , բնակութիւն տաճկաց : Սա է առ ծովեղերն երկայնածիգ տարածեալ , որ շինեալ եղեւ՝ եւ մանաւանդ զարդարեցաւ ի ժամանակս Դաշիր Աղային , որ էր սիրելի՝ երբորդ սուլդան Մուսագաֆային , մինչ զի եւ Պինիչ արար անդ Մուսագաֆայ արքայ :

Այլ վասն յահախելոյ անտանօր ըստ-

մութեան, անսոռակութիւնք եւս յաճախելով, եւ վասն այնորիկ նեղեալ զնոսա Պօսթանձի սպաշին՝ յքու եւ եղծաւ տեղին այն ի չքոյ եւ ի վայելչութենէ:

Այս Դահիր էր՝ որ եղեւ պատճառ սուհմանելոյ արքայի զրագում զիւտա նորահնար իրաց յօմանական կարգադրութեան: Մարտանդակ այսր տեղոյ՝ է Պուռուն Պաղչէսին:

Եւ այլ յառաջ երթեայ՝ է Քիւշիք Զըստուղլուն՝ սպատէզ արքունի: Ուր կան կանդնեալ երեք ահադին չինուածք ի մացառախիտ անկեան սպատիղին:

Յորում ի զաշտավայրին՝ որ առ ծովեղերն, կայ քակեալ պալտա արքունի, ուր է եւ փոքր անսառ ինչ առաջի սպատիղին, որ էր տեղի որսոյ նախնի թագաւորացն օսմանականաց:

Աստանօր զոյլ Վանք կրօնաւորացն Անքուն կրօնին, որ յունարէն սոի Ադիմի՛զի, որոց նախկին վանահայր եւ հիմնադիր եղեւ Ալէքսանդր անուն ոք, որ եւ մեռեայ յամի Տեսոն 430 թագեցաւ ի սմին մենաստանի:

Եւ ասացան կրօնաւորք այսոքիկ՝ անքունք՝ իրը թէ՝ աննրնջօնք, զի կարգեալ էր սոցա անընդհատ առնել զօրհնարանութիւն ժամերգութեան, կարգաւ եւ փոփախակի ննջելով, այսինքն յօրհնարանել միոյ զասուն՝ միւսոյն ի քուն լինել, եւ աղա՝ օրհնարանողացն՝ ննջել, եւ զարթուցելոցն ի քնոյ՝ շարունակել զօրհնարանութիւն:

Եւ զինի սորա է Պիւյիւք Զըստուղլուն, ուր դոյ ջուր բարեհամ հոսեալ յաղթերէ նորին: Եւ յերկոսին ի սոսա չիք մուն բընակութեան ժարդկան:

Եւ է սո չորրորդ տեղի պինիշի թագաւորին:

Յորում կայ մերձ ի սա եւ սար ինչ, որ կոչի իւլարէ Պուռնի: Եւ յետ սորա է Գանլընա, որ է զիւղ մհծ, բնակեալ ի տաճկաց:

Աստ շինեաց Խոքէնոտէր փաշայն, յաւուրս սուլդան Միւրէյմանին Առաջոյ զմղիեթին, եւ զմէքթէպն որ անդ, ուր եւ մէտրէսէ եւ բաղանի ի թուականի հիճրէթին 967:

Այս Խոքէնոտէր՝ յառաջազոյն էր Պու-

թանձի պաշի, և յետոյ փաշա եղեալ, կարդեցաւ նաև Մըսրը Վալիսի: Ի Գանլընայի տառ՝ ի ցամաքակողմանն նորին զոյ տեղի ինչ դրօսանաց, որ կոչի Միւրվէք եէրի:

Եւ զիսելի է զի Գանլընա՝ թարգմանի սուլլիկ բատ թուրքական բարբառոյ, եւ է իրը նուազականն բասին Գանլըր, որ է սուլլ տյունքն Արապա: Հռչակեալ է եւ մածունն սորա, զոր բերեալ վաճառեն ի Բատանալոյ բաղաքի, կոչելով զնա Գանլընա եօզուրոտի:

Որ եւ սո է Զորրորդ Պուռուն Անսատօլեան մասին սկսեալ ի յիւսքիւտարէ մինչեւ ցաստ:

Եւ յետ սորա է եօնդա զատէ եալը սին:

Եւ ասա է ի շարի՝ այն տեղին, որ կոչի Զայ Քէօրֆէզ Պաղչէսի, եւ սոի քէօրֆէզ՝ որ է ծովածոց, զասն զոլոյ ծովուն աստանօր ի ներքս մտեալ՝ եւ ծոցաւորեալ: Եւ էր սո սիրելի տեղի սուլդան Մահմետին: Ի բարձրաւանդակի ծոցի Քէօրֆէզին երեւի շենդ վայր ինչ դրօսանաց, որ կոչի Գավանրգ՝ շինեալ ի Սատրդ աղայէ, յորժամ էր մեծ Միրախօս, եւ ի Հիւսէյին աղայէ, որք եւ շինեցին պալտա առ ծովեղերը Քէօրֆէզին, նաև ի Տօրմա Պաղչէսի անդ:

Յորս երկոսին եւս Պինիշ առնէր սուլդան Մահմետ:

Որում սիրելի էին նոքա եւ ընթերակայ ծառայք նորա: Այլ ժառանդք նոցա վաճառեցին զտուն Քէօրֆէզին՝ Բաղիսի փաշային:

Սոքս երկոքին էին որդիքը Մէհմէմէտ էմին սղային, որ եղեւ Գափու Քէթիւիտասի փաշայից բազմաց:

Եւ ի յաջակողմն սոյն Քէօրֆէզիս կայ հին պալտա թագաւորական, ուր եւ աւազան մհծ, տեղի պինիշի սուլդան Մահմետին:

Եւ զինի սորա է Հիւսարն Անսատօլեան, որ եւ սոի Կիւղէլճէ, եւ Աղճա Հիւսար:

Որ է յանդիման Ռումէջէկան Հիւսարին, րնակեալ միայն ի տաճկաց: Երկոքին բերդքն այսոքիկ յաջմէ եւ յահեկէ նեղուցին պահպանողք են քաղաքին ի վնասուց ծովային թշնամեաց:

Շինեցաւ բերդս այս յիսուն եւ ութն ա-

մօք յառաջ քան զշինութիւն հանդիպակաց միւսմէլեան Հիսուսին Պօղագքէսէնի:

Քանդի՞ յարժամ Երլարը սուրբան Պայցի զիան զերծոյց զԱօՓեա ի պաշարմանէն Մաճառաց, և զարձաւ ի Պրուսա, յետոյ որեմն Եկն անտի ընդ ճանապարհ Գօճակիին ի նեղուցն, և ինքն չինեաց զրերդո զայս: Եւ ոչ առայր թոյլ նաւուց քըրիստոնէից դալ ի Սեաւ ծովէ՝ և ընդ այն անցանել, մինչեւ կայսեր յունաց Մաճառէլի հարկատու լեալ նմա, զարձոյց զնա անտի ի տեղի իւր: Եւ այս պատահեաց ի թուականութեան Հինդիթին 797, և յամի Տեառն 1394:

Եւ յիս սորա է Պիւյիւք Կեօքսիւ, և է սա զետակ ինչ նման ջրոյն Քեաղէտխանէի, թէպէտ և փոքր քան զնա, բայց մեծ քան զդուրն Քիւչիւք Կեօքսույին:

Եւ զոն ազրիւք և բարելից պարտէզք ի շրջակայս սորին: Որոյ և պատինձանն այլ ինչ Երկայնաձեւ տեսակաւ՝ անուանի է ի քաղաքիս, և լինի խոչըր և համեզ:

Եւ ունի սա զաշտ վայելուշ, հեշտովի աշաց տեսանելեաց: Ուր յամին ջրոյ գետոյն այնորիկ, զոն զործարանք չինողաց կաւոկերտ անօթոց, այս է կարասից մեծամեծաց և փոքրուց:

Գոն տատանօր ջրաղացք Երեք, յորո առ զնան զալիւրն արքունի պալտախին:

Եւ առ ընթեր նորին է տեղին այն՝ որ սակ Քիւչիւք Կեօքսու գեղեցիկ դաշտավոյր և Երկայն՝ առ ծովելքերն:

Եւ յերկոսին ի սոցա չիք ընակութիւն մարդկան:

Ուր զոյ պալտատ արքունի, և փոքրիկ գետակ հոսեալ ի զաշտի անդ:

Եւ էր ի մէջ ջուրոյ զետոցա այսոցիկ՝ պարտէզ արքունի՝ առաջին թագաւորացն աեղի զրօսանաց:

Բայց յաւուրս սուրբան Մաճառուտին բարձաւ և չինեցաւ չքեղ պալտատ արքունի ի Տիգեթար կմին Մէջէմմէտ Փաշացէն, որ եղեւ վէղիրի ազէմ սուրբան Մաճառուտին, ի թուականութեան Հինդիթին 1163:

Ասու է անտառ զեղեցիկ, կշռակի նունի ծառովք զարդարեալ, զոլով աստի պարառեալ մինչ ի Գանատիլին, որում տեղույ սիրահար լեալ սուրբան Միւրատն Զոր-

րորդ, կիւմիչ Աէրդիկ եղ դանուն Կեօքսույին:

Եւ է սա երրորդ տեղի թագաւորական պինիչի ի յանատոլեան կողման Պօղագին:

Երրորդ բազուկ և Պուռուն է, Գանատիի Պուռնին: Բնակեալ ի տաճկաց, ի չայոց և ի սակա յունաց: Այս Պուռուն՝ իրեւ կղզի ինչ ի ծովն կոյս ի գուրս ձըկտեալ է ի մուսմէլի ի յորձանուտի անդ, անման այլոց պուռունից յերկուց կողմանց:

Քանդի՞ մեծ Կեօքսիւն զոլով ի յաջակողման, և ծոց վանի զիւղին ի ձախակողման, ինքն Երկայնեալ արտաքս ի ծով անդք՝ զայրացուցանէ զընթացս Ազընոր յորձանին:

Զի զրանութիւն յորձանաց վերուստ ի վայր նետանման չեշտակի հոսելոց՝ անդքէն յետո ընկըկեալ՝ ի ծովն կոյս զարձուցանէ, և ջուր յորձանին ի սառուէ ի վերեկեալ և ի յետոն սորին հարեալ՝ և ընթագրեալ՝ դառնայ նմանապէս ի ծովն խորին:

Եւ այսպէս յերկուց կողմանց ընդ միմեանս բազիսեալ ջուրքն և փրփրեալ մարտընչին և կոռուին:

Եւ յորժամ Ելաննս ի զլուխ սարաւանդակին, տեսանես զահման նախնի արքունի պալտատին, ուր էր Հովանոց այսինքն քեօչքըն արքայի, և աստի անցեալ անդը եւս ի ըլուրն՝ որ է բարձարզոյն քան զնա ի ներքին կողման ի վերջին ծայրի հովտին, անտի Երեւի ծովն մարմարայի, և լերինը Մարքեարին, և բատ մէծի մասին զալարուն ընկըկեկումն նեղուցին, և հեշտակի զաշտ և Հովիտն Կեօքսույին՝ նկարեալ իրը ի պատկերի զեղեցիկ տեսլեամբ:

Եւ անդ է վայելել տառատապէս ի չնչումն Հիւսիսային հովմոցն: Ասի թէ՝ առաջի սորա հեղձեալ է ի ծովն մի ոմն ի Տիկնաց արքայի: Եւ քանզի՞ սուրբան Միւրատն Զորրորդ՝ զուղղածիոն նոճի ծառն տայր զարդարել ի զիշերի բաղմութեամբ լուցեալ կանթեղաց, և հըճուէր զանազան երազոք, և ալէսպէս նուազարանօք, և վասն այն՝ Գանատիլի կոչէր զայն տեղին. յոյը ասկու՝ մնաց անուն տեղույն այնորիկ Գանատիլի Պաղէէ: Ուր էր ամարանոց պալտա-

առլրդան Միւրատին Զորբորդի, որ առերևալ էր եւ ամայի, զոր ի ժամանակս սուլդան Մահմետափին վաճառեցին այժմեւան ընակցացն յամի տեսան 1748: Եւ ի թուականին հիմքիթին 1161:

Աստ մերձ ի յորձանուուն՝ նստին պահանակին արքունի, եւ զհետ լինին փարտարեր նաւուց, զորս մինչեւ արկեւալ են նորք պարան ի նաւէն ի ծովեզր՝ քարշել տանին ի Մէրտան Խոքէլէսին, եւ զրոյոր փայտ նաւին յարքունիս առնուն, տալով զգին փայտին բառ արքունի սահմանադրութեան: Եւ Եթէ նուազարքն փութացուցեալ զնաւն ի ցամաք՝ զծայր պարանին ընկեցեն յո՛ եւ իցէ ծովեզր ի փախչին իբրեանց, այնուհետեւ ոչ կարեն քարշել եւ տանիլ զնաւն զայն յարքունիս: Եւ մերթ լինի զի յուլեանց առնուն տուրս ի նաւուց փայտից՝ եկելոց ի սեւ ծովէ, եւ անտես առնեն, եւ սոքս են որք կոչին Շատիկը:

Եւ յետ սորա է զիւզն այն կոչեցեալ Փափաղ Պաղչէսի, որ տուեալ եզեւ վանի է Փէնտոյն, եւ նա շինեաց զիւզ ինչ, եւ հաստատեաց փոքր մէսամիս մի ի նմա:

Աստանօր մերձ ի ծովեզրն ի ծառուտ տեղուջ անդ՝ տեսանին հիմունք տաճարի Սրբոյն Թէոդորոսի առ ընթեր այտադային, եւ կայ ի թիկունս կոյս այժմու մզկրթին: Եւ է զիւզոս այս ընակութիւն տաձկաց:

Երկրորդ սոր եւ Պուռուն է այն, որ սուի Զէյթուն Պուռունի, եւ է սա տեղի մի ի շարի սորին:

Յետ սորա է Գուլէ պաղչէսին, որ նորիր պաղչէ, և Գուլէլի եւս կոչի: Եւ է սա տեղի զեղեցիկ եւ հովիտ ծառախիտ:

Ուր սակաւ ինչ ի ներքս ի վերայ ըրբոյն կանգնեալ է բուրզն մի ի բարձր տեղուջ, եւ պարատ ընտ նմին եւ պարտէզ սուրդան Սիւլէյմանին Առաջնոյ: Որոյ հետք ինչ պարապին մինչեւ ցարդ երեւն:

Զորոյ զքարինս պարատին բարձեալ անտի անուանին Խպրահիօս փաշա վէղիրի աղէմն երբորդ սուրդան Ահմէտին, տարաւ ի շինումն պարատի Քեալչտիսանին ի թրականի հիմքիթին 1134, ի 22երբորդում տուր ամսիննն շապանի:

Եւ անտի յառաջ զնացեալ ի կողմն խո-

րին՝ տեսանին զջրանցիկ տեղին յառաջին պարտիզին:

Անոնի ի վեր կոյս ի նոյն ձանապարհին, մինչ ի յայտպայն Այ Աթանատին: Եւ ի բարձրածայրի հուպ այտպային զոյ վիճինչ բարգանկիւն ի բացի, եւ յանկիւնս վիճինչ խաչանիչ քանդակը ի վերայ նորա, որ է հաւասարի նշան՝ առաջնոյ տաճարին: Առ ընթեր Գուլէլիին առ ծովեզերը է տեղի արքունի շանց, որք ընդ յարկաւ ընակին: Եւ տեղի արջուց ի բացի կապեալք:

Եւ է սա երկրորդ տեղի Պինդչի թագաւորական ի յինատաօւեան կողման նեղուցին:

Աստ ի շարին է զեղեցիկ եւ վայելուչ եալը նազիփին, չինուած զարմանալի, յոր ոչ կարաց վայելել նոյն նազիփն ազնուարաբոյ, քանդի զլիսատեալ ցասնական հրամանաւ սուրդան Սէլիմին երրորդի ի թուականութեան հիմքիթին 1204 բարձաւ ի միջոյ:

Եւ յետ նորա է Զէնկէլ Քեօյին բնակութիւն տաճկաց եւ յունաց, ուր եւ զոյ եկեղեցի մի յանուն Սրբոյն Գէորգայ, որ հընացեալ էր եւ նորոգ շինեցաւ ի ժամանակի մերում: Որում ծոց ծովունմէծ է զկնի ծոցայն Խոթէնեկի: Ունի հեղեղատ փոքր ի միջէ բարերեր իւրոյ հովտին:

Աստ յանսեանն նոյնեմբերի ի լրման լուսնի հանդէս մէծ լինի ժողովոյ բազմութեան մարդկան վասն որսոյ ձկան զերեսօք ծովու:

Աստի տեսանին Երկորին կողմունքն Պօղոզին, եւ իբրեւ ի հայելուջ նկարեալ լինի քաղաքն Ըստանալու:

Աստանօր զոյր Տաճար սրբուււոյ կուսոնին, ուր մինչեւ ցարդ երեւի քայքայեալ շինուած նոյն եկեղեցւոյն: Ի ծայրի զիւզիս է եկեղեցին յանուն Սրբոյն Գէորգայ, զոր վերաբոյն յիշատակեցաք: Եւ ի փոլոցի սորին զոյ աւագան վիճեղէն խաչանիչ զարդուք, մնացեալ ի վազ ժամանակաց:

Եւ ի շարի սորա է տեղին այն, Հաւուզ Պաշի կոչեցեալ, որոյ ելք ծովեզերն, կոչի Զայիր Խոքէլէսի, և է զեղեցիկ հովիտ յայն և ընդարձակ, կից Զէնկէլ Քեօյին:

Եւ ի կարդի սորին է տեղին այն, որ կոչի Զէլլէր Պէյի Պաղչէսի, ընակեալ ի տաճկաց: Եւ գիտելի է, զի վասն զոլոյ հովեղերեայ տան Մէհմէտ փաշային ի

ամա, որ էր Ռումիկեան Պէլլէր պէկի, ուն-  
զիս այս ընկարա զանունս զայս, և սոյն  
Մէջէմմէտ փաշա էր երէց եղբայր Խալիլ  
փաշային, և յոյժ սիրելի Արքային, որ  
սպանաւ յազմէկի խնահեցն առաստամբոց  
յարքունի Տիգանին, ի թուականի հիճրէ-  
թին 997 ի ժամանակու թագաւորութեան  
սուլդան Միւրատին Երբորդի:

Եւ ասու ի հին ժամանակս զոյր պարաս  
արքունի, զոր Երբորդ սուլդան Մուսավա-  
ֆայն քակեաց և վաճառեաց ազգին իւրոյ,  
և զայն արքայ վասն ոչ վաճառե-  
լոյ զբացի կնոջ միոյ այլազդուոյ զկալուա-  
ծըն իւր, սրակողի և նու զշինուածն իւր  
կարպանայր չինել ընդարձակ և բատ հա-  
ճոյից իւրոց:

Յոյր սակա զնօգքն կերտեցին զեզեցիկ  
չինուածս առ ծովեզերը, և ընակեցան ի  
նորա: Եւ Մուսավաֆայ արքայ պէնի վաճա-  
ռելոյ զայս տեղի, հաստատեաց զեկամուտս  
սորա սակս մզկիթին իւրոյ զոր չինեաց յիւս-  
քիւտար միոյ մէնարէիւ վասն հոգուոյ մօր  
իւրոյ Մէջրէշան կմինչ սուլդանին ի թր-  
ւականի հիճրէթին 1174:

Եւ յիսոյ շինեաց անդ սուլդան Աօպախու-  
չամիս մզկիթ մեծ քարաշէն և կապարա-  
ծածք ի ծայրի իսթավրօգին:

Եւ զինի սորո՞ է զիւզն իսթավրօգ, բը-  
նակեալ ի տաճկաց և ի յունաց: Խոկ տեղին  
տյն կոչեցաւ Ազաւրօս, արխինքն խաչ,  
վասն Արրոյ խաչին կանգնելոյ անսանօր  
յինքնակալէն Կոստանդիխանոսէ: Ուրի ի տեղի  
Եկեղեցւոյն է այժմեան բազանին, և ա-  
յազմա սորին է ի մէջ այլեստանեալցն:

Եւ ասս զոյր պարաս արքունի կոչեցեալ  
իսթավրօգ պազէսի, զոր սիրէր սուլդան  
Միւրատն Չորբորդ, վասն զեպելոյ ծը-  
ննալիւան իւրոյ ի նմին պալատի, ի թուա-  
կանի հիճրէթին 1018:

Միրեկի էր նմա նոյնդունակ և ամէնա-  
հայեացն Չամբուձա, որ է յուզդազդի սո-  
րին ի ւեռանակողմն կոյս: Եւ ասուն ի  
բարձրածայր տեղւոյն իսթավրօգի Երեւի  
քայլայեալ պարաս թագաւորական, և անդ  
են պարտէդք ի մէջ լայն և ընդարձակ  
հովտին:

Այս պարատ է կիւհէրիան Սուլդանին,  
զստեր Երկրորդ սուլդան Աէլիմին, որ ու-  
ւաւ ի կութիւն Գափուտան Փիյալէ փա-

շային, որ էր ի վէզիրացն սուլդան Աէլի-  
մին Երկրորդի, և մեռաւ ի թուականի  
հիճրէթին 985:

Եւ ասու ի պալատի Իսթավրօգին դոլով  
սուլդան Միւրատ ի թուականի հիճրէթին  
1042, յամի տեան 1632 ևս սպանանել  
զիյաս փաշայն, որ էր ի Պալիքէսրի տւա-  
նէ, որ կոչիւր Սոյազողի:

Եւ եղելութիւն սորա պատմի այսպէս՝  
թէ՝ ի ներկայութեան սուլդան Միւրատին  
Չորրորդի բերեալ եղեւ այս իլիաս փաշա՝  
ձևամբ Քիչչիւք Անմէտ փաշային, և  
յայնժամ զտաւ Միւրատ արքայ յիսթավրօգ  
Պազէսին՝ մէրձ ի յիւսքիւտար. զոր ան-  
զէն առաջի իւր յետ բաղում ցամամար կըշ-  
տամբելոյ, հրամայեաց հատանել զդլուի  
նորա, ուր Պատանձիքն վազ տոեալ: Եւ  
մի ոմն ի նոցանէ որ կոչիւր Ֆօլզմի, զիշ-  
եաս փաշայն խկոյն յափշտակեալ՝ և ընդ  
իւրեւ արկեալ՝ և զանակաւ փողոտեալ՝  
դրեցոյց զդլուին նորա ի դեսնի:

Եւ այսպէս զերծան ի բանութենէ ապրո-  
տամբիս այսորիկ Մաղնիսա, և Գարէսի,  
և Գափապղի, և Պէրզամա, և Պալիքէս-  
րի, և Լորէմիս, և Այազմէնտ, և Ալա-  
շէիր, և Մէնէմէն, և Ֆօչա, յորս բանոց-  
եալ էր նա, և ի նեղ արկեալ զբնակիչս  
նոցա:

Ի ներքոյ Իսթավրօգին ի լեռնակողման  
անդ ի բարձու, զոն երկու զրոսարանք մօտ  
իրերաց ի վերայ բոլորածեւ մեծամեծ  
բլոց: Ուրոց մին կոչի կոկի Չամլուձա:  
Խոկ միւսն Ենին Չամլուձա, յարում Չոր-  
րորդ սուլդան Մէջէմմէտն բազում չին-  
ածս նորակերտեալ վայելչացոյց:

Ուր զոյ ազրիւրակ բարեհամ ջրոց:

Եւ յետ իսթավրօգին են շար ի շար ծո-  
վեզերեայ տունք մեծամեծացն տաճկաց,  
որք կոչին Սըրա Եալըւարը:

Եւ զինի նորա է տեղին այն՝ որ կոչի  
Նազգաչ Պուռնի, վասն լինելոյ ի ծովեզեր  
անդ տան ընակութեան Նազգաչ Հասան  
փաշային, որ էր ի ժամանակս թագաւո-  
րութեան սուլդան Միւրատին Երբորդի, և  
որդւոյ նորա սուլդան Մէջէմմէտին Եր-  
բորդի:

Եւ յետ սորա է զիւզն Գուզզունձուզ,  
ընակեալ ի յունաց, ի հրէից և ի յոյժ սո-  
կաւ հայոց: Եւ ասս զոյ եկեղեցի մի յու-

նաց Այլի Բանտէլէխման, Եւ արագմա ի նմա: Ուր նասի նաև Մեռբառազլիսն Քաղկեդոնի իր յանշորը աւելուծ վիճակի իւրում:

Ի ծովելքերեայ կողման սորա է բազմութիւն բնակչաց, մանաւանդ Հրէից, եւ սունք մեծամեծաց: Եւ ի կողման ցամաքն՝ նոյնպէս բազմութիւնք տանց Հրէից եւ յունաց, եւ ի լեռնակողման անդ շիրիմք մեռելոց, աղղին Հրէից:

Ուր կարծի թէ՝ մեռեալք բազում են քան զենդանիս:

Եւ առ Հրէայս ի պատուի է տեղիս այս, վասն կից զոլոյ հողոյ Երկրին Երբուազէմի, որք եւ զմեռեալս իւրեանց աստ թաղել րզան, վասնորոյ ի բարձում տեղեաց այսր րերեն ի թաղել:

Յորում է եւ տեղի կայից փոխանորդի Խախամ պաշտին՝ իշխանի Համօրէն աղղին:

Այս զիւղ՝ է տեղի զիւտի նոր զործութանի ծաղկայօրէն տալուածոց՝ նկարուկերտիցն պասմանոց, զոյնպոյն Հնարեալ նրբառոյն՝ ի կեսարացոյ ուժեմնէ ճարտարապետէ շինուածոց Աէրպիս Խալֆա կոչչեցիոյ: Յոյր սակս կոչի Աէրպիս Խալֆա Պամասի:

Եւ սոյն զործութան այժմ փոխեալ է տատի յիւսքիւտար, Եւ զործեն անդ թոռունքն նորա, ընդ այլ արուեստակիցս նուրին արուեստի:

Հուզ է ի սա Եւ պարտէզն այն՝ որ կոչի իսպահիմ Խան Զատէ Պաղչէսի: Եւ խռէւչէն իօքիւզ Լիմանիին: Եւ զիսելի է զի զալպիր իօքիւզ Լիմանիին, Եւ զմրդիթ նորին, Եւ զըրջակայ պարտէզս, զանգառատանս, Եւ զնաւամատոյց խռէւչս նաւահաց, չինեաց Միլէ Հատար Ազութեռահման աղայն, ի ժամանակս սուլդան Մուսավաֆային Երբորդի:

Ուր անդ ի շարին է Գայս Սուլդան Պատշչսին, Եւ պարատ մի ի նմա:

Այս Գայս Սուլդան՝ էր զուսար առելզան Միւրատին Չորրորդի, որ տուու յամուսնութիւն Մէլէք Ահմէտ փաշային ի թուականի Հիճրէթին 1054:

Եւ է իօքիւզ Լիմանին բնակեալ միայն ի տաճկոց: Եւ սատի այսպէս, զի եղինքն րերեալ ի Խումէկեան մասնէն, ի Պէշիքզաչ նուուք ընդ ծովն, այս տեղի անցուցանել, տարեալ մինին յԱնսուոլի: Ասս զոյ

մզկիթ մի առ ծովելքերին, եւ առ ընթեր նորին բաստկուսի քարակիր եւ նորակերտ արքունի համբարտունոց մի ցորենոյ:

Սուածին Պուսուն եւ Սար, որ եւ բազուկ Անսուլուին, է իւսքիւտարն:

Ուր պալատն Շէմսի փաշային՝ է տուշին տեղի թագաւորական Պինիւմ:

Սա էր երեմն ծովելքերեայ զիւղ մի Քաղկեդոնի: Խոկ այժմ է քաղաք մեծ եւ բազմամարդ, բնակեալ ի Տաճկաց, ի Հայոց, ի յունաց, եւ ի Հրէից: Եւ կոչի քաղաք այս Յունարէն Խրիստուոլիս, և այս՝ կամ յանուն Խրիստու որգույն Խրիստիստայի եւ Աղամէմնոնի, որ ի ճանապարհորդելն ի Դաւրօս՝ այսինքն ի ցամաքակզիքին Գրութում՝ առ քոյրն իւր քրմուհին իփիյէնիս, աստանօր մեռեալ եւ թաղեալ աստի:

Կամ թէ՝ ի ժամանակիս ինքնակալութեան սպարսից, ի սմա հաւաքէին պարսիկը զուկին յայլոց քաղաքաց, եւ ընդ ոյսոց թարգմանի Ոսկոյ քաղաք: Կամ թէ՝ ըստ Սոկրատայ զիւք է Եկեղեցական Պատմութեանց, զիւտի խո— «Արդիսիստիսոց զարդուման աթենացոց պարսպետ զոս՝ կացոյց ի սմա տասանորդաբան, քանզի զոսանորդո ի սմա ընձեռէին, որք նուէին ի Պոնտոսէ»:

Խոկ յասոյ կոչեցաւ Սքուղարի, զի անց կաղեալ լինէին եւ վաճառէին վահանք, որ սքուղարիօն լոի: Կամ այլապէս զիւրդ եւ իցէ: Որ եւ ի տաճկաց անուանեցաւ իւսքիւտար:

Ուր զոյ արքունի պարտ յանուն Շէմսի փաշային ի ծայրի սարին իւսքիւտարի: Գոյ Եւ փոքրիկ մզկիթ մի նորին՝ զըրդիթեալ Եւ կապարածածք ի նմին պարտի ի ծովելքեր անդ, եւ ի զաղաթան զմրեթի մզկիթին փոխանակ յաւնածեն այժմ կոչչեցեալ զարդուն, կանգնեալ կայ արտաքոյ սովորութեան իւրեանց՝ արեգակն ոսկեզեալ, եւ այն թերեւս ի յայտարարութիւն անուան չինողին: Զի շէմս ի իզու Արէպի թարգմանի արեգակն:

Եւ էր այս Շէմսի փաշա ի վէղիբացն սուլդան Միւրատին Երբորդի, որ մեռա ի թուականի Հիճրէթին 989: Յորում քաղաքի Միւրիւման սուլդան, զուուր Միւլէ յան արքային Առաջնոյ, Եւ կին Ռիւսթէմ փա-

շային շինեաց մղկիթ մի երկմէնարէ ի ծովեղեր անդ, և հիւանդանոց, և խան կրթկին, և ուսումնարան և հիւրանոց, և իմարէթ, և մէքթէլպ, որ անուանի իսպէլէ ձամփիսի: Եւ կատարեցաւ ի թուականէ հիճրէթին 954 յամսանն զիւհիճճէի, և յամփի Տետոն 1547:

Եինեաց գարձեալ ի սմա և նուրբանու Սուլդան՝ մայր երրորդ սուլդան Միւրտափին, զմղկիթին զայն՝ որ կոչի Վալիսէ ձամփիսի: Այս նուրբանու Սուլդան՝ էք կի՞ երկրորդ սուլդան Ակլիմին, և շինեաց զմղկիթս զայս ի թուականի հիճրէթին 985: Եւ յամփի տետոն 1577:

Առ որպէ և զոյդ բաղանիս, և իմարէթ, այսինքն Հոգետուն: Եւ մէտքսէ, այսինքն զաստառուն կամ ուսումնարան: Գոյ ի սմա և ճամփի մի շինեալ ի Խառէքի Սուլդանէն, ի Տիկնողէ սուլդան Սիւլյժմանին, որ էք մայր որդույ նորա: Տէշգասէ սուլդան Մէշէմմէտին վախճանեցերոյ: Աւը եւ բաղանի, և մէտքսէ, և իմարէթ հաստատեալ:

Եինեաց ի սմա և Մահմէյքէր Սուլդան, որ եւ ասի Քիւօէմ, մըցկիթ մի վայելուշ և զոյդ բաղանիս, և իմարէթ, ի զահաւանդակի անդ իւսքիւտարու մէրձ ի Ենի Մահալլէն, և էք սա մայր իսրահիմ արքային խեղդաման եղելոյ, և արկին սուլդան Ահմէտին Ասալնոյ:

Եինեաց սա և զկայիտսէ Խանին մէծ և բարգասենեակ ի Բատանպօլ քաղաքի, մէրձ ի Մէրճան Չարսուսին, ի տեղուջ անդ՝ ուր էք նախազոյն ապարան Գափուտան Փիյալէ փաշային: Եւ վագրք հաստատեաց իւրում այս մղկիթի: Եւ շինութիւն այս մղկիթի եղեւ ի թուականի հիճրէթին 1053: Եւ յամփի տետոն 1643:

Սա է մայր Չորրորդ սուլդան Միւրտափին, Գազալը Շէշգասէին, և սուլդան իւրահիմին: Սա մեռաւ խեղդանօք, վասն նենդաւոր խորհրդոց իւրոյ, ի ցամանէ թոռին իւրոյ սուլդան Մէշէմմէտին Չորրորդի: Եւ այս պատահեաց ի թուականի հիճրէթին 1061:

Եինեաց ևս սուլդան Մուսզաֆայն երրորդ յիւսքիւտարի ի միում կողմանն նորին, ի բարձրածայր տեղւոջ, մէրձ ի յլլազմա իսպէլէսին զեղեցկատեսիլ մըցկիթ

մի բարձր՝ միուլ մէնարէիւ, ի յիշատակ մօր իւրոյ Մէշըրիչան կմինչ Սուլդանին: Արոյ ոկիզըն եղեւ ի թուականի հիճրէթին 1172: Եւ աւարտոն 1174:

Եինեալ է ևս անդ մէրձ ի ճամփի Մէշըրիման Սուլդանին մղկիթ մի զմրեթեայ և կապարածածք, Հանդերձ մէտքսէիւ և խանանոցաւ մուում Մէշէմմէտ փաշա, որ էք վէզիր մի ի վէզիրաց Յաթին սուլդան Մէշէմմէտին:

Եւ ասա յիւսքիւտար քաղաքի հերի ի ծավեղերէն ի լունակոզմն կոյս դոն երկու թաղք բնակութեան Հայոց մօտ իրերաց հանդերձ երկու եկեղեցեօք:

Որոց առաջինն՝ կոչի Սէլմանը, յորում է եկեղեցի մի հայոց յանուն Սուլր Խաչին: Որոյ առաջին կերտօղն է Տէք Արքահամ քահանայն Պալատցի, և զերեզման նորին է ի բակի եկեղեցւոյն, որ վախճանեալ թաղեցաւ անդ, ի թուականին Հայոց ՌՃԶԶ:

Եւ այժմ ոոյն եկեղեցի մասմմը իմն նորոգ շինեալ է, և առ ընթեր նորին, դպրոց մանկանց նորակերտ, որ շինեցաւ ի թուականին Հայոց ՌՄՒԶ:

Յայս Խւարիւտար քաղաքի ի բնակութիւն թաղի Սէլմանը իջուր բներեալ աղբիւր հոսեցոյց Յակոր պատրիարքն ըստանպօլու Զիմառացին նալ Օղի կոչեցնոյ, և արար յիշատակ մէծ՝ մէրձ ի վախճան կենաց իւրոց, որ հանդեաւ ի թուականին Հայոց ՌՄԺԳ յուրիսի 13:

Եւ քանդի յետ այնորիկ ճանապարհք անցից ջրոյն՝ փոքր մի խանգարեալ եղծան, ապա՝ ի թուականին ՌՄՄԸ, կրկին յարդարեալ շինեցան խոզովակք անցից ջրոյն՝ խոհական վերակացութեամբ սարկաւոք վերոյիշեալ միակ կամացին:

Եւ ի ջրոյ անսի նորողապէս աղբիւրակ ինչ շինեալ հաստատեցաւ յեկեղեցւոյ Սըրբոյ Խաչին, ջանիւք և աշխատութեամբ ոոյն տիրացու Մարտիրոսին, որ էք լուսարար եկեղեցւոյ Սըրբոյ Խաչին, և մահկավարք վերոյիշեալ նորակերտ դպրոցին:

Եւ երկրորդ թաղն կոչի Ենի Մահալլէ: Եւ ունի սա բարեձեւ եկեղեցի մի յանուն Սըրբոյ Կարապետին Յուշաննու: Յայս եկեղեցի նախ շինեաց Վանեցի Զաքարիա վարդապէտ, որ եղեւ Պատրիարք ի Կոստանդինուպոլիս ի թուականին Հայոց ՌՀԶԶ: Աւը ի

գերեզմանատան անդ՝ կայ և տապահ ժիրմի նորին:

Քանզի՝ աւանդեն ծերունիքն վիճակի Սրբոյ Կարապետին թէ՝ այս եկեղեցի յառաջարոյն էր մասուս ինչ ի տեղւոջ փոքրիկ աղքերն՝ որ կայ հանդէղ արտաքին զրան այժմու եկեղեցւոյ՝ ի կողմանէ վանացն երուսաղէմացւոց։ Որ ապա՝ յայսկոյս անցուցեալ, և յայս տեղւոջ զոյն հաստատեալ շինեցին զայս եկեղեցի ի թւականին հայոց թէջ, հոգաբարձութեամբ վերոյիշեալ վանեցի Զաքարիա վարդապետին։ Յորում ամի եղեալ է յիշատակ ի նմա և խաչ մի արծաթեայ, և զրեալ ի վերայ նորա։ «Սուրբ խոչս յիշատակ է Զաքարիա վարդապետին օդնականութեամբ Իւսքիւտարու ժողովրդեան ի դուռն Սուրբ Կարապետին, թիֆն թէջ»։

Այս Զաքարիա վարդապետ, որ եւ կոչվ Զաքէս, եղեւ ապա պատրիարք Հայոց ի կոստանդինուլոյիս ի թուականին թէջ։ Եւ յետոյ վարձանեալ՝ թաղեցաւ ի գերեցմանատանն իւսքիւտարու։ Որոյ տապահարքարն ոչ ունելով զիր, յիս ամաց բաղմաց ի լինել Ղափանցի Գէորգ վարդապետին պատրիարք ի թուականի թէլ։ Նա զատազանքար սորին նորոգել կոմելով, և զթիւ վարձանին ոչ զիտելով, ի յիշատակէ վերոյիշեալ արծաթեայ խաչի նորին հանեալ, զրել տուեալ է ի վերայ քարին զթուականն զայն, որ ոչ է այնպէս։ Զի է այն թուական՝ շինուածոյ եկեղեցւոյն, և ոչ վախճանի նորին։ Կարծեալ դարձում ի բան պատմութեան եկեղեցւոյն։

Եւ յետոյ ի հմանէ շինեցաւ առ ընդ եկեղեցւոյ Սրբոյ Խաչին, ի ժամանակու Յավհաննու Պատրիարքին կոստանդինուլոյում կոլոտ կոչեցելոյ, ի թուականին հայոց թէջ։

Եւ անդ՝ մօտ ի նա զոյ վանք բնդարձակ յանզիման եկեղեցւոյն։ Եւ է առ բնակութիւն միաբանիցն Սրբոյ երուսաղէմի, զուրով բուն ստացուած վանաց Սրբոյն Յակարայ՝ որ յերուսաղէմ։

Ունի առ ընթեր իւր վանքու այս, և այդի մի մէծ, և վայելու, հաստատուն սրմովք ըլջապատեալ, և է ի հիւսիսոյ կողմանէ, և հայի վանքն ի վերայ նորին, և յայնկոյս միոյ կողման սրմոյ արդույն

կայացեալ է գերեզմանատունն Հայոց, ոի ծառատանկօք։

Ի եէնի Մահալլէի ասո՞ յետ կուսէ զանացն Հայոց զոյ թաղն ընակութեան Յունաց, ուր կայ և եկեղեցի մի նոցին, յանուն սրբոյ մարգարէին Եղիշայի։ Ընոտի եւ խորիսուլ։ Զոր նորոց շինեցին եռապատիկ մեծութեամբ բան զանագին յամի տեան 1804։ Եւ ի բուականին եինքէրի 1219։

Եւ ապա ի ծովեզեր անդ՝ է Պալապան Խաքէլսին, յորում շինեալ է ճամմի մի Վալլուէ Սուլդան, մայր սուլդան Ահմէտին Երրորդի, կիւնուշ անուն ի թուականի հիմքէթին 1120, և աւարտեալ 1123, որ ապա՝ մեռեալ յէտրէնէ քաղաքի, և դիակն նորա բերեալ անստի, թաղեցաւ յայս մղկըթի, ի թուականին հիմքէթին 1127։

Ի շարի սորա է արքունի պալատն Շէմսի փաշալին, և մզկիթն նորին, որ յիշեցաւ ի վերոյ։ Եւ ապա՝ Սարըզաչ Խաքէլսին, ուր է պարատ մօր արքայի, որ ամի՝ Վալլուէ Սէրայի։ Ասո է եւ Այազմա Պաղէսէսին, եւ խաքէլ նորին։ Մէրձ ի առ է, եւ Դաչ Լիմանին, յորում էր Պաղչէն Ալիչ Սուլդանին։ Յանզիման սորա է Գրզզուէսին, որ ի յունաց կոչեւր Արդլա, և է սո կայացեալ ի ծովու։

Որոյ աշտարակն է այժմ լապահրատեղի, ուր լուցանի Փէնէր՝ ի նշան զզուշութեան նաւարգաց ի զիշերի։ Եւ է սո կզզեակ ինչ՝ որ ընդ երկրեայ անցիւք կրցեալ է ընդ ցածրաքին իրը հարիւր քայլից տարակայութեամբ։

Ի ցամաքէն Իւսքիւտարու մինչ ի Գրզզուէսին կանզինեալ էր ի ծովու առ նախնուք որմ ինչ ցածրուն, վասն արզել լինելոյ հանանաց յարձանին, որ չառայր թոյց քաղկեդոնացւոց զիւրութեամբ անցանել ի Բիւզանդիա, և զայս որմ քակեալ փոքր մի յանաչ քան դամանակ սուլդան Սիւլէյմանին, զքարինու նորա յայլ շինուած ի զործ ածին, որոյ մնացորդն ցայժմ երեւի ի տեղուց անդ ի մէջ ծովու։

Սոյն կզզեակ՝ անդ յինքեան ջրչոր մի, ուր բաց ի ջուրց անձրեւաց ընդ երկրեայ անցիւք հոսի ի նա ջուր եւ ի ցամաքէն։

Զայտարակու զայս շինեաց Կարսն յաւնաց կիս Մանուէլ, որ թաղաւորեաց յամի Տեառն 1143։

Զգուցանիբն լասպահքի յայամիկ Գըզգուլ-  
էսի կոչեցեալ աշտարակի, կարգեալ հա-  
ստատեաց վէղիրի աղէմ Խորահիմ փաշայն,   
ի թուականի հիճրէթին 1133: Եւ զայն ա-  
րար վասն օգտի, և ապահովութեան նա-  
ւուց եկելոց ի Սպիտակի ծովէն, կամ ի Սեռու  
ծովէն ի մթագին գիշերի ի թագաւորեալ  
քաղաքն Կոստանդնուպոլիս: Եւ յետ Դաշ-  
Լիմանիբն է Խոքէլչն Սալտանդ կոչեցեալ:

Աւր յեզեր ծովուն կայր Պարտէն  
Ֆաթմա Սուլդանին: Եւ յետ սորա է այն  
վայր տաճկաց, զոր չնորհեաց սուլդուն  
Մուսթաֆայն Երրորդ՝ շինել և բնակիլ  
ի նմա, և յայն սուկո կոչեցու տեղին այն  
հՀասնիչ:

Այլ յառաջ զնացեալ զոն արքունի հա-  
վանոցք, և պարտէզք, կոչեցեալ Խոքիւ-  
տար Պալչէսի:

Ի շարի սորա էր քեօչք մի՝ ի բարձու-  
անդ, որ հայէր ի վերայ ծովու, շինեալ ի  
Զորբորդ սուլդան Միւրտուէն ի գարձին  
իւրում ի քաղաքէն Բէվանայ: Եւ կոչիւր  
Բէվան Քեօչքի: Զորոյ զնացեայն աշօք  
մերովք տեսեալ կաք: Որ ապա քակեցու:

Անզ է Հիւնքեար Խոքէլչսին: Եւ Գավազ  
Աէրային և խաքէլչ նորին: Եւ այլ յառաջ  
Երթեալ զոյ արքունի տեղի մի հարթակե-  
տին, որ կոչի Հայտար փաշա, յանուն  
միոյն ի վէղիրացն սուլդան Միւրդժանին  
Առաջնոր:

Ասեն թէ՝ անզ էր ի հնումն պայտա մի՝  
մեծին Կոստանդիանոսի:

Ի դաշտավայրի սորին շինեցաւ սեղի  
ինչ առ ի լինել կայան բնակուրեան և կրր-  
պարան ձիավարժուրեան սիւլարի կո-  
չեցեալ զօրաց ըստ նորոց կարգադրու-  
րեան օսմանեան տէրուրեան, հրամանա-  
սուլդան Սէլիմին Երրորդի ի քուականի  
1217: Աւր շինեցաւ հաեւ մզիիր եւ շուկայ  
կրպակօք՝ համայն արուեստաւորաց. և  
քաղ բնակուրեան մարդկան, յորում հաս-  
տատեցաւ եւ տպագրատուն զրոց տանկա-  
կան տպմանց, եւ այլ իրք կարեւորք և պի-  
տանիք:

Եւ զինի սորա է զիւղն այն՝ որ կոչի  
Գամը Քեօյի: Աւր բնակին տաճիկք եւ  
յոյնք, և սակաւիկ հայք: Եւ է անուն տեղ-  
ւոյս Յունարէն Խալդիտօն, և ըստ Հայոց  
Քաղկեդոն:

Գոյ աստ մօտ ի ծովիզրն հեկեղեցի մի  
յունաց գմբեթեալ յանուն սրբուհւոյն  
Եւ Փիմեալ:

Եւ ի մէջ թաղին փոքր եկեղեցի մի Հա-  
յոց, հնացեալ և խորխուլ յանուն Սուրբ  
Աստուածածին: Զոր յամի տեան ի կո-  
րողիկոսուրեան Տեան Եփրեմայ սրբազ-  
նուկասար Հայրապետի եւ ի պատրիար-  
քուրեան կատանդնուպոլայ Տեան Ար-  
քահամու արքեպիսկոպոսի հրամանաւ  
այժմեան սուլդան Մահմուտին նորոց կա-  
ռուցաւ վայելչակերտ յօրինուածավ վին-  
թիկ եկեղեցին յանուն Սուրբ Աստուա-  
ծածին:

Եղանակ օդոյ զիւղին Քաղիկունի, ոչ է  
յու և առօղջարար: Սա էր ի հնումն քա-  
զաք մեծ, կերտեալ ի Մէջարացւոց 148 տ-  
մօք ըղինի քաղաքին Հռոմայ՝ հանգէա-  
Բիւզանդիոնի: Եւ առա պատուեալ Աթոռոց  
Մէկուրապօլտի, կոչիւր քաղաքս այս, և քա-  
զաք կուրաց, որովէն տացաւ վերադոյն ի  
տեղուո՞ իւրում:

Եւ յետ սորա է Մուսա Պուռնին, որ է  
բարտէ մի ի զուրս ելեալ: Եւ ապա՝ ծոցն  
Գարմածիչ, և հեղեղատ նորին: Եւ յետ  
սորա է Ֆէնէր Պալչէսին, որոյ ի հանգի-  
ողոյ շինեալ է աշտարակ մի, ուր կայ կո-  
յացեալ Զ արձան ի վերայ Համատահիմն քա-  
րանց եղելոց ի մէջ ծովուն, և ի զրուխ նո-  
րին լուցեալ վասի Փէնէր ի գիշերի՝ վասն  
հաւուցն ի քարանց զդուչութեան, ի մուլլ  
մթութեան:

Եւ է Ֆէնէր Պալչէսին ծայր մի որովէս  
ի զուրս ի ծով ելեալ՝ Եւ վայելչակէս ծա-  
ռովք սօսեաց և նոնհեաց զարդարեալ, զո-  
րովք պարտէտ արքունի, և զահ վայելուշ  
ի նմա, ուր պինիչ առնէտ արքայ, յորժամ  
հաճի կամք նորա: Եւ աստ զոյ իշխոզ ուս-  
թա, և պօսթաննիք են հետեւողք նորա,  
որք զտեղիս զայս պահնակին, և յարանց  
վնասակարաց զերծ պահեն: Այս պարտէտ  
հայք յարեւմուտա, և տեսանէ զնաւու հե-  
տալս ի Սպիտակ ծովէն: Նկատէ ի հիւսիս,  
և տեսանէ զնաւու ելեալս ի քաղաքէն մեծէ:

Դիմէ ի հարաւ, և տեսանէ զնաւու եկ-  
եալս ի ծովածոցէն Նիկոմիդիոյ, այսինքն  
Իզնիքմիտու: Եւ յարեւելից կողմանն սորա  
է ձանապարհ ցամաքի՝ որ տանի յիւսիւ-  
տարէ ի Գարթալ, ի Փէնտիք, և ի Կէկիլ-

զէ: Աւր ուղևորք ամանք ընդ ծով ի Տիրի անցեալ զնան ի ճանապարհն Հայէպու և Շամայ: Եւ կէսք ուղղակի յիզնիքմիտ երթեալ, ուղևորին անտի ուր ուրեք Եղեալ է զնալ դիտաւորութիւն մտաց նոցա:

Եւ ի Ֆէնէր Պազչէսին աեսանին մօտակայ կղզին ի մէջ ծովուն առ ճանապարհաւ ծովածոցին իզնիքմիտու, հանդէս ծովիզերեայ գիւղիցն Մալտէփէի եւ Գարթարու, որոց անուանքն են թուրքերէն, Գընալը: Սիլբի Ատա: Պիւրիք Ատա: Եասոը Ատա: Պուրզազ Ատասի: Դավշան Ատասի: Գըզըլ Ատա: Եւ Հէյպէլի: Եւ կըզգին Ներսէսի, ուր զոյ ջուր բարեհամ, եւ ի գլուխ նորին խորան մի աւերեալ, որոյ միայն նշմարանքն կայ այժմ մնացեալ:

Եւ կղզին այս՝ ասի լինել տեղի աքսորանաց Սրբոյ մէծին Ներսէսի. Եւ ար բոտ

աւանդութեան Հայոց կոստանդնուպոլսեցւոց, բայց երեւի թէ՝ կղզին՝ ուր անկաւ հայքուրիին՝ հրամանաւ Վաղէսի՝ այլ է եւ հեռի ի Բատանազօլայ, որպէս ցուցաննն զիրք պատմողաց: Եւ մանաւանդ Խորենացին Մովսէս, Գիրք Գ, զլուխ լ. —

«Որում չհաւանեալ ներսէս աքսորեցաւ: ի նաւուղիղն լինել՝ ընդ խստաշոնչ օղոյ ձմերայնոյն, ընկեցեալ ի կղզի ինչ անապատ՝ ջարդեաց զնաւն, եւ նաւորդացն ոչ իշխեցեալ մակուկաւն նաւել, մնացին տաղնապեալ՝ ուտելով զարմատս անտառին. այլ ի տեսչութենէն Աստուծոյ՝ կերակրեալ լինէին ամիսս ութ ի ձկանցն, զորս ծովն ընկենոյր կենդանիս»:

Յորմէ ըստ այսօն բանի հետեւի թէ՝ ոչ է սա կղզին այն՝ ուր անկաւ նաև յաքսորիին իւրում:

### Ա Կ Ա Բ Տ

## ԵԿԵՂԵՑԻՔ ՅՈՒԽԱՅ, ԱՐՔ ԱՅԺՄ ԳՏԱՆԻՆ

### Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ ԳԱՂԱՔԻ:

1. Նախ Եկեղեցի Սրբոյն Գէորգայ կուշեցեալ Այիս Եկորկիոս, ի ներքանակողման զրանն Ֆէնէրի: Ուր է և պատրիարքարանն նոցա:

2. Մէրձ ի նա ընդ մէջ գրանցն Ֆէնէրի և Պալատու զոյ Եկեղեցի մի եւս որ եւ այն է յանուն Սրբոյն Գէորգայ, եւ է մէզոչի միաբանիցն Երուսաղէմի, ուր այժմ նոտի պատրիարքն Երուսաղէմի:

3. Եկեղեցին որ է ի մէջ վլահ Աէրային, յանուն Սրբուհւոյ Աստուածածնին, եւ է մէրձ ի վերայիշեալ Եկեղեցին: Եւ սատի ի վեր Ելեալ ի վերայ բարձու տեղոյն, որ անկանի ընդ մէջ սոհմանացն Ֆէնէրի եւ Պալատու:

4. Կայ Եկեղեցի մի եւս կոչեցեալ Մուխիլոն, եւ թուրքերէն Գանլը Քէլիսա: Յանուն Սրբուհւոյ Աստուածածնին, եւ է սա զմբեթեայ կղմնարածածք, որ եւ երեւի ի ծովածոցէն:

5. Մէրձ ի սա ի զծի սորին է եւ Եկեղեցի մի յանուն Սրբոյն Գէորգայ՝ կոչեցեալ յաւնաբէն Այիս Եկորկիոս Բօղիքաս: Եւ է սոյն Եկեղեցի հուսի ի տաճար Բամ-

մակարիսոսին, որ այժմ մզկիթ է, և կոչի թուրքերէն Ֆէթչիէ ձամիսի:

6. Գոյ Եւ Եկեղեցի մի յանուն Սրբոյն Նիկողայոսի ի Պուրտան Աէրային մէրձ ի սահման Բամմազարիսոսին, որ այժմ խափանեալ է:

7. Կայ Եւ Եկեղեցի մի եւս յանուն Սրբոյն Նիկողայոսի ի ներքանակողման զրանն Պալատու, մէրձ ի Հբեշտակապետի Եկեղեցին Հայոց, ի թաղի անդ որ կոչի Փարմագ Պափու:

8. Գոյ Եւս Եկեղեցի մի արտաքոյ զրանն Պալատու առ ծովեղերն՝ յանուն Սրբոյն Յօհաննու Մկրտչին, եւ է սա մէզոչի վանաց լերին Սինայի, ուր բնակին միաբանք նորին:

9. Է Եւ Եկեղեցի մի ի ներքանակողման զրանն Պալատու զէպ յէյլիմանսէրայ ի վերա ճանապարհին մէրձ բնակութեան Հրէից, յանուն Սր. Աստուածածնին, մականուամբ յունարէն Պալինօս կոչեցեալ:

10. Գոյ մէրձ ի սա ի վերայ անցից առանձին ճանապարհի իրիք, որ ոնի երկուստեք փայտեայ դրուն, եւ յայն սակա

կոչի Քոփլորոպատ, այսինքն վայսագուռուն, և թուրքերէն Օյժու Գափու: Եւ այս եկեղեցի է յանունը Սրբոյն Տիմիդրիսի:

11. Է Եւ Եկեղեցի մի յանուն Սր. Աստվածածնին, ի ներքանուղղման դրան էլլրիդափուն, որը շվթայիւք կազին խելածէտք քրիստոնէից:

12. Մերձ ի սա է եւ այլ Եկեղեցի ի սահմանի Թէքփուր Սէրային յանուն Սր. Աստվածածնին, կոչեցեալ աշխարհօրէն Խանչէրի:

13. Եւ յւաս սորա առ պարսպաւ ուղիղ դժիւ Երթեալ, զոյ Եւ այլ Եկեղեցի Հանդէպապի Էտրէնէ Գափուսիին, որ հոչի Այիս Եկորկիս, այսինքն Սուրբ Գէօրգ:

14. Եւ աստի ի վայր ստկաւ ինչ Երթեալ զոյ սահմանոր Եկեղեցի մի եւս յանուն Սր. Աստվածածնին, կոչեցեալ մակդիք անուոմբ Գիրիս Դոն Ռէրանոն, այսինքն Տիրուածի Երկինից:

15. Է Եւ Եկեղեցի մի յանուն Սրբոյն Տիմիդրիսի, մերձ ի պարիսպն Էտրէնէ Գափուսիին յայնմ թաղի, որ կոչի Սորմաշը, առընթեր այն աեղույ՝ որ ասի Լիքիւնմիէր:

16. Գոյ Եւ Եկեղեցի մի ի Գոփ Գափուսի յանուն Սրբոյն Նիկողայոսի, յանդիման պարսպին:

17. Կոյ Եւ Եկեղեցի մի, ի սահմանի

Եկտի Գուլէին, յանուն Սրբոյն Գէորգայ գորավարին:

18. Է Եւ Եկեղեցի մի մերձ ի սա յանուն Սր. Աստվածածնին, ի թաղի անդ՝ որ կոչի Պէլիզրատ Մահալէսի:

19. Եկեղեցի մի եւս զոյ՝ յանուն Սրբոյն Բոլիգարրոսի այսինքն Պօլիկարպոսի ի Սամաթիս, որ ասի սամկօրէն Այի Դարրի:

20. Գոյ Եւ Եկեղեցի մի ի թաղի անդ որ ասի յանարէն էքս Մարմարտ, եւ թուրքերէն Ալթը Մէրմէր, յանուն Սր. Աստվածածնին:

21. Է Եւ այլ Եկեղեցի յանուն Սրբոյն Կոստանդիանոսի, ի թաղին Գարամանցոց, որ եւ սա է ի սահմանի աստ:

22. Կոյ Եկեղեցի մի եւս ի Լանկացի կողման, յանուն Սրբոց Թէոդորոսաց:

23. Է Եւ Եկեղեցի մի ի Գօնոսովարէն, որ է Գումզափու, յանուն Սր. Աստվածածնին, որ մականուոմբ յանարէն կոչի Ելլիս:

24. Կոյ Եւ Եկեղեցի մի մերձ ի սա ի Գումզափու անդ, որ կոչի Այիս Դիբրիսոս, այսինքն Սուրբ Կիրակոս:

25. Գոյ Եւ այլ Եկեղեցի ի ճիպալին արտաքոյ առ պարսպաւ յանուն Սրբոյն Նիկողայոսի:

### ՆԱՐԿԱԲԱԼ ՅԻՇԱՏԱԿԵՑՈՒՒՔ ԱՍՏ ԶԱՆՈՒԱՆՆ

ՄՈՎԵԶԵՐԵԱՅ ՏԵՂԵԱՑՆ, ԵՒ ԻՍՔԵԼԵՒՑՆ ԶԿՆ

ԴՐԱՆ ԷՅՎԱՆՍԵՐԱՅԻՆ ԸՍՏ ՆԱԽԱՅԻՇԵԱՎ ԿԱՐԳԻՆ:

Նավկտուտ Խսէլէսի:

Տէֆուէրտաք Խսէլէսի:

Շահ Սուրբան Եալըս:

Սալիկ Սուրբան Եալըս:

Էջենուպի Էսաւարի Խսէլէսի, յորում է շիրիմ, այսինքն թիսրպէ եւ իմարէք մօրի սուլդան Սէլիմին Երրորդի:

Պուրան Խսէլէսի, ի ցամաքին է ի ներքս Բամի Զիփրլիկի, ի վերայ բարձու:

Զէյնէպ Սուրբան Եալըսի:

Վալիսէ Սուրբան Եալըսի:

Շահ Էսմայ Սուրբան Եալըսի:

Սուրբան Թէքեէսի:

Պէհարիէ:

Քէրփինենիէր:

Ֆիլ Քեօփրիսի:

Ալի Պէկ Քեօյի:

Քեաղէտխանէ Քեօյի:

Քեաղէտխանէ: Անցցուք ի դէմ բարձին Ըստանալու:

Զողլաղան՝ բազաւորական ֆեօշի:

Քեաղէտխանէ Քեօփրիսի:

Միրախօր Քեօշի:

Դաշ Պուրուն:

Գըրգ Աղան:

Գարա Աղան Սէրայի:

Գըրգար Կէօլէրի:

Խառնի Խստէլէսի :  
 Սիւտինէ :  
 Խումքարնարևար Գըշլասի :  
 Խարման Պաշի :  
 Փիրի Փաշա :  
 Պէյլիկ Տէմբրխանէ, վէ Թօփխանէ :  
 Խաս Քեօյ :  
 Ֆէրի Ճամիսի :  
 Սէրայ՝ որ կոչի Թէրասնէ Պաղչէսի, որ  
 եւ ասի Այնալը Գավազ :  
 Շահգուլի Խստէլէսի :  
 Տար Աղանի :  
 Մաշունա :  
 Կեօղլէր :  
 Ենինի Թէրասնէ :  
 Տիվան Խանէ :  
 Գասրմ Փաշա : Յորում է փոքր մահ-  
 քէմէն ընդ իշխանութեամբ Ղալաղայի մօլ-  
 լայինի :  
 Գալեօննիլէր Գըշլասի :  
 Զէժուիրի Պաշի :  
 Գալիօն Հալուզի :  
 Անպարլար :  
 Թագսիմ :  
 Թագսիմ Խստէլէսի : Ընդ որ զնամք ի  
 Պէկոզլուն դէպ ի վեր :  
 Ազէպ Գափուսի :  
 Գալաֆար Եէրի :  
 Եէլքէննիլէր :  
 Հալար Բըրլար :  
 Գուլումպանըրլար :  
 Քիւրքնի Գափուսի : Ուր ի ներքս է մէծ  
 մահքէմէն, Մօլլայի դատարանն :  
 Եադ Գափանի : Յորում է զնամն Ղա-  
 լաղայի, եւ ի ներքս բնակութիւն Վօյփ-  
 տայինի :  
 Պալըգ Պազար Գափուսի :  
 Գարաքեօյ Գափուսի :  
 Գուրշունի Մախզէն :  
 Ենին Եադ Գափուսի :  
 Մումխանէ :  
 Եյրի Գափու :  
 Քիրէն Գափուսի : Ուր է եւ մահքէմէն  
 փոքր :  
 Գօփ Խանէ : Ուր եւ զջայն դօփնոց :  
 Չափուշ Պաշ Խստէլէսի : Ուր կազմեցան  
 քանի մը զըշլայք նոր զօրաց, եւ նորոց զ-  
 դեցիկ աղրիս մի անդախօր :  
 Սալը Պազարի :

Ճանիթէտա Խստէլէսի :  
 Ֆընտրգլը :  
 Դապա Դաշ :  
 Զիզմէննիլէր Թէֆեէսի :  
 Այսա Փաշա :  
 Գարապալի Խստէլէսի :  
 Տօրմա Պաղչէ : Յորում է Կիւմիշ Սույշն :  
 Արապ Խստէլէսի :  
 Զինիլի Քեօշք :  
 Խայրաստին Փաշա : Կրկնավակ զիր ի  
 վերայ որմոյն :  
 Պէշիք Դաշ :  
 Խարաննի Պաշի Սօզաղի :  
 Փաշա Մահալէսի :  
 Գըլըն Ալի :  
 Մէվլէվխանէ Էօկի :  
 Եահեա Էփէնտի :  
 Զըրաղան Եալըսի : Այժմ Սուլդան Եա-  
 լըսի :  
 Ճամի Պուրնի :  
 Օրքա Քեօյ :  
 Գօյուն Խստէլէսի :  
 Տէֆրէրտար Պուրնի :  
 Էրմէքնի Օղլու Տէրէսի :  
 Գըրնազնի Պուրնի :  
 Գուրու Զէշմէ :  
 Խալիլ Փաշա Սարայի :  
 Սարրաֆ Պուրնի :  
 Ալի Փաշա Էօկի :  
 Առնալուտ Քեօյի :  
 Ազընոր Պուրնի :  
 Հասան Խալիֆէ :  
 Փէխսիմէտնի Պաշի :  
 Պէպէք :  
 Քիչիւք Պէպէք :  
 Էրմէնի Մահալէսի :  
 Գայալար Պուրնի :  
 Շէիխուլէր : Տուրմիշ Տէտէ :  
 Ռումէլի Հիսարի :  
 Շէյդան Ազընորսի :  
 Զափարար : Ուր է ի ներքս Ավէնու  
 Զիֆլիկին :  
 Պալը- Օղլի Լիմանի :  
 Էմիրիկիունէ Օղլի :  
 Կիւմրիւք Էօկի :  
 Թօզմազ Պուրնի :  
 Խորէնէ :  
 Խորէնէ Պուրնի :  
 Ենին Քեօյ :

Քեօյ Պաշի: Առաջարկությունը ազգի  
 Գալէնուկը: Վարչությունը առաջարկությունը  
 Թարասիա: Առաջարկությունը ազգի  
 Քիրէն Ֆէլ Մահմուտ Պուրճի: Առաջարկությունը  
 Զագայ Տէրէսի: Վարչությունը ազգի  
 Քէփէլի Քեօյի: Վարչությունը ազգի  
 Գրք Աղան: Որոյ ի ներքս է Քէմեր  
 Երն: Պիւյինք Տէրէ: Աստ է Հիւնեար Սու-  
 յին:  
 Զարշը Էօկի: Առաջարկությունը ազգի  
 Մէզար Պուրճի: Վարչությունը ազգի  
 Սարը Եան: Յորում է Քէստանէ Սու-  
 յին առողջարար:

**ԹԱՊԵԱՅ 1**

Պունա Պուրճի: Առաջարկությունը ազգի  
 Մուրպախ Էօկի:

**ԹԱՊԵԱՅ 2**

Խումէլի Գավազ Հիսարի: Առաջարկությունը ազգի  
 Դօֆլար Էօկի: Վարչությունը ազգի  
 Սըրա Պաշլար: Վարչությունը ազգի  
 Մավրոմուս: Վարչությունը ազգի  
 Մանաստըր Ալրի: Վարչությունը ազգի  
 Գարադաշ:

Պիւյինք Լիման: Ուր է Պարուբխանէն.  
 Պազիրկեան Գայասի: Վարչությունը ազգի  
 Խամսի Լիմանի: Վարչությունը ազգի  
 Մուչօ Գամարասի:

**ԹԱՊԵԱՅ 3**

Գարիպնէ Պուրճի: Վարչությունը ազգի  
 Պաղլար Ալրի: Վարչությունը ազգի  
 Փափազ Պուրճի: Վարչությունը ազգի  
 Բօօքէ Պաշի:

**ԹԱՊԵԱՅ 4**

Ռումէլի Ֆէնէրի: Վարչությունը ազգի  
 Քիրէն Տէրէսի: Վարչությունը ազգի  
 Մարմարնէ: Վարչությունը ազգի  
 Սիփահի Տէրէսի: Վարչությունը ազգի  
 Ռուզնէն Պուրճի:

ԴԱՐՁՑՈՒՔ ԱՆՏԻ Ի ՀԱՆԴԻՇՆ  
 ՆՈՐԻՆ ՅԱՆԱՏՈԼԻ:

Անատոլի Ֆէնէրի:

**ԹԱՊԵԱՅ 4**

Փիլավ Գայա: Վարչությունը ազգի  
 Գազան Տիպի: Վարչությունը ազգի  
 Փօյրագ Պուրճի:

**ԹԱՊԵԱՅ 3**

Փօյրագ Լիմանի: Վարչությունը ազգի  
 Ֆիլ Պուրճի: Լեան Վագաձե:

Քէչէլի:

Չայիր Աղզի:

Սոււզ Սու Աղզի:

Քիլիս Աղզի:

Կիւնիկօրմէզ:

Կեօֆ Գայա:

Խօրս Գալէսի:

**ԹԱՊԵԱՅ 2**

Գալագ:

Խալեար Պաշի:

Մահան Պաղչէսի:

Մահան Պուրճի:

**ԹԱՊԵԱՅ 1**

Սիւտիւնէ: Որոյ ի ներքս է ի ցամա-  
 քին լեան այն՝ որ կոչի Եռշա Տաղի, յո-  
 րում է Կիւնիշ Սույին, և Աղիհայարն առ  
 լերամբ:

Ռւմուր Եէրի:

Գուրպաղա Պաշը:

Մէրվի Պուրճի:

Պէյլիք Տէյիրմէն: Յորում են Թօգար  
 Պաղչէսի, և Ազպապա:

Հիւնեար Խեէլէսի: Ի ներքսակողման  
 սորին ի ցամաքին, և տեղին այն՝ որ կոչի  
 Ելմալը:

Խալլ Քեօյի:

Գէկ Գօզ:

Սուլդանիէ: Որոյ ջուրն է յոյժ առող-  
 ջարար:

Խննիր Քեօյի:

Փաշա Պաղչեսի : Առաջնային  
Պուրուն Պաղչեսի : Առաջնային  
Հաղապ : Առաջնային առաջնային  
Զըպուղլու :  
Եսար Գաշ : Առաջնային  
Զըպուղլու Պուրնի :  
Խլարիա, կամ Մասզարա Պուրնի :  
Գանլընա : Առաջնային  
Մէջիաննէ Պուրնի :  
Քեօրփէզ : Ի ներքսակաղմանն սորու է  
տեղին այն՝ որ կոչի Գավաճրգ :  
Անսուոլի Հնարի :  
Պիւյիս Կեօխու :  
Քեօշ :  
Քիւչիւ Կեօխու :  
Գապազլըզ :  
Գանտիլիի :  
Գանտիլիի Պուրնի :  
Շատիէր :  
Տօլալ Ալրի :  
Պաղչէ Էօկի :  
Վանի Քեօյի :  
Զէյրուն Պուրնի :  
Գուլէ Պաղչեսի :  
Նազիփին Եալըսի :  
Զէնկէլ Քեօյի :  
Հափուզ Պաշի :  
Պէկէր Պէկի :  
Խըրալոօ :

## ԴՐՈՒՆԲՆ ՔԱՂԱՔԻՍ

Նարլը Գափու :  
Սամարիա Գափուսի :  
Տավուտ Փաշա Գափուսի :  
Եէնի Գափու :  
Գում Գափու :  
Զարլատը Գափու :  
Ախօր Գափու :  
Պաղչէ Գափուսի :  
Պալըզ Պազար Գափուսի :  
Զընտան Գափուսի :  
Օսուն Գափու :  
Այազմա Գափուսի :

Սըրա Եալըլար :  
Նազգաշ Պուրնի : Ի ցամաքակողմանն սորին է Զամլընա Տաղին եւ զիւղն նորին, որոյ ջուրն առողջարար է :  
Գուզգուննուզ :  
Էօֆիւզ Լիմանի :  
Մումիաննէ Խսէլէսի :  
Խսէխտար : Ի ցամաքակողմանն սորին է Պուլդուրլու զիւղն եւ լեան, որոյ ջուբն է յոյժ շահաւէտ :  
Շէմսի Փաշա :  
Այազմա Խսէլէսի :  
Սալահազ :  
Խհանիէ :  
Հարէմ Խսէլէսի :  
Գալազ Մէրայի :  
Գալաճըզ :  
Քիրիշլաննէ :  
Հայտար Փաշա :  
Գատոր Քեօյի :  
Մօսա Պուրնի :  
Գալամըզ Տէրէսի :  
Գալամըզ Քեօրփէզի :  
Մեօքէ Դաշի : Եւ է սա քար մի ի մէջ ծովուն :  
Յէնէր Պաղչեսի :  
Սալիսարա Գալեանի :  
Զէտիթրի Պուրնի : Յորմէ Երեւին կըդգինն, այսինքն Գրնալը ատայն եւ այլքն :

## ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ

Ունգափանի Գափուսի, կամ Խօրօսի Գափու :  
Ճիսպալի Գափուսի :  
Այա Գափու :  
Եէնի Գափու :  
Բէդրի Գափուսի :  
Յէնէր Գափուսի :  
Պալատ Գափուսի :  
Եյլանսէրայ Գափուսի : Այսոնիկի բան դրունին են առ եզեր ծովուն, զոր գրեցաց վերագոյն :

ԵՒ ՑԱՄԱՔԱԿՈՂՄԱՆ ԴՐՈՒՆՔՆ ՔԱՂԱՔԻՄ՝ ԵՆ  
ԱՅՍՈԲԻԿ ԶՈՐ ԳՐԵԼՈՑ ԵՄՔ Ի ՍՏՈՐԵՒ:

Էյրի Գափու:

Էսքէնէ Գափուսի:

Թօփ Գափուսի:

Եհնի Գափու:

Սիլիմիրի Գափուսի:

Եհտի Գուլէ Գափուսի:

ԴՐՈՒՆՔ ՆՈՎԱԿՈՂՄԱՆ ԱՐՔՈՒՆԻ ՊԱԼԱՏԻՆ,  
ՈՐ ԱՍԻ ՍԵՐԱՅԻ ՀԻՒՄԱՅՈՒՆ:

**Առաջին՝** Դուռն է ընդ որ մուտ առնեն ի բաղաբն՝ են ի ցամաքակողման դրունքն սէրային:

**Երկրորդ՝** Դուռն է, յորում է հնենիի գեղշեցքն, որոյ ի ներքոյ է այազմայն Գումարան կունա կոչեցեալ:

**Երրորդ՝** Դուռն է Հասրբնըլար Գափուսին: Ուր շարի նորին գոն կարգաւ զետեղեալ դօփի ի ներքոյ ծածքի առ որմով պարսախ Պալատին:

**Չորրորդ՝** Դուռն է Թօփ Գափուսի, և զահ այսինքն ժեղք, եւ է սա էիրն բաղաժիս, եւ յայն սակա ասի Սէրայ Պուրնի: Ի կարգի սորա կայ Գայրզխամեն արքունի նաւակաց:

**Հինգերորդ՝** Դուռն է իսապաղչէ Գափուսին: Որ եւ ասի Գայրզխամէ Գափուսի:

Եւ Պաղչէ Գափուսին ի ներքս մտեալ

(Ծար. 5 եւ վերջ)

Եհնի Գափու:

Սիլիմիրի Գափուսի:

Եհտի Գուլէ Գափուսի:

Եօթերորդ՝ Դուռն է Տէմիր Գափու կրծքացքն սէրային:

Աւթերորդ՝ Դուռն է՝ յոր մերձ է այն այազմա, որ կոչի Այըրտ Այազմասի:

Աւթերորդ՝ Դուռն է ի ներքոյ Աւայ Քեզքիին, հանդէպ դրանն փաշային:

Իններորդ՝ Դուռն է որ կոչի Մէջիր Գափուսի: Առ որով է փոքր ազբիր մի Սոդուզ Զէշմէ կոչեցեալ:

Տասներորդ՝ Դուռն է Պապի Հիւմայուն:

Մէկսասաներորդ՝ Դուռն է աստի ի փայր, ընդ որ իջանեն յԱխօր Գափուն:

Եւ ի սոցուց աստի հինգն են ի ծովու կողման, եւ վեց դրունքն ի ցամաքին կողման:

## Հ. Բ. Ը Ի Ռ Ո Ւ Թ Ի Ւ Ն

### Յ Ր Ա Հ Ի Ր Ա Գ Ի Ր Ը Ն Դ Յ Ա Ն Ո Ւ Ր Ժ Ո Ղ Ո Վ Ի

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Կեդրոնական Վարչական Ժողովը պատիւ ունի իրավիքելու Միութեան բոլոր իրաւասու անդամները ներկայ գտնուելու 54րդ Ընդհ. ժողովին, որ պիտի գումարուի Շաբար օր, 2 Դեկտեմբեր 1967, առաւտեան ժամը 9.30ին, Միութեան Կեդրոնական Գրասենեակին մէջ, 109 Խոր 40րդ Փողոց, Նիւ Խորք, Ն. Ե. Հ. Ա Պ Ա Ր Ա Ր Ո Վ Ո Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Երէ օրինական մեծամասնութիւն մը ներկայ չըլլայ վերոյիշեալ բոլոր բոլոր անդամներն, այս ծանուցումը պիտի նկատուի իրեւ երկրորդ իրաւէր Ընդհանուր Ժողովի, որ պիտի գումարուի ՇԱԲԱԹ եւ ԿերԱԿԻ, 9 եւ 10 Գեկ-Տեմբեր 1967, առաւտեան ժամը 9.30ին, Մթէթէր Հովհաննես ՊԱՆԴՈՒԿԻՆ ու ուն մէջ, Սէվընը Էվընիւ եւ 33րդ Փողոց, Նիւ Խորք, Ն. Ե. Հ. 10001:

Այն բոլոր իրաւասու անդամները որ ներկայ պիտի ըլլան այս ժողովին, օրինական մեծամասնութիւն պիտի կազմեն:

#### Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Ընդհանուր Տեղեկագիր 1966 Տարեշրջանի:
2. Ընդհանուր Հաշուետութիւն 1966 Տարեշրջանի:
3. Կանոնագրական քարեփոխումներ:
4. Ընտրութիւն Կեդր. Վարչ. ժողովի՝ պաշտօնավարութեան շրջանը աւարտած անդամներու տեղ:
5. Առաջարկներ եւ Թելադրութիւններ:
6. Գնուհատանիքի թանաձեւեր:

Ի ԳԻՄԱՑ ԿԵԴՐ. ՎԱՐՉ. ԺՈՂՈՎԻ

Առենադպիր

Առենապետ

Մ. Մ. ՅՈՎԱԿԻՔԵԱՆ

Ա. ՄԱՆՈՒԿԻԵԱՆ

Նիւ Խորք, 25 Օգոստոս 1967

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

\* Եր. 1 Յուլիս.— Ս. Գրիգորի Լուսաւորչին (են ի վիրապէն): Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւանդառան: Ս. Լուսաւորչի խորանին վրայ: Ժամաւարան էր Հոգ: Տ. Յովսիկ Վրդ: Մամուր:

Նախատօնակին ի Ս. Յակով նախագահէց Լուսարարապէտ Գերշ. Տ. Հայրիկ Արքևպիսկոպոս: Ազատ, ըստ սովորութեան, երգուեցաւ «Հէր Ռուրժեա»:

\* Կիր. 2 Յուլիս.— Տօն Կարուղիկէ Եկեղեցւոյ Ա. Էջմիածնի: Հանդիսաւոր Ս. Պատարազ մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ: Ժամաւարան էր Հոգ: Տ. Սամուէլ Արդ. Աղոյեան: Ա. Պատարազի Ընթացքին կատարուեցաւ «Հայրապէտական Մազմանք», նախագահութեամբ Լուսաւորութեամբ Գերշ. Տ. Հայրիկ Արքևպիսկոպոսի:

Կէսօրէ Էտք Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ «Անդաստան»: Հանդիսապէտն էր Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

\* Կիր. 9 Յուլիս.— Բարեկենդան Ս. Լուսաւորչի Պահուց: Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորչի Եկեղեցին մէջ: Ժամաւարան էր Հոգ: Տ. Զարէն Արդ. Թօփալեան:

\* Ուր. 14 Յուլիս.— Նախատօնակին ի Ս. Յակով նախագահէց Լուսարարապէտ Գերշ. Տ. Հայրիկ Արքևպիսկոպոս:

\* Եր. 15 Յուլիս.— Գիւտ Նշխարաց Ս. Հօրն մերսոյ Գրիգորի Լուսաւորչին: Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Մակարայ մատրան մէջ, ուր, ըստ աւանդութեան, ամփոփուած է Կըշիստոր Ֆը. Ս. Լուսաւորչի մատունքն է: Ժամաւարան էր Հոգ: Տ. Հայրիկ Արքևպիսկոպոս:

\* Եշ. 19 Յուլիս.— Թարգմանչաց Հանդիսաւոր նախատօնակին ի Ս. Յակով նախագահէց Լուսարարապէտ Գերշ. Տ. Հայրիկ Արքևպիսկոպոս:

\* Եշ. 20 Յուլիս.— Ս. Թարգմանչաց Ալարդապիտացն մերսոյ Սահակայ և Մելուպպայ (Տօն ազգային): Ըստ սովորութեան, Ս. Պատարազ մատուց Ս. Թարգմանչաց Երկրորդ. Վարժարանի Տեսուչ՝ Հոգ: Տ. Կիրեղ Մ. Վրդ. Գարիկէան:

\* Եր. 22 Յուլիս.— Նախատօնակին ի Ս. Յակով նախագահէց Գերշ. Տ. Սուրէն Արքևպիսկոպոս:

\* Կիր. 23 Յուլիս.— Գիւտ Տիվոյ Ս. Աստվածածնի: Ս. Պատարազը մատուցուեցաւ Գեթսեմանիի Ա. Աստվածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանի վրայ: Ժամաւարան էր Տաճարին Տեսուչ՝ Հոգ: Տ. Սամուէլ Արդ. Աղոյեան: Երթաւորդի Բաֆօրաներուն նախագահէց Լուսարարապէտ Գերշ. Տ. Հայրիկ Արքևպիսկոպոս:

\* Ուր. 28 Յուլիս.— Նախատօնակին ի Ս. Յակով նախագահէց Լուսարարապէտ Գերշ. Տ. Հայրիկ Արքևպիսկոպոս:

\* Եր. 29 Յուլիս.— Ս. Երկուտասան առաքելոցն Քրիստոսի եւ Պօղոսի՝ երեխասներորդ առաքելոյն: Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Պազոս վերնաւմարան մէջ: Ժամաւարան էր Հոգ: Տ. Արշէն Արդ. Այլազեան:

\* Կիր. 30 Յուլիս.— Բարեկենդան Վարդավարի Պահուց: Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորչի Եկեղեցիին մէջ: Ժամաւարան էր Հոգ: Տ. Կիրեղ Մ. Վրդ. Գարիկէան: Քայողեց Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս, ընարան ունենալով «Արքաւորութիւն» և Խաղաղութիւն Համբուրցուցն սաղմոսին խօսքը, յայտնելով թէ խաղաղութիւնը արքաւորութիւնը կը կացարութեան զգացումն ու գիտակցութիւնը կը բացակային: Ս. Պատարազի ամբողջ արարողութիւնը, ժամ Երկու Ժամուան տեսուութեամբ, առաջին սեղակութեամբ, առաջին սեղակութեամբ առաջնասփուեցաւ խորայէեան սատիսի կայտնէն:

\* Ուր. 4 Օգոստ.— Նախատօնակին պաշտուեցաւ Մայր Տաճարին կից: Ս. Էջմիածնի մատրան մէջ: Հանդիսապէտն էր Գերշ. Տ. Սուրէն Արքևպիսկոպոս:

\* Եր. 5 Օգոստ.— Յիշատակ Տապանակին: Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Էջմիածնի մատրան մէջ: Ժամաւարան էր Հոգ: Տ. Ներսէն Վրդ. Բառուութեան:

Այլակերպութիւնն առնի Հանդիսաւոր Կոփառանակին ի Ս. Յակով նախագահէց Լուսարարապէտ Գերշ. Տ. Հայրիկ Արքևպիսկոպոս: Ազատ կատարուեցաւ Տիառանեղոր զահակալութեան նույիրուած Հանդիսապէտին: Տիառանեղոր Աթոռը զարդարուած էր ույզ նպատակաւ:

Իրիկնագէմին, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ «Էկեցացէր և Հանման կորցէր: Հանդիսապէտն էր Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

\* Կիր. 6 Օգոստ.— ՎԱՐԴԱՎԱԼԱ (Տօն Այլակերպութեան Տիառ): Օրուան հանդիսաւոր Ս. Պատարազը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատուց Լուսարարապէտ Գերշ. Տ. Հայրիկ Արքևպիսկոպոս, և քարոզեց օրուան խորհուրդին շուրջ, Եղրակացնելով թէ Թարորի վրայ յայտնաւուն լոյրը ուկուր է ու Հոգելոյն պայցձառակերպէ նաև իրաքանչիւր Քիրստոնեայ:

Կէսօրէ Էտք, Մայր Տաճարին մէջ կտառաւուեցաւ «Անդաստան»: Հանդիսապէտն էր Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

\* Բջ. 7 Օգոստ.— Յիշատակ մենելոց: Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Գիւտաղիր: Ժամաւարան էր Հոգ: Տ. Պարէս Արդ. Երեցեան: Ազատ, Հոգ: Տ. Կիրեղ Մ. Վրդ. Վարիկէանի նախագահութեամբ կատարուեցան Հոգեւանդաստան կորցէր նախ Մայր Տաճարին մէջ, ազատ զաւիթը, Երանաշնորհ Տ. Կիրեղ Պարէս. Հօր չերմին վրայ, և ամենէն Էտք, Թարգմանեան զանցքով, Պամ-Թաղի Համարակաց զերկացմանամ մէջ:

\* Ուր. 11 Օգոստ.— Նախատօնակին ի Ս. Յակով նախագահէց Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

\* Եր. 12 Օգոստ.— Ս. Թաղէկոսի առաքելոցն մեջ Արքևպիսկոպոս:

րոյ և Ասնդխոտյ կուտին: Ա. Պատարագը մատուց-  
ւեցաւ Մայր Տաճարի Ա. Գլխադրի մատրան մէջ:  
Ժամանարձն էր Հոգչ. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր:

\* Բ. 14 Օգոստ.— Այսօր սկսած Ա. Կոյսիք Վե-  
րաբերածան առնը հանիսալ ամենօրեայ Հանգիստուոր  
Ա. Պատարագները Գլխաւանինի Ա. Աստուածածնայ  
Տաճարին մէջ, Տիրամօր Ա. Գլերզմանին վրայ,  
մասնակցութեամբ Հոգչ. Հայրերն էր ժառ. Վար-  
ժարարձի բովանդակ ուսանեղութեան:

\* Բ. 15 Օգոստ.— Բարեկեննան Ա. Աստուա-  
ծնենի պահոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ Գլեր-  
սեմանին Ա. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրա-  
մօր Ա. Գլերզմանին վրայ: Ժամանարձն էր Հոգչ.  
Տարէտ Արդ. Երէցեան: Յաւար Ա. Պատարագի,  
Գլերչ. Տ. Նորայր Եպիփառոսի նախագահութեամբ  
կատարուեցաւ «Անդողորհնէր»ի աւանդական ա-  
րարուութենալ:

\* Բ. 16. 2\* Օգոստ.— Նախատօնակին պաշտուեցաւ  
Մայր Տաճարին կից Ա. Էջմիածին մատրան մէջ:  
Հանդիսապես էր Գլերչ. Տ. Աստրէն Արքակիսիո-  
պատ:

\* Եր. 26 Օգոստ.— Տօն Շողակարի Ա. Էջ-  
միածին: Ա. Պատարագը մատուցուեցաւ Գլերսեմա-  
նին Ա. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ա.  
Գլերզմանին վրայ: Ժամանարձն էր Հոգչ. Տ. Պարէտ  
Արդ. Երէցեան:

— Կէսօրէ Լուր ժամը 3-30-ին, Ամէն. Պատ-  
րիարք Ա. Հօր զինաւորութեամբ, Միարանութիւնը  
ինքնաշարժերով մէկնեցաւ Գլերսեմանի ձորը և  
«Հրաշափուուզ» մուտք գործեց Ա. Աստուածածնայ  
Տաճար, ուր պաշտուեցան Երէկոյշեան ժամէրզու-  
թիւնն ու Վերափոխման մէծաւանդէս նախատօնակի:՝  
Գիշեամակիցին, նայն Տաճարին մէջ պաշտուեցան  
«Եկեղեցէ»ի և Հակիման կարգեր, ու ապա զիշերային  
և առաւտան ժամէրզութիւններ: Հանդիսապես  
էր Հոգչ. Տ. Կիւրեղ Մ. Վրդ. Գարիկեան: Արարո-  
ջութիւնները աւարտեցան զիշերաւան ժամը 10ի:

\* Կիր. 27 Օգոստ.— ՎերԱՓԽԱԽԱՄԱ Ա. ԱՍ-  
ՏՈՒԱՆԱԾՆԻ: Աստուածան ժամը 6-30ին, Ամէն.  
Պատրիարք Ա. Հօր զինաւորութեամբ, Միարան  
Հայրէր ինքնաշարժերով մէկնեցաւ Գլերսեմանի  
ձորը և «Հրաշափուուզ» մուտք գործեցին Ա. Աստու-  
ածնայ Տաճար, ուր Տիրամօր Ա. Գլերզ-  
մանին վրայ օրուան Հանդիսաւոր Ա. Պատարագը  
մատուց: Ա. Կոյսիք Վերափոխման պարագաներուն  
չուրջ քարոզեց Հոգչ. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր,  
Եպիփառոսական խոյը ի գլուխ: Ա. Պատարագին  
և Հոգչ. Յովսէփ Վրդ. Գարիկեան, Եպիփառոսական խոյը  
ի գլուխ:

— Կէսօրէ Լուր, Մայր Տաճարին կից Ա. Էջմիա-  
ծին մատրան մէջ (Մայր Տաճարին մէջ նորուու-  
թիւններ սկսած ըլլալուն) պաշտուեցան «Անդողու-  
տան», Երէկոյշեան ժամէրզութիւնն ու նախատօնակ,  
Հանդիսապեսութեամբ Գլերչ. Տ. Նորայր Եպիփառ-  
ոսուն:

\* Բ. 28 Օգոստ.— Յիշատուկ մենից: Ա. Էջ-  
միածին մատրան մէջ Ա. Պատարագ մատուց Հոգչ.  
Տ. Գէորգ Վրդ. Նազարեան: Ազա Հոգչ. Տ. Կիւրեղ  
Մ. Վրդ. ի նախագահութեամբ կատարուեցան Հոգչ.

զէնանգատեան կարգեր, նոյն եկեղեցւոյ մէջ, ապա  
զաւիրը՝ Երանաշորէ Տ. Կիւրեղ Պարք. Հօր չիբ-  
մին վրայ և ամենէն ևոր, Թափօրական դնացքով,  
Չամեթաղի Համարակաց գերեզմանավայրին մէջ:

\* Եր. 2 Անգու.— Ե. օր Վերափոխման: Ա. Պա-  
տարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Խո-  
րանի ձափակումը զանուուզ Ա. Աստուածածնայ խո-  
րանին վրայ: Ժամանարձն էր ժառ. Վարժարձն էր Հոգչ.  
Արքակիսիոպատ:

\* Բ. 4 Անգու.— Նախատօնակին ի Ա. Յակոբ  
Նախագահէց Լուսարարուուկան Գլերչ. Տ. Հայրիկ  
Արքեպիսկոպոս:

\* Գ. 5 Անգու.— Ա. Ցովակիսոյ և Ալմայի: Ա.  
Պատարագը մատուցուեցաւ Գլերսեմանին Ա.  
Աստուածածնայ Տաճարին մէջ, Հայր Ցովակիփ գե-  
րեզմանին վրայ: Բնկալեան սովորութեան Համա-  
մայն, արարուութեանց Հանդիսապետն էր Ժամօրհ-  
նողը՝ Հոգչ. Տ. Ցովակիփ Վրդ. Մամուր, իսկ պատո-  
ւութիւնը Տաճարին Տեսուչը՝ Հոգչ. Տ. Աստուէ Արդ.  
Աղոյիկան:

\* Եր. 9 Անգու.— Նախատօնակին ի Ա. Յակոբ  
Նախագահէց Գլերչ. Տ. Աստրէն Արքեպիսկոպոս:

\* Կիր. 10 Անգու.— Գիւտ Գուտոյ Ա. Աստու-  
ածնենի: Ա. Պատարագը մատուցուեցաւ Գլերսեմանին  
Ա. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ա. Գլե-  
րզմանին վրայ: Ժամանարձն էր Հոգչ. Տ. Ներսէ  
Վրդ. Բագրատէան: Երթուղարձի Թափօրներուն նա-  
խագահէց Գլերչ. Տ. Նորայր Եպիփառոսուն:

\* Կիր. 11 Անգու.— Բարեկեննան Ա. Խաչի պա-  
հոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարու-  
թիւն. Ա. Լուսաւորիչ Եկեղեցին մէջ: Ժամանարձն  
էր Հոգչ. Տ. Սամուէլ Արդ. Աղոյիկան:

\* Կ. 20 Անգու.— Նախատօնակին ի Ա. Յակոբ  
Նախագահէց Լուսարարուուկան Գլերչ. Տ. Հայրիկ  
Արքեպիսկոպոս:

\* Ե. 21 Անգու.— Ցովակի Ա. Աստուածնի: Ասուուտան,  
Լուսարարուուկան Գլերչ. Տ. Հայրիկ  
Արքեպիսկոպոսի զինաւորութեամբ, Միարան Հայ-  
րէր ինքնաշարժերով մէկնեցան Գլերսեմանի ձորը և  
«Հրաշափուուզ» մուտք գործեցին Ա. Աստու-  
ածնայ Տաճար, ուր Տիրամօր Ա. Գլերզմանին վրայ օրուան  
Հանդիսաւոր Ա. Պատարագը մատուց Հոգչ. Տ. Սա-  
մուէլ Արդ. Աղոյիկան:

\* Եր. 23 Անգու.— Տօն Եկեղեցւոյ ի Նախալի-  
տիս Ա. Խաչին: Խաչվերացի մէծաւանդէս նախա-  
տօնակին ի Ա. Յակոբ Նախագահէց Լուսարարուու-  
կան Գլերչ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս որ ապա Ա. Խա-  
չափայուի մատուցը փախուցեց Աւագ Անգան:

— Իրիկնադէմին, Մայր Տաճարին մէջ պաշ-  
տուեցան «Եկեղեցէ»ի և Հակիման կարգեր: Հանդիսա-  
պատան էր Գլերչ. Տ. Նորայր Եպիփառոսուն:

\* Կիր. 24 Անգու.— Տօն ՎերԱՓԽԱԽԱՄԱ Ա. Խա-  
չին: Օրուն Հանդիսաւոր Ա. Պատարագը Մայր  
Տաճարի Աւագ Անգանին վրայ մատուց Լուսարարու-  
կան Գլերչ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս և քարոզեց  
օրուան տօնին Հոգչ. Տ. Կարանայու Ա. Խաչին Գլեր-  
չին վերադարձի պարագաներուն վրայ: Ա. Պա-

առարագէն ևոք, ընկալեալ սովորութեան համաձայն, կատարուեցաւ Հոգեհանգստեան Հանդիսաւոր պաշտամանք՝ Ա. Աթոռոյաց և ազդիս բարեկար Կարապետ։ Գրիգոր Մելղոնեան եղրարց Հոգիներուն համար:

— Էկսօրէ ևոք, Մայր Տաճարին մէջ կատարւուցաւ Առաջինացիք մէծահանգէս Հանդիսաւունքը։ Հանդիսապետն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս։

\* Բ. 25 Սեպտ.— Յիշատակ մեռելոց Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխացիից Ժամարանին էր Հոգ. Տ. Պարտ Արդ. Երկելեան։ Ա. Պատարագէն ևոք, Հոգ. Տ. Կիրեկ Մ. Վրդ. Ի եախազահութեամբ, կատարուեցաւ Հոգեհանգստեան կարել նախ Մայր Տաճարին մէջ, առաջ զարիբը՝ Երանեանորւն Տ. Կիրեկ Պարք. Հօր չիրմին վրայ, և Հուսկ ուրեմն, թափօրական զնացքով, Զամժ-թաղի Հասարակաց զերեզմանապայրին մէջ։

\* Ծր. 30 Սեպտ.— Տօն Խաչի։ Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Նշան վերնամատրան մէջ։ Ժամարանին էր Հոգ. Տ. Գէորգ Վրդ. Մատուրան։

\* Կիր. 1 Հոկտ.— Բարիկենյան Վարազայ Ա. Խաչի պահոց Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութին, Ա. Լուսաւորի Եկեղեցիին մէջ։ Ժամարանին էր Հոգ. Տ. Յովսէկ Վրդ. Մատուրա:

\* Ուր. 6 Հոկտ.— Նախատանիկը պաշտուեցաւ Դոլոմց Ա. Գէորգ Եկեղեցիին մէջ։ Հանդիսապետն էր Գերշ. Տ. Սուրբէն Արքեպիսկոպոս Քէմճանեան։

\* Ծր. 7 Հոկտ.— Ա. Գէորգայ գօրավարին։ Բառովորթեան, Ա. Պատարագը մատուցուեցաւ Արդաց Ա. Գէորգ Եկեղեցիին մէջ։ Ժամարանին էր Հոգ. Տ. Զարէ Վրդ. Թօփակէնան։ Քարոզեց Հոգ. Տ. Դամիկէ Վրդ. Տամէլեան, Ներկայացնելով օրուանոնիկի Երեք սուրբերուն կեանքն ու զործունիութիւնը, և յարդունիով կուտաւուրէն իրենեւ մտատիպար։ Ա. Պատարագէն նուննալով իրեն մտատիպար։ Ա. Պատարագէն եւր Միարանութիւնը պատուամիրուեցաւ Դրաց Վահեի Տեսչէն։ Երթուղարձի թափօրները զրտիառց Գերշ. Տ. Նորայր Եպիփակոպոս։

— Էկսօրէ ևոք, վաղուան Վարազայ Խաչի տանին առիթով, Լուսաւորապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի զիխաւորութեամբ, Միարանութիւնը «Հրաշափուացով մաւոք զործեց» Ա. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցաւ Երեկոյեան Ժամերգութիւնն ու Խամատանակէնը՝ Ա. Գր. Լուսաւորի Եկեղեցիին մէջ։ Առաջ կատարուեցաւ Տնօրինութեան Հանդիսաւոր թափօր Միարանութիւնը պատուամիրուեցաւ Դրաց Վահեի Տեսչէն։ Երթուղարձի թափօրները զրտիառց Գերշ. Տ. Կիրեկ Մ. Վրդ. Պատարագէն առնելու առաջ Գերշ. Տ. Նորայր Եպիփակոպոս։

\* Կիր. 8 Հոկտ.— Տօն Վարազայ Ա. Խաչի։ Գէշերային և առաւտական Ժամերգութիւնները պաշտուեցան ի Ա. Յարութիւն, Ա. Լուսաւորի Եկեղեցիին մէջ։ Առաջ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս մատոյց օրուան Հանդիսաւոր Ա. Պատարագը Քրիստոնի Ա. Գէրեզմանին վրայ և բարողեց օրուան տանին խորհուրդին շուրջ։ Յետքարողի, Գերշ. Տ. Սուրբէն Արքեպիսկոպոսի նախա-

դահնութեամբ, կատարուեցաւ Հայրապետական Մազթանքը։ Ա. Օծութիւն Տ. Տ. Վաղէն Ա. Ամենայի Հայոց Կաթողիկոսի Օծութիւն Երդ տարեգործին առիթով, որուն ընթացքին ուրախ կը Պօմանջէին Տաճարին Հանդիսական զանգերը։ Ա. Պատարագի մէծ ժամուրը, ինչպէս նաև բարողն ու մազթանքը ձայնափառեցաւ Երուապէմի ուստիգիտայանէն։

\* Ծր. 14 Հոկտ.— Ա. 72 աշակերտաց Քրիստոսի Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի ներքին զարիբը, Ա. Գէորգայ սեղանին վրայ Ժամարանին էր Հոգ. Տ. Ս. Սամուէլ Արդ. Աղյուսակ։

\* Կիր. 15 Հոկտ.— Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յակով Ժամարանին էր Հոգ. Տ. Զարէ Արդ. Բափական։

\* Ուր. 20 Հոկտ.— Թարգմանչաց Հանդիսաւոր նախատանակին ի Ա. Յակով նախագահէց Լուսարարացուն Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս։

\* Ծր. 21 Հոկտ.— Ա. Թարգմանչաց վարդապետացն մերոց (Տօն ազգային եւ եկեղեցական)։ Մայր Տաճարի Աւազ Առաջանին վրայ պատարագէց եւ քարոզեց Հոգ. Տ. Կիրեկ Մ. Վրդ. Պարիկեան։ Ան նախ անդրազարձաւ թէ այս օր տօնն է Խաչի Ա. Արտոյոյ Գուշակալ Ն. Ամենապատութիւն Տ. Եղիշէ Ա. Արքեպիսկոպոս Տէրտիկեանին, որուն Երկար կենաց եւ արեւշտութեան Համար յատուկ մազթանքներ ըրաւ։ Առայ յայտնեց թէ այս օրներ տօնն է Խաչի առարարութեան Հայ ուսուցչին և աշակերտին, իրեւն յանց առաքելութեան։ Բայց սովորութեան Ա. Պատարագին Ետք, Լուսարարացուն Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի նախագահութեամբ կատարուեցաւ Հոգեհանգստեանին մէջ։ Յարութեան մէջ ու ի ի Յակով նախագահէց Եկեղեցիին մէջ։ Ժամարանին էր Հոգ. Տ. Գլխաղիք, Ա. Յակով նախագահութեան ու առաքելութեան։ Առաջ կատարուեցաւ Հոգ. Տ. Դամիկէ Վրդ. Տամէլեան Հոգ. Տ. Յակով նախագահէց Համար։

\* Կիր. 22 Հոկտ.— Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, Ա. Լուսաւորի Եկեղեցիին մէջ։ Ժամարանին էր Հոգ. Տ. Վագիկ Վրդ. Պատարագութեան ու Խամատանակէնը Հանդիսաւոր թափօրները կատարուեցաւ Հոգ. Տ. Դամիկէ Վրդ. Տամէլեան։

\* Ծր. 28 Հոկտ.— Ա. Զարից Աւետարանչան։ Այսորուն Ա. Պատարագը, որ սովորաբար կը մատուցուէ Ա. Յարութեան Տաճարի զարիբն վրայ բացուող Ա. Յագէ. Աւետարանչի մատրան մէջ, մատուցուեցաւ ի Ա. Գլխաղիք, Ա. Յակով նախագահութեանց հնատանակէններուով լցունութեան ու Ա. Պատարագը էր Հոգ. Տ. Դամիկէ Վրդ. Տամէլեան։

— Ա. Յագէկ Աստուածանոր տօնի նախատանակին ի Ա. Յակով նախագահէց Գերշ. Տ. Սուրբէն Արքեպիսկոպոս։

\* Բ. 30 Հոկտ.— Ա. Յովսէկ Վասուածանչան։ Բայսորուն Ա. Պատարագը, որ սովորաբար կը մատուցուէ Գլխաղիքին Ա. Աստուածանույ Տաճարին մէջ, Հոգ. Տ. Յագէ Յագէկի գերեզմանին վրայ Ժամարանին էր Տաճարին Տեսչը՝ Հոգ. Տ. Սամուէլ Արդ. Աղյուսակ։ Երթուղարձի թափօրները կիսաւորեց և Հանդիսաւոր թեանց նախագահէց Ժամարանոց Հոգ. Տ. Յագէկի Վրդ. Պատարագը։

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

### Խ Մ Բ Ա Գ Բ Ա Կ Ա Ն

Միքա Ժառանգաւորմերը	5.	385
Տեղեկագիր Նոր Ժառանգաւորմերու ն և Միարանձներու Մասին	ԿԱՐԱԳԵՍ Ա. - ՔՀՆՅ. - ԱՅԻՐԵԱՅԻՆ	389

### Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն

Քրիստոսի Ամանօք Խօսչերը	ԲԱԼԲԳԵՆ Վ.ՐԴ. - ԹՈՓՃԵՐԻ	392
-------------------------	-------------------------	-----

### Գ Ր Ա Կ Ա Ն

Պետրոս Դուրիան. Փորձ Մը բնուզրային Վերատեղանքումի	ԱՐԱՅ ԳԱՎԱՅՅԱՆԻ	396
--	----------------	-----

### Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Հոյացի Հնախօսութիւն Հերանոսութեան Ժամանակաց	ՅՈՒՅՈՒ. Վ.ՐԴ. - ԱԱՆՏԱ.ՃԵԱՆ	420
--	----------------------------	-----

### Բ Ա Ն Ա Ս Ի Բ Ա Կ Ա Ն

Գրիգոր Վլայատէր և Թարգմանութիւնն Վարուց Մըրոց	Ն. ԵՊԱ. ՄԱՎԱԿԱՆ	432
Էջեր Նոր-Զուգայի Անդիր Բանահիւառութիւնից	ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ	433
Մի Քանի Տաղ Յովհաննիւս Թյկուրանցուց	Լ. Գ. ՄԵԽԱՎԵԱՆ	436
Ցուցակ և Յիշտակալարաններ Երևանէմի Կիւլպէնիկան Մատենադարանի Հայ Հնատիս Գիրեքրու (1512-1800)	Իզմ. Ա. Գ.	446

### Տ Ե Ղ Ա Գ Բ Ա Կ Ա Ն

Վիապարութիւն Կոստանդնուպոլիս Մայրաքաղաքին Հ. Բ. Ը. Մ. - Հրատիքագիր	ԱԱՐԴԻՍ ԴՊԻՐ ՅՈՒՆԱՆԻՍԻԱՆ	459
	476	

### Ա. Ց Ա Կ Ո Բ Ի Ն Ե Ր Ս Է Կ Ն

Եկեղեցական-Բնականի Բագանդակութիւն	477
	480

«ՍԻԾՆԵՒ Վերաբերեալ ամէն բգրակցութիւն և առաջուծ կատարել հետեւեալ հասցեին» —

**MR. ARA KALAYDJIAN. REDACTION OF «SION»,  
OLD CITY — JERUSALEM**

«ՍԻԾՆԵՒ Մարեկան բաժնեգինն է Ամերիկայի համար՝ 5 Տուլպ  
բուլոր այլ երկիրներու համար՝ 1 Արերլին»

**PROP.- HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM. ED.- ARCH. HAIGAZOUN ABRAHAMIAN**

No. 9-10

THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS, JERUSALEM.

SEPT. - OCT. 1967

